



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



1999

ՀԱԽՈՍՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

1780. 11. 25.

ՀԱՅՈՍՈՒԹԻՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ

Ի ՊԵՏԱ ԴՊՐՈՑԱՑ

Ի Հ. ՄԱՆՈՒԿԻՆԵ ՔԱԶՈՒՆԻՈՅ

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԵ



ՎԵՆԵՏԻԿ

Ի ՑՊԱՐԱՆԻ ՄՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ

1855

Հ Յ Ա Տ Ա Ր Ե Վ

Յ Ա Յ Ո Վ Ք Ա Վ Ա Ր Ե Վ
Տ Ա Բ Ո Ւ Թ Ա Վ Ա Ր Ե Վ
Հ Ա Վ Ա Ր Ե Վ Ա Վ Ա Ր Ե Վ



Գ Ի Շ Ա Ռ Ե Վ

42227 - 60

2281

28 2231

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ազգասիրուրեան և հայրենասիրուրեան և
առանդը կը տեսնեմք որ օր լսու օրէ աշեղնաշու
վրայ է մեր ազգին մէջ . որոյ համար ոչ սա-
կառ օգտակար կը ձանձնամք այն գրուածները՝
որ ազգին աշանուրեանցը , հենուրեանցը և
պատմուրեանը վրայ կը խօսին յառակ և
դիւրլմբռնելի ոնոյ և համառօտ խորհրդածու-
րիւններով : Ազգ մը առանց ազգասիրաց ,
հայրենիք առանց հայրենասէր անձանց կ'ոչն-
չանան և անհետ կ'լղջան , և երե մնան աղ-
երկրիս վրայ , կը մնան իրքն անկենդան ան-
պիտան դիակ մը : Ամենուս պարտքն է ձեւ-
քերնես և կած օգնուրիւնն ընել մեր ազգին
յառաջադիւնուրեանը համար . և ինչ բարիք
կամ օգնուրիւնն որ ընեմք անոր , մեզի ըրած
սեսկելու եմք . վասն զի մենք աղ նոյն ազգին
ամրողուրեանը , կամ թէ բանմ՝ անոր մար-

մնոյն մասն և անդամ եմք . և ինչպէս անոր
փառացը և պարծանացը , նոյնպէս և անոր ա-
նարգանացը և անշրջութեանը մասնակից եմք ,
և պէտք է այնպէս համարիմք զանձին .
որովհետեւ միոյ հօր Հայկաց և Ա . Լուսաւորչի
որդիք եմք . ուստի պէտք չէ արհամարհել
զիրար , այլ կարեեկից և օգնական ըլլալ , և
աշխատիլ ընդհանուր ազգին յառաջադիմո-
րեանը համար :

Մեր դարուս մէջ ազգասիրութեան եռանդը
վառողներուն գլխաւորիներէն և առաջիններէն
մէկը կրնամք սեպեղ մեր բազմարդիւն ինձի-
ձեռն Վ . ՀՈՒԿՈՍ ՎՈՐԴՈՊԵՏՐ , որ
հմացեալ և ցեցակեր գրչագրաց մէջէն և օտա-
րազգի մատենագիրներէն ժողվելով ազգային
հիմ առանցները , շինոց իր եռահատոր ընդար-
ձակ ՀԱՅՈՑ ՀՆԱԽՕՍՈՒԹԻԻՆԸ , որոյ ար-
դիւնքը որչափ գովելի և աշխառութիւնը բազ-
մարեղուն , բայց գործոյն մեծութեանը համար
շատերուն անստանային , և ոչն աչ առելի գիտ-
լոց բան թէ ժողովրդեան ու տղայոց կրնայ
օգտակար ըլլալ : **Այս** պատճառաւ ձեռք զար-
կի առաջիկայ գործոյս , որոյ մէջ , ինչպէս կը
տեսնէ ընթերցողը , նոյն մեծարգոյ Հնախօ-
սին առաջնորդութեանը հետևող եղած եմ , և

մասնաւոր կերպով չանացած եմ դիւրըմբունե-
յի լենի այս համառօտ Հնախօսութիւնը ուսմիկ
ժողովրդեան և ուսումնասէր պատաճեաց , որ-
պէս զի ազգասիրութեան եռանդը ոչ միայն
գիտեաց այշ և հասարակ ժողովրդեան մէջ բոր-
քորի , ունեղով իր ձեռքը համառօտ զիրք մը
ազգային հնութեանցը , աշանդութեանցը և
պարծանացը վրայ :



ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Հ Ա Յ Ո Յ

Ն Ա Խ Ա Գ Ի Տ Ե Լ Ի Ք

1. **Աղջի մը Հնախօսութիւնը կամ Հնադիտութիւնը ի՞նչ կը սովորեցընէ :**

Մասնաւոր աղջի մը Հնախօսութիւնը կը սովորեցընէ թէ նոյն ազգը երբ սկսած է, ի՞նչ տէրութիւն, ի՞նչ կարգ, ի՞նչ օրէնք, ի՞նչ կրօնք, ի՞նչ սովորութիւն, ի՞նչ դիտութիւն, և ի՞նչ բնութիւն կամ մասնաւոր յատկութիւններ ունեցեր է :

2. **Հայոց աղջին սկզբնաւորութիւնը ո՞ւ և ի՞նչպէս սկսեր է :**

Մեր աղջին սկզբնաւորութիւնն ու մեր երկին հնութիւնը ճանչնալու համար, ալէտք է որ նախ խօսինք Դրախտին՝ տեղւոյն վրայ, ուր որ եղած է մեր աղջին մասնաւոր սկզբնաւորութիւնն ալ :

ԳԼՈՒԽ. Ա.

Դրախտին տեղոյն վրայ :

Յ. Ուր էր դրախտը :

Շատ հաւանական ու գօրաւոր պատճառներով կ'երեի թէ Հայաստանի մէջ էր . բայց որովհետեւ սուրբ Գիրքը որոշ կերպով երկրին անունը չտար , անոր համար արտաքին պատմիչներէն շատը դրախտը Հայաստանէն դուրս օտար երկիրներու մէջ կը դնեն . Հայաստանի այլ և այլ կողմերուն աղէկ տեղեկութիւն չունենալով , և Մովսեսի բերած զլիսաւոր նշաններուն աղէկ ուշ չդնելով , և մտքերնին դընելով թէ ջրհեղեղի ատեն շատ մեծամեծ փոխութիւններ եղած են երկրիս վրայ , որով նաև դրախտին տեղն ալ բոլորովին կորսուած կամ փոխուած : Բայց պէտք էին մտածել , որ Մովսէս մարզարէն ջրհեղեղէն շատ ետքը այս բաները պատմելով դրախտին զիրքն ու գետերը աչքով տեսածի մը պէս կ'ըստորազրէ , և դրախտին չորս զետերուն երկուքին անունը Մովսեսի ժամանակէն ինչուան հիմա անփոփոխ մնացած է : Ուրեմն ջրհեղեղով կորսուած չէ անոր տեղը , հապա աւանդութեամբ ինչուան Մովսեսի ատենը հասած * :

* Սուրբ Գրքին դրախտին տեղոյն համար զը-

4. Հիներէն որո՞նք եղան որ դրախտը
Հայաստանէն գուրս օտար երկիրներու մէջ
դրին :

Յովսեպոս և Յանսենիոս Եփրատէն
ու Տիգրիսէն սկսելով ինչուան Հնդկա-
ստանի Գանդէս ու Եզիպտոսի Նեղոս դե-
տը տարածեցին դրախտին տեղը, Գան-
դէս գետը Փիսոն * և Նեղոսը Գեհոն կար-
ծելով: Ոմանք Կիլիկիայի մէջ Ատանա քա-
ղաքին քովերը դրին, այս քաղքին անու-
նը Աղին կամ Եղեմ բառին նմանութիւն
մը ունենալուն համար. ոմանք ալ Մէտի-

բուցած խօսքերը. “Եւ անկեաց Աստուած ըզ-
դրախտն յԵդեմ ընդ արեելս և եդ անդ զմարդն
զոր ստեղծ . . . : Եւ գետ ելանէր յԵդեմայ ոռո-
գանել զդրախտն, և անտի բաժանի ’ի չորս ա-
ռաջս. անուն միոյն Փիսով. նա է որ պատէ զա-
մենայն Երկիրն Եփրատայ, անդ ուր ոսկին է, և
ոսկի Երկրին այնորիկ ազնիւ, և անդ է սուտակին
և ակն դահանակ: Եւ անուն գետոյն Երկրորդի
Գեհոնը, նա պատէ զամենայն Երկիրն Եթովպա-
ցւոց. և գետն Երրորդ Տիգրիս, նա է որ Երթայ
յանդիման Ասորեստանի. և գետն չորրորդ Ե-
փրատէս ,” :

* Պէտք չէ զարմանալ որ մեր Խորենացին իր
աշխարհագրութեանը մէջ Գանդէսին Փիսոն ու
Նեղոսին Գեհոնն անունները կու տայ. վասն զի ոչ
եթէ ինքը իր քովլէն կը դնէ այս անունները, հա-
պա Պատ Ազեքսանդրացիէն առնլով, որոյ հե-
տեւութեամբը շնչած է իր աշխարհագրութիւնը.
և իրեն հետեած են թովմա Երծրունի, Վարդան
աշխարհագիր, և ուրիշներն ալ:

նէին քովերը դրին նոյն պատճառաւ։ Հըն-
դիկները ու Եւրոպացոցմէ ոմանք դրին Աէյ-
լան կզգւոյն մէջ։ Յոյներն ու Լատինները
Աֆրիկէի մօտերը Երեկորնական ըստած
երկիր մը. ոմանք ալ Միջազգետաց մէջ։

5. Եորերը ուր կը դնեն դրախտը։

Եորերէն ոմանք, ինչպէս նաև Հարտուին
դրին Պաղեստինի մէջ, ուր Մովսեսի բե-
րած նշաններէն մէկն ալ չկայ. վասն զի
Մովսէս Հրէաստանի կամ Արարիոյ դըր-
քին նայելով հեռու կը դնէ դրախտին տե-
ղը. թող ուրիշ անյարմարութիւնները դե-
տերուն, օդոյն, բերքին կողմանէ, և այլն։
իսկ ուրիշները, ինչպէս նաև Յովհաննէս
Քէրք, դրին Ասորւց երկիրը Լիբանանու
կամ Գամասկոսի քովերը, Խրիսորոսա գե-
տը Փիսոն սեպելով և Որոնդէս գետը Գե-
հոն։ Կելլարիոս երևելի հնագէտը դրաւ
դրախտը Քաղղէացւոց աշխարհին մէջ, Ե-
փրատէն ու Տիգրիսէն սկսեալ ինչուան
Հնդկաստան տարածելով, Հնդկաստանի
իրարիս գետը Փիսոն կարծելով և Գանգէ-
սը Գեհոն. սուրբ Գրքին մէջ յիշուած ամէն
բերքերն ալ այս միջոցին մէջ գտնուելուն
համար։ Բայց այս կարծիքը ուրիշ անյար-
մարութիւններէն դատ, այս ալ ունի, որ
Աստուած դրախտը չափաւոր պարտէղ մը
հաստատեց, չէ թէ այսչափ ընդարձակ
տեղ մը, և ապսպրեց Աղամայ « գործել
զնա և պահել »։

6. Օտար ազգաց մէջ ո՞րն եղած է աւելի

ընդհանուր կարծիքը զրախտին տեղոյն վրայ :

Օտար ազգաց մէջ ամենէն ընդհանուր կարծիքը այս է, թէ զրախտին տեղը կ'իշնայ այն միջոցը, ուր Տիղրիս և Եփրատ գետերը Քաղդէացւոց աշխարհին մէջ Պատրայէն երկու օրուան ճամբայ վեր, կու զան կը միանան իրարու հետ, ուր է խուռնա քաղաքը, և հինգ փարսախո տեղ երթալէն ետքը՝ նորէն կը բաժնուին երկու ճիւղ, որ կ'ըսուի հիմա Շատ-իւլ-արապ, և կը թափին Պարսից ծոցը. այս միացած տեղը Եղեմ է կ'ըսեն. երկու առջի գետերը Եփրատ ու Տիղրիս, իսկ երկու վերջի ճիւղերը Փիսոն և Գեհոն։ Այս կարծիքը հնարեց կալվին, որուն հետեւցան Սկալիդէր, Պետափոս, Պօչար, Մոռինոս, Հուետիոս՝ որ շատ հոչակեց այս կարծիքը։

7. Ինչէն կը ցուցուի այս զրութեան սրբալ ըլլալը :

ա. Սուրբ Գիրքը կ'ըսէ . « Եւ զետ ելանէր յԵղեմայ ոռողանել զզրախտն » . արդ Հուետիոսին կարծած Եղեմէն զետ չելլեր, հապա երկու զետ կը մանէ Տիղրիս և Եփրատ։ Շատ-իւլ-արապ ըսուած զետը չէ թէ իր կարծած Եղեմին մէջ կը բղխի՝ սուրբ Գրքին ըսածին պէս, հապա դրաէն կու զայ և հոսկէց կ'անցնի։

բ. Կ'ըսէ սուրբ Գիրքը . « Եւ անտի բաժանի ի չորս առաջս ». Խուռնային քով, ուր կը գնէ զրախտը, չորս առաջք չբաժնուիր,

հապա մտնելէն ետքը երկու կը բաժնուի .
որով Հուետիոսին դրախտին տեղը երկու
գետ մտած կ'ըլլայ , այսինքն Եփրատ և Տի-
գրիս . և երկու գետ դուրս ելած , որ իրեն
ըսածին նայելով Փիսոն և Գեհոնն է , որը
չէ թէ տեղէ մը կը բխին , հապա Տիզրի-
սէն ու Եփրատէն ձևացած են . ուր սուրբ
Գիրքը չորս գետ կը դնէ դրախտին մէջէն
բխելու համար :

գ . Տիզրիսի համար կ'ըսէ սուրբ Գիրքը .
« Նա է որ երթայ յանդիման Ասորեստա-
նի ». այսինքն դրախտէն ելլելէն ետքը կ'եր-
թայ Ասորեստանի կողմերը . ուր Հուետիո-
սին կարծիքին նայելով թէ որ Խուռնա ըլ-
լար դրախտը , պէտք էր ըսել . « Նա է որ
դայ յերկրէն Ասորեստանեաց » :

դ . Տիզրիս և Եփրատ առաջուց միացած
չէին , ինչպէս կ'ըսեն Պլինիոս և Ստրաբոն ,
հապա 25 մղոն կամ ըստ Ստրաբոնի 7 մղոն
իրարմէ հեռու կը թափէին Պարսից ծոցը .
ասով ալ բոլորովին կը փճանայ Հուետիո-
սին կարծիքը , վասն զի այն լիճը ուր չորս
առաջք բաժնուած կ'երևնան՝ վերջէն ե-
ղած է :

ե . Իրեն Փիսոն և Գեհոն ըսած երկու
ճիզերը չեն կրնար գետ ըսուիլ . վասն զի
մասնաւոր լեռնէ մը չեն բղխիր , և դար-
ձեալ պղտի առուներ են , որ 18 փարսախ
տեղ երթալէն ետքը՝ կը թափէին Պարսից
ծոցը , ուստի չունին այն երկայնութիւնն
ու ընթացքը , որոնց համար կ'ըսէ սուրբ

Վիրքը թէ ընդարձակ երկիրներ կը պատեն :

8. Հուետիոսին կարծիքը ուրիշ որո՞նք մերժած են :

Հուետիոսին կարծիքը կը մերժեն նաև Պերթի աստուածաբանը, Կալմէթ, և Կելլարիոս : Այս վերջինը շատ փաստերով մերժելէն ետքը, կ'ըսէ թէ Մովսեսին Գևհոն ու Փիսոն զետերուն վրայ ըրած ստորագրութենէն կ'իմացուի թէ հեռու աշխարհի զետեր են, անոր համար ալ կ'ըստորագրէ իրենց ընթացքը և զանազան բերքերը ուսկից որ կ'անցնին այս զետերը, որպէս զի Հրեայք կարող ըլլան դիւրաւ հասկընալ : Իսկ թէ որ Խուռնա ըլլար դրախտը՝ հարկ չէր ըլլար այնչափ նշաններ տալ, վասն զի Խուռնա Արարիոյ անապատին մօտիկ էր, որ էին այն ատեն Հրեայք. ինչպէս որ Եփրատայ վրայ ալ քիչ կը խօսի, Հրէից մօտ ու ծանօթ ըլլալուն պատճառաւ :

Գարձեալ ինչպէս Եփրատն ու Տիգրիսը զետ կ'անուանէ, նոյնպէս նաև Փիսոնն ու Գեհոնը զատ զետեր կ'անուանէ . որ եթէ Հուետիոսին դրած տեղն ըլլար դրախտը, ինչպէս կրնար Մովսէս Տիգրիսի ու Եփրատայ մէկ մասը զատ զետ անուանել, և երկայն բարակ ստորագրել զասոնք, և բուն զետերը Տիգրիսն ու Եփրատը միայն անունով յիշել :

9. Ուրեմն դրախտին բուն տեղը ուր է :

Դրախտը Հայաստանի մէջ է, ինչպէս որ
կը վկայեն նաև օտարազգիներէն Ունալտ,
կալմէթ, բասինի, Պերթի, Նիքոլա մեկ-
նիչը, Լուպին աշխարհագիրը, Մարթինի
սուրբ Գրոց մեկնիչը ևորիշ մէկ քանի նոր
աշխարհաղիրներ : Որովհետև դրախտին
տեղւոյն զլաւառը նշանը չորս գետերն են
որ կը յիշուին սուրբ Գրքին մէջ, Եփրատ,
Տիգրիս, Փիսոն և Գեհոն, ուստի նախ զա-
սոնք քննենք : Եփրատին ու Տիգրիսին
համար ամէն օտարազգի ու ազգային մա-
տենաղիրները կ'ըսեն թէ Հայաստանէն
կը բխին*, ուստի և ասոնց վրայ տարակոյս
չելեր . և կը մնան մէկալ երկու գետերը,
Փիսոն և Գեհոն՝ որոնց վրայ միշտ տարա-
կոյս ելած է, և զորոնք սուրբ Գրոց ըսա-
ծին նայելով պէտք է փնտռել Եփրատայ
ու Տիգրիսի քովերը :

Եւ որովհետև կան Հայաստանի մէջ Տի-
գրիսի ու Եփրատին բխած տեղերուն մօտ
երկու գետ, այսինքն Երասիս և Ճորոխ, հա-
ւաստի պատճառներով կ'ըսենք թէ Երասիսն
է Գեհոն, Ճորոխը Փիսոն, թէպէտ և այս ա-
նունները բոլորովին աննման ըլլան առ-
ջիններուն . վասն զի անուանց փոփոխու-
թիւնը հին ատենուան ուրիշ շատ տեղերու

* Տիգրիս գետը կը բխի Հայաստանի Չորրորդ
Հայք ըսուած նահանգին Հաշաեանք գաւառին
մէջէն . իսկ Եփրատը Կարնոյ լեռներէն : Տէս Աշ-
խարհագը . հին Հայտաբան . §. 34 . 37 :

վրայ ալ եղած է, և սակայն ասով տեղ մը
իր տեղէն փոխուած չհամարուիր: Դար-
ձեալ, դրախտին Հայաստան ըլլալուն ար-
դեկք մը շըներ դրախտին չորս գետերուն
քիչ մը իրարմէ հեռու տեղերէ բղխիլը.
վասն զի ինչպէս որ կ'ըսէ Մարթինի մեկնի-
չը, «Պէտք չէ զարմանալ այս բանիս վրայ,
որովհետեւ այս տեսակ փոփոխութիւններ
զետերու, լճերու վրայ եղած են նաև ու-
րիշ տեղուանք ջրհեղեղներով, երկրաշարժ-
ներով և ժամանակին հնութեամբը»:

40. Ի՞նչ պատճառներով կը ցուցուի թէ
Ճորոխն է Փիսոն գետը:

Որոնք որ դրախտը Հայաստանին մէջ կը
զնեն՝ Պտղոմէոսէն, Ատրաբոնէն, ու Պլի-
նիոսէն յիշուած Փասիս գետը՝ որոյ աղբե-
րակունքը Հայաստանին մէջն է կ'ըսեն, Եւ-
փրատ գետոյն մօտ, կը համարին որ սուրբ
Դրբին մէջ յիշուած Փիսոն գետը նոյն իսկ
Փասիսն է, որուն կը վկայէ նաև անուան մօ-
տիկութիւնը: Այս Փասիս գետոյն մեր լե-
զուվը ըսուած է Ծորոխ կամ Ճորոխ, վասն
զի օտարազգի մատենազիրները ինչ ըն-
թացք որ կու տան Փասիս գետոյն, նոյնը
կու տան աղքային մատենազիրները Ճորո-
խին: Եւ ասոր ապացոյց՝ մեր Ճորոխ գե-
տը օտարազգի հին աշխարհազիրներէն յի-
շուած չէ, և անոր տեղը Փասիսը: Իսկ թէ
որ Ճորոխը զատ գետ մը ըլլար, պէտք էր
որ զայն ալ յիշէին, ուր Հայաստանի մէջի
Ճորոխէն մանը գետերն ալ կը յիշեն:

**Այս Փասխո գետը ոմանք սխալմամբ և
առանց քննելու կը նոյնացընեն հիմակուան
ջաշ կամ թիռն ըսուած գետոյն հետ, որ կը
բխէ կովկասու լեռներէն, և կ'ըյնի Վրա-
ստանի հիւսիսային կողմը Հայաստանէն
հեռու :**

**Ա. Ի՞նչպէս կը մեկնես սուրբ Գրքին
այս վկայութիւնը որ կ'ըսէ Փիսոն գետոյն
համար. « Նա է որ պատէ զամենայն եր-
կիրն Եւիլատայ, անդ ուր ոսկին է, և ոսկի
երկրին այնորիկ աղնիւ, և անդ է սուտակն
և ակն դահանակ » :**

**Եւիլատ երկիրը որոյ չորս կողմը կը պա-
տէր Փիսոն գետը, կը կոչուի Եւիլա անու-
նէն, որ Յեկտանայ տասուիրեք որդոց
մէկն էր. և ինչպէս կը կարծուի թէ Ռւփիր,
որ նոյնպէս Յեկտանայ որդին էր, բնակե-
ցաւ Ապեր, և իր անունովը կոչեց տեղը, ա-
սանկ ալ իրեն եղբայրը Եւիլա բնակած կը
կարծուի անոր մօտիկ. ուստի իրեն բնա-
կած տեղը պիտի ըլլայ Ապերայ մօտ խաղ-
տիք աշխարհը : Վասն զի Եբրայեցիք Եւի-
լատայ տեղ կ'ըսեն խաշիլատ, որ շատնմա-
նութիւն ունի մեր խաղտիք բառին, որուն
օտարազգի հին մատենազիրները կ'ըսեն
խաշիք կամ Քաշխաք, որոյ գրեթէ չորս
կողմը կը պատէ Ծորոխ կամ Ճորոխ գե-
տը, կամ ըստ սուրբ Գրոց Փիսոն գետը * :**

* Սուրբ Գրոց մէջ յիշուած Սասպակը. իս. Carthunculo. աճ. Սէլէան՝ մութ կարմիր, աղնիւ և

12. Ի՞նչ պատճառներով կը ցուցուի թէ
Երասխն է Գեհոն զետը :

Դրախտին իրեք գետերը գտնելէն ետե,
Հարկաւ կը հետեւի որ չորրորդն ալ անոնց
մօտերը ըլլայ, և այս է մեր Երասխ զետը՝
որ կը բիսի կարնոյ լեռներէն Եփրատ զե-
տոյն բխած տեղւոյն մօտ : Երասխ զետոյն
Յոյները կ'ըսեն Արաքսիս :

Ոմանք Օքսոս զետը՝ որուն Արաքացիք
Ծահուն կամ Ծեհուն կ'ըսեն, նոյն կարծե-
ցին Գեհոնին հետ, արաքացի անուան նը-
մանութեանը նայելով*. բայց սխալ է այս
կարծիքը. վասն զի—ա. այս զետը կաս-
սից ծովուն անդիի կողմը կ'ըյնի, և կը
բլիսի Թուրքաստանի մէջ Սմրդանդ քաղ-
քին մօտ : — բ. այս զետը հին ատեն միշտ
Օքսոս կը կոչուէր, և ետքը Արաքացիք Ծա-
հուն կոչեցին :

13. Ի՞նչպէս կը մեկնուի սուրբ Գրքին

Ժափանցիկ քար մի է, որուն կ'ըսենք նաև Կար-
էհան և Կայծ : Իսկ Դահանակը. իտ. Malachitta.
ալրս. և տճ. Տէհաէճ, կանաչագոյն դիմահար քար
մի է : Այս քարերը թէպէտ և չգտնուին հիմա
այն կողմերը, ստկայն կրնայ ըլլալ որ հին ատենը
կային. և հիմա չէ մնացեր կամ հողոյն տակը ծած-
կուած կեցեր են . ինչպէս որ Կիսրոս կղզւոյն մէջ
ալ հին ատեն այլևայլ գոհարներ կան եղեր, բայց
հիմա չեն գտնուիր :

* Այս կարծիքիս հետևող է նաև մեր Մատթէոս
ուռհայեցի պատմիքը որ կ'ըսէ . “ Անցեալ ընդ
մէծ գետն Ծահունից որ կոչէ Գեհոն ,” :

այս վկայութիւնը որ կ'ըսէ գեհօն գետոյն համար . « Նա պատէ զամենայն երկիրն Եթովպացւոց » :

Նախ պէտք է զիտնալ թէ եօթանասնից թարգմանութիւնը ուր որ Եթովպալիա կ'անուանէ , երբայականը շատ հեղ Քուշ կը զնէ . և Յովսեալոս , Հարտուփն , Պօշար և Կելլարիոս կ'ըսեն թէ , Քուշ կամ Եթովպացի ազգը թէ Աֆրիկէի մէջ կը դանուի , որ է հիմակուան Հաղէշները , և թէ Ասիոյ մէջ , որ են Հնդկաստանի և Արարիայի բնակիչները : Դարձեալ , պէտք է զիտնալ որ Եբրայեցւոց քուս կամ քուշ անուանը Փաղգէացիք քուր կ'ըսէին . այս բանիս համար կալմէտ Գուրք կամ Ակիւրացիք ըսուած ազգը , որ հին ատեն Եբրասխայ մօտ կը բնակէին , նոյն կը զնէ սուրբ Գրոց Եթովպալիա ըսուած աշխարհին հետ : Բայց ստոյզը մեզի այս կ'երեկի թէ Մովսեսին Եթովպալիա ըսած երկիրը ըլլայ Հայաստանի Արցախ և Ուտի նահանգները , որոց զրէթէ չորս բոլորը կը պատէ մէկ կողմէն Եբրասխ զետը , մէկալ կողմէն կուր զետը , որ Եբրասխայ պէս մեծ է : Թող որ հիները Եթովպացի կ'անուանէին ամէն սեամորթ ազգերը , այս պատճառաւ Եթովպացւոց անունը Հնդկաց ալ կու տային . ինչպէս Երեմիայի մէջ ալ կայ . « Միթէ փոխիցէ Եթովպացին զմորթ իւր » , ուր մեր թարգմանութիւնը կը զնէ Հնդիկ . Եթովպացի և Հնդիկը մի և նոյն բան նշանակելուն համար :

կայ նաև Հայաստանի Ուտի նահանգին մէջ ժողովուրդ մը որ իրենց Սև կամ Սևուկ նախահաւուն անունովը Սևորդիք կոչուած են, ինչպէս կ'ըսէ Յովհաննէս կաթողիկոս * :

14. Առւրբ Գիրքը ինչ նշաններ կու տայ դրախտին տեղույն վրայ:

ա. Ինչպէս որ ըսինք, զլսաւոր նշանն է դրախտին չորս գետերը, որոնց բխած տեղերը չափաւորեալ միջոցի մէջ պէտք է որ ըլլան :

բ. Արեելեան կողմը պիտի ըլլայ:

գ. Արաբիայէն ու Հրէաստանէն հեռու :

դ. Չափաւոր մեծութիւն պիտի ունենայ, ու տեղն ալ ջրարբի ըլլայ: Եւ ահա այս ամէն նշաններն Հայաստանի մէջ ամբողջ կը գտնենք :

15. Ի՞նչպէս կը մեկնես սուրբ Գրքին այս վկայութիւնը. « Եւ տնկեաց Աստուած զղրախտն յԵղեմ ընդ արեելս » . արդեօք Հայաստան նոյն գիրքը ունի:

Սուրբ Գիրքը արեելեան կողմէ կ'ըսէ, կամ Արաբիոյ անապատին դրիցը նայելով՝ ուր կը զրէր Մովսէսիր Հնգամատեանը, և կամ

* Թերեւ Սև կամ Սևուկ անունը կը տրուի Եղեր Քամայ կամ անոր Քուշ որդւոյն, ուսկից ելած է Սև կամ Սևորդիւնունը. վասն զի Քամ կ'ըստուգաբաննի աշխատէլու ու և և և աւանդութիւն է թէ Քամայ դէմքը սև էր:

Հրէաստանի դրբին նայելով, ուր պիտի
բնակէին խրացելացիք . և Հայաստան այս
երկու դրբին ալ նայելով արևելեան կողմը
կ'իյնայ . վասն զի Ծննդոց դրբին մէջ կ'ըսէ
Մովսէս ջրհեղեղէն ետքը մարդկանց ցրուե-
լուն համար . « Եւ 'ի խաղալն նոցայ Արևե-
լից » . ամէնքը կը վկայեն թէ Մովսէս հոս-
տեղը Արարատայ լեռները Արևելիք անու-
նով կոչած է : Արդ Հայաստանի մէջ զնե-
լով դրախտը , գ . նշանն ալ կը ստուգուի
Արարիայէն կամ Հրէաստանէն հեռու ըլ-
լալը :

16 . Եղեմ կամ Աղին դրախտը Հայա-
ստանի մէջ ո՞ր կողմը կ'իյնայ :

Հատ հաւանական կ'երեի թէ դրախտը
կամ Եղեմը՝ Բարձր Հայոց մէջ կարնոյ զա-
ւառին կողմերը կ'ըյնի * , որոյ մօտեն Բիւր-
ակնեան լեռները , որ կ'ըսուին նաև կարնոյ
յեռենը , ուսկից կը բղխին այս իրեք գետերը
Եփրատ , Երասխ , (որ է ըստ սուրբ Գրոց Գե-

* Եղեմը կամ դրախտը մեր բազմահմուտ ին-
չիձեան չ . Ղուկաս վարդապետը կը դնէ Չոր-
րորդ Հայոց Հաշտեանք գաւառուն մէջ , և կը ձգէ
ինչուան Բիւրակնեան լեռներուն գօտիները : Գա-
ւառին անունը մօտիկ է հէլլինք , հէլլինայ բառե-
րուն , որ ըսել է Փաֆիւնիւն . վասն զի Եղեմ բա-
ռը , որ շատերը յատուեկ անուան տեղ կ'առնուն ,
ումանք ալ փափկութեան նշանակութեամբ : Հաշ-
տեանք գաւառը շատաջուր , զուարձալի ու բա-
րեբեր ըլլալուն համար , մեր թագաւորներուն որ-
դոցը բնակարան եղած էր :

հոն), Ծորոխ (որ է Փիտոն). և կը մնայ միայն
անդին Տիգրիս գետը որ Չորրորդ Հայոց
Հաշտեանք զաւառին մէջ կը բղխի, և շատ
հեռու չէ մէկալ գետերուն բղխած տե-
ղէն։ Ուստի հաւանական կ'երեի թէ դրախ-
տը Կարնոյ կողմերը կ'ըյնի, որոյ երկրին
սրտզարերութիւնը զովելով Խորենացին
կ'ըսէ իր պատմութեանը մէջ . արգաշանդա-
հող, շատաջուր և բերրի։

17. Կարնոյ կողմերը ինչպէս են հիմա։
Դրախտին այս յատկութիւնները, այս-
ինքն շատաջուր ըլլալը, երկրին առատ
սրտզարերութիւնը, օդոյն զեղեցկութիւնը,
ինչուան հիմա յայտնի կ'երեի Պինկեօլ ը-
սուած գոտեոր լեռներուն կողմերը, որ ը-
սել է հազար լիձ կամ բիշրակն և կ'ըյնի
բարձր Հայոց մէջ որոյ համար կ'ըսէ Խորե-
նացի. « Բոտ անուանդ բարձր է քան զամե-
նայն երկիր, և ընդ չորս կողմանս արձակէ
զետս »։ Այս գոտեոր լեռները որ մինչեւ
Չորրորդ Հայոց կողմերը կը ձգուին, իրենց
ստորոտէն կը բխեն անթիւ աղբիւրներ, որ
տեղ տեղ լճեր ու գետակներ կը ձեացընեն,
և այս աղբիւրներուն շատութիւնը ցուցը-
նելու համար տաճկերէն Պինկեօլ ըսուած
է։ Այս աղբիւրներուն կրնայ յարմարիլ
սուրբ Գրոց ըսածը . « Եւ աղբիւր ելանէր
յերկը և ոռոզանէր զամենայն երեսս եր-
կրի », և կամ « Գետ ելանէր յԵղեմայ ոռո-
զանել զղբախտն ». վասն զի ամէնն ալ
միննոյն լեռնէն և իրարու մօտ կը բխէին։

Այս գետակները կամ աղբիւրները որ եղակի կը յիշուին, զբախտը ոռոգանելէն ետես անկէ դուրս կ'ելլեն, և չորս առաջք բաժնուելով կը ձեացընեն դրախտին չորս գետերը :

Այս ամէն պատճառներով հաւանական կը տեսնուի թէ զբախտը Հայաստանի մէջ եղած է, և այնչափ աւելի հաւանական, որչափ որ կը տեսնենք ուրիշ օտար կարծեաց սխալ ու անհիմն ըլլալը : Այս բանս քիչ պարծանք չէ մեր հայրենի երկրին որ երբեմն երանութեան բնակարան ու մարդկութեան խանձարուրք եղած է . բայց աւազ որ հիմա թշուառութեան և ողորմելութեան մէջ կը տեսնուի :

ԳԼՈՒԽ Բ.

Ե՞յի տապահին Հայաստան իշնելուն վրայ :

18. Ե՞րբ եղաւ Ջրհեղեղը :

Ըստ եօթանասնից հաշուին եղաւ աշխարհիս 2262 թուականին, իսկ ըստ Երրայեցւոց կամ ժամանակազրաց հաշուին 1656ին . քառասուն օր զիշեր ցորեկ անձրեզալով, ու երկնքի սահանքները և երկրիս աղբիւրները բացուելով, բոլոր երկիրս ջուրը կոխեց, ու ամենայն կենդանիք և մարդիկ ջնջուեցան բացիկի Նոյէն ու իրեն հետ եղած մարդիկներէն և կենդանիներէն :

19. Ջրհեղեղէն ետև մարդիկ նախ ուր
տեղ շատցան :

Ինչպէս մարդուս առջի բնակութիւնը
Հայաստանի մէջ եղաւ, և հոն նախ մար-
դիկ սկսան շատնալ, նոյնպէս և երկրորդ
բնակութիւնը ջրհեղեղէն ետքը հոն եղաւ.
վասն զի Նոյ և իրեն տղաքը տապանէն
ելլելէն վերջը՝ Մասիս լերան կողմերը բը-
նակեցան :

20. Ո՞ւր իջաւ Նոյի տապանը :

Գրեթէ ամէն ազգ կը վկայէ թէ Հայա-
ստանի լեռներուն վրայ իջաւ տապանը,
սուրբ Գրքին խօսքին նայելով որ կըսէ .
«Եւ նստաւ տապանն յեօթներորդում ամ-
սեան՝ի 27 ամսոյն՝ի վերայ լերանց Արարա-
տայ» . այսպէս կը դնէ նաև երրայականը
և սամարացին . իսկ Վուկիագան և ասո-
րոց թարգմանութիւնը կը դնէ Արմենիա,
նոյն սեպելով Արարատն ու Արմէնիա :
Իսկ Արարացոց թարգմանութիւնը կը դնէ
Քարտուզ լերանց վրայ՝ որ է Հայաստանի
կորդուաց լեռները, զասոնք Արարատեան
լեռներուն հետ միացած կարծելով :

21. Արտաքին պատմիչներէն ով կը վր-
կայէ տապանին Հայաստան իջնելուն վր-
րայ :

Կը վկայեն տապանին Հայաստանի լե-
րանց վրայ իջնելուն նաև արտաքին պատ-
միչներէն Աղեքսանդր Բազմավէպը՝ի քրո-
նիկոնին Եւսեբեայ, ըսելով . «Եւ տե-
ղին յորում վայրի ելեալ կային (մարդիկ՝ի

նաւէ) Հայոց աշխարհն էր » , և դարձեալ . « Եւ ի նաւէն ուր չողաւ զադարեաց , և ցայժմ սակաւ ինչ մասն 'ի կորդուացւոց լերինն 'ի Հայոց աշխարհին մնալ ասեն » : — Արիւղենոս առ Եւսեբեայ . « Եւ նաև երթեալ յաշխարհ Հայոց զադարէր , և 'ի վայտիցն զեղ օղնականութեան ընակչաց աշխարհին պարզեէր » : Բերոսքաղղէացին առ Եւսեբեայ . « Վիալազրեաց և վասն արկղակերտ տապանին՝ որով Նովրոս (Նոյ) նախնին մերոյ ազգիս ապրեցաւ , և երթեալ դադարէ 'ի զլուխ լերանց Հայաստան աշխարհին » : Նոյնալէս նաև կը վկայեն թէ Հայոց լերանց վրայ իջաւ տապանը՝ իսիդորոս , սուրբն Հերոնիմոս , Ոսկեբերան որ կ'ըսէ . « Հաւատայցէք արդեօք եթէ եղե ջրհեղեղ , եթէ առանցելոց ինչ բանք թուիցին ձեղ , ուր և լերինքն յորս տապանն զադարեաց՝ վկայեն , զՀայոց լերանցն ասեմ » : Դարձեալ ուրիշ տեղ կ'ըսէ . « Ապաքէն և զարդիս լերինք Հայաստանեաց վրկայեն (վասն ջրհեղեղին) , ուր եկաց տապանն , ոչ ապաքէն և այժմ անդանօր պահեալ կան նշխարք նորա 'ի մեր խրատ » : Ուստի աւելորդ է խօսիլ մէկ քանի աննշան մարզկանց կարծեացը վրայ , որք Արարատ լեռը Պարսկաստան , Միջագետք , Թաթարքատան , Զինու երկիրը դրին . վասն զի ուրիշ օտարազգի հեղինակներն ալ մերժած են անոնց կարծիքը :

22. Նոյի տապանը Հայաստան իջնելուն ինչ արտաքին ապացոյցներ ունինք :

Կը վկայեն տապանին Հայաստան իջնելուն նաև ինչուան հիմա կեցած տեղւոյ անունները : Վասն զի՞ ինչպէս որ կը կարծուի՞ այն տեղը ուսկից որ երեցան լեռներու զլուխները՝ Երևան կոչեցին նոյն ատենուան մարդիկը : Ուր որ Նոյ տապանէն ելլելէն ետքը իջաւ և բնակեցաւ՝ Նախ ձաւան կամ Նախ իշեան զրին : Ուր որ մեռաւ և թաղուեցաւ Նոյ և անոր մօտ եղած զաւառը կոչեցին Առնոյուն : Ուր որ Նոյ այգի տնկեց, զրին Արկուսի որ վերջը ռամկօրէն ըսուեցաւ Ակոսի * : Ուր որ Նոյի Նոյեմզար կինը ** թաղուեցաւ՝ Մարտան (իբր մայր անդ) : Այս բառերուն նշանակութեանցը մրայ դարձեալ կը խօսինք :

23. Առարկուրիւն . Նոյի սերունդը որ կը բնակէին Արարատայ լերանց կողմերը, արևելքի կողմէն ելան և եկան Սենաար դաշտը (Ծն. Ժա. 2) . և հոն Բարելոն քաղաքը շինեցին . արդ Հայաստան Սենաարին արևելեան կողմը չըյնիր, հապա հիւսիսակողմը :

Սուրբ Գիրքը կը խօսի, ինչպէս կը-

* Այս գեղը 1840ին Մասեաց հրաբուխին տակ ծածկուեցաւ : Մեր նախնեաց գրքերուն մեջ գեղին անունը միշտ Անոնի ըսուած է, Արկուսի չկայ :

** “ Եւ Նոյ լեալ ամաց հինգհարիւրից ծնանի զՍեմ, զՔամ և զՅաքէթ ’ի Նոյեմզարայ կնոջէ իւրմէ , . Սամակւ երեց :

սէ Պօշար , Ասորեստանեայց սովորութեանը համեմատ , որոց տէրութեանը մէջէն անցնելով Տիգրիսը , զրեթէ երկու հաւասար մաս կը բաժնէ : Այդ այն մասը որ Տիգրիսի անդիի կողմը կ'ըյնի կ'ըսեն Արևելեան , իսկ այն որ ասդիի կողմը կ'ըյնի՝ Արևելեան : Որովհետեւ Արարատեան լեռները ուսկից մարդիկ ցրուեցան , կ'ըյնին Տիգրիսի անդիի կողմը անոր համար ալ սուրբ Գիրքը կ'ըսէ . « Ի խաղալն նոցա յարեն մից » : Բայց թէ ինչպէս անցան Տիգրիսի ասդիի կողմը , պէտք չէ զարմանալ , վասն զի զիտէին այն ատեն նաւակ շինելու կերպը . բաց ասկէ կրնային առանց նաւակի ալ Տիգրիսին ծանծաղ տեղերէն անցնիլ , ինչպէս որ անցան մեծին Աղեքսանդրի զօրքերը Նինուէի մօտ :

24. Տապանին այլ և այլ կտորներուն վրայ ինչ զիտելիք կայ :

Բազմավէպն Աղեքսանդր * և Բերոսոս Բելայ քուրմը կը զրուցեն , թէ Հայաստանի կորդուաց լեռներուն վրայ մնացած էր տապանին մէկ մասը , որոյ վրայէն քերուած նաւթը բժժանաց ու հիւանդութիւններէ

* Աղեքսանդր Բազմավէպն ՚ի քրոնիկոնի Եւսեբեայ . “ Եւ ցայժմ սակաւ ինչ մասն ՚ի կորդուացւոց լերին ՚ի Հայոց աշխարհին մնալ նշխարս (տապանին) ասեն , և ոմանց քերել բերել ՚ի ծեփածոյ նաւին նաւթոյ ՚ի բժշկութիւն ՚ի ջնջոց ցաւոց ինչ բժժանաց » :

առողջանալու համար կը գործածէին մարդիկ : Կը զրուցեն նաև Յովսեակոս և սուրբն Եպիփան թէ տապանին այլեայլ կտորները կը գտնուին կորդուաց լեռներուն վրայ : Ասկէ կ'երեի որ սուրբն Յակոբ Մծբնայ հայրապետէն շատ առաջ կային տապանին այլեայլ կտորները : Իսկ կորդուաց լեռներուն վրայօք տես ինչ որ վերը ըսինք (20):

ԳԼՈՒԽ Գ.

Այլեայլ զիտեղիք Նոյի ու անոր Աևմ, Քամ, Յարեր որդոցը և անոնց սերնդոցը վրայ :

25. Զրհեղեղէն ետե ինչուան մարդկանց Հայաստանէն դուրս ցրուիլը ո՞րչափ ատեն անցաւ :

Զրհեղեղէն ետե ինչուան ժողովրդեան Սենաար դաշտը երթալը Փաղէկ նահապետին ատեն, եօթանասնից ու Սամարացւոց ճիշդ հաշուին նայելով, որ աւելի կը համաձայնի սուրբ Գրքին և արտաքին պատմութեանց, է 450 տարի * :

* Հոս եօթանասնիցը նահապետաց կարդին մէջ Արփաքսադէն ետե ու Սաղայէն առաջ՝ որ Սեմայ չորրորդն է՝ կը յիշէ կայնանը, որոյ 130երորդ (ըստ Խոր. 120երորդ) տարին ծնաւ կըսէ Սաղան, ասով փոխանակ 432 տարի ըլլալու 562 տարի կ'ըլլայ ինչուան Փաղէկ : Բայց կ'երեւի թէ եօթանասնից մէջ սխալմամբ մտած է կայնանին

Այս միջոցին մէջ Կոյ նահապետ քանի որ
ողջ էր հօր ալէս կ'առաջնորդէր ամենուն,
և ամէնը հանդիստ և խաղաղ կեանք կ'ան-
ցընէին երկրագործութեան և հովուութեան
ետևէ ըլլալով, որով այս միջոցը ըսուեցաւ
Ռակեղար: Ոմանք ջրհեղեղէն ինչուան ժո-
ղովրդեան ցրուիլը ըստ Եբրայեցւոց հա-
շուին 100 տարի կը դնեն * :

անունը, վասն զի ոչ Եբրայեցւոց, և ոչ իսկ Աա-
մարացւոց թարգմանութեան մէջ կայ, որոյ հետ
եօթանամնիցը ինչուան ֆաղեկայ ատեն համա-
ձայն կ'երթայ՝ բաց այս սիսալմունքէն: Դարձեալ
եօթանամնից թարգմանութեան հին օրինակնե-
րուն մէջ կայնանին անունը չկայ, և ետքերը մը-
տած է: Այս բանիս ամեննեին արգելք մը ջըներ
Ղուկասու աւետարանչին մէջ կայնանին անունը
յիշուիլը, վասն զի կ'երևի թէ մէկը Ղուկաս աւե-
տարանչին լուսանցքին մէջ դնելով կայնանին ա-
նունը, ետքը բնագրին մէջ մտեր է և այնպէս մնա-
ցեր կ'ըսեն իմաստունք:

* Ինձիձեան բազմարդիւն վարդապետը ըստ Ե-
բրայեցւոց հաշուին 100 տարի կը դնէ ինչուան ֆա-
ղէկ նահապետին ատեն (Հնախոս. Ա. Էջ 282,
283, 305: Հ. Պատմ. Չամչեան. Հա. Ա. 155, 156),
Կալմէթը իրեն առաջնորդ առնելով, և անկէց
այլ և այլ հետևանքներ հանելէն զատ՝ կը հետե-
ղընէ նաև թէ Հայկ Սենաար դաշտէն դառնալէն
ետքը դեռ ողջ էր Կոյ նահապետը: Այս հաշիւը
մեզի ստոյդ չերևիր, հասկա Ճշմարիտ է եօթա-
նամնից ու Սամարացւոց հաշիւը որ կը դնեն ին-
չուան ֆաղեկայ ատեն 432 տարի, ուր Եբրայա-
կանը կը դնէ 102 տարի. վասն զի՝ անկարելի է

26. Ի՞նչ պատճառաւ ուղեցին մարդիկ
Հայաստանէն ելլել երթալ :

Պատճառը սուրբ Գիրքը որոշ չգներ,
բայց յայտնի կ'երեկի թէ մարդկանց շատնալն

որ 100 տարուան մէջ այն աստիճան շատնայ ժողովուրդը, որ երկիրը իրենց չբաւելով, ելլեն երթան Սենաար գաշտը՝ ու հոնկէ ասդին անդին ցրուին, ուր երկրորդ գարուն սկիզբը 7,000 կամ 8,000 հազիւ շատցած կ'ըլլայ ժողովուրդը. իսկ հինգերորդ դարուն Փաղեկայ ատեն ինչուան 4,000,000 կամ 5,000,000 : Է. Վուլկադային հաշուին նայելով Աբրահամու ծնունդը կ'ըյնի ջըրհեղեղէն 292 տարի ետքը, այսինքն 58 տարի Կոյի մահուանէն առաջ, և 218 տարի Սեմայ մահուանէն առաջ: Արդ թէ որ Աբրահամ տեսած ըլլար Կոյ և Սեմնահապետները, անկարելի կ'երենայ որ Մովսէս Աբրահամու վարքը պատմելու ատեն, չյիշէր ասանկ երեկոյ դիպուած մը. վասն զի Մովսէս այն ամէն բաները որ պարծանք մը կըբերեն Աբրահամնահապետին՝ բոլորը կը յիշէ, ուր մնաց ասանկ մեծ պարծանք մը այս երկու նահապետները տեսած ըլլալուն և անոնց հետ խօսած ըլլալուն համար: Ուրեմն Մովսեսի լոռութենէն ալ կ'երեկի թէ Աբրահամնահապետ ոչ Կոյ տեսեր է և ոչ Սեմը: Է. Սուրբ Գրքին նայելով Աբրահամու կոչման ժամանակ ժողովուրդը շատցած էր, և ասդին անդին մանր տէրութիւններ կային, որոնք իրարու հետ սկսեր էին պատերազմիւ, որոցմէ ոմանք քիչ ատենէն ետքը մեծամեծինքնակալութիւններ եղան. այս ամէն բաները եղած չէր կրնար ըլլալ թէ որ ըստ Վուլկադային հաշուին ջըհեղեղէն ետև 367 տարի անցած ըլլար ինչուան Աբրահամու կոչմը. վասն զի անկարե-

էր, որով երկիրը չէր բաւեր իրենց. մանաւանդ ունեցած ոչխարներուն, կովերուն պատճառաւ, որ խիստ բազմաթիւ էին, վասն զի այն ատեն ամենքն ալ հովուութեան և երկրագործութեան ետեւէ կըլլային: Ուստի շատ հողի ելան Հայաստանէն ու զնացին Սենաար դաշտը, և հոն լեզունին խառնակելով, ասդին անդին ցրուեցան: Աւանդութիւն մը կայ թէ Նոյ զեռ

Ծ է որ այնչափ քիչ ժամանակի մէջ երկրիս վրայ այնչափ այլեայլ փոփոխութիւններ, ազգեր, ու թագաւորութիւններ ըլլան, որոնք բաւական ծաղկած էին. ուր որպէս զի ասանկ փոփոխութիւններ եղած ըլլան երկրիս վրայ, պէտք է գէթութը ինը դար աւելցընել անոնց վրայ. անոր համար շատ յարմար և ստոյգ կ'երևնայ Եօթանասնից ժամանակագրութիւնը, որ ինչուան Աբրահամուկոչումը 1247 տարի կը դնէ, և արտաքին պատմութեանց ալ հակառակ չելլար, այլ կը միաբանի անոնց հետ:

Եօթանասնից ժամանակագրութիւնը քանի զերայականը աւելի ընտրելնուս մէկ պատճառն ալ այս է, որ մեր նախնիքը սկզբանէ ՚ի վեր միշտ Եօթանասնիցը գործածած են, ինչպէս նաև Յոյնելը, նաև Լատինացիք ինչուան սրբոյն Հերոնիմոսի ատեն: Այս Հնախնօսութեանս մէջ թուականները Եօթանասնից ժամանակագրութեանը համեմատ դրինք. ուստի Հայկազանց աէրութեան տեսլով փոխանակ դնելու ըստ ժամանակագրաց հաշումն 1779 տարի, սկսելով 2107 տարի առաջ Քրիստոսի Ծննդենէն, դրինք 2018 տարի, այսպէս իմաև ուրիշ թուականներն ալ:

չմեռած բաժներ է աշխարհիս իրեք մասը
իրեն Աեմ, Փամ, Յարեթ որդւոցը ժառան-
զելու համար . ինչպէս որ կը յիշէ այս բանս
սուրբն Եսպիփան , և ուրիշներն ալ : Այս
բանիս յիշատակութիւն կայ Հեթանոսաց
զրուածոց մէջ ալ , որ կ'ըսեն թէ Զրուան ,
Տիտան և Յապետոսթէ , կամ Դիոս , Պոսի-
դոն և Պղուտոն՝ իրենց մէջ երկիրս բաժնե-
ցին , որ են Նոյի իրեք որդիքը՝ Աեմ, Փամ
Յարեթ :

27. Հեթանոսները Նոյին Բնչ անուն
կու տային :

Հեթանոսները Նոյին Սատուռնոս անուն
կու տային , որ ըստ Յունաց կ'ըսուէր նաև
կոտնոս . և իրեն Աեմ, Փամ, Յարեթ որ-
դիքը՝ կը կոչէին Դիոս , Պոսիդոն և Պղուտոն :
Իսկ Ասորեստանեայք կոչեցին զՆոյ Քսի-
տորդոս իրենց թագաւորներուն մէկուն ա-
նուամբը : Նոյնպէս և ուրիշ արևելեան աղ-
զերը , ինչպէս վերը ըսինք , Նոյին կ'ըսէին
Քսիսութրոս , և իրեն որդւոցը՝ Զրուան , Ցի-
տան , և Յապետոսթէ : Դիցաբանութեան մեկ-
նիշները կ'ըսեն թէ Հեթանոսներէն ոմանք
Քամին՝ Դիոս , կամ ըստ լատ . Եօվիս կամ
Ենարիբէն կ'ըսէին , և Եզիպտացիք Ամմոն .
Յարեթին՝ Պոսիդոն կամ Նեպոռն , որ էր ծո-
վու աստուած , վասն զի իրեն բաժին ին-
կան կղզիներն ու թերակղզիները , իսկ Աե-
մայ Պղուտոն անունը կու տային , որ կը նշա-
նակէ մեծատուն :

28. Ո՞ւր էր Աեմայ բնակութեան տեղը :

Սեմ' որ է Զրուան կամ Զրադաշտ՝ որուն Յոյնք և Հռոմայեցիք կ'ըսեն Զօրօադր, նախ Հայաստանի Սիմ լեռը բնակեցաւ, որ իր անունովը կոչուած է. Ետքը Պարսկահայք նահանգին Զարուանդ գաւառը, որ նոյնպէս իրեն անունովը կոչուեցաւ (Խոր. Ա. զ.):

29. Տարբանին վրայ ի՞նչ զիտելիք կայ: Խորենացին Ոլոմակիոդոր փիլիսոփայէն առնլով կը զրուցէ, թէ Սեմայ պղտիկ տըղոցմէ մէկը Տարբան անուամբ երեսուն մանչ զաւակով ու տասնըհինգ աղջիկ զաւակով և ուրիշ մարդիկներով՝ բաժնուեցաւ իր հօրմէն, և գնաց Տարօնայ կողմերը ընակեցաւ, զոր իր անունովը կոչեց. իսկ այն տեղը ուսկից որ իր զաւկըները իրմէ բաժնուեցան Ցրոնք անուանեց: Այս Տարբանը ետքերը գնաց Բակտրիոյ կողմերը, բայց քիչ մը ատեն կենալէն ետքը ինքը դարձաւ, սակայն իր տղոցմէ մէկը հոն մնաց, որ եղաւ բակտրիացի Զօրօասդրը, որոյ վրայ ուրիշ տեղ կը խօսինք:

30. Աստղիդի և Որսիրայ վրայ ի՞նչ զիտելիք կան:

Աստղիկ և Որսիր, ըստ աւանդութեան, Սեմայ քոյրն և եղբայրն էին. Աստղիկընակեցաւ Տարօնոյ մէջ, ուր կայ Աստղնբերդ կամ Աստղեբերդ, իր անունովը կոչուած: Որսիր ալ բնակեցաւ կորճայք նահանգին մէջ, ուր իրեն անունովը կոչուած կայ Որսիրանք զաւառը:

31. Եմուզին վրայ ի՞նչ զիտելիք կան :
Եմուզն Արամայ որդին Սեմայ թռոն էր
(Ծն. Ժ. 23). որ ըստ Եբրայեցւոց է Հոգ :
Յովսեպոս Հովք կը կոչէ նաև Ողբոս, և ի-
րեն բնակութիւնը Հայաստանի մէջ կը դր-
նէ : Պօշար հաւանական կը կարծէ թէ Ո-
ղբոսէն ելած ըլլայ Ողինի անունը, որ է
Ուտի, Հայաստանի տասնըհինգ նահանգ-
ներէն մէկը :

32. Յեկտան ուր բնակեցաւ :

Յեկտան Եբերայ որդին Սեմայ ցեղէն,
բնակեցաւ Հայաստանի մէջ Մասիսին մօ-
տիկ : Պէտք չէ շփոթել այս Յեկտանը մէ-
կալ Յեկտանին հետ՝ որ Արքահամու և Քե-
տուրայ որդին էր, և որ Արարիային մէջ
բնակեցաւ, ինչպէս որ կալմէթ ալ կը հաս-
տատէ : Եբերայ որդին Յեկտանը տասուի-
րեք որդի ունէր, որոնք Մասիսէն սկսեալ
ինչուան Սովորեր կամ Սպեր բնակեցան
(§. 44) :

33. Ուր էր Յաբէթին բնակութեան
տեղը :

Յաբէթ կամ Յապետոսթէ և կամ Պոսի-
դոն յայտնի է թէ առջի բերան Հայաստան
բնակեցաւ, բայց որոշ չգիտցուիր թէ ուր
էր իր բնակութեան տեղը, իակ իրեն սե-
րունդները ցրուեցան Փոքր Ասիա, Միջեր-
կրական ծովուն կղզիները, Եւրոպա և Ա-
սիոյ կողմերը :

34. Գամերայ վրայ ի՞նչ զիտելիք կան :
Գամերայ կամ Գոմերայ Յաբէթի որ-

դւոյն համար , կ'ըսէ Յովսեպոս թէ Գա-
ղատիայի մէջ բնակեցաւ , և որ առաջուց
Գումարիք կ'ըսուէր : Բայց աւելի ստոյգ է թէ
բնակեցաւ Գամիրք ըսուած երկիրը՝ որ է
Կապաղովկիա , ինչպէս որ կը վկայէ նաև
մեր Յովհաննէս Կաթողիկոս :

35. Մազողին վրայ ինչ զիտելիք կան :
Մազող Յարեթի երկրորդ որդին՝ բնա-
կեցաւ , կ'ըսէ Պօշար , Ստրաբոնէն ու Պլի-
նիոսէն յիշուած կոկարենի գաւառին մէջ .
վասն զի կ'ըսէ թէ Գոդ նոյն է Մազողին
հետ : Արդ այս կոկարինի ըսուած գաւառը
մեր Գուգարք նահանգն է , որ իրը թէ ըլ-
լար Գոդ հարք , այսինքն տեղի ուր բնակե-
ցան Գոզայ կամ Մազողայ Հայրերը : Բայց
ետքը Մազողին սերունդները ցրուեցան
կովկասու լեռներուն վրայ , անկէց ան-
ցան Ռուսաստան և Թաթարստանին վարի
կողմերը , ուր են Մանչուք և Մողոլ ըսուած
ազգերը , որ Մազող անունէն կոչած են :
Յովհաննէս Կաթողիկոս Մազողին սե-
րունդներէն ելած է կ'ըսէ կեղտաց , Գա-
ղատացւոց և Մարաց ազգերը :

36. Մոսոքին վրայ ինչ զիտելիք կան :
Մոսոք Յարեթին եօթներորդ որդին , բը-
նակեցաւ Մոսքիքեան լերանց վրայ , որոնք
Հայաստանը Վրաստանէն կը բաժնեն , և
կ'երթան ինչուան Պոնտոսի և Կապաղով-
կիոյ կողմերը : Այս գոտեոր լեռները կո-
չեցան Մոսոքին անունովը , որոյ սերունդ-
ները գնացին նաև Մոսկովստան : Ուստի

Մոսկովք անունը ելած կը կարծուի Մոսոք
կամ Մոսքիք անունէն, որ Մոսքիքեանլեռ-
ներուն վրայ բնակող ազգ մ'էր, և հոնկէ
գաղթական գնացին Ռուսաստան կամ Մոս-
կովստան . իսկ Ռուսար անուան համար ո-
մանք կը զրուցեն թէ ելած է Ռոս կամ Ռաս
անունէն, որ Երասխ կամ ըստ յն . Արաս
զետոյն անուան աւրուածն էր, որ կը
տրուէր նոյն գետոյն քով բնակող ազգի
մը : Այս ազգէն գաղթական երթալով Մոս-
կովստանի կողմերը Ռուսք կոչեցան : Եղե-
կիէլի մէջ կը յիշուի Գոդ և Մագոդ Ռովս-
մեսովքայ իշխանը, որ Ռոսք և Մեսովք
բառերէն միացած է, որ երկու գանազան
ժողովրդոց անուններ էին : Յովհաննէս
կաթողիկոս Եւսեբիոսէն առնլով՝ Լիրի-
կեցիներն ալ Մոսոքէն ելած կը համարի :

37. Ասքանազին վրայ Բնչ դիտելիք
կան :

Ազքանազ որ Գամերայ որդին էր * բր-
նակեցաւ նախ'ի Հայաստան, և իրեն ա-
նունով մեր ազգն ալ Ազքանազեան ըսուե-
ցաւ, ինչպէս որ կը վկայէ Յովհաննէս
կթ. որուն կը համաձայնի Ս. Գիրքն ալ Երե-
միա մարգարէին բերնովը որ կ'ըսէ . «Պա-

* Յովհ . Կթ . զԱսքանազ կը դնէ Թիրասայ որ-
դի, ըսելով . «« Թիրաս որ Երրորդ էր'ի Յաքելմէ
ծնաւ զերիս որդիս, զԱսքանազ, զՔիփատ և
Թորգոմ ,,, ուր սուրբ Գիրքը կ'ըսէ . «« Որդիք Գա-
մերայ Ազքանազ և Ռիփաթ և Թորգոմ ,,: :

տուէր տուք յինէն այրարատեան թագաւորութեանցն և Ազքանազեան գնդին » ուր երկուքն ալ մէկ թագաւորութեան համար ըստած են : Ետքերը Ազքանազին ցեղէն գաղթական գնացին Փոխպիա և Բիւթանիա , և հոն այլ և այլ քաղաքներ և զետեր իրենց անունովը կոչեցին :

38. Թորգոմին վրայ ինչ գիտելիք կան :

Թորգոմին համար՝ որ Գամերայ երրորդ որդին էր , զոր Խորենացի և Յովհ . Կթ . Թիրասայ որդի կը զնեն , կ'ըսեն արտաքին պատմիչներէն Եւսերիոս , Թէոդորետոս և սուրբ Խմբորոս՝ թէ Հայոց ազգին նախահաւան էր . իսկ Յովսեալոս , Հերոնիմոս և Պօշար՝ թէ Փոխպացւոց ազգին էր . և հիմակուան մատենազիրներէն շատերը կ'ըսեն թէ Թորգոմացւոց աշխարհը Թորգոմանաց երկիրն էր , որ կ'ըյնի Թաթարստանի և Սկիւթիայի մէջ : Բայց մենք ստոյգ ազգային պատմութեամբ գիտենք թէ Թորգոմէր Հայկին հայրը , և ինչպէս Հայկին անունովը , նոյնպէս նաև Թորգոմին անունովը կոչեցաւ մեր ազգն ու աշխարհը , որ առաջ Ազքանազին անունովը կը կոչէր : Այս բանս կ'ընդունին նաև կալմէթ և ուրիշները , և սուրբ Գիրքն ալ կը վկայէ կոչելով . « Ճունն Թորգոմայ 'ի ծագացն հիւսիսոյ » . (Եղեկ . Բ . 60 .) ուր կ'ըյնի Հայաստան : Տարակոյս չկայ թէ Ետքերը Թորգոմին սերունդներէն գնացին Թաթարստանի կողմերն ալ , ուր կ'երեի թէ Թուր-

բովանդակ և թուրքը ըստուած ազգերը Թորգոմին
անունէն ելած են :

39. Ո՞ւր է Քամայ բնակութեան տեղը :

Քամ, ինչպէս ուրիշ տեղ ըստ ենք
(§. 13), բնակած կ'երեխ նախ Ուտի նա-
հանգին մէջ, որոյ բնակիչները իրեն անու-
նովը Անորդիք կոչուեցան . և իրեն Քուշոր-
դին բնակած կ'երեխ Արցախ նահանգին
Քուստի զաւառին մէջ. ուսկից ելան զնա-
ցին իրեն յաջորդները նաև Սկիւթիա, Քու-
շանաց և Գիթաց երկիրները, և Մագրութք
որ կ'ըսուի նաև Մեծ Գուրք :

ԳԼՈՒԽ Դ.

Հայի, ոչ մեր տերութեան սկզբնաւորութիւնը,
և տերութեան ընդարձակող բազաւորները * :

40. Թորգոմ մեր առաջին նախահայրը
քանի զաւակ ունէր :

Թորգոմ՝ ինչպէս կ'ըսէ Ստ. Օռակէլեանը,

* Այս Հնախօսութեանս մէջ մտքերնիս այն չէ
որ ազգային պատմութիւնն գրենք, հապա մեր
թագաւորներուն մէջ որոնք որ երևելի եղան քա-
ջութեամբ և աշխարհաշէն գործքերուլ զանոնք
միայն յիշատակել, թողլով ուրիշ մանրամասն գի-
տելիքները ազգային պատմութենէ սովորելու: Իսկ
նախարարութեանց վրայ կ'ուզենք ընդարձակ խօ-
սիլ, դասատանց համար գրուած ազգային պատ-
մութեանց մէջ տեղն 'ի տեղը խօսուած ըլլալուն
պատճառաւու:

ութը զաւակ ունէր ահաւոր և հսկայ մարդիկ, որոց առջինը ու մեծն էր Հայկ, ետքը Փարթլաւս կամ Փարթլոս, Բարդաւս, Մովկան, Լեկան, Հերաւս, Կովկաս և ութերորդը Եզրէս: Թորգոմ ասոնց վրայ բաժնելով իր ժառանգութիւնը, Հայկին տրաւ Հայաստանը բոլոր իր սահմանովը մէկտեղ. իսկ Վրաստանը և ուրիշ սահմանակից երկիրները Փարթլաւսին և մէկալ որդոցը:

Ա. Հայկին վրայ ի՞նչ զիտելլիք կան:

Հայկ՝ Թորգոմայ որդին՝ Նոյէն առնլով հինգերորդ էր. վասն զի Նոյին որդին Յաբեթ, Յաբեթի որդին Գամեր, Գամերայ որդին Թորգոմ, Թորգոմի որդին Հայկ: Հայկ Յաբելոնի աշտարակը շինողներուն մէկն էր. բայց երբոր ուրիշներուն հետ իր լեզուն ալ խառնակեցաւ, ու խմացաւ Աստուծոյ բարկութիւնը, չուզելով Ներբովթայ հնաղանդիլ, որ կ'ուզերինքզինքը Աստուծոյ ալէս պաշտել տալ, և ուզելով Հայկ աստուծապաշտութեան մէջ հաստատ մնալ, զարձաւ Հայաստան իրը 140 տարիէն ետքը, ուր որ կային այլնայլ ժողովուրդներ ասզիս անզին Հայաստանի զանազան կողմերը, որոց լեզուն անշփոթ մնացեր էր. և Հայկ իր կորսնցուցած լեզուն նորէն սովորեցաւ, որ էր հայերէն լեզուն, մէկզի թողլով իր վերջէն իբրև պատիմ ունեցած լեզուն: Հայկ երբոր Աննաար զաշտը զնաց 150 տարուան էր, և հոն ծնաւ զԱրմենակ, զՄանաւազ, զԽոռ, և այլն:

42. Ի՞նչ պատճառաւ Աննաար դաշտին
մէջ մարգկանց լեզուն խառնակեցաւ :

Մարդիկ բաղմութեամք Հայաստանէն
ելելէն ետե երբոր հասան Աննաար դաշտը
որ Ասորեստանի մէջ է, հոն զեռ իրարմէ
չբաժնուած ուզեցին ամբարտաւանութեան
խորհուրդով բարձր աշտարակ մը շինել, և
անով իրենց անունը անմահ թողով * : Այս
բանս մեծ չարութեան զործ կը համարին
Ոսկեբերան և սուրբն Օգոստինոս : Բայց
ինչպէս որ սասոյզ կ'երեմի, աշտարակաշի-
նութեան զործոյն մէջ մոտաւ նաև կռապաշ-
տութեան խորհուրդ, որով ուզեցին աշտա-
րակը դից մեհեան ընել . անոր համար՝ ինչ-
պէս որ կ'ըսէ մեր Ա. Լուսաւորիչը, լեզուաց
խառնակութեան պատիմն առին : Այս բա-
նիս ապացոյց է նաև աս ալ՝ որ Բաբելոնի
աշտարակին մնացորդը Բելայ տաճար ե-
ղաւ, ուր կը պաշտէին զինքը . և թէ Բէլ
եղաւ կռապաշտութեան առջի հնարողը,
ինքինքը Աստուծոյ պէս պաշտել տալով :
Բէլ՝ սուրբ Գրքին մէջ կ'ըսովի Ներովթ,
որ էր աշտարակը շինողներուն զլուխը :

43. Հայկ Աննաար դաշտէն Հայաստան
զառնալէն ետե նախ ուր բնակեցաւ :

Հայկ երբոր դարձաւ Աննաար դաշտէն իր
տնով տեղովն, զաւկըներովն ու թուներո-

* Սիւնկեզոս, Կեդրենոս և ուրիշները կը դնեն
թէ ինչուան 40 տարիի չափ աշխատեցան աշտա-
րակին շինութեանը վրայ :

վը որ 300 հողիէն աւելի էին, և ուրիշ ծառաներով և օտար մարդերով որ իրեն յարուեր էին, բնակեցաւ նախ Ասորեստանի կողմերը, որոնք ետքերը ըսուեցան Մոկք և կորճայք, ուր մնացեր էին այլնայլ մարդիկ որ չէին գնացեր Սենաար դաշտը, և հնազանդեցընելով զանոնք, հոն լերան մը ոտքը դաշտի մը մէջ իրեն բնակութեան տեղ ու կալուածներ շինեց. բայց ետքէն թողլով զանոնք իր կազմոս թոռին՝ որ Արմենակայ որդին էր, ինքը եղաւ գնաց Տուրուքերանի Հարք զաւառը՝ որոյ անունը ինքը զրաւ իր նախահարցը յիշատակը պահելու և ցուցընելու համար թէ հոն բնակեցան իրեն հայրերը. և հոն շինեց իր անունով Հայկաշէն աւանը :

44. Հայկ ինչպէս իշխեց Հայաստանին :

Հայկ Բելայ յաղթելէն ետև Հայոց ձոր ըսուած դաշտին մէջ, որ կ'ըյնի Բզնունեաց ծովուն մօտերը, աւելի ընդարձակեց իր սահմանը, ու եղաւ առաջին տիրապետող ու Հայաստանը ընդարձակող : Բաց ասկէ եղաւ մեր առաջին նախահայրը, որոյ անունովը կոչեցաւ մեր ազգը հայ, երկիրը Հայք կամ Հայոց աշխարհ, որ անկէ առաջ կ'ըսուէր Ազքանազեան աշխարհ, և ետքը ըսուեր էր Թորդոմական աշխարհ : Խոկ ինքն Հայկ՝ Բելայ մահուընէն ետև իր զաւկըներովը մէկտեղ խաղաղութեամբ կառավարեց Հայաստանը տանուտէրական իշխանութեամբ, ինչուան որ մեռաւ : Եւ իր որ-

դին Արմենակ բնակեցաւ Այրարատ նա-
հանգին մէջ Արագած լերան մօտիկ որ իր
անունովը կոչուած է . Արմայիս Արմենա-
կին որդին բնակեցաւ Արմաւիրի մէջ, Շա-
րայ Արմայիսին որդին Շիրակ զաւառին
մէջ : Նոյնպէս Արմենակին երկու եղբայր-
ները Մանաւագ և Խոռ բնակեցան Հարք և
Խոռխոռուունիք զաւառներուն մէջ . Բաղ
Մանաւագայ որդին Բղնունեաց մէջ . Գե-
ղամ Արմայիսին թոռը Գեղարքունի զա-
ւառին մէջ և, Գեղամայ որդին Սիսակ՝ Սիւ-
նեաց երկրին կամ Սիսականին մէջ, և
այլն :

45 . Հայկէն ետե ով եղաւ Հայաստանի
սահմանը ընդարձակող :

Հայաստանը ընդարձակողներուն մէջ
առջինը կը սեպուի Արամ, որ իր թշնամի-
ները Հայաստանէն հալածելու պատճա-
ռաւ, տիրեց նաև օտար երկիրներու : Ա-
րևելեան կողմէն ընդարձակեցինչուան Զա-
րասպ լեռը՝ որ կ'ըյնի Ատրապատական աշ-
խարհին մէջ, հալածելով Մեղացիները՝ ո-
րոնք Նիւքարին առաջնորդութեամբը կ'աս-
պատակէին Հայաստանի արևելեան կող-
մերը : Այս կողմը յանձնեց Սիսական ցե-
ղին, և երկիրը իրեն հարկատու ըրաւ ին-
չուան Նինոսի թագաւորութեան ատենը :

Հարաւային կողմէն Բարշամը հալածելով
տիրեց Ասորեստանի մէկ մասին, այսինքն
կործայք, Մոկք և Պարսկահայք նահանդ-
ներուն՝ որ Ասորեստանի կողմ կը համա-

րուին . նոյնպէս տիրեց Միջազետաց մեծ մասին : Եւ Ասորեստանի այս կողմերուն վրայ առաջնորդ դրաւ կադմոսի ցեղը :

Արևմտեան կողմէն տիրեց մասին Փոքր Ասիոյ , հալածելով Պայապիսը Արշապեղազոսի կղզիներուն մէկուն մէջ , որ բըռնացած կը տիրէր Սև ու Միջերկրական ծովերուն միջոցը եղած երկիրներուն վրայ . և հոն Մշակ անունով մէկը 40,000 զօրքով կողմնապահ դրաւ , որոյ գօրանիստ քաղաքը Մշակին անունովը ըսուեցաւ Մամաք որ ետքը կեսարիա կոչեցաւ : Եւ Արամ կեսարիայէն ինչուան իր բուն սահմանը իրեք մաս բաժնեց , և կոչեց Առաջին , Երկրորդ և Երրորդ Հայք : Բաց ասկէ այս կողմը շատ տեղ բնակչօք լեցուց . և հրաման տուաւ որ ամէնքն ալ հայերէն սովորին ու խօսին :

Հիւսիսային կողմը կուր գետէն անդին անցաւ , և Վրացիներն ու Աղուանքը հնագանդեցուց և հարկատու ըրաւ , որոնք կ'երեի թէ Արամէն առաջ ալ Հայոց հպատակ էին :

46 . Երկրորդ աշխարհակալը ով եղաւ :

Երկրորդ աշխարհակալը եղաւ մեծն Տիգրան , որոյ համար Խորենացին կ'ըսէ թէ Հայաստանը ընդարձակելով հասցուց իրերուն սահմանին : Վասն զի Արամ նահասլեաին Հայաստանէն դուրս տիրած երկիրներուն շատը իրեն յաջորդներուն ատենք կորսուեցան Հայոց ձեռքէն , և Հայու սահմաններուն ուրիշները կը տիրէին . զատոնք

ամէնքն ալ հաղածեց Տիգրան, և զորիւն
ները իրեն հարկատու ըրաւ, այսինքն կա-
պաղովկացիները, Վիրքն ու Աղուանքը, և
այլն . և Աժդահակին յաղթելով ու զինքն
ալ սպաննելով՝ տիրեց Մարաց աշխարհին
ալ, և շատ ընդարձակեց իր տէրութիւնը :

47. Վաղարշակայ վրայ ինչ զիտելիք
կան :

Մեծն Արշակ Պարթեր շատ երկիրներու
տիրելով և ուզելով իր տէրութիւնը հաս-
տատ պահել, իր եղբայրը Վաղարշակը
Հայաստանի վրայ թաղաւոր դրաւ՝ իրեն
թաղաւորութեան կէսը անոր յանձնելով,
այսինքն Ասորւց երկրին արևմտեան կող-
մը, և կզեսուրը որ է ստորին Ասորիք, Պա-
ղեստինը, բոլոր Փոքր Ասիա, Պոնտոս
ծովէն ինչուան կասպից ծովը եղած Սկիւ-
թացւոց երկիրը, այսինքն Վրաց, Աղու-
նից, Եզերացւոց և բոլոր կովկասային
ազգերուն երկիրը և Ատրպատական աշ-
խարհը*, և իրեն թաղաւորանիստ քա-

* Խորենացի Գիլք Ա գլ. Բ. “Քաղաք Թագաւո-
րուն տայ (Արշակ) նմա (Վաղարշակայ) զՄծքին .
և սահման հատանէ նմա զմասն ինչ յարևմտեան
Ասորւց և զՊաղեստին և զԱսիա և զամենայն Մի-
ջերկրեայս, և զթիտալիա, ՚ի ծովէն Պոնտոսի մին-
չեւ ՚ի տեղին ուր կովկաս յարևմտեան յանդի ծով,
և զԱտրպատական ,,: Միջեւ հետայ ըսելով կիմա-
նայ բոլոր Փոքր Ասիա, որ կընի Պոնտոսի և Մի-
ջերկրական ծովուն մէջ. Թիգուլիտ ըսելով կիմա-
նա Ակիւթիա . իսկ արևմտեան ծովն է կասպից

ղաք տուաւ Մծրինը։ Խորենացին կ'ըսէ
թէ այս սահմաններուն վրայ՝ Վաղարշակ
իր քաջութեամբը ուրիշ ալ աւելցուց, մա-
նաւանդ երբոր Մորփիւղիկէսը սպաննեց,
և իրեն հապատակ ըրաւ Պոնտացիները, կա-
պագովկացիքը ու Եղերացիները, որոցմով
զլուխ քաշեր էր Մորփիւղիկէս։

48. Զորրորդ աշխարհակալ և ընդարձա-
կող թագաւորը ով եղաւ։

Արտաշէս Ա. որ ամէն իր նախորդներէն
աւելի ընդարձակեց տէրութիւնը, պահե-
լով բոլոր Վաղարշակին սահմանները։ Ին-
քը առջինը եղաւ որ տիեզերակալութեան
ետևէ եղաւ. վասն զի Արամ, Տիգրան,
Վաղարշակ ընդարձակեցին իրենց տէրու-
թիւնը՝ թշնամիները հալածելու պատճա-
ռաւ որ իրենց երկիրը կոխեր էին. իսկ
Արտաշէս միայն տիեզերակալութեան հա-
մար տիրեց Պարսկաստանի՝ նախագահու-
թեան պատիւը անոնցմէ ինքն առնլով։ Եւ
զմեծն Միհրդատը, իր փեսան, Պոնտոսի
վրայ թագաւոր գնելէն, և Լիսդացւոց կրե-
սոս թագաւորը սպաննելէն և բոլոր Փոքր
Ասիայի տիրելէն ետև, անցաւ շատ զօր-
քով և նաւով Թրակիա, և տիրեց Յունաս-
տանի, Լակեդեմոնի, Թերէի, Փովլիսա-
ցւոց և ուրիշ կողմերու. բայց և ոչ մէկը

ծովը որ Պարթևաց երկրին արևմտեան կողմը կ'ըս-
նի, ուր մեծն Արշակ կը թագաւորէր Բահհլքաղ-
քին մէջ։

կրցաւ պահել . վասն զի զօրքին մէջ խռովութիւն ելլելով սպաննեցին դինքը * :

49. Մեծն Միհրդատայ վրայ ինչ զիտելիք կան :

Մեծն Միհրդատ թէպէտ և մեր թագաւորներուն կարզը չէր , բայց միջին Տիգրանայ քեռայրն ըլլալով , և անոր հօրը Արտաշէսին ձեռքով Պոնտոսի թագաւոր նստելով , իրեն ըրած քաջութիւններն ալ մեր աղզին պարծանք կրնանք սեպել : Եւ դարձեալ ամէն յաղթութիւններուն որ ըրաւ Փոքր Ասիայի այլնայլ ազգերուն վրայ , այսինքն Բիւթանացւոց , Կարիացւոց , Կապաղովկացւոց , Փոխւզացւոց , Կողքիսացւոց երկիրներուն տիւ

* Արտաքին պատմիչներուն , այսինքն Յունաց և Հասկանացւոց մէջ՝ բոլորովին անծանօթ է մեր Արտաշէս Աին անունը և իրեն ըրած քաջութիւնները . անոր համար օտարազգի մատենագիրներէն ոմանք , ինչպէս նաև Սէն-Մարթէն , կը տարակուսին և չեն հաւաար Արտաշէսին ըրած քաջութիւններուն , այսինքն Լիւդացւոց կրեսոս թագաւորը սպաննելուն , ծովով թրակիա անցնելուն ու Յունաստանի տիրելուն , և այլն . որոնք թէպէտ և հիմա գտնուած Յոյն ու Լատին հին մատենագրաց մէկն ալ չպատմէ ալ՝ բայց մեզի աւելի հաւանական կ'երեւի խորենացիին պատմածը , որ ազգային դիւաններէ և ուրիշ Յոյն մատենագիրներէ առած է , որոնք կորսուած են հիմա , թէպէտ և պատմածնուն մէջ քիչ մ'ալ չափազանցութիւն ըլլայ :

բեկով, նաև Հռոմայեցւոց և Յունաց գէմքը բած յաղթութիւններուն, որ ինչուան Յունաստան, Թրակիա, Մակեդոնիա ու Կիմմերեան Տաւրիա, որ է Փերսոնեսոն, իր յաղթական բանակը տարաւ, այս ամէն յաղթութեանց կ'ըսեմ՝ ձեռնտու էր զօրքով մեր միջին Տիգրանը, և նեղութեան ատեն իրեն ամուր ապաւէն. ինչուան բաղդին փոփոխելովը Միհրդատ իր կեանքին հետ բոլոր իր տէրութիւնն ալ կորսնցուց, որ իրմէ վերջը Հռոմայեցւոց հարկատու եղաւ։

50. Միջին Տիգրան որչափ ընդարձակեց Հայաստանի սահմանը։

Միջին Տիգրան իր հօրը Արտաշէսին Ասիոյ մէջ տիրած երկիրները որչափ կըրցաւ ձեռքը պահեց, ու տիրեց նաև Հրէաստանի, ուսկից որ շատ հրեայ գերի բերաւ։ Բայց երբոր Պոմալէոսէն յաղթեցաւ, Հայաստանէն զուրս եղած երկիրներուն մեծ մասը ձեռքէն գնաց, այսինքն Հրէաստան ու Փոքր Ասիայի մէջ եղած երկիրները։ Այս Տիգրանը Հռոմայեցւոց պատմիչներուն մէջ մեծ անուն ունի, իրենց հետ շատ վերաբերութիւն ունենալուն համար, և Հայոց թագաւորներուն մէջ ամենէն վեր կը գնեն, ուր ընդ հակառակն մեր պատմիչներուն մէջ այնչափ մեծ չսեպուիր, և չհաւասարիր Արամին, Ա. Տիգրանին, Վաղարշակին, ու Ա. Արտաշէսին, և այլն։

51. Միջին Տիգրանայ մահուընէն ետելնէ եղաւ Հայաստանի վիճակը։

Միջին Տիգրանայ մահուընէն ետև Հայաստանէն գուրս եղած երկիրները աւելի սկզբան թօթափիլ Հայոց ձեռքէն . բայց ինչուան մեծին Խոսրովու և Տրդատայ ատեն զեռ հիւսիսային կողմի Հայաստանի մօտիկ երկիրներուն կը տիրէին , այսինքն Աղուանից , Վրաց ու Ալանաց վրայ , նաև Փոքր Հայոց ու Կապաղովկիային՝ զոր Պոմպէոս առեր էր Հայոց ձեռքէն : Մեծն Խոսրով զնաց յարձակմամբ Պարսկաստան և Հայածեց Սասանեան Արտաշիրը , և Հաստինչուան Հնդկաստան . տիրեց նաև Ատրքալատականին , և հոն շինեց Դավրէժ քաղաքը , ու մէջը պահապան զօրք թողլով դարձաւ եկաւ Հայաստան : Իրմէ ետև երևելի եղաւ Տրդատ որ Պարսկաստանի և Ասորեստանի այլեայլ կողմերուն տիրեց :

52. Տրդատայ մահուանէն ետև Հայաստանի վիճակը ինչպէս եղաւ :

Տրդատայ մահուանէն ետև սկսան Հայաստանէն գուրս եղած երկիրները բոլորովին ելլել մեր թագաւորներուն ձեռքէն , որ են Փոքր Հայք , Միջազեաք , Ատրպատական , Վիրք , Աղուանք . բաց ասկէց նաև Հայաստանի այլեայլ մասերը , ինչպէս Փայտակարան , Արցախ , Ուտի , Աղձնիք , Կորճայք , Գուգարք , Տմորիք , Կորդրիք , Պարսկահայք , Զորրորդ Հայք ըստ մասին , և այլն : Եւ ասով Հայաստանի սահմանը շատ ամիտիեցաւ , ինչուան որ վերջացաւ Արշակունեաց տէրութիւնը և սկսաւ Մարզ-

պանաց իշխանութիւնը, և անկէց ետև Բագրատուննեաց տէրութիւնը, որոց ժամանակ Հայաստան խիստ քիչ տեղ կը բռվանդակէր :

57. Բագրատուննեաց մէջ որո՞նք աշխարհակալ թագաւոր կրնան ըսուիլ:

Բագրատուննեաց մէջ երեելի եղան Աշոտ Ա, Սմբատ Ա, որոնք Հայաստանի այլնայլ կողմերը որ թշնամեաց ձեռքը անցեր էին՝ ազատեցին, և հիւսիսային կողմէն իրենց սահմանը ինչուան կովկասային լեռները ընդարձակեցին, և Վիրքն ու Աղուանքը նուաճեցին, և զԵզերացիները հարկատու ըրին :

58. Ռուբիննեանց մէջ ո՞րոնք աշխարհակալ թագաւոր կրնան ըսուիլ:

Կիլիկեցւոց մէջ առաջին աշխարհակալ կրնանք համարիլ նոյն իսկ Ռուբէնը, որոյ անունով տէրութիւնն ալ Ռուբինեանց տէրարիւն ըսուածէ, որ Բագրատուննեաց Գաղիկ վերջի թագաւորին ազգականն էր, և երթալով Կիլիկիա և հոն տեղի Հայերը իրեն կողմը ձգելով, տիրեց շատ բերդերու և Տօրոս լերան, հալածելով զՅոյները որոց ձեռքն էր այն կողմերը: — Երկրորդ, անուանի եղաւ Թորոս Ա, որ իր տէրութիւնը ինչուան Միջերկրական ծովի ընդարձակեց, տիրելով Կիլիկիայի մեծ մասին: — Երրորդ՝ Լեռն Ա, որ թէալէտխիստ քաջ մարդ էր և իր տէրութիւնը շատ ընդարձակեց, տիրելով նաև Խսաւրիոյ,

բայց վերջը երբոր անթիւ բազմութեամբ
Յունաց Պերփիերուժէն կայսրը Կիլիկիոյ
վրայ վազեց , և նոն գերի բռնուեցաւ , և աշ-
խարհն ալ Յունաց ձեռքը անցաւ . թէպէտ
և քիչ ատենէն Լեռնի որդին՝ Թորոս Բ
զօրանալով նորէն տիրեց բոլոր Կիլիկիային
ու Խսաւրիային , և շատ քաջութիւններ ը-
րաւ Յունաց դէմ : — Բայց Ռուբինեանց մէջ
քան զամէնը վերադաս կրնայ համարուիլ
Լեռն Բ քաջութեան և առաքինի գործոց
կողմանէ , որով արժանի եղաւ 1198ին թա-
դաւոր օծուելու , Գերմանացւոց Հենրիկոս
Զ կայսեր կողմանէ թագ ընդունելով . ու
ետքը նոյնպէս թագ ընդունեցաւ Յունաց
Ալեքս կայսրէն , և պատուեցաւ Հաղարա-
ցւոց ամիրապետէն :

ԳԼՈՒԽ Ե.

Աւելի ո՞ր ազգերը յարձակեցան մեր աշխարհիր,
և Հայաստան որո՞ց հարկատու եղած է :

55. Հայկազունեաց ատեն Հայաստան
որո՞ց հարկատու եղած է :

Հայկազունեաց ատեն Արային մահուը-
նէն ետե Համիրամ Ասորեստանցոց թա-
դուհին տիրեց Հայաստանի վրայ , ու իրմէ
ետքն ալ Հայերը ատեն ատեն Ասորես-
տանցւոց հարկատու եղած են (§. 71) :

56. Հայաստան երբ Յունաց ձեռքն ան-
ցաւ :

Վահէ հայկազունեաց վերջի թագաւորը
երրոր մեծին Աղեքսանդրի հետ պատե-
րազմելով մեռաւ, մեծն Աղեքսանդր տի-
րեց բոլոր Հայաստանին, և իրեն մահուա-
նէն ետև կը կառավարուէր Հայաստան, Աե-
լեկացւոց կուսակալներուն ձեռքովը որ
480 տարիի չափ տեսեց ինչուան Վաղարշա-
կայ ատեն :

57. Հայաստան ե՞րբ Հռոմայեցւոց ձեռքը
անցաւ :

Հայաստան Հռոմայեցւոց ձեռքն անցաւ
Արշամայ ատեն որ Արզարու հայրն էր,
և Հայք հարկ կու տային Հռոմայեցւոց
ինչուան ետքը : Նախ Հռոմ կը խաւրէին
հարկը, բայց կայսրութիւնը արևելք անց-
նելէն ետև կոստանդնուպօլիս կը խաւ-
րէին . որով անկէց ետքը սկսաւ նուազիլ
Հռոմայեցւոց իշխանութիւնը Հայոց վրայէն
և սկսան Յոյները իշխել, կամ թէ ըսենք
կոստանդնուպօլիսի կայսրները : Վարազ-
դատին մահուընէն ետև չորրորդ դարուն
վերջերը, Յունաց Արկադէոս կայսեր և
Պարսից Շապուհ թագաւորին ատեն Հայ-
աստան երկու բաժնուեցաւ . Փոքր Հայք,
Բարձր Հայք և Զորբորդ Հայք Յունաց ձեռ-
քը անցաւ . իսկ Մեծ Հայք և մնացած մէ-
կալ դաւառները Պարսից : Այն ատեն Յու-
նաց բաժնին մէջ եղած Հայերը Յունաց
հարկ կու տային, իսկ Պարսից բաժնին
մէջ եղածները՝ Պարսից : Եւ անկէ ետքը
սովորութիւն եղաւ Յունաց ձեռքը եղած

Հայաստանի մասը Արևմտեան կոչել կամ
բաժին Յունաց, իսկ Պարսից ձեռքինը՝ Արև-
ելեան կամ աշխարհ Հայոց, Այրարատ թա-
ղաւորանիստ նահանգը Պարսից մասին
մէջ ըլլալուն, և Պարսից մասը Յունաց
մասէն շատ մեծ ըլլալուն համար : Իսկ
Յոյնք բոլոր Պարսից մասին Պարսկահայք
կ'ըսէին, զոր պէտք չէ շփոթել Պարսկա-
հայք նահանգին հետ :

58. Հայերը Յոյներէն ինչ նեղութիւն քա-
շած են :

Հայերը Յոյներէն այնչափ նեղութիւն
չեն քաշած՝ որչափ որ քաշած են ուրիշ
ըրջակայ աղզերէն . թէպէտ և Յոյներն
ալ ատեն ատեն զանազան յարձակում-
ներ ըրած են Հայաստանի վրայ ու շատ
վեասներ հասուցած : Ետքերը Հայոց և Յու-
նաց մէջ հաւատոյ վէճեր մտնելով, և Անի
Բաղրատունեաց մայրաքաղաքը մեծ կո-
տորածով Յունաց ձեռքն անցնելով, մաս-
նաւոր ատելութիւն մը մտաւ, որոյ պատ-
ճառաւ այլևայլ ատեն Հայերը Յոյներէն
շատ հալածանք և նեղութիւն կրեցին :

59. Հայերը հիւսիսային աղզերէն ինչ
նեղութիւն քաշած են :

Հիւսիսային աղզերը, այսինքն Սարմա-
տացիները, Խազիրք, Բասիլք, Հոնք և
կամ Քուշանք ասպատակութեամբ միայն
վաղած են Հայաստանի վրայ, և աւար
առնելով դարձած իրենց երկիրը : Ուստի
Հայերը հիւսիսային աղզերէն շատ նեղու-

թիւն չեն քաշած, և զրեթէ միշտ յաղթող
եղած են: Ինչպէս մեծն խոսրով իր հօրը
Վաղարշին վրէժը առնլոյ համար, որ խա-
ղաց և Բասլաց դէմ մեծամեծ յաղթութիւն-
ներ ընելէն ետև մեռեր էր հոն, Խոսրով
անոնց չարաչար յաղթելէն ետև, իրենց մե-
ծամեծներէն հարիւրին մէկ պատանդ ա-
ռաւ ու դարձաւ: Նոյնպէս Տրդատ չարա-
չար յաղթեց Բասլաց ու իրենց Գեղուեհոն
թագաւորն ալ զերի բռնեց: Ասանկ ուրիշ
անդամներ ալ Հայերը յաղթող եղած են հիւ-
սիսային ազգերու դէմ: Իսկ Վիրք և Ա-
ղուանք որ հիւսիսային ազգերու կարգ կըր-
նան սեպուիլ, առջի բերան մեր տէրու-
թեան տակն էին ու հարկատու. բայց երբ-
որ սկսան Հայերը տկարանալ ու անոնք
զօրացան, այն ատեն Հայաստանի հիւսի-
սային կողմի այլեայլ գաւառները, որ են
Գուգարք, Ուտի, Արցախ, և այլն, իրենց
ձեռքն անցաւ, ու իրենք կը տիրէին հին-
զերորդ դարէն սկսեալ ինչուան ԺԲ, ԺԳ
դարերը, թէպէտ և ատեն ատեն նորէն
Հայոց ձեռքը անցան: Բաց ասկէ ԺԳ դա-
րուն ատեն մէկ երկու անդամ յարձակ-
մունք ըրին Հայաստանի վրայ, ու տիրեցին
Անի քաղքին, որ թշնամեաց ձեռքը աւար
եղեր էր:

Ե0. Պարսիկները երբ սկսան Հայաստա-
նի վրայ յարձակիլ:

Պարսիկները մեծին խոսրովու մահուը-
նէն ետև, սկսան ատեն ատեն վազել Հայա-

ստանի վրայ . բայց աւելի յաճախեցին եր-
բոր մեր նախարարները իրենց Արտաշէս
թագաւորը իր զէշ և անառակ վարքին հա-
մար Պարսից Վռամ թագաւորին մատնե-
լով, ուղեցին անոր հնագանդիլ Պարսիցմէ
իրենց վրայ մարզպան դնել տալով : Ասով
Պարսից թագաւորը իրենց տէր ըլլալով,
սկսաւ իրեն մասին մէջ եղած հայերը նե-
ղել, և իրեն կրօնքը գարձընելու համար չա-
րաչար հալածանք հանել և սաստիկ տուրք
առնուլ, ինչուան իրենք ալ կը զարմա-
նային թէ Հայաստանէն այնչափ գանձ ել-
լելէն ետե, ինչպէս դեռ շէն կը կենայ աշ-
խարհը : Հայերը բաց'ի տուրքէն կու տային
Պարսից ամէն տարի այսչափ թուով այր-
ուծի, ու պատերազմի ատեն հեծեալ
զօրք . և Հայոց զօրքին քաջութեամբն էր
որ շատ անզամ կը յաղթէին Պարսիկք թըշ-
նամեաց :

61. Ի՞նչ պատճառաւ Պարսից և Հայոց
մէջ ատելութիւն մտեր էր :

Քանի որ Պարթևաց ցեղը կը թագաւո-
րէր Պարսկաստանի մէջ՝ մեծն Արշակ
Պարթևէն ետե որ տիրեց Պարսկաստանի
ալ, Հայոց թագաւորները միշտ բարեկամ
և ընտանի էին Պարսից հետ՝ նոյն ցեղէն
ըլլալուն համար . և Պարսից թագաւորնե-
րուն երկրորդը կը համարուէին : Բայց երբ-
որ Պարսից թագաւորութիւնը Պարթևաց
ցեղէն Սասանեանց ցեղին անցաւ, ինչուան
ետքը անզադար պատերազմ էր : Պատե-

բաղմը նախ Հայոց կողմէն սկսաւ . վասն զի մեր մեծն Խոսրով թագաւորը ուղելով Պարսից թագաւորութիւնը նորէն պարթեական ցեղին անցընել , պատերազմով Արտաշիր սասանեանը ինչուան Հնդկաստան հալածեց , ու երբորյադթող դարձաւ ու նորէն կը պատրաստուէր երկրորդ տարին պատերազմ բանալ Պարսից զէմ , Անակ Պարթեը դաւաճանութեամբ զինքն սպաննեց , որով Պարսիկները զօրացան անկէ ետքը :

62. Խոսրովայ մահուանէն ետև Հայերը ի՞նչ նեղութիւն քաշեցին Պարսիկներէն :

Արտաշիր Պարսից թագաւորը երբոր լսեց Խոսրովայ մահը , մէկէն վազեց Հայաստանի վրայ , և շատ աւերմունքով նըւաճեց բոլոր Հայաստան : Անկէ ետքը 28 տարի առանց թագաւորի մնաց Հայաստան ու Պարսից գործակալներով կը կառավարուէր , ինչուան որ Տրդատ թագաւորը զօրանալով հալածեց Պարսիկները Հայաստանէն , ու յարձակեցաւ ինչուան իրենց Տիգրոն մայրաքաղաքէն անզին : Բայց երբոր ինքը մեռաւ , Հայերը սկսան նորէն շատ նեղութիւններ կրել , և մանաւանդ Բ Շապուհին ու Բ Յաղկերտին ատենները , որ տակն ու վրայ ըրին Հայոց երկիրը , շատ հալածումներ , կոտորածներ ընելով : Բ Յաղկերտին ատեն կ'իյնայ Վարդանանց պատերազմն ու նահատակութիւնը :

63. Հայերը Արաբացոցմէ ի՞նչ նեղութիւն քաշեցին :

Արաբացիք՝ որ կըսուին նաև Հազարա-
ցիք, իսմայելացիք Տաճիկք և Սարակի-
նոսք, Եղարէն սկսեալ ինչուան ԺԱ.
դարը շատ անգամ յարձակմունք ընելով
անհնարին վիշտեր հասուցին Հայաստա-
նի, ուրիշ թշնամիներէն աւելի, ու շատ
աւերմունք, կոտորած և զերութիւն ը-
րին, մանաւանդ իններորդ դարուն մէջ
բուղայի ատեն, և տասներորդ դարուն
Յուսփայ ոստիկանին ատեն, և անհնարին
Հարկահանութեամբ կը նեղէին գժողովուր-
դը, եկեղեցիները կը կողոպտէին, առած
քաղաքնին կ'այրէին և կը կործանէին, և
մէջիքնակիշները թրէ կ'անցընէին կամ զե-
րի կը տանէին: Ետքերը հնարք մտածելով
որպէս զի զիւրաւ կարենան տիրել Հայա-
ստանի, Վլիթ ամիրապետին ատեն ութե-
րորդ դարուն՝ կասմ արաբացի հրամանա-
տարը կանչեց խազազութեամբ ամէն նա-
խարարները Նախջուան քաղաքը իրենց
զօրքերովը մէկտեղ, իրքն թէ կ'ուզէ աշ-
խարհազիր ընել: Երբոր ասոնք միամտու-
թեամբ եկան, հոն զօրքը երկու եկեղեցւոյ
մէջ փակեց, և եկեղեցիով մէկտեղ այրեց
զիրենք. իսկ զնախարարները սկսաւ տան-
ջել իրենցմէ ստակ պահանջելով, և ետքը
դանոնք ալ սպաննեց: Ասով Հայաստան
շատ խեղճութեան մէջ ընկաւ, և մնա-
ցած իշխանազուն մարդերէն շատերն ալ
Հայաստանէն դուրս օտար երկիրներ փա-
խան. և շատերն ալ որ այս կոտորածէն

դուրս մնացեր էին, բուզա և Յուսուփի ոստիկանները սուտ երդմունքով ձեռք ձգելէն ետև, զոմանս սպաննեցին և զոմանս քշեցին Ասորեստանի կողմերը, և ասով Հայաստան ողորմելի և արտասուաց արժանի տեսարան մը եղաւ, զրկուելով իր իշխաններէն ու նախարարներէն. և երկիրն ալ ոտնակոխ ըլլալով ու արեամբ ներկրւելով։ Այս միջոցն էր Բաղրատունեաց աէրութեան ժամանակը։

64. Արաբացոց յարձակմանց ժամանակը Հայոց ձեռքը ո՞րչափ երկիր մնացեր էր։

Ութերորդ դարէն սկսեալ Հայաստանի մեծ մասին Արաբացիք տիրած էին. ուստի տասներորդ դարուն մէջ Հայոց ձեռքը մընացեր էր Այրարատ նահանգը՝ ուր Բագրատունիք կը թագաւորէին, Վասպուրական՝ ուր Արծրունիք կը թագաւորէին։ Այլ ազգիներուն ձեռքն էր Փայտակարան, Կորճայք և Պարսկահայք նահանգները և Սիւնեաց Գողթն զաւառը. իսկ Մոկք և Աղձնիք նահանգներուն կէսը այլազգեաց կէսն ալ Հայոց ձեռքն էր։ Գուգարք, Տայք նահանգները Վրաց ձեռքը. Ուտի և Արցախին մէկ մասը Աղուանից ձեռքը. Բարձր հայք, Զորքորդ հայք ու Տուրուքնանին մէկ մասը՝ այսինքն Տարօն^{*} և Հարք զաւառները Յունաց ձեռքը։

* Տարօն գաւառը իններորդ դարուն մէջ ուսնեմին այլազգի ամիւայի մը ձեռք էր։

65. Մետասաներորդ դարուն ի՞նչ փոփոխութիւն եղաւ Հայաստանի սահմաններուն վրայ :

Մետասաներորդ դարուն Աննեքերիմ Վասպուրականի թագաւորը թշնամեաց ձեռքէն ազատելու համար, զնաց ինքնակամ իր տէրութիւնը ու աշխարհը Յունաց կայսեր տուաւ, որոյ մէջ 4,000 զեղ, 72 բերդ ու 42 քաղաք կար, ու անոնց տեղը Աբրաստիա քաղաքն առաւ իր շրջակայ սահմանովը ու հոն զնաց բնակեցաւ իր 14,000 զօրքովը և տնով տեղովը դրեթէ 40,000 հողի : Իրեն օրինակին ուրիշներն ալ հետեւցան ու զնացին իրենց երկիրները Յունաց կայսեր տուին, ինչպէս նաև Յովհաննէս Բաղրատունի թագաւորը Անի մայրաքաղաքը իր Շիրակ գաւառովը մէկտեղ, կարուց թագաւորը կարս քաղաքը Վանանդ գաւառովը մէկտեղ, Գրիգոր Մաղիսարոս՝ կայեան, կայծոն և Բջնի ամրոցները տուաւ, որոց անդ առաւ Միջազետքի մէջ այլեայլ քաղաքներ ու գեղեր, Միջազետաց մէկ մասին վրայ դուքս ըլլալով : Ասով երկոտասաներորդ դարուն մէջ բոլոր Հայաստան օտար ազգաց ձեռքն էր :

66. Տուղրիկեանց վրայ ի՞նչ դիտելիք կան :

Տուղրիկ Աելճուղեան և իր որդին Ալփասլան, որ թէպէտ և թուրք էին ազգաւ, բայց Պարսից վրայ թագաւոր եղան, երկուքն ալ անհնարին չարիք հասուցին

Հայաստանի վրայ և շատ աւերմունք ըրին
մետասաներորդ դարուն մէջ Արաբացոցմէ
ետև։ Մեր մատենագիրները դասոնք և
իրենց յաջորդները կ'անուանեն երբեմն
րուրք, երբեմն պարախկ, և երբեմն ալ հին
անուամբ սկիւրացիք։

67. Թաթարները Երբ սկսան Հայա-
ստանի վրայ վաղել։

Երեքտասաներորդ դարուն սկիզբները
Մողոլ Թաթարները սկսան վաղել Հայա-
ստանի վրայ, որ կըսուին նաև մեր մա-
տենագրաց մէջ Ազգ նետողաց՝ որ Ճինկիզ-
խանին ցեղէն էին, և տիրեցին Հայաստանի
մեծ մասին, բայց առանց մեծ կոտորած
և արիւնչեղութիւն ընելու, և հարկատու
ըրին Հայաստանը։ Ասոնցմէ ետև չորեք-
տասաներորդ դարուն վերջերը յարձակե-
ցաւ կատաղի Լէնկիթիմուրը, որ շատ ա-
ւերմունք և կոտորածներ ըրաւ, և երկիրը
արեամբ ներկեց. վասն զի չկար մէկը որ
կարենար զէմ զնել սոսկալի գաղանին.
Լէնկիթիմուրի ատեն Հայաստանի առջի շը-
նորհըն և ուժը բոլորովին գացեր էր, և
զբեթէ աւերակ եղեր էր Արաբացւոց և
Տուղրիկեանց յարձակմունքէն, և նախա-
րարները Հայաստանէն դուրս ասղիս ան-
դին ցրուեր, և Հայոց թագաւորութիւնը
Կիլիկիայէն ալ վերցուեր էր։

68. Եղիպատացիք ինչ յարձակմունք ը-
րած են Հայաստանի վրայ։

Եղիպատացիք Ուուրինեանց տէրութեան

ժամանակ, այլ ևայլ անդամ յարձակեցան Կիլիկիայի վրայ և շատ աւերմունք ըրին : Ասոնց մէջ ամէնէն դառնյարձակմունքը եղան Հեթում Ախն, Լեռն Եին և Լեռն Զին ատեն եղածները, որով Կիլիկիա բոլոր աւեր և անապատ դարձաւ, ու Լեռն վեցերորդ ալ բռնուելով Եզիպտոսի սուլդանէն զերի եղաւ, որով և վերջացաւ իրմով Կիլիկիայի տէրութիւնը 1575ին:

Գ. Լ. Ո. Ւ. Զ.

Քաղաքական կառավարութեան վրայ .

69. Հայերը քանի տեսակ կառավարութիւն ունեցան :

Հայաստանի կառավարութիւնը իրեք տեսակ կը բաժնուի, Տանուտէրական, Միավետական և Խշիանական :

70. Ո՞րն է Տանուտէրական Խշիանութիւնը :

Տանուտէրական Խշիանութիւնը կամ կառավարութիւնը նահապետաց ատենն էր որ իւրաքանչիւր մարդ խաղաղութեամբ իրեն կալուածներուն և անոր մէջի մարդկանց կ'իշխէր, և կը կոչուէր Տանուտէր :

71. Ո՞րն է Միապետական Խշիանութիւնը, և ե՞րբ սկսաւ Հայոց մէջ :

Միապետական կ'ըսուի այն Խշիանութիւնը՝ ուր թագաւորը կամ Խշիանը՝ առանց իրեն հապատակներէն կախումն ունենալու

ինքնիշխան կը կառավարէ զիրենք : Միա-
պետական իշխանութիւնը սկսաւ Հայոց մէջ
Արամայ ատեն , որ պատերազմով թըշ-
նամիները Հայաստանէն հաղածելով հաս-
տատեց միապետական իշխանութիւնը , հը-
նազանդելով Նինոսի Ասորեստանեայց
ինքնակալին , ուսկից մարգարտէ վարսա-
կալ ընծայ առաւ և իրեն երկրորդը համա-
րուեցաւ : Նոյնպէս կը հպատակէին իրեն
յաջորդները Ասորեստանեայց ինքնակալ-
ներուն , որոցմէ իբրև գործակալ , կողմնա-
կալ և վերակացու կը դրուէին , և կը կա-
ռավարէին Հայաստանը առանց թագաւոր
կոչուելու , ինչուան Պարոյր նահապետին
ատեն որ առջի թագաւորը եղաւ : Վասն
զի Վարբակէս Մար իշխանը միարանելով
Պարոյրին հետ յաղթեց Սարդանապաղին
և տիրեց Նինուէի , և Պարոյրը Հայաստա-
նի թագաւոր անուանեց , ինքն ալ Մարաց
թագաւոր եղաւ :

72. Մեր թագաւորական կառավարու-
թիւնը քանի ճիւղ կը բաժնուի :

Մեր թագաւորական կառավարութիւնը
չորս ճիւղ կը բաժնուի . Հայկազանց , Ար-
շակունեաց , Բագրատունեաց և Ռուբի-
նեանց :

73. Ո՞րչափ ատեն տեսեց Հայկազանց
տէրութիւնը :

Հայկազունեաց տէրութիւնը՝ Հայկէն
սկսեալ որ Բէլը սպաննելէն ետե տիրեց
Հայաստանին Քրիստոսէ 2346 տարի ա-

ուած, տեսնց 2000 տարիէն աւելի ըստ Կօթանասնից հաշուխն, ու Քրիստոսէ 328 տարի առաջ վերջացաւ Վահէին մահուամբը. և անկէ ետքը Աելնկացիք տիրեցին Հայաստանին 179 տարի, որ մեծին Աղեքսանդրի յաջորդներէն էին: Ինչուան որ Արշակ Պարթեր եկաւ տիրեց Հայաստանին և իր Վաղարշակ եղբայրը հոն թագաւոր դրաւ՝ Քրիստոսէ 149 տարի առաջ, որով սկսաւ Արշակունեաց թագաւորութիւնը՝ որ տեսնց 577 տարի*:

74. Արշակունեաց թագաւորութիւնը միշտ նոյն ցեղին վրայ մնաց:

Արշակունեաց թագաւորութիւնը ինչուան Արգար թագաւոր, Վաղարշակ Պարթեին ցեղէն էր, և անոր համար ալ կարծեսթէ ինչուան այն ատեն եղած թագաւորները աւելի քաջ էին: Բայց անկէ ետքը ուղիղ յաջորդութիւնը զադրեցաւ. վասն զի Անանուն Արգարու որդին առանց զաւկի մեռաւ, և Անատրուկ որ Արգարէն ետքը թագաւորեց, անոր քեռորդին էր: Այս Արշակունեաց ցեղը Արտաշէս երկրորդին

* Թուվմա արծրունի կը դնէ թէ 415 տարի քըշեց Արշակունեաց տէրութիւնը, ու Յազկերտ հին երկրորդ տարին վերջացաւ. իսկ Վասովիկ կը դնէ 559 տարի, ինչուան փոքր թէոդոսին թագաւորութեան 24դ տարին. և Կիրակոս պատմիչը 568 տարի: Հոս դրածը մեր բազմագետ Զամշէան Վարդապետին հետեւութեամբ է:

ատեն խառնուեցաւ Ալանաց ցեղին հետ :
Ալանաց թագաւորին Աաթինիկ աղջիկը կին
առնլով, ուսկից ծնան Արտաւազդ, Տիրան
և Տիղրան՝ որ Արտաշէսին յաջորդեցին :

75. Արշակունի թագաւորները բնու-
թեամբ ինչպէս էին :

Արշակունի թագաւորներուն առջինները
ընդհանրապէս թէ քաջ էին բնութեամբ և
թէ աշխարհաշէն ու բարեկարդող մարդիկ .
միջիններուն մէջ սկսաւ կամաց կամաց զի-
նուորութեան արուեստը վար ըյնիլ, և աշ-
խարհաշէն գործերը գաղրիլ . իսկ վերջի
թագաւորներուն ատեն տիրեց զինուորու-
թեան մէջ բոլորովին թուլութիւն, վարուց
ապականութիւն, ինքնազլիսութիւն, և սաս-
տիկ երկպառակութիւն, որով նախարար-
ները իրենց Արտաշէս Գ. կամ Արտաշիր
թագաւորին զեղծ և ցոփ վարուց համար
զնացին մատնեցին զինքը Պարսից Վռամ
թագաւորին ու իրենց վրայ Պարսիկ մարդ-
ուան մը ուզեցին : Այսպիսի անխորհուրդ
մատնութեամբ վերջացաւ Արշակունեաց
թագաւորութիւնը՝ Քրիստոսի 428 թուա-
կանին :

76. Ե՞րբ սկսաւ Մարզպանաց իշխանու-
թիւնը :

Արշակունեաց թագաւորութիւնը դա-
դարելէն ետև սկսաւ մարզպանաց իշխա-
նութիւնը, որ տեսց 20հ տարի : Վերջը 60
տարիի չափ Հայաստան կը կառավարուէր
Հայ իշխաններով կամ կուրապաղատներով

դորոնք Յոյները կը գնէին, ինչուան որ Ա. բարացիք տիրեցին Հայաստանի, և դրին անոր վրայ հազարացի ոստիկաններ, որոց իշխանութիւնը տեղ 156 տարի : Անկէց ետքը հաստատուեցաւ Բագրատունեաց թաղաւորութիւնը * :

77. Ե՞րբ սկսաւ Բագրատունեաց տէրութիւնը :

Բագրատունեաց տէրութիւնը սկսաւ Քրիստոսի 885 թուականին, որոյ առջի թաղաւորը եղել Աշոտ Ա., խելացի, աշխարհաշէն և քաջ թաղաւորը, որ Ա. բարացւոց ամիրապետէն պատկուեցաւ . նոյն պէս և իրեն յաջորդներուն շատը թէ ամիրապետէն կը պատկուէին և թէ Յունաց կայսերէն, երկուքին ալ հպատակելուն պատճառաւ : Այս սովորութիւնը դադրեցոցին վերջի թաղաւորները :

78. Բագրատունեաց թաղաւորները ի՞նչ պէս էին :

Բագրատունեաց մէջ բաց ՚ի Աշոտ Ա. էն եղան ուրիշ քաղաքապէտ և քաջ թաղաւորներ ալ առջի բերան . բայց վերջերը նախարարաց մէջ դարձեալ տիրեց երկառուակութիւնը , և տէրութիւնն ալ այլեայլ թաղաւորութիւն բաժնուելով շատ տկա-

* Սամուէլ պատմիչը Արշակունեաց տէրութիւնը վերցուելէն ինչուան Բագրատունեաց տէրութիւնը հաստատուելուն միջոցը կը գնէ 434 տարի :

բացաւ, ինչպէս են Արծրունեաց կամ Վասպուրականի թագաւորութիւն. թագաւորութիւն կարուց կամ Վանանդայ. թագաւորութիւն Սիւնեաց կամ Սիսական. թագաւորութիւն Բագրատունեան Աղունից կամ Կորիկեան, և այլն:

79. Ե՞րբ սկսաւ Ռուբինեանց տէրութիւնը :

Ռուբինեանց տէրութիւնը սկսաւ Ռուբէն Հայ իշխանէն 1080ին: Առջի բերան որդւոց որդի կ'իշխէին Պարտն անուամբ, ինչուան որ Լևոն թ. 1198ին թագաւոր օծուցաւ: Ռուբինեանց ատեն բոլոր Հայաստան օտար աղզերու տակ զերի ընկեր էր, և Հայերը Կիլիկիոյ իրենց սրովն ու քաջութեամբը տիրապետեցին, որ մեր նախնեաց ժամանակ ամեննեին Հայոց ձեռքը եղած չէր. անոր համար Ռուբինեանց տէրութիւնը կ'ըսուի նաև Կիլիկեցւոց տէրութիւն, որ ինչուան Լևոն Զին Եղիպտացւոց սուլդանէն զերի երթալլ տեսց 295 տարի, և ասով բոլորովին վերջացաւ Հայոց տէրութիւնը 1375ին: Կիլիկեցւոց պղտիկ տէրութեան ատեն թէպէտ և առջի բերան աղէկ ու կտրիճ պարոններ և թագաւորներ ունեցանք, բայց որովհետեւ թշնամեաց յարձակմունքը պակաս չեղան նաև Կիլիկիոյ վրայէն, որ էին Յոյները, Սկիւթացիք, զանազան այլազգի ամիրաներ և Եղիպտացիք, անոր համար վիշտերն ու նեղութիւնները անպակաս էին Հայոց զլլուէն:

80. Իշխանական կառավարութիւնը երբ
սկսաւ :

Երբոր Արշակունեաց ցեղէն թաղաւո-
րութիւնը Ե դարուն սկիզբը վերցուեցաւ,
սկսան իշխանները կառավարել զՀայա-
ստան, զորոնք Պարսիկք կը դնէին և քիչ
անգամ Յոյնք, և կըսուէին մարզպան :
Բայց երբոր Է դարուն Արաբացւոց տէ-
րութիւնը Ելաւ, այն ատեն իշխանները Յու-
նաց կամ Արաբացւոց կողմէն կը դրուէին.
Յունաց կողմէն դրուածները կըսուէին կու-
րապաղատ, Արաբացւոցը ոստիկան :

81. Արշակունեաց տէրութիւնը վերցը-
ւելէն ետև Հայոց ազգէն գրուած իշխան-
ները Բնէ կը կոչուէին :

Կը կոչուէին իշխան աշխարհին, իշխան
Հայոց, և քիչ անգամ պարզ իշխան, որոնք
Հայաստանը կառավարելէն զատ՝ տուրք
կը ժողվէին և կը խաւրէին Պարսից կամ
Յունաց, որ կողմէն որ իրենք իշխան կը
դրուէին : Կը կոչուէին նաև իշխանաց իշ-
խան իրեւ ամէն իշխաններու զլուխ : Այս
անունը նաև Բաղրատունեաց ժամանակ
կը գործածուէր . բայց Բաղրատունեաց ա-
տեն մասնաւոր կերպով իշխանաց իշխան
ըսելով կ'իմացուէր թագաւորին երկրորդը,
որ Արշակունեաց թագաւորութեան ատեն
կ'ըսուէր երկրարդ արքայի կամ մարդպետ
կամ հայր իշխան : Բայց մարդպետը և հայր
իշխանը նոյն նշանակութեամբ Արշակունի
վերջի թագաւորաց ատեն միայն կը գործա-
ծուէր :

82. Իշխանաց իշխան անունը ուրիշ որուն կը տրուէր :

Ստեփանոս Օռպելեան՝ Այոնեաց նախարարը կը կոչէ նաև իշխանաց իշխան . իսկ թովմա Արծրունի և Ասողիկ Արծրունեաց թագաւորութեան ատեն նոյն անուամբ կը կոչեն Արծրունեաց թագաւորին երկրորդը, կամ զանիկա՝ որ նոյն տէրութեան մէջ եղած իշխաններէն ամենէն աւելի պատուաւոր էր :

83. Հրամանատար և Հազարապետ անունը որուն կը տրուէր :

Արշակունեաց տէրութիւնը վերցուելէն ետե այն որ իշխանաց իշխան կը կոչուէր, կըսուէր նաև հրամանատար՝ բոլոր Հայաստանի ինքը հրամայելուն համար . անոր համար Յովհան կաթողիկոս երբեմն երկու անունն ալ մէկտեղ կու տայ մի և նոյն անձին, այսինքն իշխանաց իշխան և հրամանատար կը կոչէ :

Իսկ հազարապետ անունը, որ Արշակունեաց ժամանակն ալ կը գործածուէր, Բաղրատունեաց ատեն կը արուէր անոր՝ որ Պարսից կողմանէ կը դրուէր Հայոց աշխարհը կառավարելու և հոգալու համար, որով կը նոյնանայ հրամանատարին հետ :

84. Որո՞նք մարզպան կ'անուանէին :

Պարսիկք մարզպան կ'անուանէին, որ ըսել է կաղմնապան, այն իշխանը, որ իրենց և կամ երբեմն Հայոց ազգէն կը զնէին Հայաստանի վրայ . և նոյն է իշխան, իշխա-

ևաց իշխան, հրամանառար և հազարացեւ ըստած անձին էետ . Բաղրատունեաց թագաւորութեան ատենն ալ այս մարզպան անունը կը գործածուէր հազարացեւ և հարկանան ըսելու տեղ :

85. Մարզպանները ինչ իշխանութիւն ունեին :

Մարզպանները իրեք զլսաւոր իշխանութիւն ունեին . մէյմբ որ ամէն իշխաններէն վեր էին և թագաւորին երեսփոխանը կը համարուէին ու աշխարհը կը կառավարէին : թ . Հայաստանի ամէն իշխաններէն անկախ էին , զերազոյն իշխանութիւնը իրենք ունենալով : գ . Ինչ որ կ'ուզէին՝ կը նային ինքնիշխան ընել , հրամայել , ինչուան նաև մահուան դատապարտել առանց թագաւորին հարցընելու , և կուսակալներ զնել , փոփոխել , և այլն : Բայց չէին կրնար նախարարութեանց ցեղերը փոփոխել ու անոնց յատուկ եղած երկիրը յափշտակել , և սովորաբար բաց 'ի մէկ քանի թիկնապահներէն ուրիշ Պարսիկ զինուոր չէին ունենար՝ թէ որ մարզպանը Պարսիկ ըլլար , հապա միշտ Հայու գօրքերը կը գործածէին . իսկ թէ որ պատերազմի համար հարկաւոր ըլլար , այն ատեն մասնաւոր Պարսիկ զինուոր բերել կու տար : Մարզպանները Դուխն քաղքին մէջ կը նստէին , ու ամէն տարի Հայաստանի տուրքը ժողվելով թագաւորին կը խրկէին :

86. Աստիկաններուն կամ Ամերաններուն վրայ ինչ զիտելիք կան :

Արաբացիք երբոր տիրեցին Հայաստանի վրայ , անոնց ամիրապետը որ կը նստէր Բարելոն կամ Պաղտատ ու երբեմն Դամասկոս , ինչպէս իրեն տէրութեան ուրիշ սահմանները՝ ասանկ ալ Հայաստան իշխան կը խրկէր , զոր մեր մատենապիրները երբեմն Հայու բառով ուստիկան կ'անուանեն և երբեմն ամիրայ , որ իբրև գործակալ և վերակացու կը կառավարէր Հայաստանը , և ամէն տարի տուրք կը ժողվէր և կը խրկէր ամիրապետին : Այս ամիրաններուն կամ ոստիկանաց զլիսաւորը Ատրպատական կը նստէր , և ինքը Հայաստանի այլեայլ զաւառներուն վրայ ամիրաններ կը դնէր , ինչպէս Գողթն զաւառը , Խլաթ , Նփրկերտ , Տփխիս , Ապահունիք , Գանձակ , և այլն : Ասոնց մէջ ամենէն երնելին էր Գուին քաղաքը նստած ամիրան , որ երբեմն Նախջուան քաղաքն ալ նստած է . ասիկայ արաբացի զօրքերով Հայաստանը թշնամիններէն կը պահէր : Եւ սովորաբար Հայաստանի մէջ զրուած երկրորդական ամիրանները առանց անոր հրամանին զլիսաւոր բան մը չէին կրնար ընել : Ասով յայտնի կը տեսնուի թէ ամիրապետը Ատրպատականի ամիրային ձեռքով Հայաստանի վրայ մէկ ամիրայ չէր դներ , հապա այլեայլ . որոնք թէպէտ և Ատրպատականի ամիրային ձեռքին տակն էին , բայց իրենք ալ կըրնային ինքնազրուխ հրաման ընել , և ինչուան մահուան վճիռ տալ :

87. Հայոց տէրութեանը կառավարութեան կերպը ինչպէս էր :

Հայոց տէրութեան կառավարութիւնը, ինչպէս ուրիշ արևելեան ազգերուն, այս ինքն Ասորեստանեայց, Մարաց, Պարսից, և այլն, բացարձակ միապետական էր. ինչ որ կ'ուղէր թագաւորը՝ ինք իր կամքը կրնար ընել, թէպէտ և անպատճան բան ըլլայ, և ուրիշ իշխանաց կամքին հակառակ : Այս բանս յայտնի կ'երեսի մեր վերջի Արշակունեաց թագաւորներուն ատեն, որ են Տիրան, Արշակ, Պապ, որոնք նախարարաց կամքին հակառակ բաներ կ'ընէին :

88. Մեր թագաւորները Հայկազունեաց և Արշակունեաց ատեն ինչ վերաբերութիւն ունէին մէկալ տէրութեանց հետ :

Մեր նահապետները Հայկէն ետե ինչուան որ թագաւոր ունեցանք, նոյնպէս նաև թագաւոր ունենալէն ետե, միշտ քովի զօրաւոր ազգերէն երկրորդական պատիւը կ'ունենային և անոնց կը հնազանդէին . ինչպէս Հայկազունեաց ատեն Ասորեստանեայց, և Արշակունեաց ատեն Պարսից, ինչուան Արշակունեաց թագաւորութեան վերցուիլը . միայն Արտաշէս Աեղաւ որ յաղթելով Պարսից՝ ինքը առաջին պատիւն առաւ և Պարսից թագաւորը երկրորդ պատիւը . բայց Բ Տիգրանին ատեն, որ իրեն յաջորդեց, նորէն նախազահութիւնը Պարսից անցաւ :

89. Հայերը Հոռմայեցոց հետ ինչ զի՞ւրաբերութիւն ունէին :

Հայոց տէրութիւնը հին ատեն զրեթէ անծանօթ էր Հոռմայեցոց, անոր համար ալ Հոռմայեցոց հին պատմիչները տեղեւ կութեամք չեն խօսիր Հայոց տէրութեան վրայ . և մեր հին թագաւորներուն մէջ ամենէն աւելի ծանօթ է իրենց Բ Տիգրանը՝ Միհրդատայ պատերազմներուն պատճառաւը, որուն Հոռմայեցիք յազթելէն ետև եկան տիրեցին Հայաստանի ալ, Պուկուղդոսին և Պոմպէոսին ձեռքով, և Հայաստանը իրենց հարկատութեան մէջ մնացին Հայերը Հոռմայեցոց, ինչպէս որ յայտնի կը տեսնուի Օգոստոս կայսեր ատեն Արգարու զիազուածներէն, Ներոն կայսեր ժամանակը Տիրիթայ զիազուածներէն՝ որ Վերին Հայոց վրայ թագաւոր եղաւ : Բայց այս հարկատուութիւնը երբեմն դազրեցուցին հետագայ թագաւորները : Երբոր Տըրդատ Դիոկղետիանոսի ձեռքով թագաւոր եղած զարձաւ Հայաստան ու վանեց : Պարսից Հապուհ թագաւորը, որ Հայաստանի տիրեր էր, նորէն բարեկամութիւնը աւելցուցին Հայերը Հոռմայեցոց հետ . այս բանիս մեծ պատճառ եղաւ Հայոց քրիստոսական հաւատքն ընդունիլը Ա. Գրիգոր Լուսաւորչին ձեռքովը, որուն հետ մէկտեղ Տրդատ թագաւորը Հոռմ գնաց կոստանդիանոսի ուրախակից ըլլալու համար, որ

նոր դարձեր քրիստոնեայ եղեր էր . և հոն
Տրդատ թաղաւորը կոստանդիանոսի հետ
անլուծանելի խաղաղութեան դաշինքը դր-
բաւ : Այս դաշինքը ետքերն ալ միշտ կը
յիշէին մեր մատենագիրները , և թաղաւոր-
ները ստէալ կը նորոգէին : Երբոր կայսե-
րութիւնը կոստանդիանոսի ձեռքով կոս-
տանդնուազօլիս փոխաղբեցաւ և քիչ ատե-
նէն վերցուեցաւ Հռոմայ կայսերութիւնը ,
Հայերը անկէց ետքը սկսան Յունաց հետ
վերաբերութիւն ունենալ :

90. Հայերը Յունաց հետ ինչպէս կը վա-
րուէին :

Առջի բերանը բարեկամութեամբ էին ,
բայց Արշակունեաց վերջի թաղաւորնե-
րուն ատեն՝ այսինքն Բ. Արշակին և Պապին
ժամանակները թշնամացան Յունաց հետ ,
և Պապ թողուց յայտնապէս Յոյները և
միաբանեցաւ Պարսից հետ , և անոնց հետ
խաղաղութեան դաշինք դրաւ : Պապէն ե-
տև երբոր Հայոց տէրութիւնը երկու բաժ-
նուեցաւ , այն մասը որ Պարսից ընկաւ ,
անոնց կը հնագանգէր , իսկ մէկալ մասը
Յունաց : Բազրատունեաց առջի թաղա-
ւորներուն ժամանակը նոյնպէս մեծ սէր
ունէին Յունաց հետ . իսկ վերջերը Անի
քաղքին մատնութեանը պատճառաւ չտ-
րաչար ատելութիւն մտաւ Հայոց և Յու-
նաց մէջ , որ շատ վեսանկար եղաւ և զրե-
թէ մեր կործանմանը պատճառ :

Այնպէս Ոտորինեանց ատենն ալ Հայե-

ըլ՝ Յոյներուն հետ շատ ատելութեամբ էին, պատճառաւ որ կիլիկիան Յունաց ձեռքէն յափշտակեր էին, և մէջներնին ալ հաւատոյ վէճեր մտեր էր։ Ընդ հակառակն նոյն ատեն Լատինացւոց հետ շատ բարեկամութեամբ էին, և ստէալ ստէալ թղթակցութիւն կ'ընէին մեր կաթուղիկոսներն ութագաւորները սրբազան Պապից հետ, որոյ միջնորդութեամբը քանի մը անզամ օգնութիւն ունեցան թշնամեաց դէմ Եւրոպայի տէրութիւններէն։

91. Հայերը հիւսիսային ազգերուն հետ ինչ ընտանութիւն ունէին։

Հայերը Ալանաց հետ Բ Արտաշէսին ատեն դաշինք զրին և բարեկամութիւն հաստատեցին, Արտաշէս Ալանաց թագաւորին Սաթինիկ աղջիկը կին առնլով։ Հոնաց հետ մասնաւոր դաշինք զրին Հայերը Վարդանանց ատեն, բայց անկէց առաջ ալ կ'երեի թէ կար այս դաշինքը, որով պատերազմի համար հարկաւոր եղած ատեն Հոնքն ալ օգնութիւն կը կանչէին։

92. Եզերացւոց ու Վ բաց հետ ինչ ընտանութիւն ունէին Հայերը։

Եզերացւոց թագաւորները, որ մեր առջի աշխարհակալ թագաւորներուն տակն էին Քաղրատունեաց թագաւորներուն հետ մասնաւոր ուխտ ըրած կը յիշուին։ Խակ Վ բաց և Աղուանից հետ միշտ բարեկամութեամբ կ'երթային Հայերը, որովհետեւ երկային ատեն մեր տէրութեան հպատակ եւ-

զած են . և այս Վրաց հետ ունեցած բարեկամութիւնը Բաղրատունեաց ատեն աւելի շատցաւ :

ԳԼՈՒԽ Ե .

Նախարարութեանց վրայ .

93. Նախարար անունը ուսկից ելած կը կարծուի :

Նախարար անունը ելած է նախ և արար բառերէն , որ կը ցուցընէ ամէն զործոյ մէջ առաջին ըլլալը , կամ ուրիշներէն վեր իշխանութիւն ունենալը :

94. Նախարարութիւններուն անունները ինչպէս կոչուած են :

Նախարարութիւններէն ումանք կոչուած են իրենց պաշտօնէն առնլով , ինչպէս են Հաւանունիք , Ապանդունիք , և այլն , ումանք զաւառներուն անունովը , ուր որ կ'իշխէին նախարարք . ինչպէս են Ռշտունեաց նախարար , Աշոցայ նախարար , և այլն . և շատերը ցեղին անունովը . ինչպէս Վասպուրական աշխարհին նախարարը կը կոչուէր Արծրունեաց նախարար , Ուտի աշխարհինը՝ Սևորդեաց նախարար . բաց ասոնցմէ են Բաղրատունեաց , Մամիկոնեանց , Մանղակունեաց , Կամսարականաց նախարարութիւնները , և այլն :

95. Նախարարաց ուրիշ ինչ անուն կը արուի :

Մեր հեղինակներէն շատերը, ինչպէս
են Խորենացի, Փարպեցի, Թուվմա Ար-
ծրունի, Նախարարները կը կոչեն նաև ա-
զատ եղական առնլով. իսկ յոդնակի առ-
նլով կ'ըսուէր ազատորեար, ազատանի և
անոնց որդիքը ազատորդիք, և նախարարու-
թիւնը ազատորիւն: Կը կոչեն զարձեալ նա-
խարարը տէր և տանուտէր, ինչպէս տէր
կամ տանուտէր Մամիկոնից, Միւնեաց, և
այլն, և նախարարութիւնը Տանուտէրորիւն
և տանուտէրական պատիւ: Կը կոչուի եր-
բեմն պարզաբար նախարարի տեղ իշխան,
և իշխանական պետորիւն նախարարութեան
տեղ, թէպէտ այս տեսակը քիչ զործա-
ծուած կայ, և աւելի Փարպեցին կը զործ-
ածէ: Դարձեալ, ինչպէս իսրաքանչիւր նա-
խարարական ցեղին զլխաւորը կը կոչուէր
Տանուտէր, ասանկ ալ կ'ըսուէր նաև Նա-
հապետ. ինչպէս կ'ըսէ Բուզանդ « Տանու-
տէրն նահապետն Մամիկոնեան տոհմին »,
և Խորենացին « Արգամ նահապետ Մու-
րացանայ », իսկ նախարարութեան կ'ը-
սուէր նահապետորիւն: Բուզանդ երբեմն
տանուտէր և նահապետ, տանուտէրորիւն և
նահապետորիւն երկուքն ալ մէկտեղ կը
զործածէ:

96. Սեպուհ անունը ո՞րոց կը տրուի :

Սեպուհ կը կոչուին ամէն նախարարու-
թեանց իշխանաւոր մարդիկը՝ ազնուական
ցեղէ ըլլալնուն համար: Ուստի լաւ պէտք
է զանազանել սեպուհը՝ տանուտերէն կամ

նախարարէն՝ որ ցեղին կամ երկրին զլուխըն էր, ինչպէս որ յայտնի կ'երեկի Փարավեցւոյն այս հետազայ օրինակներէն. «Արդեկեալ հասանէին տանուտեարքն հանդերձ սեպհօքն » . «Հանդերձ ամենայն տանուտերամբք և աւագ սեպհօք » , և այլն :

97. Ե՞րբ սկսան նախարարութիւնները :

Նախարարութեանց շատին սկիզբը Հայկազանց ժամանակէն է, որոցմէ մէկ քանին կը յիշէ Խորենացին, ինչպէս են Մանաւազեան, Բգնունեան, Խոռխոռունի, Սիսական, Սլկունի նախարարութիւնները, և այլն : Բայց վերջէն ալ զանազան ատեն ինչպէս Վաղարշակայ, Գ. Տիգրանայ, Բ. Արտաշեսի և Տրդատայ ատենն ալ այլեայլ նախարարութիւններ հաստատուեցան :

98. Ո՞վ զրել տուած է նախարարութեանց պատմութիւնը :

Վլսաւորն են Վաղարշակ թագաւորը և Սահակ Բագրատունին, որոց խնդիրքովը զրուեցան երկու երեսելի պատմութիւնները, այսինքն Մարիբասայ և Խորենացւոյն : Վասն զի Վաղարշակ երբոր Հայաստան եկաւ, տեսաւ որ այլեայլ նախարարներ երկիրը իրենց մէջ բաժներ ու խաղաղութեամբ կ'իշլսէին, ուզեց իմանալ թէ ասոնց սկիզբը ուսկից է, և ինչպէս իրենց ձեռքը անցեր է, վասն զի կը կարծէր թէ պատերազմաւ տիրեր են այլեայլ երկիրներուն : Եւ որովհետեւ Հայաստանի մէջ կատարեալ յիշատակութիւն մը չկար այս բա-

ներուս վրայ , Վաղարշակ Մարիբաս ասու-
րին Նինուէ խրկեց , որ զնաց թագաւորա-
կան զիւանէն հանեց Հայոց պատմութիւ-
նը , և անով գուրս ելաւ նախարարութեանց
պատմութիւնը : Խոկ Մովսէս Խորենացին
զրեց իր պատմութիւնը Մարիբասէն և իր
ժամանակը եղած պատմազիրներէն և ա-
ւանդութիւններէն առնլով : Ունինք նաև
Գաղիկ Արծրունիին խնդիրքովը զրած
թովմա Արծրունիին Արծրունեաց ցեղին
պատմութիւնը , Ստեփանոս Ռւոպելեանին
զրած Աիւնեաց ցեղին պատմութիւնը : Ու-
նինք նաև Բազրատունեաց ցեղին պատ-
մութիւնը՝ որ Շապուհ Բազրատունին զրած
է , Մամիկոնեանց ցեղին պատմութիւնը ,
որոնք երկուքն ալ կորսուած են , և միայն
յիշատակութեամբ զիտենք : Կան նաև ու-
րիշ նախարարութեանց վրայ ալ զրուած-
ներ , բայց ամէնքն ալ կորսուած են :

99. Նախարարները ինչ իշխանութիւն ունեին :

Իւրաքանչիւր նախարար կը կառավա-
րէր իր երկիրը որդւոց որդի իբրև իրեն
սեպհական եղած , և կը տիրէր անոր մէջ
եղած բնակչաց վրայ , և դատաստաննին
ինքը կը կտրէր , նաև ինչուան մահուան
դատաստանն ալ : Թագաւորը չէր խառ-
նուեր նախարարներուն երկրին , և իրենց
բոնած կառավարութեան կերպին , անոր
համար նախարարները ազատ կ'ըսուէին .
վասն զի թագաւորը չուներ անոնց վրայ

այն իշխանութիւնը՝ ինչ որ իր ժողովը բեան վրան ունէր :

100. Նախարարք ինչ պարտքեր ունէին :

Նախարարները պարտական էին նախ պատերազմի ատեն զօրք տալ թագաւորին՝ իրենց երկրին բազմամարդութեանը համեմատ, բայց իւրաքանչիւր նախարար իր երկրին պահպանութեանը վրայ աւելի հոգ կը տանէր՝ քան թէ բոլոր աշխարհին, մասնաւանդ Բագրատունեաց ատեն . անոր համար նախարարք իրենց զօրաց մեծ մասը իրենց երկրին մէջ կը պահէին . որով քիչ անգամ հարիւր հազար զօրքէն աւելի բանակ ելած է բաց՚ի Ա. Ա. Րատաշեսի ատենէն, որուն զօրքը անթիւ էր, և իր որդւոյն Տիգրանին Խոսրովու և Տրդտայ բանակներէն :

Երկրորդ, իւրաքանչիւր նախարար հարկ կու տար թագաւորին, և թէ որ մէկը չտար՝ ապստամբութեան նշան էր : Այս երկու զիսաւոր պարտականութեանց համար նախարարները թագաւորին հպատակ կը սեպուէին :

101. Նախարարաց ամենուն իշխանութիւնը հաւասար էր :

Չէ . ոմանք աշագ նախարար կը կոչուէին, որոց որ մեծ էր իշխանութիւնը կամ երկիրը . ոմանք կրտսեր, որոց որ պզտիկ էր պաշտօնը կամ երկիրը : Նախարարաց մէջ նախապատութեան կարգ զնող եղան Վաղարշակ և Տիգրան Գ., մեծն Խոսրով և

Տրդատ. բայց ամէնն ալ չզիտցուիր թէ որը
առաջ էր և որը ետքը նախապատութեան
կողմանէ . թէ պէտ և կը տեսնենք որ նախ-
արարները սաստիկ վրէժինդրութեամբ
ու նախանձով կը սաշտպանէին իրենց
կարգը . անանկ որ անզամմը Պարսից Շա-
պուհ թագաւորը սեղանի վրայ Սիւնեաց
Անդոկ իշխանին Հայոց նախարարներուն
մէջ տասնըչորրորդ կարգը տալուն համար,
որ ըստ Աղաթանգեղոսի տասնըմէկերորդ,
և Ստեփանոս Ուռպելեանին նայելով եօթ-
ներորդ գահը ունէր , այն աստիճան կիրք
ելաւ , որ Պարսիցմէ ապստամբելով՝ իր եր-
կրին աւերմանը պատճառ եղաւ :

102. Ո՞րչափ էր նախարարաց թիւը :

Ստեփանոս Ուռպելեան նախարարաց
թիւը 400 կը դնէ Տրդատայ ժամանակը ,
նոյնպէս Մեսրոպ պատմիչ Բ Արշակին ա-
տեն 400 կը դնէ , իսկ Բուզանդ նոյն Ար-
շակայ ատեն 900 կը դնէ * : Այսչափ նա-
խարարաց թիւէն յայտնի կ'երեի որ՝ չէ թէ
միայն նահանդները , հաղա նաև այլնայլ
գաւառներ ունէին իրենց սեպհական նա-
խարարներ : Բայց նախարարաց թիւը ա-
տեն ատեն պակսեցաւ կոտորածով . ինչ-
պէս Տիրանայ , Արշակայ և Պապայ Արշա-
կունի թագաւորաց ատեն , որոնք այլնայլ
նախարարաց ցեղերը ջնջեցին : Բայց շատ

* Պլինիոս Մեծ Հայոց մէջ 120 նախարարու-
թիւն կը դնէ :

աւելի պակսեցաւ լ զարուն , երբոր Հա-
զարացիք նախարարները՝ Նախջուան քաղ-
քին մէջ այրեցին (§. 65): Եզան նախա-
րարութիւններ , որոց ցեղը հատնելով վեր-
ցուեցան , ոմանք ալ վերջի ժամանակի թը-
շուառութեանց ատեն ջնջուեցան կամ կոր-
սուեցան : Այս պատճառաւ է որ Բագրա-
տուննեաց , մանաւանդ անոնց վերջի թա-
զաւորաց ատենը՝ միայն զլիսաւոր և երեսի
նախարարութիւնները կը յիշուին : Իսկ այն
նախարարութիւնները , որոնք Զորբորդ
Հայոց մէջն էին , ինչպէս Անդեղտան ,
Մարզպետական , և այլն , չեն յիշուիր՝ ո-
րովէետե շատոնց Յունաց ձեռքին տակը
ըլլալով՝ կորսուեցան :

Գ. Լ. Ա. Խ. Բ.

Բաժանմունք նախարարութեան :

Այսչափ ընդհանուր տեղեկութիւննե-
րէն ետե զատ զատ իւրաքանչիւր նախա-
րարաց վրայ ալ ուղելով խօսիլ՝ իրեք յօ-
դուած կը բաժնենք այս զլուխը .

ա . Թագակալ նախարարութիւններ , այս
ինքն անոնք՝ որ թագաւորի անուն ունեցան
և յաջորդաբար թագաւորեցին :

բ . Պաշտօնակալ նախարարութիւններ , այս
ինքն անոնք՝ որ տէրութեան մէջ մասնա-
ւոր պաշտօն մը ունէին իրենց ցեղին սեպ-
հական :

գ. Անպաշտօն նախարարութիւններ, այս
ինքն անոնք՝ որ տէրութեան մէջ մասնա-
ւոր պաշտօն մը չունէին:

ՅՈՒԹԻԱԾ Ա.

Թագակալ նախարարութիւններ,

Ա. Բազրատունիք:

103. Բազրատունեաց նախարարութիւ-
նը ուսկից ելած է:

Բազրատունեաց ցեղին առաջին նահա-
պետն է Շամբատ անունով ազնուական
հրեայ մը, որ մեր Հրաչեայ Հայկազուն
թագաւորը Նաբուգոզնոսորայ Հրէիցմէ-
ըրած զերիներուն մէջէն խնդրելով առաւ-
ու բնակեցուց Հայաստանի մէջ, ուսկից ե-
լաւ Բազրատունեաց ցեղը:

104. Բազրատունի անունը ուսկից ե-
լած է:

Շամբատին ցեղէն Բազրատ անունով
քաջ ու խելացի մարդ մը երբոր Վաղար-
շակայ ատեն ամենէն առաջ հնագանդեցաւ
անոր, Վաղարշակ ալ այս բանիս փոխա-
րէն զինքը որդւոց որդի Արշակունի թա-
ղաւորաց թագաղիր ըրաւ, և իրեն պա-
տուանուն դրաւ բազակապ կամ բազաղիր
ասպետ. որով որդւոց որդի ասպետ կը կո-
չուէր այն ցեղին զլիսաւորը՝ թագաւորին

զլուխը թաղ կապելուն համար . և իր իշխանութիւնը ըսուեցաւ բազակապ ասպետութիւն . և նախարարութիւնը բազարատին անունով անկէց ետև կոչուեցաւ բազրատութիւն :

105. Բազրատունիք թաղակապութեան պաշտօնին համար ինչ պատիւ ունէին :

Բազրատունեաց ցեղը թաղակապութեան պաշտօնին համար նախարարութեանց մէջ ամենէն պատուաւորն և առաջնորդ եղաւ , և առանց այս ցեղին թաղաղրութեանը Արշակունեաց ատեն զրեթէ ապօրինաւոր կը սեպուէր մէկու մը թաղաւորելը : Միայն Երուանդ Բ , ինչպէս կը պատմէ Խորենացի , առանց Բազրատունեաց ցեղէն թաղ առնլոյ թաղաւորեց :

106. Վաղարշակ Բազրատունեաց ցեղին ուրիշ ինչ պաշտօն տուաւ :

Վաղարշակ Բազրարատը բաց 'ի թաղաղիր ընելէն՝ ըրաւ նաև կողմնակալ իշխան Հայաստանի հիւսիսային կողմին , և Հոնեղած գօրքերուն գօրավար : Այս իշխանութիւնը միջին Տիղրան առաւ Բազրատունեաց ցեղէն , բայց Արտաշէս Բ նորէն դարձուց իրենց :

107. Բազրատունեաց բնակութեան տեղը ուր էր :

Առջի բերան Բազրատունիք կը բնակէին Սպեր զաւառին մէջ , զոր Վաղարշակ տուած էր իրենց , երբոր Բազրարատը արհմտեան կողմին կուսակալ դրաւ : Իսկ

Արշամ թագաւորը, որ Արքարու հայրն էր, Ենանոս Քաղրատունի թաղակապ ասպետը բնակեցուց տնով տեղով Այրարատ նահանդին կողովիտ զաւառին մէջ, որ ետքը շատցան, և Սմբատ Քաղրատունի Բ Արտաշէսին սպարապետը շինեց հոն Քաղարան քաղաքը: Բայց ետքէն Մսակեր ըստած Աշոտ Քաղրատունին՝ իր արքունիքը փոխեց Արշարունեաց երկիրը, կամ սարականաց ցեղէն ստրկով զնելով զանիկա, և այն եղաւ իրենց բուն բնակութեան տեղը. և ինչպէս կ'երեխ, առաւ նաև Շիրակ զաւառը Անի քաղքին հետ մէկտեղ, վասն զի անկէ ետքը Քաղրատունեաց ձեռքն էր: Ուստի Քաղրատունեաց առջի բնակութեան տեղը եղաւ Սպեր զաւառը՝ Բարձր Հայոց մէջ, ետքը Այրարատ նահանդին կողովիտ, Արշարունիքը, Շիրակ զաւառները, նաև միջոց մը Տուրուրերանի Տարօն զաւառն ալ՝ Քաղրատունեաց տէրութեանը ատեն:

108. Քաղրատունեաց զլիսաւոր քաղաքը ո՞րն էր:

Քաղրատունեաց ցեղին զլիսաւոր քաղաքը եղաւ նախ Դարոյնք կամ Դարօնք կողովիտ զաւառին մէջ, ետքը Երազզաւորը քաղաքը, ուր էր Ա Սմբատին թաղաւորական պալատը: Բայց երբոր Աշոտ Գ Ողորմած ընդարձակեց Շիրակ զաւառին Անի քաղաքը, այն եղաւ անկէ ետքը թաղաւորանիստ քաղաքը, ինչուան իրենց տէրութեան վերցուիլը:

109. Ո՞ւր էր Բաղրատունեաց զերեղ-
մանատեղին :

Բաղրատունիք ուր որ կը փոխէին ի-
րենց բնակութեան տեղը , հոն ալ կը թա-
ղուէին . ուստի նախ Դարոյնք կամ Դա-
րօն քաղաքին մէջ , ետքը Բաղարան , ետ-
քէն Անի քաղաքին մէջ եղաւ իրենց զերեղ-
մանատեղին :

110. Բաղրատունիք ի՞նչ հաւատք ու-
նէին :

Բաղրատունիք իրենց Շամբատ նախա-
հօրը ատենէն սկսեալ՝ ինչուան ետքը միշտ
հրէութեան մէջ մնացին . մինչև Վաղար-
շակայ ատեն ամեննեին այլայլութիւն չեղաւ
իրենց հաւատքին մէջ . իսկ Վաղարշակ
յորդորեց Բաղարատը որ հրէութիւնը թո-
ղու և կուռք պաշտէ . բայց երբոր յանձն
չառաւ , իր կամքին թողուց : Ասկայն Ար-
շակ թաղաւորը , որ Վաղարշակին յաջոր-
դեց , սկսաւ զիրենք նեղել որ հրէութիւնը
թողուն , և մէկ քանին ալ սպաննեց . բայց
անով ալ չկրցաւ իրենց կուռք պաշտել
տալ , հապա միայն յանձն առին շաբաթ օր
զրօսանաց և որսի երթալ , և իրենց տղաքը
չթլփատել . բայց ետքերը Բ. Տիգրանին ա-
տեն նորէն սկսան հալածանք քաշել , որ
իրենցմէ արևմտեան կողմի զօրապետու-
թեան պաշտօնը առաւ . բայց երբոր յանձն
առին զոհած ու խողի միս ուտել , աղատ
թողուց զիրենք : Երբորդ անգամ հալա-
ծանք կրեցին Արշամ թաղաւորին ատեն ,

որով նոյն ատենի Ենանոս թագաղիր աս-
պետը տնով տեղով թողուց հրէութիւնը ու-
կուապաշտ եղաւ : Ասով հրէական անուն-
ները սկսան փոփոխիլ, Ասուզը՝ Աշոտ,
Վազարիան՝ Վարազ, Շամբատը՝ Մմբատ
Բազաղիան՝ Բազարատ, և այլն : Բայց
եղան ոմանք ալ որ չուրացան Արշամայ
ատեն իրենց հրէութիւնը, և Քրիստոսի
համբառնալէն ետքը երբոր Թաղէոս առա-
քեալ եկաւ Եղեսիա քաղաքը, ամենէն ա-
ռաջ իրենք քրիստոնեայ եղան :

111. Բազրատունեաց ցեղէն որո՞նք ա-
նուանի եղան :

Բազրատունեաց ցեղը միշտ երևելի ե-
ղաւ խելքի և քաջութեան կողմանէ, և ան-
պակաս էին իրենց մէջ քաջ զօրավարներ
և խելացի մարդիկ թէ Արշակունեաց ատեն
և թէ Արշակունեաց տէրութիւնը վերցուե-
լէն ետեւ : Բաց ասկէ, երկրորդ անգամ
Հայու թագաւորութիւնը այս ցեղէն հաս-
տատուեցաւ, զոր Սուրբն Մովսէս Խորե-
նացի մարզարէութեամբ զուշակեր էր իր
Սահակ Արծրունոյն զրած թղթին մէջ :

112. Բազրատունեաց թագաւորներուն
ժամանակ Հայերը ո՞րչափ տեղ կ'իշխէին :

Բազրատունեաց թագաւորները առջի
բերան Հայաստանի մեծ մասին տիրելէն
զատ, կը տիրէին նաև Վրաց և Աղուանից
վրայ, և Մմբատ Ա՝ Ատրներսէ Վրաց
կուրապաղատը, որ իրեն հետ մեծ սէր և
բարեկամութիւն ունէր, թագաւոր ըրաւ :

Բայց Սմբատէն վերջի թագաւորները չէ
թէ միայն օտար երկիրներու վրայ չէին իշ-
խեր, հապա և ոչ Հայաստանի ամրողջ
սահմաններուն. (§§. 53. 54):

113. Բազրատունեաց թագաւորին ու-
րիշ ինչ անուն կը տրուէր:

Բազրատունեաց թագաւորը կը կոչուէր
բագաւոր Անտոյ կամ Զորոգետոյ՝ Զորողետ
զաւառին անունովը, ուր շինած էր Անի
քաղաքը, և կ'իշխէր առջի բերան գրեթէ
բոլոր Հայաստանի, բաց ՚ի այլեայլ ամի-
րաներուն ձեռքը եղած կողմերէն: Բայց
երբոր Հաաստան այլեայլ մանր թագաւո-
րութիւններ բաժնուեցաւ (§. 78), ինքը
կ'իշխէր Անտոյ, Շիրակ զաւառին և անոր
մօտ աեղերուն, թէպէտ և եղան ոմանք,
որ աւելի ընդարձակեցին այս սահմանը:
Ամիրաները Անտոյ թագաւորին շահնշահ
կ'ըսէին, այս ինքն արքայից արքայ, Հայա-
ստանի մէջ եղած մէկալ մանր թագաւոր-
ներէն որոշելու համար. վասն զի ինքը մէ-
կալ թագաւորներէն մեծ էր, և ինքը կ'ը-
սուէր բուն Հայաստանի թագաւոր. իսկ
մէկալնոնք առանձին զաւառներու վրայ
կը թագաւորէին:

114. Բազրատունեաց թագաւորութեան
ատեն Հայաստանի վիճակը ինչպէս էր:

Բազրատունի թագաւորաց ատեն Հայա-
ստանի վիճակը խիստ խեղճ էր. վասն զի
անդադար չորս կողմէն թշնամիք յարձա-
կելով կ'աւրէին կ'աւրըշտկէին երկիրը. ինչ-

ալէս եղան Արաբացոցմէ Ափշին, Յուսուփ,
Բուզա ոստիկանները . և Տուղրիլեանք
կամ Թուրքերը : Բաց ասկէ՝ նախարարաց
մէջ ատելութիւն և իշխանասիրութիւն մը-
տնելով փոխանակ թագաւորին հետ միա-
նալու և թշնամեաց հետ պատերազմելու,
իրարու հետ կը պատերազմէին և մէկզմէկ
կը ջարդէին և մէկմէկու երկիրները կ'աւրըշ-
տըկէին : Այս ամէն նեղութիւնը տեսնե-
լով Յովհաննէս վերջընթեր Բազրատունի
թագաւորը, անխորհրդաբար Անի թագա-
ւորական քաղաքը կտակաւ Յունաց կայ-
սեր թողուց, որով Յոյնք երկրորդ Գագկայ
ատեն, որ Յովհաննէսին յաջորդն էր, տի-
րեցին Անւոյ . ասովվերջացաւ Բազրատու-
նեաց թագաւորութիւնը Փրիստոսի 1045
թուականին 160 տարի տեսելէն ետե :

145. Բազրատունեաց ցեղը ո՞րչափ ըն-
դարձակեցաւ :

Երբոր իրենց թագաւորելու ժամանակ
Հայաստան այլնայլ թագաւորութիւն բաժ-
նուեցաւ, անոնցմէ ելաւ Վանանդայ կամ
Կարուց թագաւորութեան ցեղը : Դարձեալ
Հայաստանի հիւսիսային կողմի Աղուանից
ըսուած թագաւորութիւնը Բազրատունեաց
ցեղէն էր. նոյնպէս նոյն ատենի Վրաց թա-
գաւորները Բազրատունեաց ցեղէն էին :
Այս Բազրատունեաց ցեղէն եղաւ նաև
Ափխազաց վրայ թագաւոր . և այս ցեղը
Արծրունեաց և ուրիշ նախարարութեանց
և Յունաց կայսերներուն հետ խնամութիւն

ունենալով, Հայաստանի ուրիշ ամէն նա-
խարարութիւններէն աւելի ընդարձակե-
ցաւ, ուսկից հաստատուեցաւ նաև Ռուբի-
նեաց իշխանութիւնը Կիլիկիոյ մէջ, վասն
զի Ռուբէն առաջին Կիլիկեցւոց թագաւո-
րութիւնը հաստատողը՝ Բագրատունեաց
Գաղիկ վերջին թագաւորին ազգականն էր:

Բ. Արծրունիք.

116. Երբ սկսաւ Արծրունեաց նախա-
րարութիւնը :

Ազրամելէք և Սանասար կամ Սարա-
սար, Աններերիմ Ասորեստանեայց թա-
գաւորին որդիքը, երբոր իրենց հայրն ըս-
տաննեցին ու Հայաստան փախան մեր
Սկայորդի նահապետին ժամանակը որ
Պարոյրին հայրն էր, Սկայորդի զիրենք
բնակեցուց Աղձնիք նահանգին այլնայլ
կողմերը Ասորեստանի մօտիկ: Ազրամե-
լէքէն, որուն Խորենացին Արգամոզան ալ
կ'ըսէ, ելան Արծրունիք և Գևունիք ցեղերը:

117. Վասպուրականը Երբ Արծրունեաց
ձեռքն անցաւ :

Ինչողէս որ ըսինք՝ Սկայորդին Ազրա-
մելէքն ու Սանասարը բնակեցուց Աղձ-
նեաց մէջ, առջինը արևմտեան հարաւային
կողմը, և երկրորդը արևելեան հարաւային
կողմը. և ետքը այս Աղձնեաց նահանգը
գրեթէ ամբողջ մեծն Տիգրան անոնց սե-
րունդներուն յանձնեց: Ատեն անցնելէն

վերջը երբոր Վաղարշակ Սանասարեան ցեղը նախարարութեանց կարգն անցուց , Աիմ լեռը ու Արզն կամ Արձն գաւառը իրենց շրջակայ սահմաններովը անոնց արւաւ , ասանկ ալ Արծրունեաց նախարարութիւնը հաստատելու ատեն Աղձնեաց երկրին մէկ մասին հետ մէկտեղ տուած պիտի ըլլայ Վասպուրականի մէկ մասն ալ . և ետքը Արծրունեաց նախարարութիւնը բազմանալով ու զօրանալով տիրեց ամբողջ Վասպուրական աշխարհին , որ իրեն բուն սեպհական երկիրը եղաւ , անանկ որ շատ անզամ Վասպուրականի տեղ Արծրունեաց աշխարհ կ'ըսուէր :

Ա18. Ի՞նչ պաշտօն ունէր Արծրունեաց ցեղը :

Արծրունիք թագաւորին դիմացէն արծիւ կը բռնէին , և այս պաշտօնը Վաղարշակ տուաւ՝ կամ նորէն հաստատեց . վասն զի կ'երեսի թէ Վաղարշակէն առաջ ալ ունէին , որովհետև Խորենացին կը պատմէ թէ Վաղարշակ չէ թէ նոր դրաւ այս անունը , հապա անունին յարմարութենէն տուաւ իրենց արծիւ կրելու պաշտօնը : Ասով կրնայ ըլլալ թէ Վաղարշակէն առաջ երբոր թագաւորները կամ իշխանները որսի կ'երթային , ասոնք դիմացէն արծիւ կը բռնէին , և Վաղարշակ նոյն պաշտօնին մէջ նորէն հաստատած ըլլայ :

Ա19. Ուսկից ելած է Արծրունեաց ցեղին անունը :

Խորենացիին խօսքէն կ'երեկի թէ արծիւ
ունիս բառերէն ելած է ցեղին անունը : Իսկ
թովմա Արծրունի կ'ըսէ թէ Վաղարշակ
Արծրունիք կոչեց այն ցեղը Արծրունիք դաշ-
տին մէջ բնակած ըլլալուն համար , կամ
արծրունզն ըլլալուն , և կամ Ազրամելէք և
Սանասար Արզն գաւառին մէջ բնակելնուն
համար , որ կիյնի Աղձնիք նահանգին մէջ .
ուստի իբր թէ սկզբան Արզրունիք ըսուեր
են , ետքը Արծրունիք փոխուեր է :

120. Արծրունեաց ցեղը Երբ ջնջուեցաւ :

Այս ցեղը Ոշտունեաց ցեղին հետ մէկ-
տեղ չորրորդ դարուն Տիրան երկրորդին
ատեն զրեթէ բոլորովին ջնջուեցաւ Հայր
մարդպետին քսութեամբը , որ ժանտ մարդ
մ'էր , և գնաց յորդորեց Տիրանը որ ջնջէ
այս երկու հարուստ , երևելի ու կտրիճ ցե-
ղերը : Այս կոտորածէն Արտաւազդ ու
Վասակ Մամիկոնեան զօրավարները ազա-
տեցին Ոշտունեաց ցեղէն Մեհենդակին որ-
դին Տաճատը , և Արծրունեաց ցեղէն Վա-
չէին որդին Շաւասպը , և փախան Տայոց աշ-
խարհին բերդերը , և հոն շատ տարի զիրենք
մեծցընելէն ետե , իրենց աղջիկները անոնց
կնութեան տուին . ասով քիչ ատենէն ետ-
քը նորէն սկսան բազմանալ այս ցեղերը :

121. Ի՞նչ մեծութիւն ունէին Արծրու-
նիք :

Արծրունեաց ցեղը Հայաստանի մեծա-
մեծ ցեղերէն մէկն էր , բայց յիշատակուած
չկայ թէ ի՞նչ գործ ունէին կառավարու-

թեան մէջ: Գիտենք որ արծուեկիր էին
վաղարշակայ ատեն որսի կամ պատերազ-
մի երթալու ժամանակ, և որևիցէ քաղա-
քական հանդէսի մէջ. բայց թէ անկէ ետքն
ալ նոյն պաշտօնը կը կատարէին, ամեննին
չգիտցուիր: Ուստի այս ցեղին այսչափ մեծ
ըլլալուն պատճառը կ'երեի թէ իրեն եր-
կրին ընդարձակութիւնը և մէջի բերդերուն
շատութիւնն էր. վասն զի վասպուրական
նահանգը մեծին չայոց ամենէն մեծ նա-
հանգն է: Այս նահանգին մէջն էին նաև
Ռշտունեաց և Անձեացեաց նախարարու-
թիւնները, որոց երկիրը Արծրունեաց ձեռ-
քը ընկաւ իրենց թագաւորութեանը ժա-
մանակ: Կը յիշուի մեր մատենագրաց մէջ
Անձեացեաց թագաւորութիւն, բայց ոչ ե-
թէ Անձեացիք զատ թագաւորութիւն ու-
նէին, հապա Արծրունեաց թագաւորնե-
րուն տղաքը անոնց վրայ իշխելուն հա-
մար, երբեմն մեր մատենագիրները անոնց
թագաւորի անուն կու տան:

**122. Ե՞րբ սկսաւ Արծրունեաց թագա-
ւորութիւնը:**

Յուսուփ ոստիկանը որպէս զի Հայա-
ստանի մէջ խոռվութիւն ձգէ, և Սմբատ
Հայոց Բաղրատունի թագաւորին իշխանու-
թիւնը պղտիկցընէ, տասներորդ դարուն
Գաղիկ Արծրունին, որ Սմբատայ քեռորդին
էր, և անոր հետ արդէն թշնամացեր էր՝
Նախջուան քաղաքը իրեն չտալուն հա-
մար, Վասպուրականի թագաւոր զրաւ, ո-

րոյ առաջնորդութեամբը Յուսուփի անթիւ
չարիք հասցուց Հայաստանի :

Վասպուրականի մէջ որդւոց որդի վեց
թագաւոր նստան 100 տարիէն աւելի . այս
ինքն Գաղիկ , Դերենիկ Աշոտ , Արուսահլ
Համազասպ , Աշոտ Սահակ , Գուրգէն Խա-
չիկ , և Սենեքերիմ Յովհաննէս , որ իր
Վասպուրական աշխարհը Յունաց Վասիլ
կայսեր տուաւ մետասաներորդ զարուն
սկիզբը , և իր ժողովրդովը բնակեցաւ կայ-
սեր տուած Սեբաստիա քաղքին և անոր
Ճշակայ սահմանին մէջ . ուր վեց տարի
թագաւորելէն ետեւ , յաջորդեց իրեն իր որ-
դին Դաւիթ , անկէ ետքը Ատովմ , որ եղաւ
Արծրունեաց ցեղին վերջի թագաւորը , և
1080ին Յոյնք վերցուցին այս թագաւորու-
թիւնը Սեբաստիայէն :

123. Որո՞նք էին Արծրունեաց զլխաւոր
քաղաքները , և ո՞ւր իրենց զերեզմանա-
տեղին :

Արծրունեաց զլխաւոր քաղաքներն են
Հաղամակերտ և Նախջուան Վասպուրա-
կանի մէջ , և թագաւորական ձմերոցն էր
Մառական աւանը : Խսկիրենց սովորական
զերեզմանատեղին էր Աղքակ գաւառին
սուրբ Խաչին վանքը որ կ'իյնի Օսի գեղին
մէջ : Ետքերը կը թաղուէին նաև Աղթա-
մարայ սուրբ Խաչին եկեղեցւոյն մէջ :

Գ. Սիւնիք կամ Սիսական .

**124. Ե՞րբ եղաւ Սիւնեաց ցեղին սկըզ-
բնաւորութիւնը :**

Սիւնեաց ցեղը սկսաւ Սիսակէն , որ գե-
ղամայ հայկադն նահապետին որդին էր .
և իր բնակութեան տեղը իր անունովը Սիւ-
նիք կամ ըստ պարսից Սիսական կոչուե-
ցաւ : Սիւնեաց ցեղէն ելած է Աղուանից
ցեղը :

**125. Սիւնեաց ցեղը Վաղարշակէն ա-
ռաջ ինչ պատիւ ունէր :**

Սիւնեաց ցեղը Հայաստանի քաջ ու ե-
րևելի ցեղերէն մէկն ըլլալով , մեր Հայկա-
գանց , Պարսից և Յունաց թագաւորներէն
շատ պատիւ գտեր էր , ու հրաման ունէր
նաև արծրթէ գահ , մարգարտէ վարսակալ ,
վարազագիր մատնի , կարմիր կօշիկ ու ու-
կի գաւազան դործածել վրան ցեղին անու-
նը զրած , ինչպէս որ կը յիշէ Սաեփանոս
Օռակելեան :

**126. Ի՞նչ պաշտօն ունեցաւ Սիւնեաց
ցեղը Վաղարշակայ ատեն :**

Վաղարշակ Սիւնեաց ցեղը մեծ նախա-
րարութեանց կարգը անցրնելէն զատ , Հայ-
աստանի արևելեան կողմին կողմնակալ
դրաւ կազմեան ցեղին հետ մէկտեղ , ու
հոն տեղի զօրաց զլուխ , Հոնաց յարձակ-
մունքէն Հայաստանը պահելու համար :
Այս կողմնակալութեան պաշտօնը չէ թէ

Վաղարշակ նոր տուաւ Սիսական և Կաղմեան ցեղերուն, հապա Արամ նահապետը տուեր էր, և Վաղարշակ նոյն պաշտօնին մէջ նորէն հաստատեց: Տրդատ թագաւորը Սիւնեաց նախարարը իր կողմնակալութեան պաշտօնին մէջ հաստատելէն զատ, իր աշխարհին ու զօրքերուն չորս հրամանատարներէն մէկը ըրաւ 21 իշխաններով: Բաց ասկէ ութը դահազլուխ իշխաններէն մէկը ըրաւ, որ են Գուգարաց, Աղձնեաց, Անգեղտան, Կորդուաց, Բազրատունեաց, Արծրունեաց, Սիւնեաց և Մամիկոնէից, որոնք սեղանի վրայ չորս հարիւր իշխաններէն վեր կը նստէին իբրև զահազլուխ:

127. Սիւնեաց ցեղը քանի ճիւղ կը բաժնուի:

Մատենազրաց խօսքէն կ'երեի թէ երկու ճիւղ կը բաժնուէր. մէկը պզտիկ՝ որ կը բնակէր Գեղարքունի գաւառին մէջ, որ կ'ըսուէր հայկազն իշխան և կամ սեպոհի, և մէկալը մեծ՝ որ Վաղարշակայ ատեն կողմնակալ եղաւ ու ետքէն թագաւորութիւն ունեցաւ, որ կը բնակէր Բագր, Զորք, Ծղուկը դաւառներուն և անոր շրջակայ սահմաններուն մէջ:

128. Ե՞րբ ջնջուեցաւ Սիւնեաց ցեղը:

Շապուհ երկրորդ Պարսից թագաւորը չորրորդ դարուն վերջերը զրեթէ բոլորովին ջնջել տուաւ Անդովկ նախարարին պատճառաւ, որ սաստիկ թշնամացեր էր

Շապուհին հետ , իրեն սեղանի վրայ Հայոց նախարարաց կարգին մէջ տասնըչորրորդ դահը տալուն համար : Ուստի 1700 զօրքով դնաց Տիբրոն իրբե Շապուհը տեսնելու համար . և հետևեալ օրը առատուն կանուխ վազեց բոլոր դարան մտած զօրքերով քաղքին մէջ , ու թագաւորին պալատը կողոպտելով և ուրիշ շատ աւար առնլով դարձաւ իր երկիրը : Շապուհ այս բանիս վրայ սաստիկ կատղած՝ շատ զօրքով դնաց Սիւնեաց երկիրը , և հրաման տուաւ որ բոլոր աւրեն աւրշտըկեն երկիրը և մէջի բնակիչները թրէ անցընեն : Բայց Անդովկի Բաղաբերդ բերդին մէջ քաշուելով , հոնկէ իրեք անզամ պատերազմ ըրաւ Շապուհին հետ ու յաղթեց , և ետքը ելաւ բերդէն ու դնաց Յունաց երկիրը , ուր թէոդոս կայսրէն մեծ ընդունելութիւն գտնելով Պատրիկաց պատրիկ եղաւ և հոն վախճանեցաւ : Իսկ Պարսիկք Սիւնեաց երկրին մէջ շատ աւերմունք ընելով ու Սիւնեաց ցեղը զրեթէ բոլորովին ջնջելով ու շատ զերի ալ առնլով դարձան իրենց երկիրը :

129. Այս կոտորածէն ետե Սիւնեաց ցեղը ինչպէս նորէն բազմացաւ ու ծաղկեցաւ :

Բարփիկ Անդովկայ որդին ելաւ գնաց Շապուհին քով , առանց իմացընելու թէ որուն որդին է . ու այլնայլ պատերազմներու մէջ Պարսից կողմէն շատ քաջութիւններ ընելէն դատ , անզամ մ'ալ պատերազմի մէջ

զՇապուհը մահուանէ ազատեց։ Այս բանիս փոխարէն՝ հարցուց Շապուհ իրեն թէ ինչ որ կ'ուզէ ըսէ։ Այն ատեն Բարիկ յայտնեց ինք զինքը, ու իր հայրենի գաւառը ուզեց։ Շապուհ հաւանեցաւ խնդիրքին ու մեծ պատռով խաւրեց զինքը Սիւնեաց երկիրը։ Երբոր Բարիկ զարձաւ իր հայրենիքը, տեսաւ որ տակնու վրայ եղած էր աշխարհը քսանուհինդ տարիէն 'ի վեր, և սկսաւ նորոզել, և իրմով նորէն սկսաւ աճել Սիւնեաց ցեղը։

130. Բարիկին ովլ յաջորդեց։

Բարիկին իշխանութիւնը յաջորդեցին Սամ զնթունի, Վաղինակ, ուրացեալն Վասակ, Գրիգոր՝ որ շատ քաջ մարդ էր, և Պարսից Խոսրով թագաւորին աղջիկը կնութեան առաւ, որով կ'իմացուի թէ որչափ պատուաւոր էր Սիւնեաց նախարարութիւնը։ Կ'երեի թէ այս Սիւնեաց իշխանները Պարսից թագաւորը կը զնէր։

131. Ե՞րբ սկսաւ Սիւնեաց թագաւորութիւնը։

Սիւնեաց մեծ և անուանի ցեղը Բաղրատունեաց թագաւորական ցեղին հետ խնամութեամբ կապուելէն ետե, Ճ զարուն մէջ զատ թագաւորութիւն ունեցաւ, որոյ առջինը եղաւ Սմբատ քաջ և բարեսպաշտ իշխանը։ Իրմէ ետքը թագաւորեցին նաև չորս թագաւոր ինչուան Սենեքերիմ որ Տաճկաց Մելիք շահին ձեռքովը թագաւորեց ու շատ ընդարձակեց Սիւնեաց տէրու-

թիւնը, որոյ այլեայլ կողմերու ամիրաներ տիրեր էին: Բայց քիչ ատենէն վերջը Փատլուն Պարտաւայ և Գանձակայ ամիրան յարձըկելով Սիւնեաց վրայ, Սենեքերիմը՝ որ բերդի մը մէջ ամրացեր էր, սուտ երգմամբ վար իջեցընելէն ետև սպաննեց, որոյ մարմինը իր ազգականները մեծ ողբով թաղեցին Վահանու վանկը:

132. Սենեքերիմին ով յաջորդեց:

Սենեքերիմ իրեք զաւակ ունեցաւ, Գրիգոր, Սմբատ և Սեաղա, նաև աղջիկ մը. ասոնցմէ Գրիգորը յաջորդեց իրեն, որ առանց զաւկի մեռնելով վերջացաւ Սիւնեաց թագաւորութիւնը՝ 1066ին, 190 կամ 196 տարի քշելէն ետև, ուր վեց թագաւոր ետևէ ետև նստան: Երբոր Գրիգոր անորդի մեռաւ, իրեն երկիրը Փատլուն Գանձակայ ամիրան, ու Գաղիկ Արծրունեաց թագաւորը մէջերնին բաժնեցին, ու իրենք սկսան տիրել Սիւնեաց սահմաններուն:

133. Սիւնեաց թագաւորութիւնը ուրիշնչ անուամբ կը յիշուի:

Սիսական կամ Սիւնեաց ցեղին թագաւորութիւնը կը կոչուէր նաև թագաւորութիւն Բաղաց և Կապանի, նոյն երկրին Բաղը և Կապան թագաւորանիստ քաղաքներուն անուամբը. կը կոչուէր նաև Փառիտոյ, Սիւնեաց երկրին Փառիսոս պղտի զաւառին անունովը:

134. Այս ցեղէն որո՞նք անուանի եղան: Սիւնեաց ցեղէն շատ երեսլի մարդիկ ե-

դան թէ քաջութեան, խելքի և զիտութեան,
և թէ աշխարհաշինութեան կողմանէ . իսկ
չարութեան կողմանէ անուանի եղաւ ու-
րացեալն վասակ և իր փեսայն վարազվա-
դան , որոց պատճառաւ շատ աւերմունք
եղան Հայաստանի մէջ մարզպանաց ժա-
մանակ : Ինչուան ԺԴ դար կը յիշուին ե-
րևելի Սիւնեաց իշխաններ . անկէ ետե ալ
զրեթէ ինչուան աս դարս՝ Գարապազու
Մէլիքներէն շատը՝ Սիւնեաց սերունդներն
են :

135 . Սիւնեաց ցեղին մայրաքաղաքը
ո՞րն էր :

Սիւնեաց աշխարհին զլխաւոր տեղն էր
Ծղուկք զաւառը , ուր էր Սիւնեաց իշխան-
ներուն և հայրապետներուն աթոռը . իսկ
մայրաքաղաքն Ծղկաց զաւառին՝ էր Շա-
դատ զիւղաքաղաքը , ուր էր մետրագոլտին
աթոռը . և անոր մէջի փառաւոր և զմբեթա-
շէն եկեղեցին՝ բոլոր Սիւնեաց աշխարհին
մայր եկեղեցին կը համարուէր :

136 . Ո՞ւր էր Սիւնեաց թագաւորներուն
զերեզմանատեղին :

Սիւնեաց թագաւորները նոյն աշխարհին
Վահանու ուխտին մէջ կը թաղուէին .
Սմբատ թագաւորը Յովհաննու վանքին
մէջ ժամուն դրան առջև թաղուած է :

Դ. Վանանդեցիք.

137. Երբ սկսաւ Վանանդեցւոց ցեղը :
 Վանանդեցիք ելած են Վընդէն՝ որ Բուլ-
 ղարաց երկրէն ուրիշ շատ Բուլղարներով
 զաղթական եկաւ Հայաստան մեր Արշակ
 Ախն ատեն, իրեն երկիրը խռովութիւն ըյ-
 նելուն պատճառաւ . և իր անունովը իր
 բնակութեան տեղը Վանանդ կոչեց, որ ա-
 ռաջ անփայտ և վերին Բասեան կ'ըսուէր,
 որ կ'ըյնի Այրարատ նահանդին մէջ Շի-
 րակ գաւառին մօտիկ :

138. Վանանդեցիք ինչ բնութիւն ու-
 նէին :

Այս ցեղը կովկասային ազգերէն առաջ
 եկած ըլլալուն համար, աւազակաբարոյ
 մարդիկ էին, որ Արշակ Գին և Խոսրով
 Գին ժամանակ ապստամբեցան, ու Հայա-
 ստանի այլեայլ սահմաններու վրայ սկսան
 յարձակիլ ասպատակելու համար :

139. Վանանդեցիք Երբ նախարարու-
 թեանց կարգն անցան :

Ամեննեին յիշատակութիւն չկայ թէ Երբ
 նախարարութեան պատույն հասաւ այս
 ցեղը . բայց մեր պատմիչները Վանանդե-
 ցիները յիշելու ատեն միշտ նախարարու-
 թեանց կարգը կը գնեն : Ասկէց կ'երեի թէ
 նախարար կոչուեցաւ այս ցեղին զլիսաւո-
 րը՝ երկրի տէր ըլլալուն և տանուտէրա-
 կան պատիւ ունենալուն համար :

140. Վանանդեցիք Երբ թաղաւորութիւն ունեցան :

Այս ցեղը Բաղրատունեաց թաղաւորութեան վերջի ժամանակները թաղաւոր ունեցաւ 961ին . բայց այս թաղաւորութեանց ցեղը Բաղրատունեաց ցեղէն էր , որ կը նստէր Կարս քաղքին մէջ և կը կոչուէր Կարուց բազարոր , և կը տիրէր բոլոր Վանանդ զաւառին : Ետեէ ետև իրեք թաղաւոր նստան . Մուշեղ՝ Բաղրատունեաց Աշոտ Ողորմածին եղբայրը , Աբաս և Գաղիկ , որոցմէ վերջինը Գաղիկ Աբասեան 1064ին իր ամբողջ տէրութիւնը ու Կարս քաղաքը Յունաց Տուկիծ կայսեր տուաւ , Թուրքներուն ասպատակութենէն աղաւելու համար , և անոր տեղն առաւ Ծամրնդաւ բերդը , Ամասիա , Կոմանա ու Լարիսսա քաղաքները և ուրիշ ցեղեր :

ՅՈՒՈՒԱԾ Բ .

Պաշտօնակալ Նախարարությաններ .

Ա . Բղեշխուրիւն Աղճենեաց .

141. Երբ սկսաւ Աղճնեաց բղեշխութիւնը :

Սենեքերիմ Ասորեստանցոց թաղաւորին երկու որդիքը Ազրամելէք և Սանասար երբոր Հայաստան փախան , մեր Ակայորդինահապետը Սանասարը բնակեցուց Աղ-

Ճնիք նահանգին մէջ Ասորեստանի մօտիկ:
Այս Աստվածարին ցեղը ետքը բազմանաւ-
լով լեցուց բոլոր Ախմ լեռը, ու միշտ մեր
թաղաւորներուն հետ բարեկամութեամբ
երթալուն ու անոնց համար շատ աշխատե-
լուն, Վաղարշակ իրենց արդեանցը փո-
խարէն նոյն Աստվածարին ցեղէն՝ Շարաշան
անունով մէկը մեծ բղեշխ և Հայաստանի
արևմտեան հարաւային կողմին կուսակալ
դրաւ, և պարզեց իրեն Արձն կամ Արզն
զաւառը, Ախմ լեռը, Կղեսուր և ուրիշ եր-
կիրներ:

142. Տրդատ ուրիշ ի՞նչ պատիւ տուաւ
այս ցեղին:

Տրդատ այս ցեղին առաջնորդը իր տէ-
րութեան ութը զլխաւոր իշխաններուն մէ-
կը ըրաւ, որոնք 400 իշխաններուն մէջ
գահազլուխ էին: Աղձնեաց իշխանը կը կո-
չուէր բղեշխ, կուսակալ, ասհմանակալ և
գահներէց կամ բարձերէց արքունի տաձարին
(այսինքն խորհրդարանին): Եւ ինչպէս այս
բղեշխը նոյնպէս նաև մէկալ իրեքը թաղա-
ւորին խորհրդական էին, և խորհուրդը
նելու տեղը նախաղահ կը նստէին, և կու-
սակալ էին Հայաստանի այլեայլ կողմե-
րուն:

143. Աղձնեաց բղեշխութիւնը Երբ ապ-
ստամբեցաւ Հայոցմէ:

Տրդատայ մահուընէն ետև չորրորդ դա-
րուն խոսրով երկրորդին ատեն, Աղձնեաց
Բակուր բղեշխը տեսնելով որ Աստվածուկ

իշխանը Փայտակարանի մէջ թաղաւորեց՝
ինքն ալ ապստամբեցաւ Հայոց թաղաւո-
րութենէն և Պարսից Արմիզդ թաղաւորին
կողմն անցաւ : Խոսրով երկրորդ թէպէտ և
շատ զօրք Խաւրեց իրեն վրայ, և շատ մարդ
ջարդել տուաւ անոր ցեղէն և Բակուրն ալ
սպաննեց, բայց չկրցաւ բոլորովին Աղձ-
նիք նահանգը նուաճել : Ասով Խոսրովի ա-
տենէն բաժնուեցաւ այս նահանգը Հայոց
տէրութենէն, և իբրև զատ երկիր կը սե-
պուէր . թէպէտ և եղան թաղաւորներ որ
նուաճեցին զիրենք, ինչպէս Տիրան Բ.,
Արշակ Բ., բայց քիչ ատեն տեղ : Այս ա-
պստամբութեան պատճառաւ Աղձնիք նա-
հանգը աղզային և օտարազգի մատենա-
զիրներէն ոմանք Հայաստանէն զատ կը
դնեն իբրև օտար աշխարհ մը :

144. Աղձնիք նահանգը ուրիշ ինչ կեր-
պով կ'ըսուի :

Աղձնիք նահանգը կը կոչուի տեղ տեղ
նաև կողմն Ասորեստանի, Ասորեստանի
մօտ ըլլալուն պատճառաւ, և կամ Անա-
սարին հետ Ասորեստանէն եկած մարդ-
կանց համար, որոնք կը նայ ըլլալ որ իրենց
լեզուն ու սովորութիւններն ալ կը պա-
հէին : Այս բգեշխութիւնը Հայաստանի
մէջ ամէնէն պատռաւոր ցեղերէն մէկն
էր, և մէկալ իրեք բգեշխութեանց առա-
ջինը :

**Բ. Բղեշխորիւն Գուգարաց կամ
Գուգարացոց .**

145. Ուսկի՞ց ելած են Գուգարացիք :
Գուգարացոց ազգը ելած է Պարսից
վերջին Դարեհ թագաւորին Միհրդատ նա-
խարարէն , զոր մեծն Աղեքսանդր Դարեհի
յաղթելէն ետև կուսակալ խաւրեց այն
կողմերուն , Վրաց ազգէն ըրած զերիներն
ալ հոն բնակեցընելով :

146. Ե՞րբ սկսաւ Գուգարաց բդեշխու-
թիւնը :

Գուգարաց բդեշխութիւնը սկսաւ Վաղ-
արշակէն՝ որ Գուգարք նահանգին մէջ
մեծ բդեշխութիւն հաստատեց , Հայաստա-
նը հիւսիսային կողմի կովկասային աւա-
զակող ազգերուն ձեռքէն պաշտպանելու
համար , և դրաւ զինքը Հայաստանի հիւսի-
սային կողմին կուսակալ * : Գուգարացոց
բդեշխը կ'իշխէր նաև Վրաց աշխարհին մէկ
մասին , այս պատճառաւ օտարազգի մատե-
նագիրները Գուգարացոց երկիրը Վրա-
ստանի սահմաններուն հետ կը շփոթեն , և
ոմանք կովկասային ազգաց հետ կը խառ-
նեն :

* Ագաթանգեղոսի մէջ Գուգարացոց բդեշ-
խին տեղ սխալմամբ սպազած կ'երևայ Գառագու-
շուց , որ զատ նախարարութիւն էր :

147. Ե՞րբ ապստամբեցաւ Գուգարացւոց
բղեշմը տէրութենէն :

Արշակ Երկրորդին ատեն Գուգարացւոց
բղեշմը ապստամբեցաւ Հայոցմէ և միա-
ցաւ Վլրաց հետ : Բայց Մուշեղ Պապայ ըս-
պարապետը, Բուզանդին ըսածին նայելով
զնաց յաղթեց Գուգարաց բղեշմին ու ըս-
պաննեց զինքը, և բոլոր մանչ տղաքը թրէ
անցուց ու երկիրն ալ հնազանգեցուց :
Բայց ետքը նորէն բոլորովին միացաւ
Վրաստանի հետ . վասն զի Խորենացւոյն
ատեն Վիրք կը տիրէին բոլոր Գուգարաց
երկրին . և միայն Ամբատ Առաջին Բագրա-
տուննեաց թագաւորին համար կ'ըսէ Յով-
հաննէս կաթուղիկոս, թէ Գուգարաց եր-
կիրը նուաճեց, բայց յայտնի է թէ բոլորը
չէ, այն ալ քիչ մը ատեն :

Գ. Բաղեշխուրիւն Նոր Շիրականայ .

148. Ո՞ւր կ'ըյնի Նոր Շիրական նախա-
րարութիւնը :

Այս նախարարութիւնը որ մեծամեծ նա-
խարարութիւններէն մէկն էր, մեր պատ-
միչները որոշ չեն դներ թէ ուր կ'ըյնի, և
թէ ուր է Նոր Շիրական երկիրը : Բայց Ազա-
թանգեղոսին և Բուզանդին խօսքերէն կ'ե-
րեսի թէ Ասորւց երկրին կողմերը կ'ըյնի,
որով յայտնի է թէ Նոր Շիրական ըսուած
երկիրը բուն Հայաստանի մէջ չէր, հասկա
Հայաստանէն զուրս մեր տէրութեան ձեռ-

քը եղած երկիրներուն մէկուն մէջ, որ
Վաղարշակայ ատեն կղետուր կ'ըսուէր յն,
գելիախիրիա որ նոյն է Սիրիա անուան հետ,
և հայերէն Աստրիք, որ Տրդատայ ատեն
Շիրական փոխուած է, վրան Նոր բառն ալ
աւելցընելով: Ասով հաւանական կ'երսի
թէ Տրդատ կղեսուրին ուրիշ սահմաննե-
րուն ալ տիրեց, որ Վաղարշակ տիրած չէր,
անոր համար Նոր Շիրական կոչեց:

149. Նոր Շիրական երկրին նախարարը
ինչ պատիւ ունէր:

Նոր Շիրական երկրին իշխանը, որ ը-
սուած կայ նաև Նոշիրական կամ Նոշիրա-
կան, մեր մատենազիրները մեծամեծ նա-
խարարութեանց հետ մէկտեղ կը յիշեն, որ
զինուրութեան կարգին մէջ առաջիննե-
րէն մէկն էր, ու Հայաստանի չորս բգեշխո-
ներէն ու թագաւորին չորս գահերէցնե-
րէն մէկը. և էր Ասորուց կողմին կուսա-
կալ: Այս նախարարութիւնը Տրդատ հաս-
տատեց. անոր համար Մարիքաս և Խորե-
նացի չեն յիշեր:

Ասոր նախարարը Արշակ Երկրորդին ա-
տեն ապստամբեցաւ, ինչպէս որ կ'ըսէ
Բուզանդ, բայց ետքը նորէն Պապայ ատեն
հնագանդեցաւ Մուշեղ սպարապետին ձեռ-
քովը:

Դ. Բաղեշխորիսն կորդուաց .

150. Կորդուաց նախարարութիւնը Երբ
սկսաւ :

Կորդուաց նախարարութիւնը Վաղար-
շակ հաստատեց , որ Կորճայք նահանգին
մէկ զաւառն է , բայց շատ անզամ Կոր-
դուք անունով ամբողջ Կորճայք նահանգը
կը հասկըցուի , որոյ մէջ բաց 'ի այս նա-
խարարութենէն ուրիշ նախարարութիւն
չիշուիր , որով յայտնի կ'երեկի թէ այս նա-
խարարը բոլոր նահանգին կ'իշխէր : Կոր-
դուաց իշխանը Տրդատայ ատեն 400 նա-
խարարներուն մէջ 8 զահազլուխ իշխան-
ներէն ու թագաւորութեան կ հրամանա-
տարներէն ու բգեշխներէն մէկը եղաւ ,
ու արևմտեան կողմին կուսակալ ուրիշ 21
իշխաններով :

151. Կորդուաց նախարարութիւնը Տըր-
դատէն առաջ ինչ պատիւ ունէր :

Այս նախարարութիւնը Տրդատէն ա-
ռաջ ալ մեծ նախարարութիւններէն մէկն
էր , որոյ զլիսաւորին՝ Պլուտարքոս թագա-
ւորի անուն կու տայ : Կորդուաց բնակիշ-
ները քաջ և անուանի էին նետաձդութեան
և աղեղնաւորութեան կողմանէ , ինչպէս
որ կը վկայեն Փսենոփոն , Դիոդոր սիկի-
լիացի և Ստրաբոն , որ ետքերը Մարաց
հետ միանալով կամ Մարք ասոնց հետ ,
կորդուք անունէն ինչպէս որ հաւանական

կերեի , Քիւրտ անունը ելած է , որ հիմա
բոլոր Մորաց աղղին կը տրուի * :

Ա . Մորացան .

152 . Մորացան ցեղը ուսկից ելած է :

Այս ցեղը Մորաց աղղին էր , և սկսաւ
մեծին Տիղրանայ ատեն . վասն զի մեծն
Տիղրան երբոր Աժդահակին յաղթեց , ա-

* Մեր մատենագրաց մէջ չորս բգեշխութիւններուն անունները որոշ ու բացայաց դրուած չեն . Ագանագեղս կը դնէ այսպէս . “ Ի զնուռական կողմանէ զըսրեսին դահերէցս իւրոյ տաճարին որ բգեաշխքն կոչին , զԱռաջին սահմանակալն ’ի նոր Ընթական կողմանէն , Երկրորդ սահմանակալն յԱսունապանեաց (յԱզգնեաց) կողմանէն , Երրորդն յԱսուսպան (’ի Կորդուաց՝ որ մօտ էր յԱրուաստան կամ յԱսորեստան) կողմանէն , Չորրորդ ’ի Մասունաց (’ի Գուգարաց) կողմանէն , : Ագան . ուրիշ տեղ բգեշխութեանց երկուքը որոշ կը յիշէ , մէկալ երկուքը զանց առնլով . “ Առաջին իշխանն Անգեղտան . Երկրորդ իշխանն Աշխեաց , որ բարեանին մէծ . . . ութերորդ իշխանն Գարգարացաց աշխարհին՝ որ միւս անուաննեալ բգեաշխն , :

Ապէտանոս Ռառողնելւան . “ Խակ զօրացն և աշխարհին չորս միայն կացուցանէ (Տրգատ) իւրոյ թագաւորութեան երկրորդ հրամանառար ’ի վերայ ամենայնին . Արևելեան կողմանն իշխանն Սիւնեաց իւս իշխանօք , հիւսիսային կողմանն բգեշխն գուգարացւոց իբ իշխանօք . արևմտեան կողման կորդուացին իւս իշխանօք . հարաւային կողմանն իշխանն Անգեղտանն իբ իշխանօք , :

նոր կինն ու տղաքը և ուրիշ 10,000 ալ զերի բերաւ Հայաստան, ու բնակեցուց Մասիս լեռան արևելեան կողմը ինչուան Գողթն գաւառը :

153. Մուրացան ցեղը ի՞նչ պաշտօն ունէր տէրութեան մէջ :

Վաղարշակ Աժդահակին ցեղը՝ որ կ'ըսուի մեր մէջը նաև Վիշապազնի*, իրեն բագաւորուրեան երկրորդ դրաւ, իր երկրորդական գահը անոր տալով։ Միջին Տիգրան այս իշխանութիւնը առաւ Մուրացան ցեղէն և տուաւ մեծին Միհրդատայ իր քեռացրին, որոյ մահուընէն ետև մէկու մը չէր տրուեր այս պաշտօնը, ինչուան որ Երուանդ Բնորէն գարձուց Մուրացան ցեղին, տալով Արդամին։ Բայց շատ չանցաւ Արտաշէս Բին տղան Արտաւազդ յափրշտակեց Արդամին ձեռքէն երկրորուրեան պաշտօնը, զոր Տիրան Ա, որ Արտաւազդին յաջորդեց՝ տուաւ Երախնաւու անունով մէկուն Անձնացեաց ցեղէն՝ զինքը սիրելուն համար։ Բայց այս իշխանութիւնը միայն Տիրանայ ատեն Անձնացեաց ձեռքը անցաւ :

Արշակունեաց վերջի թագաւորներուն ատեն բագաւորուրեան երկրորդ կամ երկրորդական գահ պատուանունները չեն յիշուիր. բայց կ'երեկի թէ նոյն ատեն մարդպետ և

* Աժդահակ Մարաց լեզուովկը նշանակէ Վէշապ (տճ. Աժպէր) :

հայր իշխան կըսուէր , և բաղրատունեաց
ժամանակ իշխանաց իշխան :

154. Մուրացան կամ Մարացւոյն ցեղը
երբ ջնջուեցաւ :

Արտաւազդ՝ Արտաշէս Երկրորդին որ-
դին քանի որ գեռ թաղաւոր չէր եղած , իր
հօրը կենդանութեան ատեն թշնամութիւն
ունենալով Արգամին հետ , վրան ամբաս-
տանութիւն ընելով նոյն ցեղէն շատ հոգի
սպաննել տուաւ , և Կախճաւան քաղաքը և
ուրիշ գեղեր առաւ անոր ձեռքէն : Երբոր
Արգամ իրեն հետ պատերազմելով յաղ-
թուեցաւ , այն ատեն Արտաւազդ բոլոր
Արգամին ցեղը ջնջեց , ամէն երևելի մար-
դիկը թրէ անցընելով . և այս ահազին կո-
տորածէն մէկ քանի աննշան մարդիկ խալը-
սեցան : Եւ ինքը Արտաւազդ տիրեց Մու-
րացան ցեղին երկիրներուն , և անոնց իշ-
խանութիւնն ալ իրեն սեպհականնեց * :

Բ. Անգեղտուն .

155. Անգեղտուն ըսուած ցեղը ուսկից
ելած է :

Անգեղտուն ցեղը ելած է ջորքէն որ

* Այս ցեղը թէպէտ և ուրիշ նախարարու-
թեանց կարգը յիշուած չկայ մեր մատենագրաց
մէջ , բայց մենք ուզեցինք անոնց կարգը դնել . ո-
րովհետեւ չայաստանի մեծամեծ ցեղերէն մէկն
էր , և որդւոց որդի թագաւորին երկլորդը ըլլա-
լու իրաւունքն ունէր :

Պատքամին որդին Հայկակին թոռն էր , և
կ'ըսուէր նաև Անգեղեայ , մարմնով կոպտա-
տարագ ու չափազանց տգեղ , ու հասակաւ և
ուժով վիթխարի մարդ մը ըլլալուն համար ,
և իր Անգեղեայ մականունէն ցեղին անունը
ըսուեցաւ Անգեղտուն :

156. Անգեղտան ցեղին ուրիշ ի՞նչ ա-
նուն կը տրուի :

Այս ցեղը կ'երեկի թէ Տիգրանուհիէն ե-
լած Ոստան կամ Ոստանիկ ցեղին հետ
խառնուած ըլլալով , և կամ թէ նոյն խկ
Տիգրանուհւոյն ցեղէն առաջ եկած ըլլա-
լով , ինքն ալ կ'ըսուէր Ոստան , ու հայերէն
բառով երբեմն ըսուած է նաև Արքունի :
Իրեն բնակութեան տեղն էր Զորբորդ հա-
յոց Ծովիք գաւառը , որ ցեղին անունովը
կ'ըսուէր նաև Անգեղտուն , որ Տիգրանա-
կերտին մօտերը կ'ըյնի :

157. Անգեղտան ցեղը երբ նախարա-
րութեանց կարգն անցաւ , և ի՞նչ պաշտօն
ունէր տէրութեան մէջ :

Վաղարշակ Տորքը Հայաստանի արևմը-
տեան հարաւային կողմին կուսակալ դրաւ ,
և իրեն ցեղը Հայաստանի մեծ ու պատուա-
ւոր նախարարութիւններէն մէկը ըրաւ , ո-
րով երբեմն ինչուան նաև բղեշաներէն վեր
կը զնեն մեր մատենազիրները , և ուրիշա-
մէն իշխաններէն առաջ կը յիշեն : Արշա-
կունեաց ատեն շատ անգամ այս ցեղէն կը
նստէր մարդպետը , որ Հայաստանի մեծա-
մեծ պաշտօնատէրներէն մէկն էր :

158. Ե՞րբ վերցուեցաւ Անգեղտան նախարարութիւնը :

Անգեղտան ցեղին վերցուելուն վրայ որոշ յիշատակութիւն մը չկայ : Առշակոնեաց տէրութեան վերցուելէն ետև թէպէտ և Անգեղտան ցեղին անունը չյիշուիր , ինչպէս նաև մարդպետին , բայց կ'երևի թէ Եղիշէին , Փարապեցոյն և ուրիշներուն ուտանկաց տուն և ուտանիկ մարդիկ ըսուածք նոյն Անգեղտան ցեղին յաջորդներն են :

Գ . Ոստանիկ .

159. Ոստանիկ ցեղը ուսկից ելած է : Ոստանիկ ցեղը ելած է Տիգրանուհիէն , զոր Տիգրան խաւրեց իր շինած Տիգրանակերտ քաղաքը , բոլոր անոր շրջակայ սահմանները իրեն կալուած տալով : Տիգրան խաւրեց Տիգրանուհոյն հետ նաև ուրիշ Հայկազն թագաւորական ցեղեր , շատ բաղմութեամբ ու պահապան գործով , որ Տիգրանուհոյն արքունիքը պահպանեն , և իրեն իբրև թագուհոյ ամէն խնամքը ընեն : Եւ որովհետեւ Տիգրանուհոյն ցեղը թագաւորական ցեղ էր , անոր համար իրեն բնակութեան տեղը Պարսից ուսրամ բառէն առնլով ըսուեցաւ ուտան , որ արքունիքը ըսել է , կ'ըսուէր նաև ուտան արքունի , ուտանկաց տուն , արքունի տուն , և մէջի բնակիչները ուտանիկը : Ոստանիկ անունը ա-

ուանձին կերպով կը տրուէր Տիգրանու-
հւոյն պահապան դնդին :

160. Վաղարշակ այս ցեղին ի՞նչ պաշ-
տօն տուաւ :

Վաղարշակ այս ցեղին՝ որ միացեր էր
ուրիշ թագաւորական Հայկազն ցեղերուն
հետ, չորս զունդ զօրք ընտրեց իրեն
պալատին պահպանութեանը համար, և ա-
սով ուզեց նորոգել մեծին Տիգրանայ սահ-
մանած կարգը : Այս չորս զունդերն ալ ու-
տանիկը կոչուեցան թագաւորին ոստանին
կամ արքունեացը պահապան ըլլալնուն հա-
մար : Եւ անկէց ետքը սովորութիւն եղաւ
ցեղին անունը ոստանիկ կոչել, և իրենց բը-
նակութեան տեղը ոստան, ուր հին ատեն
նաև ցեղին անունը ոստան կը սուէր : Ու-
տի մեր մատենագրաց մէջ ըստած ոստա-
նիկ զունդը Վաղարշակին հաստատածն է,
որ ինչուան Յովհաննէս կաթուղիկոսին ա-
տենը կար :

161. Ինչո՞ւ մեր մատենագրաց մէջ ոս-
տան կամ ոստանիկ թագաւորական ցեղը
մեծամեծ նախարարութեանց կարգը հա-
մարուած չէ :

Մեր մատենագիրները փոխանակ ոս-
տանիկ ցեղը մեծամեծ նախարարութեանց
կարգը զնելու, անոր տեղը կը յիշեն Ան-
դեղտան նախարարութիւնը, որով յայտնի
կը ցուցուի թէ Անգեղտան ցեղին զլխաւո-
րը կ'իշխէր նաև բոլոր ոստանկաց վրայ :
Եւ զարձեալ ոստանկաց նախարարին տեղ

շատ անգամ կը յիշուի մարդպետը , որ կամ՝ Անգեղտան ցեղէն և կամ ուրիշ Հայկազն հին ցեղերէն կ'ըլլար , որոնք Տիգրանուհոյն հետ Տիգրանակերտին կողմերը դացեր էին :

Դ . Կաղմեանք .

162 . Կաղմեանց ցեղը ուսկից ելած է :

Կաղմեանց ցեղը ելած է Կաղմոսէն որ Արմենակին որդին էր , և կը բնակէր , ինչպէս որ Հաւանական կ'երեի , Մոկաց և կորդուաց երկրին մէջ Ասորեստանի մօտ : Վասն զի Հայկ երբոր Բելայ քովէն փախաւ , Հոս նախ իրեն բնակութեան տեղ ու կալուածներ շինեց լերան մը ոտքը , և այս եղաւ իրեն առաջին շէնքը , որ ետքէն կաղմոսին ժառանգութիւն թողլով , ինքը ելաւ արևմտեան հիւսիսային կողմը զնաց Հարք գաւառը :

163 . Կաղմեանց ցեղը ի՞նչ պաշտօն ունէր :

Մեր Արամ նահապետը երբոր տիրեց Մարաց ու Ասորեստանի կողմերուն՝ այսինքն Պարսկահայոց , Կորդուաց , Մոկաց և ուրիշ Ասորեստանի մասերուն , Հայստանի արևելեան կողմին կուսակալ զրաւ Ախսական և Կաղմեան ցեղերը , Կաղմեան ցեղը արևելեան հարաւային կողմին , այսինքն Ասորեստանի կողմերուն : Այս երկու Ախսական և Կաղմեան ցեղերը ետ-

քէն վաղարշակ նորէն հաստատեց իրենց
կողմնակալութեան պաշտօնին մէջ։

Ե. Մամիկոնեանք.

164. Մամիկոնեան ցեղը ուսկից ելած է։
Մամիկոնեան ցեղը սկսաւ Մամգունէն
որ ձենաց աշխարհին մէջ թագաւորական
ցեղէ երևելի նախարար էր, որոյ վրայ հոն
տեղի Արբոկ թագաւորը չարախօսութիւն
տեղով կ'ուզէր սպաննել։ Մամգուն իմա-
նալով՝ փախաւ տնով տեղով Արտաշիր
Պարսից թագաւորին քով։ Արբոկ խնդրեց
զինքը Արտաշրէն, բայց որովհետեւ Ար-
տաշիր մեռեր էր, և իրեն յաջորդեր էր
Շապուհ Ա., ասիկա Մամգունը տնով տե-
ղով Հայաստան խրկեց իր գործակալնե-
րուն քով, և զրեց ձենաց թագաւորին թէ
Մամգունը իր սահմանէն դուրս աքսորեց
մահաբեր երկիր մը։ Այն միջոցին Տրդատ
Հայաստան դարձած ըլլալով, սիրով ընդու-
նեցաւ Մամգունը, և իրեն ոռճիկ ու բնա-
կութեան տեղ տուաւ։

165. Մամգունը Հայաստանի մէջ ուր
կը բնակէր։

Առջի բերան Մամգուն իր բնակութիւնը
մէկ տեղէն մէկալը կը փոխէր, իրեն սեալ-
հական երկիր մը չունենալով. բայց երբոր
Ալկունեաց Աղուկ նահապետը սպաննեց՝
որ ապստամբեր էր Տրդատէն, տիրեց ա-
նոր երկրին ինչպէս որ Տրդատ խոստացեր

էր իրեն։ Եւ որովհետեւ Տարօն Ալկունեաց
երկիր էր, Մամկուն իրեն ցեղովը մէկտեղ
տէր եղաւ այն երկրին, և իրեն անուամբը
կոչեցաւ Տարօն դաւառը նաև Մամկունեան
կամ Մամիկոնեան տուն։ Բայց ՚ի Տարօնէ՝
Բուզանդ Տայք նահանգն ալ Մամիկո-
նեանց սեպհական երկիր կը դնէ։

166. Մամիկոնեանք ինչ պատիւ և իշ-
խանութիւն ունէին։

Սպարապետութիւնը իրենց սեպհական
իշխանութիւնն էր, ինչուան Մամիկոնեան
ցեղը կը կոչուէր նաև սպարապետութեան
ազգ։ Վասն զի զրեթէ միշտ այս ցեղէն կ'ըլ-
լար սպարապետը։ Միայն Խոսրով Երրոր-
դին ատեն եղաւ Ասհակ ասպետը։ Բայց
Ասհակ ասպետին մահուանէն ետեն Սուրբն
Ասհակ Խնդրեց Պարսից Արտաշիր թա-
գաւորէն որ իր փեսան Համազասպը, որ
Մամիկոնեան ցեղէն էր, սպարապետ ընէ։
Արտաշիր կատարեց Սրբոյն Ասհակայ
Խնդրեց, և Մամիկոնեանց ցեղը նախարա-
րութեանց մէջ հինդերորդ կարգը անցուց։
Կ'երեսի թէ այս ցեղէն կ'ըլլար թաղաւորին
զինակիրը, որ թիկնապահին պաշտօնէն
զատ էր։

167. Ուրիշ ինչ պաշտօն ունեցած է
Մամիկոնեան ցեղը։

Այս ցեղէն եղաւ Արշակ Երկրորդին սը-
նուցիչը կամ դայեսակը։ Բայց այս դայե-
կութեան պաշտօնը մասնաւոր ցեղի մը տը-
րուած չէր, հապա այլնայլ ցեղերէ կ'ըլ-

լային . ինչպէս Սանատրուկին դայեակը Բաղրատոնեաց և Արծրոնեաց ցեղէն էր, Վարազդատինը Սահառոնեաց ցեղէն , և այլն :

168. Մամիկոնեան ցեղէն ի՞նչ երևելի մարդիկ եղան :

Մամիկոնեան ցեղը խելքի , իմաստոթեան ևս առաւել քաջութեան կողմանէ շատ անուանի եղաւ սկզբանէ հետէ . անանկ որ զրեթէ առանց այս ցեղին ետքերը քաջութեան զործ մը չէր կատարուեր . թաղաւորին միշտ հաւատարիմ էին , և անոր սիրոյն համար պատերազմի մէջ ամէն վտանգյանձն կ'առնուին , և իրենց անձը կը նուիրէին . մէկ խօսքով՝ Հայոց ազդին պարծանք եղան : Շատ անուանի և քաջ զօրավարներ եղան այս ցեղէն Արշակունեաց ատեն , ինչպէս Վաչէ՝ փոքր խոսրովու ատեն , Մուշեղ՝ Պապ թաղաւորին ժամանակ , Մանուէլ՝ Վարազդատայ ու Բ Արշակայ ատեն , որ մեծամեծ քաջութիւններ ըրաւ Պարսից դէմ : Նոյնպէս Մարզպանաց ատեն անուանի եղան մեծն Վարդան , Վահան՝ որ Պարսից Վաղարշ թաղաւորին ատեն մարզպան եղաւ . Վարդան Բ , Համազասպ , և Գրիգոր մամիկոննան , որոնք Հայաստանի հրամանատար եղան :

169. Ո՞րչափ ատեն տեսց Մամիկոնեանց ցեղին իշխանութիւնը :

Այս ցեղին իշխանութիւնը տեսց սկսեալ Տրդատայ ժամանակէն ինչուան Թ դարը .

և վերջին նախարարն եղաւ Բուղայի ատեն Գրիգոր Մամիկոնեան։ Խսկ ցեղը ինչուան ԺԳ դար և անկէց ետքն ալ կը յիշուի։

170. Ո՞րն է Մամիկոնեանց ցեղին պըլ-խաւոր քաղաքը, և ո՞ւր իրենց զերեզմանատեղին ։

Մամիկոնեանց զլխաւոր քաղաքը Ողա-կան բերդն էր, և իրենց զերեզմանատեղին Գլակայ վանքը։

Զ. Կամսարականք*.

171. Կամսարականաց ցեղը ուսկից ե-լած է։

Կամսարականաց ցեղը, որ կը կոչուի նաև Արշարունիք կամ Պահլաւունիք, Պար-թեաց աղգէն էր. վասն զի Արքար երբոր Պարսկաստան զնաց՝ Պարսից թագաւորին տղաքը խաղաղելու, որ յաջորդութեան համար կը կռուէին, օրէնք զրաւ որ Ար-տաշէս անդրանիկը որդւոց որդի թագաւո-րէ, և թէ որ իրեն ցեղը հատնի՝ մէկալ եր-կու եղբարց ցեղերուն անցնի, որոց մէ-

* Պաշտօնակալ նախարարութեանց կարգը կը դնենք նաև կամսարական, Ամասունիք և Ռշտու-նիք նախարարութիւններն ալ, որոնք թէպէտ և տէրութեանն մէջ որդւոց որդի պաշտօն մը չու-նէին, բայց երևելի ցեղեր ըլլանուն՝ իրենք ալ շատ անգամ տէրութեանն մէջ երևելի պաշտօն-ներու հասած են։

կուն անունն էր Կարէն, մէկալինը Սուրէն. և որոշեց որ ասոնց ցեղերը տէրութեան մէջ ամէն նախարարներէն վեր սեպուին, և կոչեց իրենց ցեղը Կարենի Պահլաւ, Սուրենի Պահլաւ. Սուրենեան Պահլաւէն ելաւ Սուրբն Գրիգոր Լուսաւորիչ, իսկ Կարենեան Պահլաւէն Կամսարականաց ցեղը:

172. Ե՞րբ սկսաւ Կամսարականաց ցեղը: Կարնան կամ Կարենեան Պահլաւին ցեղը ուղելով Պարսկաստանէն Հայաստան Փախչիլ մեր մեծին Խոսրովու թաղաւորին քովը, Արտաշիր Սասանեան Պարսից թագաւորը զօրքով վրան ելաւ, ու ճամբան վրայ հասնելով բոլոր նոյն ցեղին արու մարդիկը ու տղաքը թրէ անցընել տուաւ. միայն Բուրգ անունով մէկը, որ Կարենեան Պահլաւին տանը շատ բարեկամէր, նոյն ցեղէն տղայ մը առաւ ու փախաւ Քուշանաց երկիրը, որ ետքը Պերողամատ կոչեցաւ: Այս Պերողամատը եղաւ Կամսարականաց ցեղին սկիզբը:

173. Կամսարականաց ցեղը Ե՞րբ Հայաստան եկաւ:

Կամսար Պերողամատին առաջին որդին Տրդատայ ատեն բոլոր ընտանիքովն Հայաստան եկաւ, որ հօրը կենդանութեան ժամանակ թշնամեաց գէմ պատերազմելու ատեն շատ քաջութիւններ ընելով յանկարծ թշնամւոյն կողմէն մէկը սակրով անոր դլխուն ոսկրին կէսը կտրեց ու թըռ-

ցուց : Թէպէտ և ետքէն զեղով բժշկուեցաւ
վէրքը , բայց գաղաթը ամբողջ ըլլալուն
համար՝ կամասր կոչուեցաւ , որ է ըսել
կես զլուխ :

174. կամսար երբոր Հայաստան եկաւ՝
Տրդատ ուր բնակեցուց զինքը :

Տրդատ կամսարը սիրով ընդունեցաւ իր
ցեղէն ըլլալուն համար , և Դրասխանակերտ
մեծ աւանն ու Շիրակ գաւառը անոր տը-
ւաւ : Բայց քիչ ատենէն կամսար մեռնե-
լով Տրդատ անոր Արշաւիր որդին իր տե-
ղը դրաւ , և իրեն ցեղը նախարարութեանց
կարգն անցընելով , Երուանդաշատ քա-
ղաքն ալ պարզե տուաւ՝ Երասխաձոր գա-
ւառովը մէկտեղ որ կ'ըյնի Այրարատ նա-
հանդին մէջ : Արշաւիր Երասխաձոր գա-
ւառը իր անունովն Արշարունիք կոչեց , և
անկէց ցեղն ըսուեցաւ նաև Արշարունի :

175. Երբ Ծնծուեցաւ կամսարականաց
կամ Արշարունեաց ցեղը :

Արշակ Բ ուղելով անոնց ձեռքէն Ար-
տագերս բերգը և Երուանդաշատ քաղաքն
առնով՝ հրաման տուաւ որ թրէ անցընեն
Արշարունեաց ցեղը : Այս կոտորածէն
խալքսեցաւ միայն Սպանդարատ Արշաւիրի
որդին իրեն Շաւարշ և Գաղաւոն տղոցմով
մէկտեղ , և տնով տեղով Յունաց բաժինն
ապաւինեցաւ :

176. կամսարականք երբ նորէն հաս-
տատուեցան :

Պապայ թաղաւորութիւնը հաստատելու

Համար Զիրաւ դաշտին Պարսից դէմ
տրուած պատերազմին մէջ Սպանդարատ
շատ քաջութիւններ ընելով և Ղեկաց թա-
զաւորը սպաննելով, իր հաւատարմութեա-
նը փոխարէն՝ Պապ նորէն դարձուց ինչ որ
իր հայրը Արշակ Բ յափշտակեր էր կամ
սարականաց ցեղէն, այսինքն Շիրակ դա-
ւառը ու Արշարունեաց երկիրը:

177. Ի՞նչ զիտելիք կայ Գաղաւոն ու
Շաւարշ կամսարականին վրայ:

Երբոր մեր Խոսրով Գթազաւորը ապրու-
տամբեցաւ Պարսից տէրութենէն, Շապուհ
Պարսից թազաւորը խաւրեց իր Արտաշիր
որդին Խոսրովու վրայ, որ եկաւ բռնեց
զինքը ու շղթայով կապած Պարսկաստան
տարաւ Անյուշ ըսուած բերդը զնելու հա-
մար: Խոսրովին հետ տարաւ նաև Գաղա-
ւոն կամսարականը՝ վախնալով անոր քա-
ջութենէն, ու իշխանութիւնն ալ տէրու-
թեան զրաւեց: Շաւարշ ու Պարզեն Ամա-
տունի 700 կտրիճներով Արտաշրի բանա-
կին վրայ վազեցին որպէս զի ազատեն
Խոսրովը, բայց չկրցան երկաթէ շղթաները
փրցընել, և Շաւարշ ու Պարզենայ որդին
Մանուէլ, շատ զօրքով ընկան մեռան:
Բայց քիչ ատենէն Արտաշիր Երբոր հօրը
յաջորդեց, Ա. Սահակայ խնդիրքովը նո-
րէն կամսարականաց և Ամատունեաց եր-
կիրները իրենց դարձուց, բայց իրենց պա-
տիւը նախարարութեանց մէջ շատ վար ի-
ջեցուց: Երբոր Արտաշիր մեռաւ, Վոամայ

ատեն Ա. Ասհակ նորէն աղաչեց որ այս երկու ցեղերը նորէն իրենց առջի պատուոյն հասցընէ . և Վռամ կատարեց իրեն խընդիրքը :

178. Այս մեծ ու պատուաւոր ցեղէն ինչ երևելի մարդիկ եղան :

Թէ կառավառութեան և թէ քաջութեան կողմանէ շատ համբաւաւոր նախարարներ ունեցաւ , ինչպէս են Արշաւիր , Սպանդարատ , Գաղաւոն , և այլն : Կամսարականաց ցեղը պատերազմներու մէջ Մամիկոնեանց երկրորդն էր , և թէպէտ ընդհանուր սպարապետութեան պաշտօնը Մամիկոնեան ցեղին էր , բայց իրենցմէ առանձին գունդերու զօրապետ ըլլալով մեծամեծ յաղթութիւններ ըրած են թշնամեաց դէմ : Արշակունեաց տէրութիւնը վերցուելէն ետե ալ Մամիկոնեան ու կամսարական ցեղերն էին որ իբրև հրամանատար կը կառավարէին դշայաստանը :

Վարդանանց ժամանակն ալ Արշաւիր խոստովանող նախարարը թէ Պարսից և թէ Հայոց առջև մեծ ազդեցութիւն ունէր իր իմաստուն քաջութեամբը : Նոյնպէս անուանի եղան Հրահատ ու Ներսէհ իր որդիքն ալ որ մեծամեծ կտրճութիւններ ըրին մեծին Վահանայ հետ :

Ե. Ամատունիք.

179. Ամատունեաց ցեղը ուսկից ելած է:

Ամատունեաց նախահայրն է Մանուէ կամ Մանովէ անունով Հրեայ մը, զոր մեծն Արշակ Պարթևը Արեաց աշխարհը տարաւ ու բնակեցուց Համատանի քովերը, ուր բազմանալով իշխանութեան և պատույ հասան: Այս Մանովէին ցեղը մեր Արտաշէս Բին ատեն Հայաստան եկաւ, բայց թէ ինչ պատճառաւ՝ յայտնի չղիտցուիր, որոց Արտաշէս բնակութեան տեղ տուաւ, և պարսիկ բառով կոչեցան Ամատունիք, այսինքն օտարականը կամ եկը. զորոնք Պարսիկները Մանունանք կը կոչէին իրենց Մանուէ նահապետին անունովը:

180. Ո՞ւր է Ամատունեաց ցեղին երկիրը:

Այրարատայ Արագածոտն զաւառին մէջ, որ մեծ նախարարութեանց մէկն էր. բայց երբոր Պարզե Ամատունի նախարարը տիրասիրութեան ոգուով վառուած միաբանեցաւ Շաւարչ կամսարականին հետ, որպէս զի Խոսրով Գը զերութեան շղթաներէն աղատէ, բռնուեցաւ. Արտաշիր ողջ ողջ մորթել տուաւ զինքը, ու մորթը տիկի պէս ուսեցընել հրամայելով Խոսրովին առներ զնել տուաւ, որով և Ամատունեաց երկիրն ալ յարքունիս դրաւեց:

181. Ամատունիք Երբ նորէն իրենց երկրին տիրեցին:

Պարսից Արտաշիր թագաւորը քիչ ատենէն Ս. Սահակայ աղաջանքովը Ամատունեաց երկիրը նորէն իրենց դարձուց, սակայն պղտի նախարարութեանց կարդը անցուց: Բայց Վռամ թագաւորին ատեն նորէն իրենց առջի պատուոյն հասան սրբոյն Սահակայ խնդրուածքովը ինչպէս կամսարականաց ալ ըրեր էր:

182. Ամատունեաց ցեղէն որո՞նք երեւլի եղան:

Ամատունիք զլսաւոր և անուանի նախարարութիւններէն մէկն էին, ուսկից երեւլի եղաւ Վահան Ամատունին փոքր Խոսրովու ատեն, որ կովկասային ազդաց դէմ Օշական զեղին քով մեծամեծ յաղթութիւններ ըրաւ, անոր համար Խոսրով այս զեղը իրեն տուաւ, ու ետքը բոլոր տէրութեան հազարապետ, այս ինքն հոգաբարձու ըրաւ զինքը: Իրմէ առաջ երեւլի է նաև Օտա նախարարը որ Մեծին Խոսրովու թաղաւորական գանձը Արտաշիր Սասանեանին ձեռքէն քաջութեամբ պահպանեց ու Տրդատայ քոյրը զԽոսրովիդուխտը գաստիարակեց, Տրդատ ալ զինքը տէրութեան հազարապետ զրաւ:

Բ. Ռշտումիք.

183. Ո՞վ հաստատեց Ռշտունեաց նախարարութիւնը :

Ռշտունեաց կամ Ծոշտունեաց նախարարութիւնը Վաղարշակ դրաւ, որոնք Ախսական ցեղէն զաղթական եկած են Ռաշամբ անունով իշխանէ մը, որով և նախարարութիւնն ալ Ռշտունիք կոչեցաւ, իրենց երկիրը Վասպուրականի մէջ Բգնունեաց ծովուն մօտ կ'ըյնի, որ առջի բերան Արծրունեաց նախարարութենէն զատ էր, բայց ետքը անոր հետ միացաւ:

184. Ռշտունեաց ցեղէն որոնք երեելի եղան :

Ռշտունեաց ցեղէն՝ որ մեր ազգին երևելի նախարարութիւններէն մէկն էր, անուանի եղաւ Բարզափրան անունով մէկը որ Տիգրան Երկրորդին ատեն սպարապետ ըլլալով, պատերազմով Հրէաստանի վրայ զնաց, ու Հրէից Հիւրկանոս քահանայապետը ուրիշ շատ զերիներով Հայաստան բերաւ, և հոն Անտիգոնոսը քահանայապետ դրաւ: Նոյնպէս նաև մեծ անուն հանեցին Մանաճիճը Խոսրով Բին, և Զօրայ Տիրան Բին ատենները, որ Հայաստանի հարաւային կողմի զօրքին սպարապետ եղան: Դարձեալ է դարձն մէջ անուանի եղաւ Թէոդորոս Ռշտունին որ թէ զօրա-

վար և թէ հրամանատար էր Հայոց ազգին
վրայ Արաբացւոց ատեն :

185. Ե՞րբ Ծնջուեցաւ Ռշտունեաց ցեղը :
Երբոր Յուլիանոս կայսրը Պարսից վրայ
պատերազմի կ'երթար , Տիրան իր Զօրայ
Ռշտունի զօրավարը զօրքով անոր օդնու-
թիւն խափեց . բայց Զօրայ չուզելով ուրա-
ցեալ մարդու օդնել , առանց Տիրանայ հրա-
մանին գնաց ամրացաւ Տմօրեաց երկիրը :
Այս բանս երբոր լսեց Յուլիանոս կատղե-
ցաւ , ու թուղթ զրեց Հայոց թագաւորին
հրամայելով որ ազգովին Ծնջէ Զօրայի ցե-
ղը : Տիրան վախնալով Յուլիանոսէն , Հայր
մարդպետին ձեռքովը , որ շատ քսութիւն-
ներ ըրեր էր Զօրայի վրայ , կանչել տուաւ
երդմունքով , ու զինքը բոլոր իր ցեղովը
մէկտեղ Ծնջել տուաւ . միայն Զօրայի եղբօ-
րը Մեհենդակին Տաճատ որդին խալսե-
ցաւ , ուսկից նորէն սկսաւ և բազմացաւ
Ռշտունեաց ցեղը :

Թ . Խոռխոռունիք և Մաղխաղունիք .

186. Խոռխոռունեաց ցեղը ուսկից ե-
լած է :

Խոռ նահապետէն որ Արմենակայ եղ-
բայրն էր ու Հայկայ որդին : Խոռխոռու-
նեաց ցեղը բոլոր քաջ և զօրաւոր մարդիկ
էին , որոց բնակութեան տեղն էր Տուրու-
բերանի Խոռխոռունիք գաւառը , որ իրենց
անունովը կոչուած է : Վաղարշակ Խոռ-

Խոռունեաց կտրիճ նախարարութենէն ի-
րեն թիկնապահներ ըրաւ , որոց զլուխ
դրաւ նոյն ցեղէն Մաղլսաղ անունով մէ-
կը , և ցեղին անունը չփոխեց . բայց նոյն
ցեղը Մաղլսաղին անունովը ըստեցաւ նաև
Մաղլսաղունիք , որ երբեմն Խոռուխոռունեաց
ցեղէն զատ իբրև նոր ցեղ մ'ալ յիշուած
է : Վաղարշակ Մաղլսաղունեաց նոր եր-
կիր չտուաւ , հապա նոյն Խոռուխոռունեաց
երկիրն էր :

187. Մաղլսաղ անուան վրայ ի՞նչ գի-
տելիք կան :

Մեր մատենագիրները Մաղլսաղ անունը
շատ անզամ թիկնապահ բառին տեղ կը
գործածեն , և կու տան այս անունը թազա-
ւորին թիկնապահներուն զլսաւորին , և
թիկնապահութեան պաշտօնն ալ կ'անուա-
նեն Մաղլսաղուրիւն . զոր օրինակ կ'ըսեն
Վրիւ մաղլսաղ , Գարչոյլ մաղլսաղ , փոխա-
նակ ըսելու Վրիւ բիկնապահ . Գարչոյլ
բիկնապահ : Այս Գարջոյլ Մաղլսաղը որ
Խոռուխոռունեաց նահապետն էր , փոքր
Խոսրով արևելեան կողմին զօրագլուխ դը-
րաւ , Վրաց թազաւորին Միհրանայ մա-
հուանէն ետքը : Նոյն Գարջոյլ Մաղլսաղը
Բուզանդ ուրիշ տեղ կ'անուանէ նաև Գար-
չոյլ Խոռոխոռունի . որով յայտնի կը ցուցուի
թէ Խոռոխոռունիք և Մաղլսաղունիք մի և
նոյն ցեղ են , և Մաղլսաղունիք անունը
պաշտօնէն առնուած է :

Ժ. Վահեռտեմիք.

188. Վահեռունիք կամ Վահնունիք ցեղը ուսկից ելած է :

Վահնունիք կամ Վահեռունիք ցեղը ելած է Վահազնէ որ մեծին Տիգրանայ որդին էր : Վաղարշակ այս ցեղը պատուաւոր նախարարութեանց կարգն անցուց , և քըրմութեան պաշտօնը իրենց տուաւ , ինչպէս որ խնգբեր էին :

189. Ո՞ր էր Վահեռունեաց ցեղին բնակութիւնը :

Կ'երեի թէ Վահեռունիք սեպհական երկիր մը չունէին , հապա քրմութեան ու քրմապետութեան պաշտօնը ունենալուն , ասղին անդին այլևայլ քաղաքներու մէջ ցրուած կը բնակէին , որոցմէ զլսաւորն էր Տարօնոյ Աշտիշատ քաղաքը , որ իրենց սեպհական եղած էր , ու մեծեաններով զարդարած :

190. Վահեռունիք ինչուան ետքը իրենց պաշտօնին մէջ հաստատ մնացին :

Չէ , վասն զի Արտաշէս երբոր Փոքր Ասիայէն բերել տուաւ Հայաստան Արտեմիսեայ և Ապոլոնի ոսկեղօծ պղնձէ արձանները , ու հրամեց որ Արմաւիր քաղքին մէջ զրուին , Վահեռունեաց ցեղին քրմապետները կարծելով թէ Հերակլեայ արձաննը իրենց բուն նախահօրը Վահազնի արձանն է , Արտաշէսին մահուանէն ետև

տարին իրենց Աշտիշատ գեղին մէջ կանգ նեցին : Այս բանիս վրայ նեղանալով Տիզ գրան Բ որ Արտաշէսի յաջորդեց , ձգեց զիրենք քրմութեան պաշտօնէն , ու իրենց Աշտիշատ գեղն ալ տէրութեան սեպհականեց : Անկէց ետքը ամեննեին յիշատակութիւն չկայ այս ցեղին պաշտօնին վրայ թէ որու անցաւ . կամ թէ նորէն իրենց դարձաւ թէ ոչ , յայտնի չզիտցուիր :

ԺԱ. Վարաժնունիք .

191 . Ե՞րբ սկսաւ Վարաժնունեաց ցեղը : Այս ցեղին սկզբնաւորութիւնը Գեղամայ պղտիկ որդւոյն Գառնիկէն է , որուն Դատ որդին Վաղարշակ թաղաւորական որսերու վերակացու դրաւ : Այս Դատին որդին Վարաժ կամ Վարժ որ խիստ յաջող էր որսի մէջ և նետ նետելու խիստ փարպետ , մեծն Արտաշէս իրեն որսապետ ըրաւ , և Այրարատ նահանգին մէջ զատ երկիր տուաւ անոր Հրազդան գետոյն քով , որ իր անունովը կոչեցաւ Վարաժնունիք , և իրմէ սկսաւ փարաժնունեաց ցեղը , որուն Եշտանութիւնը ինչուան ԺԱ. գար կը յիշուի :

192 . Վարաժնունիք զաւառին վրայ ի՞նչ զիտելիք կան :

կան Տուրուբերանի և Վասպուրականի մէջ Վարաժնունիք անունով այլնայլ զաւառներ , բայց յայտնի չզիտցուիր թէ նոյն Այ-

րարատայ մէջ եղած Վարաժնունեաց ցեղէն էին, թէ տարբեր ցեղ : Վասն զի թովմա Արծրունիին խօսքէն կ'երևի թէ Վասպուրականի մէջ եղած Վարաժնունի զաւառին բնակիչքը Արծրունեաց ցեղէն էին, ուսկից Ոստոմ անունով մէկը Վասպուրականի տանուտէր եղաւ :

ՃԲ. Ալկունիք.

193. Ալկունեաց կամ Աղկունեաց ցեղը ուսկից ելած է :

Այս ցեղը ելած է Ալաքէն, զոր Վաղարշակ որսոց վերակացու դրաւ, վայրի այծեր որսալու համար, ու նախարարութեանց կարգն անցուց: Ալաքին ցեղը խիստ հին է, և թերես Հայկէն առաջ, ինչպէս Խորենացին կը յիշէ. Տրդատայ ատեն զրեթէ բոլորովին ջնջեցան Ալկունիք բաց 'ի մէկ քանի հոգիէն, իրենց Աղուկ նահապետին ապստամբութեանը պատճառաւ, որ Տըրդատէն զլուխ քաշելով միաբաներ էր Պարսից Շապուհ թագաւորին հետ, ու Խոսրովիդիստոյ դայենակը Օտա նախարարը սպաններ էր: Ալկունեաց ցեղին երկիրն էր Տարօն զաւառը, զոր ետքը Մամիկոնեանք ժառանգեցին (<§. 465>):

ԺԳ. Մանդակունիք.

194. Երբ սկսաւ Մանդակունեաց ցեղը:

Վաղարշակ Սլաքին պաշտօնը տուաւ նաև Միանդակ անունով մէկուն, ուսկից ելաւ Մանդակունեաց ցեղը։ Այս ցեղէն էր Արտաւազդ Մանդակունի որ գՏրդատը Պարսից Արտաշիր թագաւորին կոտորածէն աղատելով, փախուց Յունաց սահմանը։

195. Երբ ջնջեցաւ Մանդակունեաց ցեղը:

Արտաշիր երբոր լսեց Արտաւազդ Մանդակունոյն ըրածը, բարկանալով հրաման տուաւ որ բոլոր Մանդակունեաց ցեղը թրէ անցընեն։ Այս կոտորածէն միայն կոյս աղջիկ մը աղատեցաւ Արտաւազդայ քոյրերէն, զոր Աշոցան ցեղէն Տաճատ անունով մէկը փախուց կեսարիա, և անոր հետ կարգուելով, անկէց նորէն բազմացաւ այս ցեղը։ Տրդատ երբոր թագաւորեց՝ Արտաւազդայ ըրածին փոխարէն՝ զինքը բոլոր զօրաց վրայ սպարապետ դրաւ։ Բայց ըսպարապետութեան պաշտօնը այս ցեղէն միայն Արտաւազդ ունեցաւ։

Մանդակունեաց բնակութեան տեղը կ'երեի թէ Հարք ու Տարօն զաւառներուն կողմերն էր։

ԺԴ. Հաւնունիք.

196. Հաւնունիք կամ Հաւենունիք նախարարութիւնը երբ սկսաւ։

Այս ցեղը հին ցեղ էր և վաղարշակ նախարարութեանց կարգն անցուց, և կոչեց Հաւնունիք կամ Հաւենունիք, և ըրաւ զիրենք Բագեակիր և Բագեակալ, և կը կարծուի թէ երբոր թագաւորը որսի կ'երթար, դիմացէն բազէ կը տանէին։ Խորենացին աշխարհազրութեանը մէջ Հաւունիք անունով գաւառ մը կը յիշէ Այրարատայ մէջ, որ կ'երեխ թէ այս ցեղին բնակութեան տեղն էր, թէպէտ և Խորենացւոյն աշխարհազրութեան ուրիշ օրինակներուն մէջ այս գաւառին անունը վահառունիք կամ վահագունիք ալ զրուած կայ։

ԺԵ. Գերունիք.

197. Գնթունեաց ցեղը ուսկից ելած է։

Երբոր Յեսու Աստուծոյ հրամանաւը Քանանացիները Աւետեաց երկրէն կը ջնջէր, Քանանիդաս անունով երեելի իշխանին մէկը նոյն Քանանու ցեղէն Հայաստան փախաւ մեր Ասոր նահապետին ատեն, ուսկից ելան Գերունիք։ Լամբրոնացին այս ցեղը Քանանիդասին անունով Քանանիցի կը կոչէ, և Յովհան կաթողիկոս Քանանիտ Գերունի, երկու անունն ալ մէկտեղ զնե-

լով։ Խոկ Խորենացի իր պատմութեան մէջ
տեղ տեղ պարզ քանանացի կը կոչէ։

198. Քանանիդասին ցեղը Երբ նախա-
րարութեան կարգն անցաւ։

Այս ցեղը Վաղարշակ նախարարու-
թեանց կարգն անցուց, և ցեղին անունն
ալ Գնուռնիք կոչեց, և նոյն ցեղէն Զեռէս
անունով մէկը զինքը հազուեցընող դրաւ-
ութագաւորին հանդերձապետ։

199. Ո՞ւր էր Գնթունեաց ցեղին բնա-
կութեան տեղը։

Այս բանիս վրայ որոշ յիշատակութիւն
մը չկայ, բայց կ'երեկ թէ Գնթունիք Գե-
ղամայ ծովուն քովերը կը բնակէին Գու-
զարք նահանդին հարաւային կողմը։

200. Գնթունեաց ազգին բնաւորութիւ-
նը ինչպէս էր։

Գնթունիք ընդհանրապէս քանանացոց
ազգին բնութիւնն ու սովորութիւնները ու-
նէին, և իրենց մէջ շատ տեսնուած է նեն-
գութիւն, քսութիւն և ապստամբութիւն։

Ժ. Գ. Գնուռնիք.

201. Ե՞րբ սկսաւ Գնունեաց ցեղը։

Այս ցեղը սկսաւ Աղբամելէքէն որ Ա-
սորեստանցոց Սենեքերիմ թագաւորին որ-
դին էր, և իր Սանասար եղբօրը հետ մէկ-
տեղ իրենց հայրն սպաննելէն ետև Հայա-
ստան փախեր էր մեր Ակայորդւոյն ատեն
(§. 446)։

202. Ո՞ւր էր Գնունեաց ցեղին բնակութեան տեղը:

Տուրուբերան նահանդին Աղիովիտ գաւառը, որոյ զլիսաւոր քաղաքն է Արճէշ. բայց վերջը Գնէլ Գնունի որ թագաւորին տակառապետն էր, ժառանգութեամբ տիրապետեց Շահապիվան լերան ալ, որ Այրարատ նահանդին մէջ կ'ըյնի:

203. Գնունեաց ցեղը Երբ նախարարութեանց կարգն անցաւ, և ինչ պաշտօն ունէր:

Վաղարշակ այս ցեղէն գին անունով մէկը, որ սեղանի ատեն թագաւորին ըմպելինները կը պատրաստէր, նախարարութեանց կարգը անցուց, և իրեն անունով նախարարութիւնն ալ Գնունիք կոչեց, այս ինքն զինի ունիս, որ իր պաշտօնին խիստ աղէկ յարմարեցաւ: Այս ցեղը զլիսաւոր նախարարութեանց մէկը եղաւ, և տէրութեան տակառապետը, որ թագաւորին զինի կը պատրաստէր, և ամէն զինւոյ շտեմարաններու վերակացու էր: Ուստի տարբեր է իրեն պաշտօնը մատուուակէն, վասն զիմատուուակը միայն սեղանի ատեն զինի կու տայ:

204. Այս ցեղը ուրիշ ինչ պաշտօն ունեցաւ:

Այս ցեղէն մէկը Արշակ Բին ատեն հազարապետ եղաւ բոլոր տէրութեան, այս ինքն քաղաքական բաններու վրայ հոգ տանող. վասն զի ինչպէս որ կ'ըսէ Բուզանդ, շատ աշխարհաշէն էր այս ցեղը:

ԺԵ. Արևելքն և Գարեղեն.

205. Ե՞րբ սկսան Արեղէն և Գարեղէն
նախարարութիւնները :

Վաղարշակ՝ Արէլ անունով մէկը սպա-
սարար և գահաւոր դրաւ, այսինքն իրեն
զիմացը կեցող պաշտօնեայ և թագաւորա-
կան աթոռին խնամակալ ու տանը կահ
կարասիքը հոգացող : Նոյնպէս Գարաղ ա-
նունով մէկն ալ դրաւ վերակացու ցորենի
մթերներուն և համբարակապետ, և իրենց
անունովը ցեղերուն անունը կոչեց Արևելքն
և Գարեղեն :

206. Ո՞ւր էր այս նախարարութեանց
բնակութեան տեղը :

Վաղարշակ Այրարատայ նահանգին մէջ
իրենց բնակութեան տեղ տուաւ, որ իրենց
անունովը Արեղենանք և Գարեղենանք կոչու-
ցան * :

* Խոչենացի Գիլք Բ. Է. “Եւ զԳաբաղ զոմն
՚ի վերայ կուտից „. Կոյտ կ'ըսուեին ցորենի և ու-
րիշ արմտեաց շտեմարանները, բայց կը նշանակէ
նաև ձիոց երամակները, որոց վերակացութեան
պաշտօնն էր թագաւորական ձիերը դարմանել և
դաշտերու մէջ արածել:

ԺՂ. Սպանդունիք .

207. Սպանդունեաց նախարարութիւնն
ով հաստատեց :

Այս նախարարական ցեղը Վաղարշակ
հաստատեց , որ սպանդանոցներու վրայ
վերակացու էր , անոր համար կոչուեցաւ
Սպանդունիք : Բնակութեան տեղերնին
յայտնի չէ :

ԺԹ. Զիւնականիք .

208. Զիւնական ցեղը ինչ պաշտօն ու
նէր :

Թագաւորին ամարանոցներուն , այս
ինքն ամառուան տուներուն ու պալատնե-
րուն պահապան , և թագաւորին օշարակ-
ներ շինելու համար սառ կը պահէր , անոր
համար ըսուեր էր Զիւնական : Այս ցեղը
կամաց կամաց առաջ երթալով նախարա-
րաց կարգն անցաւ :

ՅՕԴՈՒՄԾ Գ.

Անպաշտօն Նախարարութիւններ *.

Ակէացիք.

209. Ակէացւոց նախարարութիւնը ով հաստատեց :

Ակէացիք Վասպուրականի Ակէ գաւառին մէջ կը բնակէին, և Վաղարշակայ ատեն նախարարութեանց կարգն անցան, որ կ'ըսուին նաև Ակեայք :

Անձնացիք.

210. Երբ հաստատուեցաւ Անձնացեաց նախարարութիւնը :

Անձնացիք Վաղարշակայ ատեն նախարարութեանց կարգն անցան, և այսպէս կոչեցան Վասպուրականի Անձնացիք կամ Անձնացիք զաւառին անունովը, ուր շատ անձաւներ, ծորեր կային, և երկիրն ալ իրեւ ամուր բերդ մ'էր թշնամոյն ձեռքէն ազատելու համար : — Այս նախարարութիւնը թուվմա Արծրունայն ըսածին նայե-

* Այս նախարարութիւնները գիւրութեան համոր այբուբենի կարգաւ ուղեցինք գնել, առանց իրենց մեծութեան կարգը նայելու :

լով, Ամբատ Ախն ատեն Արծրունեաց իշխանութեան տակը մտաւ . ու Արծրունեաց ցեղէն մէկ քանի թագաւորազուն մարդիկ Անձեացեաց վրայ իշխելուն համար , տեղ տեղ կը յիշուի Անձեացեաց թագաւորութիւն : Այս ցեղէն երևելի եղաւ Գնէլ նահապետը Պապ թագաւորին ատեն , որ արևելեան զօրքին սպարապետն էր :

Աշոցայ .

241 . Ո՞վ հաստատեց Աշոցայ նախարարութիւնը :

Աշոցայ նախարարութիւնը վաղարշակ հաստատեց , որ հին ցեղ էր , և Գուգարայ Հայկազնէն ելած , որ Շարայի որդւոց մէկն էր : Այս նախարարութիւնը Այրարատայ Աշոց գաւառին անունովը այսպէս կոչեցաւ , ուր էր իր բնակութեան տեղը :

Ապահովեիք .

242 . Ապահունիք նախարարութիւնը ով հաստատեց :

Ապահունեաց նախարարութիւնն ալ Վաղարշակ հաստատեց , որ Հայկայ որդւոց մէկուն սերունդն էր : Այս նախարարութիւնը անուանի էր քաջութեան կողմանէ , որոյ բնակութեան երկիրն էր Տուրուքերանի Ապահունիք գաւառը , որ Բզնունեաց ծովուն կողմերը կ'իյնայ :

Առաւեղեանք .

213. Առաւեղեան ցեղը ուսկից ելած է :
 Առաւեղեան կամ Առուեղեան նախարարութեան ցեղը Ալանաց ազգէն Սաթինիկ թագուհւոյն ազգականներէն ելած էր, որոնք Արտաշէս Բին ատեն Սաթինկան հետ մէկտեղ Հայաստան եկան, ու Արտաշէս զիրենք նախարարութեանց կարդը անցուց :

Առաւենեանք .

214. Առաւենեան ցեղը ուսկից ելած է :
 Առաւենեան նախարարութիւնը ելած է Առաւանէն որ Հայկազն Վահագնի որդին էր : Այս նախարարութեան տեղն էր Առուռենից կամ Առաւանից ձորք Մոկք նահանգին մէջ, Վասպուրականի Ռշտունեաց գաւառին սահմանակից :

Բզնունիք .

215. Ուսկից ելած է Բզնունեաց ցեղը :
 Բզնունեաց ցեղը ելած է Բաղ նահապետէն, որ Մանաւազին որդին և Հայկայթուն էր, որոյ բնակութեան տեղը աղիծովն արեմտեան հիւսիսային կողմը ըլլալուն համար, ծովն ալ իր անունովը Բրդ-

նունեաց ծով կոչեցաւ, երկիրն ալ բազմունիք,
որ կ'ըյնի Տուրուբերան նահանդին մէջ:

216. Բգնունեաց ցեղը ով նախարարութեան կարգը անցուց :

Վաղարշակ. բայց Տրդատայ մահուանէն
ետև ջնջեցաւ Մանաւաղեան և Որդունի
նախարարութեանց հետ մէկտեղ։ Վասն
զի Տրդատայ մահուանէն ետև անմիջա-
պէս թաղաւոր ըրլալով, այս իրեք ցեղերը
իրարու վրայ ելան, ու մէկզմէկ ջնջեցին։
Բուզանդ կը պատմէ թէ Խոսրով Գ. Դա-
տարէն անունով Բգնունեաց նահապետը
զօրքով Պարսից վրայ խրկեց, որ Պարսից
հետ միաբանելով Հայոց զօրքը կոտրել
տուաւ։ Երբոր Խոսրով լսեց այս բանը՝ նոր
բանակ հանեց, և Վաչէ Մամիկոնեան զօ-
րավարին ձեռքովը յաղթեց Պարսից, և
Դատարէնն ալ բռնելով քարկոծել տուաւ
իր առջեր, ու ցեղն ալ բոլոր թրէ անցուց
ոչ արուի և ոչ իզի խնայելով, որով վեր-
ցուեցաւ այս նախարարութիւնը, և երկիրն
ալ տէրութեան ձեռքը անցաւ։ Բայց այս
մեծ կոտորածէն ետքն ալ զեռ յիշատակու-
թիւն կ'ըլլայ այս ցեղին, որով յայտնի կը
ցուցուի թէ բոլորովին չիջնջեցաւ :

Գարդարացիք.

217. Գարդարացւոց ցեղը ուսկից ե-
լած է։

Գարդարացիք ելած են Առան Ախա-

կեանին զաւկէն, և իրենց բնակութեան տեղն էր Ուտի նահանգին Ուտի առանձնակ ըսուած զաւառը. վասն զի Ուտի առանձնակին Պարտաւ քաղաքը մեր մատենագիրները Գարզարացւոց աշխարհին մէջ կը դնեն: Ատրաբոն Գարզարացւոց երկիրը սխալմամբ Աղուանից երկրին հիւսիսային կողմը կը դնէ Ամազունեաց ազգին մօտ, որոյ հետ շատ վերաբերութիւն ունէր կըսէ:

Գարդմանացիք.

218. Գարդմանացւոց ցեղը ուսկից ելած է:

Գարդմանացւոց ցեղն ալ նոյնպէս Առանին զաւկէն ելած է, և իրենց բնակութիւնը Ուտի նահանգին Գարդման զաւառն էր:

Գողբնեցիք.

219. Գողթնեցի ցեղը ուսկից ելած է:

Գողթնեցի ցեղը ելած է Սիսական կամ Սիւնեաց ցեղէն, որոյ երկիրն էր Վասպուրականի Գողթն զաւառը Սիւնեաց մօտիկ, որ Ծ գարուն Սիւնեաց աշխարհին զաւառ սեպուեցաւ, և անոնց ձեռքն անցաւ:

220. Գողթնեցիք երբ նախարարութեանց կարգն անցան:

Վաղարշակ այս ցեղը նախարարութեանց կարգը անցուց, որոյ զլիսաւոր իշխանը Սիւնեաց ցեղէն կ'ըլլար : Այս Գողթն գաւառին բնակիչները ուսման կողմանէ շատ ծաղկած էին, և իրենց երկիրը Հայաստանի մուսաներուն այսինքն բանաստեղծից բնակարան սեպուած էր, որոնք նուազարաններով կ'երգէին մեր դիւցազանց քաջութիւնները : Բայց առասպելեաց հետեւ լով՝ շատերը քրիստոնէութիւնը չէին ընդունած կամ մոլորութեամբք խառնած եղարուն մէջ ալ . անոր համար Ս. Մեսրովակ գնաց հոն և քարոզեց և մոլորեալները դարձուց :

Դիմաքսեանք .

221 . Ե՞րբ հաստատեցաւ Դիմաքսեան նախարարութիւնը :

Արտաշէս Բին ատեն . վասն զի Արտաշէս Երուանդ Բին հետ պատերազմելու ատեն, Գիսակ անունով մէկը աղատեց զԱրտաշէսը մահուան վտանգէն, բայց ինքը մեռաւ զլիսուն կէսը երեսովը մէկտեղ կըտրուելով : Այս բանիս փոխարէն՝ Արտաշէս Գիսակին Ներսէս որդին նախարարութեանց կարգը անցուց, և կոչեց Դիմաքսեան իբր Դիմակիսեան : Այս ցեղին բնակութեան տեղը ըստ ոմանց Վանանդ գաւառին մէջը կ'իյնար :

Զառաւենեանք .

222. Զառաւենեան ցեղը Երբ նախարարութեան կարգը անցաւ :

Զառաւենեան ցեղը հին Հայկացն թաղաւորաց ցեղերէն առաջ եկած է, զորվաղարշակ նախարարութեանց կարգը անցուց :

Զարեհացանեանք .

223. Զարեհաւանեանք ուսկից ելած են :

Զարեհաւանեանց ցեղը ելած է Զարեհէն որ Ներսեհին որդին էր, և Ներսեհը մեծին Տիգրանայ թունորդին էր : Վաղարշակ այս ցեղը նախարարութեանց կարգը անցուց, որոյ բնակութեան երկիրն էր Զարեհաւան գաւառը Պարսկահայոց մէջ :

Ծովետացիք .

224. Ծովետացիք ազգը ուսկից ելած է :

Ծովետացիք կամ Ծովետք Առան Սիսակեանին զաւկըներէն ելած են, որոց բնակութեան տեղը թէպէտ և բուն Մեծին Հայոց սահմանէն զուրս է, այս ինքն Ուտինահանգին արևելեան կողմը կուր գետոյն քով, բայց Ազաթանգեղոս Հայոց նախարարաց կարգին մէջ կը զնէ զիրենք :

Ծովիկցիք*.

225. Ո՞վ հաստատեց Ծովիաց նախարարութիւնը :

Ծովիաց նախարարութիւնը որ կ'իյնի ջորրորդ հայոց Ծովիք զաւառին մէջ, Վաղարշակ հաստատեց Անգեղտան նախարարութենէ զատ : Բայց որովհետև Բուզանդ Անգեղտան ցեղին բնակութեան տեղը մէծ Ծովիք զաւառը կը դնէ, ասկէ կը հետեփ որ կամ Ծովիաց նախարարութիւնը ետքը միացեր է Անգեղտան նախարարութեան հետ, կամ պիտի ըսենք թէ Վաղարշակին հաստատած այս մեծ նախարարութիւնը փոքր Ծովիաց մէջն էր, որ կը սուէր նաև միւս Ծովիք, ուր կը տիրէր Շահունաց ցեղը :

Մանաւազեանք .

226. Մանաւազեան ցեղը ուսկից ելած է .

Մանաւազէն՝ որ Հայկայ որդին և Խոսայ եղբայրն էր, և իր անունովը քաղաք մը շինեց Տուրուբերանի Հարք զաւառին մէջ, զոր ինքը ժառանգեր էր, և քաղքին

* Մէր մատենագրաց մէջ Ծառիւշի անունը յիշուած չէ, իսկ Ծառիւշ անունը կու տան միայն աշխարհին, և բնակիչներուն համար կ'ըսեն բնակիւշ Ծառիւշ, աշխարհին, աշխարհին Ծառիւշ, և այլն :

անունը դրաւ **Մանաւագակերտ**, որ կրճատ՝
մամբ ըսուեցաւ նաև **Մանազկերտ** կամ
Մանձկերտ:

227. **Մանաւազեան ցեղը Երբ նախա-
րարութեանց կարզը անցաւ:**

**Այս ցեղը Վաղարշակ նախարարու-
թեանց կարզը անցուց Բզնունեաց և Որ-
դունին ըսուած ցեղերուն հետ մէկտեղ .
որոնք Խոսրով Բին ժամանակը մէկզմէկ
պատերազմաւ Ծնջեցին : Բայց Բուզանդ
կ'ըսէ թէ Խոսրով ու Ա . Վրթանէս խաւ-
րեցին **Ազրիանոս եպիսկոպոսը որ զիրենք**
խազազէ , բայց անոնք մտիկ չընելով ըս-
կսան թագաւորին երկիրներն ալ աւրել :
**Այն ատեն Խոսրով Վաչէ զօրավարին հրա-
ման տուաւ որ երկու ցեղն ալ բոլոր Ծնջէ ,**
և ոչ մէկ արու զաւակ թողլով (§. 216) .
և **Մանաւազեան ցեղին երկիրը , այսինքն**
Մանաւագակերտ քաղաքը և իրեն շրջակայ
սահմանը՝ **Ազրիանոս եպիսկոպոսին տը-
ւաւ , և Որդունեաց Որդորու զեղն ալ՝ իրեն**
սահմանովը մէկտեղ՝ Բասենոյ եպիսկոպո-
սին :**

Մոկացիք .

228. **Ո՞վ հաստատեց Մոկաց նախարա-
րութիւնը :**

**Վաղարշակ հաստատեց Մոկաց նա-
խարարութիւնը , որ թէպէտ ամբողջ Մոկք**
նահանդին կ'իշխէր , բայց իր ընդարձակ

ԽԱՅԱՆՈՒԹԵԱՆՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԵԱՄԲ՝ շատ
քիչ վրան յիշատակութիւն կայ։ Ասով կ'ե-
րեիթէ Մոկացիք իրենց սահմանակից Մա-
րաց, Պարսից և մանաւանդ Ասորեստա-
նեայց հետ՝ խառնուած էին հին ատենէն
՚ի վեր։ Մոկաց նախարարութիւնը Ժ դա-
րուն սկիզբները Սմբատ Ա. Բագրատու-
նոյն ժամանակ Արծրունեաց թագաւորու-
թեան ձեռքը անցած էր Անձեացեաց նա-
խարարութեան հետ մէկտեղ։

ՈՐԴՈՒՅԻՔ .

229. Որդունի ցեղը ուսկից ելած է :

Որդունի ցեղը ելած է Հայկայ սերունդ-
ներէն, որոյ բնակութեան տեղն է Այրա-
րատայ Բասեան զաւառը։ Այս ցեղը Վա-
զարշակ նախարարութեանց կարզը ան-
ցուց, ու ետքը Խոսրով Բին ատեն բոլո-
րսվին ջնջեցաւ (§. 216)։

ՈՉՈՒԿԱԳԻՔ .

230. Ե՞րբ հաստատեցաւ Ուտէացւոց
նախարարութիւնը։

Ուտէացւոց նախարարութիւնը Վազար-
շակ հաստատեց, որոյ սերունդը սկսած է
Առանին զաւկէն որ Ախակայ ցեղէն էր։
Ուտի նահանդը Արշակ Բին ատեն Աղուա-
նից ձեռքը անցաւ, երբոր մեծին Հայոց
ուրիշ կողմերը թագաւորէն կապստամ-

բէին : Բայց Մուշեղ Արշակայ զօրավարը Աղուանից ձեռքէն պատերազմով առաւ Ուտի աշխարհը , սակայն ետքը նորէն Աղուանիք տիրեցին , ինչպէս Խորենացւոյն ատենն ալ անոնց ձեռքն էր , ինչուան որ Սմբատ Ա. Բագրատունեաց թագաւորը դարձեալ առաւ ձեռքերնէն : Ասով այս նահանգը երբեմն Հայոց ձեռքը կ'անցնէր երբեմն Աղուանից , որուն զուցէ մեծ պատճառ մըն ալ բնակչացը բիրտ ապստամբ բնաւորութիւնն էր , որ Սևորդիք կ'ըսուէին իրենց Աև նահապետին անունովը (§. 45) :

Պալունիք .

251. Ե՞րբ սկսաւ Պալունեաց ցեղը :

Թէպէտ և որոշ չզիտցուիր Պալունեաց ցեղին ու նախարարութեան սկզբնաւորութիւնը , բայց յայտնի կեցած է իրենց երկիրը , որ երկու տեղ կը յիշուի . մէկը Տուրուքերանի Տարօն գաւառին սահմանակից , ուր են կուտառ և Հոռեան աւանները , միւսը Վասպուրականի Ֆե գաւառներուն մէկն էր Պալունիքը ըստած :

Պահլաւիկ .

252. Պահլաւիկ ցեղը ուսկից ելած է :

Պահլաւիկ ցեղը ելած է Անակէն որ Ա. Գրիգոր Լուսաւորչին հայրն էր . ազգաւ Պարթև , Պահլաւ գաւառէն , ու Սուրեն

Պահլաւի, թագաւորական ցեղէն, որոյ վրայ կամսարական ցեղին մէջ խօսեցանք . (§. 171) : Բայց զիտնալու բան է որ Խորենացին մասնաւոր կերպով պարրե. կանուանէ թագաւորական ճիւղը, որ Վաղարշակին ցեղովը Հայաստան եկաւ . իսկ Անակին նախարարական ցեղը սովորաբար պահանջամիկ կը կոչէ :

233. Պարթևաց ազգին սկիզբը ուսկից է :

Պարթևաց ազգը ելած է Արքահամ նահապետէն և Քետուրայ կնիկէն: Այս ցեղէն Արշակ անունով մէկը Քրիստոսէ 250 տարիի չափ առաջ ապստամբելով Մակեդոնացւոց տէրութենէն թագաւորեց Քուշանաց երկրին վրայ: Ասոր որդին Արշակ Բոր մեծ կոչեցաւ իր մեծամեծ քաջութիւններուն համար, իր թագաւորական աթոռը Բահլ վոյսեց, որ Քուշանաց երկրին մէջ կ'ըյնի, ասով իրեն ցեղը նոյնպէս և իրեն բնակութեան տեղը Բահլ քաղքին անունովը Պահաց ըսուեցաւ: Մեծն Արշակայ եղբայրը Վաղարշակ՝ թագաւորելով Հայաստանի վրայ, իրմէն սկսաւ Արշակունեաց տէրութիւնը :

Ոտիսեանք .

234. Ոտիսեան ցեղը ուսից ելած է :

Ոտիսեան կամ Ոտիսոնեան ցեղը հօր կողմանէ վերջին Տիգրանէն կ'իջնայ, իսկ մօր կողմանէ հոռմայեցի էր: Վասն զի

Տիգրան երբոր Պարսից Պերող թաղաւորին հետ Ասորւոց երկիրը զնաց՝ որ Հռոմայեցւոց ձեռքին տակն էր, ու հոն տեղուանքը կ'ասպատակէր, զերի բռնուեցաւ: Բայց երբոր Ղուկիանոս կեսար այն կողմերը եկաւ, ազատեց Տիգրանը, ու իր մերձաւոր ազգականներէն Ռոմի աղջիկը իրեն կնութեան տուաւ: Տիգրան երբոր Հայաստան դարձաւ, թողուց զՌոմի ուսկից չորս տղայ ունեցեր էր, և որպէս զի անոնք Արշակունի չըսուխն, անոնցմէ նոր ցեղ հաստատեց, որ իրենց Ռոմի մօրը անունովը Ռոմիսեան կոչեցաւ. և Տիգրան այս չորս տղոց անդրանիկը նոյն ցեղին նահապետ դրաւ, և մէկալ նախարարութեանց կարգը անցուց, որ կ'ըսուի նաև Առաջնորդի:

Տաշրացիք .

255. Տաշրացոց ազգը ուսկից ելած է :

Տաշրացիք ելած են Շարային որդւոյն Գուշար հայկազնոյն զաւակներէն, որ Վաղարշակայ ատեն նախարարութեանց կարգը անցան: Իրենց երկիրն է Տաշիր զաւառը, որ կ'ըյնի Գուգարք նահանդին մէջ. և վերջերը զրեթէ բոլոր Գուգարք նահանդին վրայ իրենց իշխանութիւնը կը տարածէր :

ՏՐՈՉԵԼԻՔ .

236. ՏՐՈՒՆԵԱԳ ցԵՂԻՆ ՎՐԱՅ Ի՞ՆՉ ՊԻՄԵԼ
ԱԿ ԿԱՆ :

ԱՐՏԱՇԵՍ Բ. ՏՈՒՐ ՆԱՀԱՊԵՄԻՆ ՄԱՍՆԱ-
ՀԻՆՊ ՊԱՎԿԸՆԵՐԷՆ ՄԱՍՆԱՄՈՐ ցԵՂ ԸՐԱւ
ՏՐՈՉԵԼԻՔ ԱՆՈՒՆՈՎ, ԱՆՈՆԾ ՀՕՐԸ ԸՐԱծ ՔԸ-
ՍՈՒԹԵԱՆԳը ՓՈԽԱՐՔԷՆ, որ ԵՐՈՒԱՆԴ ԹԱ-
ՊԱՄՈՐԻՆ ՄԱՆԸ ՄԱՐԳԻԼՆԵՐԷՆ ՄԵԿԸ ԸՎԱ-
ԼՈՎ, ԻՆՉ որ Կ'ԸՎՎԱՐ ԱՐՔՈՒՆԵԱԳ ՄԵջ, ՊԱՊ-
ՄՈՒԿ Կ'ԻՄԱԳԸՆԷՐ ԱՄԲԱՄ ԲԻՒՐԱՄԵԱՆԻՆ,
որ ԱՐՏԱՇԵՍԻՆ ՊԱյԵԱԿՆ ու ՍՊԱՐԱՊԵԱՆ
ԷՐ, անոր ՀԱՄԱՐ ԵՐՈՒԱՆԴ ՍՊԱՆՆԵԼ
ՄՈՒԱԾ ԷՐ ՏՈՒՐԸ :

ՔԱՋՔԵՐՈՉԵԼԻՔ .

237. ՔԱՋՔԵՐՈՒՆԵԱԳ ցԵՂԻՆ ՎՐԱՅ Ի՞ՆՉ
ՊԻՄԵԼԻՔ ԿԱՆ :

ՔԱՅՄՆԻ ՀԷ Այս ցԵՂԻՆ ՍԼՈՐՆԱՄՈՐՈՒԹԻՒՆԸ
որ ԴԱՅ ՊԱՐԵՐՈՒՆ ՄԵՋ ալ ԿԸ ԵԽՈՒԻ: ԹՈՎ-
ՄԱ ՄԵԾՈՒՖԵԳԻՆ ու Վ ԱՐԴԱՆ ԱԺՎԱՐՀԱՊԻՐԸ
Վ ԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ Ա. ՊԼՈՎՎԻՍ ՊԱԼԱՐԻՆ ԱՐՃԵՀ
ՔԱՂԱՔԸ և անոր շրջակայ ՍԱՀՄԱՆԸ ՔԱՋ-
ՔԵՐՈՒՆԵԱԳ ԵՐԿԻՐ Կ'ԱՆՈւԱՆԵՆ: Ա. ՍԿԵց Կ'Ե-
ՐԵՒ ԹԷ ՔԱՋՔԵՐՈՒՆԻ ցԵղը ԱՐՃԵՇՈՒ ԿՈՂ-
ՄԵՐԸ ԿԸ բՆԱԿԷՐ. ուր ընդ ՀԱԿԱՊԱԿՆ ո-
մանք այն կողմերը ԳՆՈՒՆԵԱԳ կը ՀԱՄԱ-
ՐԻՆ: Ուստի պէտք է ըսել թէ ատեն մը
ԳՆՈՒՆԵԱԳ ու ատեն մ'ալ ՔԱՋՔԵՐՈՒՆԵԱԳ

ՃԵՌՔԸ անցաւ այս ԱՐՃԵՀ քաղաքը իր սահմանովը մէկտեղ :

ՕՐԻՆԱԿ .

238. Ուսկից ելած է ՕՐԲԵԼԵԱՆ կամ Ուրբելեան ցեղը :

ՕՐԲԵԼԵԱՆ ցեղը ՃԵՆԱԳ ազգէն է . վասն զի ՃԵՆԲԱԿՈՒՐ ՃԵՆԱԳ ԹԱՂԱՄՈՒՄ ատեն ԽՈՌՎՈՒԹԻՒՆ ԸՆԵԼՈՎ , ԹԱՂԱՄՈՒՄ տղաքը սկսան իրարու հետ կռուիլ . այն ատեն մէկ կողմը տնով տեղով ՎՐԱՍՏԱՆ փախաւ : ՎՐԱԳԻՔ տեսնելով որ քաջ մարդիկ են , տուին անոնց ՕՐԲԵԺ բերդը և ուրիշ շատ տեղեր բնակելու համար . այս ՕՐԲԵԺ բերդին անունովը ետքերը ՕՐԻՆԱԿ կամ ՕՐԻՉՈՒՔ կոչեցան , այս ինքն ՕՐԻՆԱԿ անունովը կոչեցան , այսպէս ալ ՀԱՅՈց հետ խառնեցաւ , բազրատունի կորիկեանց ԹԱՂԱՄՈՒՄ հետ խնամութիւն ընելով :

239. ՕՐԲԵԼԵԱՆՔ Ի՞նչ պատիւ և իշխանութիւն ունէին :

ՕՐԲԵԼԵԱՆՔ՝ ՎՐԱԳ աշխարհին սպարապետն էին , և տէրութեան ամէն գործակալները ասոնց իշխանութեան տակն էին , և ունէին 12 սեպհական զրօշ , և իւրաքանչիւր զրօշին տակ 4000 զինուոր : Եւ որովհետև թաղաւորին նշանը կարմիր կ'ըլւար ճերմակի վրայ , անոր համար ասոնցը որպէս զի տարբեր ըլլայ , հրամայեցին որ ճերմակ ըլլայ նշանը կարմիրի վրայ : Եւ

Երբոր թագաւորին զիմացէն կ'երթային ,
ձեռքերնին առիւծազլուխ զաւազան կը
բռնէին , և սեղանի վրայ ամէն նախարար-
ներէն վեր կը նստէին . բաց այս պատիւ-
ներէն՝ Վլրաց թագաւորներուն թագաղիր
էին :

240. Ե՞րբ ջնջեցաւ Օրբելեան ցեղը :

Երկոտասաններորդ դարուն մէջ Վլրաց
Դաւիթ թագաւորը իր Դեմնա որդին սլրզ-
տիկ ըլլալով յանձննց նախարարներուն ու
իւանէ սպարապետին՝ որ Օրբելեան ցեղէն
էր , որպէս զի Երբոր Դեմնա մեծնայ՝ թա-
գաւորեցընեն զինքը : Երբոր մեծցաւ տղան
ու իւանէ կ'ուզէր թագաւորեցընել , Գէոր-
գէ Դաւթին եղբայրը որ Վլրաց վրայ թա-
գաւորեր էր , բռնեց իւանէն ու Դեմնան ու
աչուքնին կուրցուց , ու հրաման տուաւ որ
Օրբելեան ցեղը բոլոր ջնջեն , որոյ Ճենաց
աշխարհէն զալէն 'ի վեր հազար տարիէն
աւելի եղեր էր : Այս ահազին կոտորածէն
որ եղաւ 1177ին , ազատեցաւ միայն Լիալա-
րիտ իւանէի եղբայրը իր երկու Ելիկում և
իւանէ զաւկըններովը մէկտեղ , որ Պարս-
կաստան դացեր էին . ասոնցմէ նորէն սկը-
սաւ աճիլ ու բազմանալ Օրբելեան ցեղը
Թամար թագուհւոյն ատեն , որ Գէորգէին
յաջորդեց , ու իւանէն որ Գանձակայ ա-
միրային քով դացեր էր , ետ զարձընել
տուաւ , ու զարձուց իրեն Օրբէթ բերդը :

241. Օրբէլեանց Երկիրը ուր կ'ըյնի :

Օրբելեանք բնակեցան նախ Օրբէթ բեր-

դը, որ նոյն է Համբուղեին հետ, ըսկե թէ իրենց առջի բնակութիւնը Հայաստանի գուղարք նահանդին մէջ եղած է : Ետքը իրենց բնակութիւնը եղաւ Լոռէ որ Գուղարաց Տաշիր գաւառին մէջն է . տիրեցին նաև Դմանիք, Խունան քաղքըներուն . և որովհետեւ Գուղարք նոյն ատեն Վրաց ձեռքն էր, անոր համար հոն շատ Վրացիք ալ կը զտնուէին : Խոկ ետքերը ԺԱ. և ԺԲ. դարերուն մէջ Օրբէլեանցեղը տարածեցաւ Սիւնեաց երկիրը, և հոն շատ երկիրներու տէր եղաւ, և Վայոց ձոր ըսուած դաւառը և ուրիշ շատ տեղեր իրեն սեպհականեց, և խնամութեամբ խառնուեցաւ և միացաւ Հայոց հետ : Այս ցեղէն էր Ստեփանոս Օրբէլեան կամ Ռւրբէլեան Տարսային Աթաբէկին որդին, որ ետքը 1285ին Սիւնեաց եսլիսկոպոս եղաւ, ու Օրբէլեանց և Սիւնեաց ցեղերուն պատմութիւնը զրեց :

242. Օրբէլեանք ուր կը թաղուէին :

Վրաց երկիրին մէջ եղած Օրբէլեանց ցերեղմանատեղին էր Քեթանիա վանքը . խոկ Սիւնեաց մէջ բնակող Օրբէլեանց գերեղմանատեղին էր Նորավանք ըսուած մենաստանը Վայոց ձոր գաւառին մէջ . քիչ անդամ թաղուած են նաև Տաթևու մէջ :

243. Օրբէլեանց ցեղէն ի՞նչ երեելի մարզիկ եղած են :

Այս ցեղը շատ քաջ և արիասիրտ էր, և ատեն ատեն շատ երեելի գօրավարներ ըն-

ծայեց, որոնք Վրաց տէրութիւնը և անոր հետ նաև Հայաստանի սահմանները ժղարուն և անկէ ետքը, մեծ քաջութեամբ պահպանեցին Թաթարաց ու Պարսից յարձակմունքէն :

244. Վերոյիշեալ նախարարութիւններէն զատ ուրիշ բնչ նախարարութիւններ կան Հայաստանի մէջ:

Կան նաև ուրիշ նախարարութիւններ և ցեղեր ալ, որոց սկիզբն ու երկիրը յայտնի չպիտուելուն համար ասոնց կարգը չպրինք, թէ և կը յիշուին մեր այլևայլ սլատմչացը մէջ. ինչպէս են Աղբերկացիք (Փարակ.), Բագևանիք (Բուզ.), Բնձայինք (Եղիշէ և Փարակ.) Ծաւորունիք (Արծր.), Խաղունիք (Խոր.), Համբառմեանիք (Մեսրոպ), Մարզպետունիք (Յհ. կթ.), Սահառունիք (Փարակ. Բուզ.), Մրտանունիք (Եղշ. Փարակ.), Քօղեանիք (Եղշ.), և այլն, և այլն :

245. Հայաստանի այսչափ բաղմաթիւ նախարարութեանց մէջ որոնք են երևելիները :

Այս ամէն նախարարութեանց մէջ չորսը խիստ երևելի եղան, որոցմէ իրեքը օտար ազգի իշխաններէ առաջ եկած են, այս ինքն Բագրատուննեացը, Մամիկոնեանցն ու Արծրուննեացը. իսկ Միւնեացը որ չորրորդն է՝ սկսած է Հայկայ զաւկըններէն: Այս չորսին մէջ ալ Բագրատունիք և Մամիկոնեանք շատ երևելի եղան թէ քաջութեամբ և թէ աշխարհաշինութեամբ, ու

Հայոց տէրութեան ամուրյենարան և պարծանքն էին : Բայց այս երկու նախարարութեանց երկիրը պղտիկ էր, իսկ Արծրունեաց և Սիւնեաց երկիրները ընդարձակ և բարեբեր : Բազրատունեաց ու Մամիկոնեաց ցեղէն շատ երևելի մարդիկ ելան զիտութեան և քաղաքագիտութեան կողմանէ, իսկ վեասակար մարդիկ քիչ . ընդհակառակն Արծրունեաց և Սիւնեաց ցեղէն շատ անպիտան մարդիկ ելան, որ տէրութեան մեծամեծ վեասներ հասուցին :

246. Հայոց հին ցեղերէն որո՞նք մնացած են ինչուան հիմա :

Այս ցեղերէն ոմանց ինչուան հիմա մնացորդներ կան այլնայլ տէրութեանց մէջ, և իրենց հիմակուան նոր անունները ատոնք են.

Պակրատիուն

Բազրատունիք

(Վրաստանի և Ռուսաստանի մէջ)

Ուրպելիուն

Օրբէլեանք

(Վրաստանի և Ռուսաստանի մէջ)

Սասունք

Սանասունք

(Մշայ Երկիրը)

Մանըզիք

Մամիկոնեանք

(Քիւրակատանի մէջ)

Ալիվանցիք

Ալկունիք

(Քիւրակատանի մէջ)

Ոռչկըցիք

Ոշտունիք

(Քիւրտիստանի մէջ)

Մալախովսկի կամ

Մաղիսաղունիք

Մալխատովսկի

(Լեհաստանի մէջ)

Մարեղայ

Գարեղեանիք

(Լեհաստանի մէջ)

Եւ որովհետեւ այս նախարարութեանց շատը Վաղարշակայ ատենէն սկսած է , անոր համար իրենց հնութիւնը 2000 տարին կ'անցնի , որով Եւրոպայի մէջ գտնուած ցեղերէն ամէնէն հինը կ'ըլլան . վասնզի Եւրոպայի ամէնէն հին ցեղերը մեծին կարուսի ժամանակը սկսած են , որ թագաւորեց 800ին :

ԳԼՈՒԽ Թ.

Տերութեան մէջ եղած պաշտօններուն վրայ .

247 · Տէրութեան մէջ եղած ինչ պաշտօններու անուններ կը յիշուին մեր մատենագրաց մէջ :

Կուսակալ , կողմնակալ կամ Ասհմանակալ կ'ըսուէր այն իշխանը որ Հայաստանի այլեայլ կողմերը թշնամեաց յարձակմունքէն կը պահէր :

Գաւառակալ կ'ըսուէր այն որ մասնաւոր դաւառի մը վրայ կ'իշխէր , բայց ոչ ինքնազլուխ , հապա իրմէ աւելի մեծէն կախումնունենալով :

Հազարապետ՝ որ թագաւորին պալատը կը հողար , գուցէ նաև բոլոր Հայաստանի սլիտոյքը ինքը կը գարմանէր :

Զինակիր՝ որ թագաւորին դէնքն ու սուրը կը կրէր , և ասոր պաշտօնը թիկնապահին պաշտօնէն զատ էր , և կ'երեսի թէ միշտ Մամիկոնեանց ցեղէն կ'ըլլար , սպարապետութեան պաշտօնը անոնց ըլլալուն համար :

Կարապետ՝ որ թագաւորը տեղ մը երթալու ատեն դիմացէն կ'երթար ու ամենուն կ'իմացընէր թագաւորին զալը :

Կային նաև թագաւորական Անենկապետ , Քարտուղար , Դպիր , Դահձապետ , և այլն :

248. Ի՞նչ պաշտօն էր Մարդպետութիւնը :

Մարդպետութիւնը նոյն է՝ Ներքինապետութեան հետ, զոր Վաղարշակ հաստատեց, վասնզի իրմէ առաջ յիշատակութիւն մը չկայ, և սովորաբար կ'ըլլար Անգեղտան ցեղէն, և կամ ուրիշ հայկազն հին ցեղերէն, որոցմէ կ'ըլլային նաև ներքինիները. ուստի մարդպետութեան պաշտօնը որդւոց որդի մէկ ցեղի վրայ չէր: Մարդպետը այս ինքն ներքինապետը կը կոչէր նաև Հայր իշխան, և իրեն սրաշտօնն էր թագաւորին իբրև հայր ըլլալ, և վերակացու և հոգացող թագաւորին պալատին և կանանց :

249. Մարդպետը ի՞նչ կալուածներ ունէր :

Վաղարշակ մարդպետին իբրև կալուած տուաւ Ատրպատականէն ինչուան ձուաշ և Նախճաւան: Իսկ ետքերը Տիրան Բին ատեն կ'իշխէր նաև Տարօն գաւառին այլ հայլ գեղերուն վրայ ալ:

250. Նախջուան քաղքին վրայ ի՞նչ զիտելիք կան :

Նախջուան քաղաքը մարդպետին ձեռքը ըլլալուն համար Ռատան ըսուեցաւ, իբր թագաւորական քաղաք*, պատճառաւ որ

* Ասկեց սովորութիւն մտածէ նաև մեծամեծ նախարարաց գլխաւոր քաղաքը Ուտան կոչել, ուր էր իրենց արքունիքը կամ գաատաստանարանը.

մարդակետին ցեղին մարդիկը ոստանիկ կ'ը-
սուէին թագաւորական ցեղէ ըլլալնուն հա-
մար (§. 163): Աշխարհական իշխանու-
թիւնը վերցուելէն ետքն ալ թովմա Ար-
ծրունի Նախջաւանի եպիսկոպոսը կը կոչէ
մարդպատական և պիտի պատու կամ Ռատանի ե-
պիսկոպոս, որ ուրիշ ամէն եպիսկոպոսնե-
րէն վեր էր, և անմիջապէս կաթողիկոսէն
վերջը կը յիշուէր, և երբեմն ինչուան մե-
տրապօլիտ ալ կ'ըսուէր:

Բայց Արշակունեաց հետ այս պաշտօնն
ալ լմնցած է:

251. Շահապն ու Շահախոռապետը
ինչ պաշտօններ ունէին:

Շահապին պաշտօնը յայտնի չղիտցուիր,
բայց ինչպէս որ կ'երեի կամ վերակացու և
պահապան էր թագաւորական տեղերու, և
կամ իշխան թագաւորական եկամուտնե-
րու, թերես նա և բոլոր տէրութեան եկա-

ինչպէս Երուանեգաշատ քաղաքը կամսարականաց
ոստան կ'ըսուէր. Հագամակերտ՝ ոստան Արծ-
րունեաց. Դարոյնք՝ ոստան Բագրատունեաց և
այլն: Նոյնպէս ոստան կը կոչուէին այն քաղաք-
ները ուր էր արքունիքը, ինչպէս էր Դուին քա-
ղաքը: — Ոստան բարը ելած է Պարսից ոստան
բառէն, որ կը նշանակէ ուշամ դրան. ասկէց թա-
գաւորական դատաստանարանը, կամ նոյն իսկ
թագաւորին արքունիքը ուստամ, և մեր մէջը ոստան
ըսուեցաւ: Ինչպէս նաև Օսմանցիք ասիւնն ըսե-
լով կ'իմանան կոստանդնուպօլիս քաղաքը, ուր է
թագաւորին արքունիքը, որ բուն բարին նշանա-
կութիւնը նայելով՝ ըսել է Դուան:

մուտներուն : Իսկ բառին բուն նշանակութեանը նայելով ըսել է քաղաքապես :

Շահախոռապետին կամ շահոռապետին պաշտօնն էր թագաւորական ախոռին, այսինքն ձիոց և կառաց վերակացութիւնը : Կիլիկեցոց ժամանակ ասոր կ'ըսէին Գունդասպէ, որ եւրոպական բառ է (§. 254) :

252. Որեար զրան, Դրան երէց որո՞նք կ'ըսուէին :

Որեար դրան կ'ըսուէին թագաւորին պալատին մէջ եղած մարդիկը : Դրան երէց կ'ըսուի թագաւորին պալատին մէջ եղած քահանայն : Դրան եպիսկոպոս կ'ըսուի թագաւորին պալատին և կաթողիկոսարանին մէջ եղած եպիսկոպոսը :

253. Սատրապ և Չորրորդապետ որո՞ց կ'ըսուէր :

Սատրապ յունական բառ է, և Բուգանդ և Մեսրոպ գործածած են գաւառակալիտեղ : Իսկ Յունաց և Լատինացոց մատենագիրները կը գործածեն նախարարի տեղ :

Չորրորդապետին պաշտօնը մեր մէջը որոշ չփացուիր. թերես կը կոչուէր չորս ոստանիկ գնդերուն զլիսաւորը. բայց բուն չորրորդապետ կ'ըսուի տէրութեան մը չորրորդ մասին մէկուն վրայ իշխեցողը. և սովորաբար զրոց մէջ այս նշանակութեամբ զործածուած է, որով և կը նոյնանայ զաւառակալ բառին հետ *

* Զինուորական կարգի պաշտօնատեարց վրայ կը խօսինք զինուորութեան մէջ :

254. Ծուբինեանց ատեն ի՞նչ պաշտօնատեարց անուններ կը յիշուին :

Ծուբինեանց ատեն որովհետեւ Հայերը շատ վերաբերութիւն ունէին Եւրոպացոց հետ, անոր համար իրենց իշխաններուն տուած պատուոյ անուններուն շատը գաղզիարէն լեզուէ առնուած է : Ինչպէս

Պարուն¹, բարձրագոյն պատուոյ անուն էր զոր կու տային առջի բերան Կիլիկիոյ իշխողներուն, քանի որ թագաւոր չէին օծուած, ուստի և կ'ըսուէր Պարոն Ծուբէն, Պարոն Կոստանդին, և այլն : Պարոն անունը ետքէն սկսաւ տրուիլ թագաւորին որդւոցը, և թագաւորին հայրը կամ խնամակալը կ'անուանէր առագ պարուն :

Պայլ², որ կը տրուէր իշխանաց իշխանին, այսինքն անոր որ ամէն իշխաններուն զլուխն էր :

Մարտախատ³, որ կը տրուէր թագաւորին տանը հոգաբարձուին, որ Արշակունեաց ատեն կ'ըսուէր հազարապետ տուն ար-

¹ Գլ. Baeron. Հիմա արեւելք մեր ազգին մէջ ատձկական առաջ, ամբաջ, լեւէպի, պատուանունները մաննելով, շատ հասարակ եղած է պարոն պատուանունին գործածութիւնը, ուր Եւրոպա ուրիշ շատ պատուոյ անուններէն վեր է :

² Գլ. Baile. որուն ատձկերէն կ'ըսեն Պալէօդ, որ կը տրուէր Վենեակեցոց տէրութեան կողմաննէ Կոստանդինուազօլիս դրուած գեսպանին :

³ Գլ. Maréchal.

քայի : Մարածախտ անունը կը տրուէր եր-
բեմն նաև զօրավարին :

Գոռնդադապլ¹, կը տրուէր զօրաց սպա-
րապետին :

Զամբողայն², որ կու տային թագաւո-
րին սենեկապետին :

Սենեկալ կամ Սենեչալ³ մատակարա-
րին :

Փողեր⁴ մատուռակին :

Օտար ազգերեն Հայոց տրուած պատուոյ
անունները .

255. Կուրապաղատին պաշտօնը ինչ է :
Կուրապաղատ անունը ելած է լատին բա-
ռէ⁵ : Այս անունը կու տային անոր որ
թագաւորին պալատը կը հոգար, ինչպէս
որ անունէն ալ յայտնի է, որուն մեր մա-
տենագիրները հազարապետ տան արքայի
կ'ըսեն : Յունաց մէջ կուրապաղատին պաշ-
տօնը մեծ էր, և թագաւորին անմիջապէս
քովէն կ'երթար, ձեռքը ոսկի զաւազան
բռնած :

¹ Գ.լ. Connétable, որ կը նշանակէ աշխատառէք :

² Գ.լ. Chamberlan.

³ Գ.լ. Sénéchal, որ կը տրուէր միջին գարու-
մէջ թագաւորին ծառայներուն գլխաւորին :

⁴ Գ.լ. Botleur.

⁵ Լատինացիք կուրապաղատին կ'ըսեն Curator
palatii (պալատադուն բաւարիի) և Յոյները Կուրուռ-
ածուն (պալատադուն բաւարիի) :

256. Այս անունը ուրիշ որո՞ց կը տրուէր:

Այս անունը պատուոյ համար կու տային ուրիշ հեռու տեղ եղած մարդկանց ալ, որոնք չեին կրնար թագաւորին պալատին վրայ հոգ տանել: Կու տային նաև կուսակալներուն, ինչպէս տուած են կայսերք նաև մեր իշխաններէն Սմբատ Բաղրատունին, որ Արաբացւոց աւարներէն շատ ընծաներ ու ծիեր պարզե խաւրեց կայսեր, և եղաւ Հայաստանի կուսակալ՝ կուրապաղատ անուամբ: Նոյնպէս նաև Վարագտիւոց և Համազասպ ունեցան այս պատիւը: Բաց ասոնցմէ կան նաև ուրիշներ ալ Հայոց ազգէն, որոց անունները աւելորդ է մէկիկ մէկիկ յիշելը, որոնք արժանի եղան այս պատուոյն իրենց արգեանցը կամ կայսերաց սիրելի ըլլալնուն համար:

257. Պատրիկ անունը որո՞ւն կը տրուէր:

Պատրիկ անունը որ ելած է Յունաց լեզուէն*, հին ատեն Հռոմայեցիք այլեայլ անձանց պատուոյ համար կու տային. բայց կոստանդիանոսի ատեն սկսաւ նաև գաւառապետի կամ կուսակալի տեղ գործածուիլ: Այս անունը Յունաց կայսերք մեր ազգէն ալ շատերուն տուած են, թէ իրեն հրամանատար աշխարհին, ինչպէս էր Աշոտ պատրիկը, և թէ պատուոյ համար, որոց մէջ ամենէն երևելի եղաւ Անդովի Սիւ-

* Պատրիկ անուան Յոյները πατρίκιος (բարձրական) և Լատինացիք patricius (բարձրական) կ'ըսեն:

նեաց իշխանը , զոր մեծն թէողոս պատրի-
կաց պատրիկ անուանեց :

258. Մագիստրոս անունը ուսկից ե-
լած է :

Այս անունը Հռոմայեցոց մաճիսդեռ բա-
ռէն ելած է , և ով որ մագիստրոս կ'ըլլար
Հռոմայեցոց մէջ , մեծ պատիւ և իշխանու-
թիւն կ'ունենար թաղաւորին պալատին
մէջ , իրրև թաղաւորին ներքին խորհրդա-
կան : Առջի բերան մէկ հոգի միայն կ'ըլլար
մագիստրոս , բայց վերջէն ինչուան տաս-
նըզորս հատ կ'ըլլային . որոց պատիւը ա-
ռաջ պատրիկներուն հաւասար էր , բայց
ետքերը անոնցմէ ալ վեր անցաւ , սակայն
կուրապաղատին պատուէն միշտ վար էր :
Մագիստրոսութեան պաշտօնը երկու տե-
սակ էր , մէյմը զինուորութեան մէջ ,
մէյմ'ալ թաղաւորին պալատին մէջ :

Մագիստրոսութեան պատուոյն հասան
ումանք մեր ազգէն ալ տասներորդ դարուն
մէջ . որոց մէջ անուանի եղաւ Գրիգոր
մագիստրոս , որ մատենազրութեամբն ալ
երնելի եղաւ :

259. Գուքս կամ տուկ անունը ո՞ր լե-
զուէն ելած է :

Լատին տոնքս բառէն՝ որ առաջնորդ ըսել
է . և առջի բերան զօրաց առաջնորդը՝ կամ
զօրապլուխը այն անուամբ կը կոչէին . բայց
Զ դարէն ետքը սկսան նաև զաւառապետ-
ները այսպէս անուանել : Դքսութեան իշ-
խանութիւնը ունեցան նաև ոմանք Հայոց

աղղէն, որոց մէջ նշանաւոր են Գրիգոր
Մագիստրոս և իրեն հայրը :

260. Կոմս կամ կոմէս անունը որոց կը
տրուէր :

Կոմս բառը հռովմայեցւոց քօմէս բառէն
ելած է, որ կը նշանակէ ուղևելից . բայց ետ-
քերը իշխանութեանց կարզը անցաւ թա-
զաւորին պալատին ու տէրութեան մէջ .
և կը արուէր աւելի զաւառապետներուն և
քաղաքապետներուն . ուստի Դ զարուն
երբոր Հայաստան երկու բաժնուեցաւ ,
Յոյնք իրենց բաժնին մէջ դրած զաւառա-
պետները և քաղաքապետները կոմս կամ
կոմէս կ'անուանէին : Այս անունը Յոյնք
իրեւ պատուանուն տուած են նաև ուրիշ
Հայերուն :

261. Հիւպատոս անունը որո՞ւն կը
տրուէր :

Հիւպատոս կամ Հիւպատ բառը որ Յու-
նաց իրադրու անունէն առնուած է, մեծ իշ-
խանութեան անուն էր, զոր կայսերք
տուած են նաև ոմանց մեր ազգէն իրեւ
պատուանուն :

262. Վեստ պատուանունը որո՞ւն կու
տային :

Այս անունը որ Յունարէնէ առնուած
է, կուտային իշխաններու և ազնուական-
ներու, ինչպէս Ժ. Պ. զարուն կը յիշուին նաև
մեր ազգէն, որոց մէջ ամենէն հոչակաւ-
րը եղաւ Վեստ Մարգիս, որ թէպէտ շատ
շինութիւններ ըրաւ, բայց զաւաճանու-

թեամբ Անի քաղաքը Յունաց կայսեր մատնելուն համար, իրաւամբք չարահամբաւեցաւ բոլոր ազգին մէջ:

263. Սևաստոս անունը ի՞նչ լեզուէ ելած է:

Սևաստոս Յունարէն բառ է, Լատիներէն՝ աշկուղուս կ'ըսեն և մենք Օգոստոս, որ պատույ և մեծարանաց անուններ են, և ԺԱ. ԺԲ դարուն ունեցան ոմանք մեր ազգէն ալ այս սևաստովթեան պատիւը, մանաւանդ ՚ի կիւլիկիա:

ԳԼՈՒԽ Ժ.

ԶԻՆՈՒՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ:

ՅՈՒՌԻԱԾ Ա.

Զօրք, Զօրավարք, Զենք:

264. Ո՞վ կարդաւորեց Հայոց զինուորութեան արհեստը:

Նախ մեծն Տիգրան, որ հետեակ, ձիառը, պարսաւոր, աղեղնաւոր և ուրիշ դաս զատ զօրքերուն կարդ զրաւ: Երկրորդ Վազարշակ, որ որպէս զի Հայաստանը թշնամիներէն ազատ պահէ անոր այլեայլ կողմերուն զատ զատ զունդերով կողմնակալներ զրաւ, և անոնցմէ ոմանք մեծ իշխանութիւն ունենալնուն, և իրենց սահմանին մէջ թագաւորին իբրև փոխանորդ սեպուելուն համար, կը կոչուէին նաև բդեաշխ, ինչպէս էր Աղձնեացը, Գուգարացը:

265. Վաղարշակ Հայաստանը քանի
կուսակալութիւն բաժնեց :

Վաղարշակ Հայաստանը չորս կուսա-
կալութիւն կամ ճշդիւ ըսելով եօթը կուսա-
կալութիւն կամ կողմնակալութիւն բաժ-
նեց . արևելեան հիւսիսային կողմին կու-
սակալ դրաւ Առանի ցեղը . արևելեան կող-
մին Այւնեաց ցեղը , արևելեան հարաւային
կողմին կադմեան ցեղը . արևմտեան հիւսի-
սային կողմը Բագրատունեաց ցեղը . արև-
մտեան կողմը Անգեղտան ցեղը . արևմտեան
հարաւային կողմը Աղձնեաց բդեշխը ին-
չուան Տիգրիս գետոյն եզերքը Ասորես-
տանի սահմանակից : Իսկ հիւսիսային կող-
մին կուսակալ դրաւ Գորգարաց բդեշխը : Ա-
սոնցմէ Սիւնեաց և կադմեան ցեղերուն
կուսակալութիւնները Արամ նահապետէն
՚ի վեր հաստատուած կային , իսկ մէկալ-
նոնք Վաղարշակ Պարթեը հաստատեց :
Իւրաքանչիւր կուսակալներ ունեին առան-
ձին զունդեր զրեթէ տասնական հազար
կամ ալ աւելի , Հայաստանը թշնամեաց
յարձակմունքէն պահելու համար : Առանի
ցեղին կուսակալութիւնը շատ չիշուիր մեր
զրոց մէջ , և կ'երեի թէ պատճառը այս էր ,
որ Աղուանից աշխարհը՝ որոյ վրայ ինքը
կուսակալ զրուած էր , միշտ Հայոց ձեռքը
չմնաց : Յայտնի չէ թէ որչափ ատեն տեսց
Վաղարշակին այս զեղեցիկ կարգաւորու-
թիւնը . բայց կ'երեի թէ եօթը կուսակալու-
թեանց թիւը ետքերը պակսեցաւ :

266. Արտաշէս Բ ինչ փոփոխութիւն ը-
րաւ զինուորական կարգին մէջ :

Արտաշէս Բ իր որդւոցը խռովութիւն-
ները խաղաղելու համար , զօրաց իշխա-
նութիւնը չորս մաս բաժնեց . արևելեան ,
արևմտեան , հիւսիսային կողմի զօրքերուն
զօրավար դրաւ իր իրեք որդիքը , և հարա-
ւային կողմին իր Ամբատ դայեակը , և զա-
նոնք իբրև կողմնակալ դրաւ այս չորս կող-
մերուն , որոնք պէտք եղած տտենը կը ժող-
վէին իրենց կողմնակալութեան սահմանին
մէջ եղած զօրքը , ու միաբան թշնամւոյն
դէմ կը պատերազմէին :

267. Տրդատ Բ նորոգութիւններ ըրաւ
զինուորական կարգին մէջ :

Տրդատայ ժամանակը Վաղարշակայ կար-
գաւորութիւնը վերջացեր էր , այս ինքն
Հայաստանի այլեայլ կողմերը զատ սպա-
րապետ ու կողմնակալ ըլլալը , և մէկ զօ-
րավար կ'իշխսէր բոլոր զօրաց վրայ , որ էր
Արտաւազդ Մանդակունին : Բայց երբոր
Արտաւազդ մեռաւ , Տրդատ նորէն հաս-
տատեց առջի կարգը , և Ատեփանոս Օրբե-
լեանին ըսածին նայելով , արևելեան կող-
մին կուսակալ եղաւ Արտենաց ցեղէն 21
իշխաններով , արևմտեան կողմին Անգեղ-
տան ցեղէն 22 իշխաններով , հիւսիսային
կողմին Գուղարաց ցեղէն 22 իշխաններով ,
և հարաւային կողմին կորդուաց ցեղէն 21
իշխաններով * :

* Խորենացին Ատեփանոս Օրբելեանէն տարբեր

268. Տրդատայ ըրած կարգաւորութիւնը
որչափ տևեց :

Տրդատայ ըրած կարգաւորութիւնը տևեց
ինչուան Արշակունեաց թագաւորութեան
վերցուիլը , անկէց ետքը երբոր Պարսիկը
սկսան Հայաստանի վրայ տիրել , ամեննեին
յիշատակութիւն չկայ այս չորս դունդերուն
վրայ . և Հայոց զինուորութիւնը Պարսից
իշխանութեան տակն անցաւ , որ շատ ան-
զամ Հայոց հետեակ զօրքերովը և ընտիր
ձիաւորներովը կը պատերազմէր իր թշնա-
մեացը հետ , և կը յազդէր :

269. Պատերազմի ատեն Հայք զօրքերը
ինչպէս կը շարէին , և բանակին պահպա-
նութեանը համար ինչ զզուշութիւններ կ'ը-
նէին :

Սովորաբար իրեք առաջք կը բաժնէին ,
որ կ'ըսուէր ազ և ահեակ կողմն կամ րե , և
միջոց կողմն , միջոցի գունդ , միջին վայր :
Երբոր բանակը տեղ մը կենար , չորս զին
պատնէշով կը պատէին , զանազան կողմե-
րէն դռներ թողլով , բաց ասկէ՝ բանակին
չորս կողմը փոս ալ կը բանային աւելի ա-
պահովութեան համար :

Շատ անզամ բանակին առջևը վահան-

կը զբուցէ . [թէ արևմտեան կովմին գնդին զօրավար
զբաւ Բագարատ ասպետը Բագրատունեաց ցե-
ղէն , հիւսիսային զօրքին Միհրանը որ Արտաց առաջ-
նորդ ու Գուգարաց բգեշնն էր , արևելեան գըն-
դին Մանաճիհը Ռշտունին :

Ներով կը ծածկէին բերդի մը պէս, որ կը-
սուէր վահանափակ . ու երբոր զօրքը նեղը
կը մտնէր կ'երթար անոր տակը կ'ամրա-
նար, իրեւ ամուր բերդի մը մէջ: Այս կեր-
պը Յոյներէն մտաւ: Իսկ զօրքը ճամբայ
ընելու ատեն կային առաջապահ, վերջապահ,
կողմնապահ գնդեր, թշնամիէն բանակը ա-
պահով պահելու համար:

270. Ի՞նչ զէնք կը զործածէին պատդ-
րաղմի ատեն :

Առվորական զէնքերն էին առը միասայ-
րի կամ երկայրի, այսինքն մէկ կամ եր-
կու բերնով սրած, բուր, նրան, վաղր կամ
վաղակառը, որ սուրին այլեայլ տեսակ-
ներն են: Կը զործածէին նաև գեղարդն, եի-
զակ, առին, աղեղն, վահան, սակր կամ սա-
կուր, ձիկո, պարապար, և այլն*: Այլն զէն-
քերը ունեցող զինուորները մասնաւոր ա-
նուամբ կը կոչէին սուսերացորք, վաղակա-
ռորք կամ վաղրացորք, եիզակացորք, սուինա-

* Արան այսինքն պզախ սուր (պմ. իտաւլէր) . Հաղը
կամ Հաղակառը մեծ սուր (էտեաղան) . սուէր կամ
սակուր երկու կողմով տապար (պաւլայ) . իսկ ճիկ-
կ'երկեի թէ մէկ կողմով տապար է, գլուխն ալ սրա-
ծայր երկաթ մը ունենալով: Առան ճանկաւոր
երկաթ տէգին ծայրը խոթած (կըուշն) . գէղարդն
որ կըսուի նաև պէտ՝ է տրասլիզաձե (դադլուլայ
յւանչ) երկաթէ սրածայր գործի, երկայն փայտէ
կոթի վրայ անցուցած (ճշբաժ, սիւնիիւ) . գէղար-
դին պզախ տեսակին կըսուի նիշակ որ ձեռքով կը
նետուի (հարպա):

տրք կամ սունաշորք , աղեղնաշորք , վահանա-
շորք , կամ վահանավառք , սակրաշորք :

Շատ անդամ նիզակները ու նետերը
թոյնի մէջ կը խոթէին , ինչպէս զեռուննե-
րու , օծի ու վիշապի արեանը մէջ , որով
կ'ըսուէր եկակ վիշապամոշին , կամ արեամբ
օձից միևալ , և այլն :

Աղեղնաւորութեան ու նետաձգութեան
կողմանէ խիստ երեելի էր մեր ազգը , ինչ-
պէս կը զովեն նաև Երողոտ ու Փսենո-
փոն :

271. Զինուորները ինչ զրահ կը հաղ-
նէին :

Զինուորաց զրահներն էին երկըթէ կամ
պղընձէ սաղաւարտ , լանջապահ , բազպան ,
զանկապան , և այլն : Հեծեալները զիսեր-
նէն ինչուան ոտքերնին բոլոր զրահ կը
հաղնէին , նոյնպէս նաև իրենց ձիերը . և
խիստ անուանի էին Հայոց հեծեալները :
Խսկ աղեղնաւորները և որոնք որ հեռուանց
կը պատերազմէին , աւելի թեթև կը հաղ-
նէին :

272. Զօրաց թիւը ո՞րչափ էր :

Սովորական կամ որոշուած զօրաց թիւն
էր 120,000 . բայց այլեայլ պատերազմի ա-
տեն պէտք եղածին չափ կը ժողվրւէր . Խո-
րենացին Արամին համար կ'ըսէ թէ 50,000
ընտիր զօրք ժողվեց Նիւքարին գէմ եր-
թալու համար . Խսկ Արտաշէս Աին զօրքը
այնչափ շատ էր , որ իրենց նետ նետելովը
արել կը մթաղնէր , ինչպէս կ'ըսէ Խորե-

նացի Եւագորաս Յոյն պատմը էն առած : Բուզանդ Արշակ Բին ատեն ինչուան 60 բիւր կը զնէ , որ կ'ընէ 600,000 . բայց կ'երեսի թէ չափազանցութեամբ ըսուած է , կամ թէ բիւր ըսելով ինքը տասը հազար չհասկընար : Վարդանանց ատեն 66,000 . իսկ Բագրատունեաց ժամանակ ինչուան 80,000 . — 100,000 զօրքով բանակ կ'ելլէր :

273. Ի՞նչ մասնաւոր անուն ունէին գունդերը :

Կային գունդեր որ մասնաւոր անուն ունէին . ինչպէս են Ազատագունդ վաշտ որ ժողվրւած էր բոլոր նախարարաց տղոցմէ :

Այրարատեան գունդ , որ Այրարատ նահանգէն կը ժողվրւէր :

Մատևեիկ գունդ , որ Պարսից մատեան կամ անմահ ըսուած զունդին նման էր , և քաջութեան կողմանէ անոնց պէս երևելի:

Մարդպետական գունդ , որ մարդպետին զօրքերն էին :

Մարդպետական գունդ , որ մարդպետունի ցեղէն կը ժողվրւէր :

Տանըտիրական գունդ , որ կը ժողվրւէր ոստանկաց աշխարհէն , որ է Ծոփիք գաւառը Չորրորդ Հայոց մէջ :

Կ'երեսի թէ ասոնցմէ զատ կային նաև ուրիշ զունդերու անուններ ալ նախարարութիւններէն կամ երկրին անունէն առնուած , ինչպէս են վերոյիշեալները , բայց մեր պատմիչները չեն յիշեր :

274. Զօրաց զլիսաւորներուն մասնաւոր
ինչ անուններ ունինք :

Զօրավար կամ զօրապետ կամ զօրագլուխ
կըսուէր այն որ բոլոր բանակին կ'իշխէր,
զոր Խորենացի կը կոչէ նաև միազդիսապետ:
իսկ սպարապետ (այսինքն սպայցապետ) ա-
նունը որ պարսից սիրահի բառէն ելած է,
որ ըսել է զօրք կամ սպայ, թէպէտ և շատ
անգամ զօրավարի տեղ ալ գործածուած է,
բայց յատկապէս զօրավարին չէր տրուէր,
հապա կ'ըսուէր սպարապետ արևելեան կամ
արևմտեան, հիւսիսային կամ հարաւային զօ-
րոց :

Սպասարշար (այսինքն սպայից սալար
կամ սաղար, որ ըսել է զօրաց առաջնորդ),
մեր մէջը շատ գործածուած չէ, և կը գրուի
զօրավարի տեղ :

Սաղար, որ հետեակ զօրաց ղնդապետ-
ներու կը տրուէր, երբեմն նոյն իսկ հե-
տեակ զօրաց տեղ ալ դրուած է :

Մտրատելառ բառը Յունարէնէ առնուած
է որ զօրավարի նշանակութիւն ունի, բայց
մեր մէջը քիչ գործածուած է :

275. Այս անուններէն զատ ուրիշ
ինչ զինուորական պատուոյ անուններ ու-
նինք :

Այս անուններէն զատ ունինք բիւրացոր
որ 40,000 զօրքի կ'իշխէ . հազարաւոր կամ
հազարապետ . իսկ հարիւրապետ, յիսեապետ
ու տասնապետ անունները իրաւ մեր ազգայ-
ին պատմիչներու մէջ չկան, բայց հաւա-

նական կ'երեսի թէ մեր զօրաց մէջն ալ
կային ասոնք կամ ասոնց նման բաժան-
մունք , ինչպէս ուրիշ արևելեան աղ-
ղաց :

ՅՕԴՈՒԱԾ Բ .

Գործիք քաղաք առնելոյ .

276 . Քաղաք առնըլոյ համար սովորա-
րար ի՞նչ հնարք կը բանեցընէին :

Սովորական հնարքն էր երկայն ժամա-
նակ քաղաքը պաշարել ու սովով առնուլ .
կամ պարսպին հիմունքը քակել ու կործա-
նել : Հոս զիտնալու բան է որ մեր ազգը
օտարաց վրայ շատ յարձակմունք չընե-
լուն , քաղաք պաշարելու համար մասնաւոր
գործիք չեն յիշուիր մեր մէջ , բաց 'ի բարա-
նեն , այն ալ ետքերը սկսան գործածել ու-
րիշ ազգերէն օրինակ առնով :

277 . Ի՞նչ տեսակ գործի է բարանը :

Մեծ մեքենայ մի էր զերաններով շինած ,
և վրայէն չուանով խոշոր քար մը կախած ,
ծայրը սուր ու երկաթապատ , զոր մեքե-
նայէն հեռացընելով կը թողուին զինուոր-
ները պարսպին վրայ , որ ահազին ուժով
ստէպ զարնելով կը փլցընէր պարիսպը :
Անուանի է Մանազկերտ ու Բաղէշ քա-
ղաքները առնըլոյ համար Տուղրիլին գոր-
ծածած ահազին բարանը , որոյ քարը 400
հողի կը քաշէին : Այս ահազին բարանը

Բաղէշ քաղքին պաշարման ատեն փուանգ
աղզէն մէկը նոր զիւտով մը այրեց ու քա-
ղաքն ալ պաշարմանէն խալըսեց :

278. Ո՞րն է Փիլիկուանը :

Փիլիկուանը բարանի նման զործիք մի
է, թերևս անոր պզտիկը, որով Մանադ-
կերտ քաղքին պաշարման ատեն ճարտար
Հայ քահանայ մը թշնամոյն բարանին զար-
նուածքը կը փճացընէր իր փիլիկուանին
քարը ճիշդ անոր քարին զիմացն ուղղե-
լով, որով քարը թշնամոյն վրայ կ'ըյնէր :

279. Ո՞րն է Էշ ըսուած զործին :

Էշ ըսուածը անուաւոր զործիք մի էր,
զոր իրեք հողի կը քաշէին, և պարսպին
մօտեցընելով տակը կը մտնէին, ու կացին-
ներով մուրճերով պարսպին հիմունքը կը
քակէին : Ասով Շապուհ Պարսից թագա-
ւորը տիրեց Տիգրանակերտ քաղքին, մե-
ծին Տիգրանայ շինած ամուր պարիսպները
փլցնելով:

ՅՈՒՂԻԱԾ Գ.

Տերութեան նշանին ու բազառին վերտառու-
թեանը վրայ .

280. Հայոց տէրութեան նշանը ինչ էր :

Արշակունեաց և Բաղրատունեաց ա-
տեն տէրութեան նշանը արծիւ էր, իսկ
Ռուբինեաց ատենը առիւծ : Պատերազմի
ատեն խրաքանչիւր զունդ զատ զատ նը-

շաններ ու դրօշներ կ'ունենար , բայցյայտ-
նի չէ թէ այս նշանները ինչ տեսակ էին :
Արշակ Բին ատեն՝ որ զինուորութեան
կարգը նորոգեց , կը յիշէ Բուզանդ , աղեղ-
նադրոշք , արծուենշանք , և վարժեականիշք .
նոյնպէս և Մեսրոպ պատմիչը նոյն Արշա-
կայ պատմութեան մէջ կը յիշէ արծուե-
նշանք , աղեղնադրոշք : Դաշանց թուղթին մէջ
կը յիշուին դրօշք դադմառականք և վիշապա-
գրոխք , զոր մեծն կոստանդիանոս տուաւ
Տրդատայ զօրաց :

281. Պատերազմի երթալու ատեն բա-
նակին դիմացէն ինչ կը տարուէր :

Քրիստոնէութեան ատեն բանակին առ-
ջեկն խաչագրօշ կը տանէին , և սովորու-
թիւն կար զօրաց հետ մէկտեղ նաև քահա-
նայներ տանելու , որոնք բանակին մէջ պա-
տարագ կ'ընէին : Այս սովորութիւնը Բա-
զրատունեաց վերջերը , երբոր Հայաստան
Պարսից և Խոմայելացւոց ձեռքն անցաւ ,
վերցուած էր . բայց Ռուփինեաց ատեն նո-
րէն հաստատուեցաւ Զաքարէ սպասալա-
րին խնդիրըովք ԺԴ դարուն սկիզբը :

282. Թագաւորները ինչ վերտառութիւն
կամ տիտղոս կը բանեցընէին :

Մեր թագաւորները ուրիշ արևելեան
ազգերուն պէս վսեմ ու հպարտ վերտա-
ռութիւններ չէին գործածեր հապա պարզ
կերպով իրենք զիրենք արքայ Հայոց կամ
արքայ Հայոց մեծաց միայն կ'անուանէին .
ինչպէս յայտնի կ'երեի Վաղարշակայ ,

Տրդատայ , Արգարու և ուրիշ թագաւորներուն թղթերուն մէջ : Իսկ Բազրատունեաց ատենը սկսան իրենք զիրենք շահան շահ կամ շահնշահ անուանել , այս ինքն արքայից արքայ , զոր տաճկի ոստիկանները զրին , Անւոյ քաղքին թագաւորը մէկալ մանր թագաւորներէն որոշելու համար . բայց ետքէն սովորութիւն ըլլալով ամէն Բազրատունի թագաւորներն ալ իրենք զիրենք շահան շահ կ'անուանէին : Ուստինեանք ալ Թագաւոր Հայոց կամ Թագաւոր ամենայն Հայոց կ'անուանէին . որոնց առանձին պատուաւոր կոչումն էր Սուրբ բագաւոր :

283. Թագուհւոյն վերտառութիւնն ի՞նչ էր :

Պարզ կերպով տիկին միայն կը կոչուէր , և իրեն իշխանութիւնը տիկնորիւն : Թագուհի անունը խիստ քիչ զործածուած է . իսկ դշիսոյ և բամբիչ հաղիւ երբէք տրուած են մեր տիկին բառին տեղ :

ԳԼՈՒԽ ԺԱ.

Ազգային զգեստոց և սովորութիւններու վրայ .

284. Թագաւորները ի՞նչ զգեստ կը հագնէին :

Մեր թագաւորները Պարսից, Մարացու Բարելացւոց թագաւորներուն պէս լայն երկայն և ճոխ զգեստներ կը հազնէին, մէջքերնին ուկի կամար՝ մարդարտով ու գոհարներով զարդարած, վրանին սամոյր, կուրծքերնին ապիզակ (պատուանշան), զլուխնին ուկի բազ մարդարտով ծնիած, վրան ուկին ու արծլրէ ականակուռ զարդմանակ (չէլէնկ): Թագին վրայ կը դրուէր տէրութեան արծիւ նշանը, և թագին ետեր կար հանդոյց կամ կապ մը որ կ'ըսուէր աշխարհանդ հանգոյց, թերևս այս նշանակութեամբ, որ Հայաստան աշխարհը իբրև աւանդ մը իր ձեռքը յանձնուած է: Քրիստոնէութեան ատեն թագին վրայ խաչ ալ կը դնէին: Թագաւորը կը զործածէր նաև խոյր (քավուք) որ թագէն զատ է, ու կ'երեւի թէ տան մէջ առանձին եղած ժամանակ զլուխը կը դնէր, որ ոսկեթել բեհեղով կը շինուէր: Թագաւորները մօրուքնին ու մազերնին երկայն կը թողուին*, ու մազեր-

* Կ'երեւի թէ կիլիկեցւոց ատեն մեր թագաւոր-

նին մարդարտէ շինած վարակալով (մաղի կապ) մը կը կապէին ու կը զարդարէին : Ոտուընին նախարարներուն պէս կարմիր կօշիկ կը հազնէին . միայն թագաւորին կօշ կին վրայ ասզնեզործած կ'ըլլար արծիւ՝ կտուցով օձ մը բռնած : Երբոր թագաւորները զբուանքի համար զուրս կ'ելլէին , կարմիր վրան (չատըր) կը զործածէին , վրան արծիւներ բանած :

285. Թագաւորին տիկինը ի՞նչ զզեստ կը հազնէր :

Թագաւորին տիկինը թագաւորին պէս փառաւոր զզեստներ կը հազնէր . երկայն պատմուճան , զլուխը վարսակալ թագ և պսակ կը դնէր զոհարներով զարդարած , ձեռքը ապարանջան , ականջը օղ , և այլն : Նոյնպէս նաև իշխանաց կանայքն ալ զլուխնին թագ կը դնէին : Կ'երեսի թէ տիկինը թագին վրայէն բանած վառ կամ շղաշատեռ (պիւրիւնճիւկ) մը կը ձգէր կը ունըկէն վար ՚ի կախ :

286. Ուրիշ մեծամեծ պաշտօնատէրները ի՞նչ զզեստ կը հազնէին :

Թագաւորին երկրորդը զլուխը յակինթներով զարդարած պսակ կը դնէր , երկու ականջը օղ , մէկ ոտքը կարմիր կօշիկ . ուկի զզալ և պատառսպաղ կը զործածէր , և

ները իրենց մօրուքնին կ'ածիլէին , անոր համար կը դանդատի լամբըրոնացին ըսելով . “ ԱՃԵցուցէք զհերս և զմօրուս զինչ ձեր հազքն , :

ոսկի զաւաթով կը խմեր : Ասով կ'երեի թէ
ոսկի դղալ և պատառաքաղ դործածելը և
ոսկի զաւաթով խմելը միայն թագաւորին
ու թագաւորին երկրորդին տրուած էր, և
որիշ իշխանները չէին կրնար դործածել :

287. Թագաղիր ասպետը ինչ պատույ
զգեստներ ունէր :

Թագաղիր ասպետին համար կ'ըսէ խո-
րենացի, որ Վաղարշակ թոյլ տուաւ ար-
քունեաց ու թագաւորին պալատին մէջ
պտըտելու ատեն իրեք կարգ մարզրտով
շարած վարսակալ զնել զլուխօք՝ առանց
ոսկւով և արծաթով դարզարելու : Բայց
Արտաշէս Բ. իր Ամբատ գայեկին՝ որ նաև
թագաղիր ասպետ էր, ուզելով մէկ շնորհք
մը ընել, հրաման տուաւ որ բաց ՚ի ական-
ջին երկու օղերէն և կարմիր կօշկէն ուրիշ
ամէն բանը թագաւորին երկրորդին պէս
զործածէ :

Ինչպէս որ թագաւորին համար ըսինք,
նոյնպէս նաև ուրիշ ամէն մեծամեծները
լայն զգեստներ կը հազնէին, վրայէն պատ-
մուճան՝ որ ինչուան ծունկերը կը հասնէր,
տակէն վարտիք խորշ խորշ ծալլած, մէջ-
քը դօտի ու վրայէն սուր կախած :

288. Նախարարները ինչ զգեստ կը
հազնէին :

Նախարարներուն զգեստին վրայօք մաս-
նաւոր տեղեկութիւն մը չունինք խորենա-
ցիէն . բայց Եղիշէ Վասակ Ախոնին հա-
մար, որ մարզպանաց ատեն Հայաստանը

կը կառավարէր, կ'ըսէ թէ վարսակալ կը գործածէր, զլուխը ուկեթել խոյր . մէջը ուկիէ զօտի մարդրտով եղոհարներով զարդարած, ականջը օղ, վիզը գումարտակ (կերտանլըգ), կոնակը սամոյր :

289. Պրոկրպիոս Յոյն պատմիչը ինչ ակէս կը ստորազրէ Հայոց նախարարներուն զղեստը :

Պրոկրպիոս փոքր Հայոց նախարարներուն զգեստները խիստ զովելով, կ'ըսէ թէ կը հազնէին բրդէ քղամիդ ծիրաննեզոյն ուկեթել զգեստ, որոյ ծայրը ուկիէ կոճակ աղամանդով զարդարած, ուսկից կախուած էր ուկիէ շղթայով իրեք պատուական յակինթ քար : Պարեզօտնին՝ մետաքսէ ծալք ծալք շինուած ու ուկւով բանած . և կարմիր սոնապաններ (թօզլուզ), որոնք միայն Յունաց կայսրը և Պարսից թաղաւորը կը գործածէին :

290. Ուրիշ ինչ ազգային սովորութիւններ կը յիշուին մեր պատմիչներուն մէջ :

Ա. Երբոր մէկը իշխանութեան համնէր, սովորութիւն կար որ փառաւոր մատնի կուտային :

Բ. Կը յիշուի թուղթը կամ հրովարտակը մատնիով կնքելլ, որոյ վրայ փորած կ'ըլլար զրողին անունը, և կնիքը կ'ըսուէր վարազազրոշմն :

Գ. Խորենացին կը դնէ թէ թաղաւորին փեսայութեան օրը, թաղաւորը պալատը մտնելու ատեն ստակ կը սփոէին, իսկ թա-

գուհւոյն հարսնութեան սենեկին մէջ մարդարիտ կը ցանէին, և թագուհւոյն ծիրանի կը հազցընէին և զլուխը թագ կը դնէին: Թէպէտ և մասնաւոր յիշատակութիւն չըկայ, բայց ասկէց յայտնի կ'երեի թէ նաև ժողովրդեան մէջ ալ սովորութիւն կար հարսնիքի օր ստակ սփռել, որ ինչուան հիմա մնացած է մեր աղզին մէջ:

Դ. Իբրև տխրութեան կամ սզոյ նշան, կար նաև մեր աղզին մէջ օձիքը և զզեստնին պատռելու սովորութիւնը:

Ե. Պատանի աղոց զլուխը կը զերծէին և միայն ցցունք (փէրչէմ) ու գէս կը թողուին. իսկ երբոր մեծնային երկայն մազ կը թողուին:

Զ. Եկեղեցականք աղատ էին տէրութեան ամէն տեսակ տուրքերէն, ու երբոր թաղաւոր մը կամ իշխան մը բռնութեամք հարկի տակ կը ձգէր, իրաւունք ունէին դէմ բողոքելու: Այս սովորութիւնը կար նաև կռապաշտութեան ատենը, որ քորմերը և անոնց երկիրները աղատ էին տէրութեան հարկէն:

291. Մեր աղզին մէջ զերի ծախելու սովորութիւնը կա՞ր թէ չէ:

Ոչ երբէք մեր մէջ մտած է հիւսիսային աղզաց այս վայրենի ու անզութ սովորութիւնը. մանաւանդ թէ պատերազմի մէջ ձեռք ընկած զերիներն ալ աղատաբար կ'ապրէին Հայաստանի մէջ, և կամաց կամաց իրենք ալ աղզային իրաւունք կը ժառանգէին:

292. Ազգային ինչ հանդիսաւոր տօներ կային :

Կռապաշտութեան ատեն տարեզլիսին՝ թաղաւորը բոլոր մեծամեծներովը ու խուռն բազմութեամբ ժողովրդեան մեծ հանդէ. սով կ'երթար, ամանորարեր տօնը՝ նոր տարւոյն և նոր պտուղներուն համար՝ Բազրեանդայ Բազուան զեղին մէջ կատարելու, ուր էր Մաժան քրմապետին վերջին Տիղրանայ եղբօրը զերեզմանը, որոյ վրայ շինուած էր Արամազդայ Վահաարի բազին մը, որոյ զոհերէն ամէն անցնող դարձողները կը վայելէին : Ասոր համար էր որ Վանատուր անունը կը տրուէր :

Այս տօնը Վաղարշ թաղաւորը հաստատեց, որ ետքը քրիստոնէութեան ատեն ալ կը կատարուէր, և թաղաւորը մեծամեծներով և ժողովրդով կ'երթար Արամազդայ բազնին տեղ շինած Ա. Գրիգոր Լուսաւորչի եկեղեցին, Յովհաննու կարապետի և Աթանազինեայ տօնը կատարելու համար, որոց նշխարները հոն ամփոփած էին :

293. Բաց ասկէ ուրիշ ինչ հանդիսաւոր տօներ կային :

Բաց ասկէ թաղաւորը տարին շատ անդամ մեծամեծներով ու ժողովրդով կ'երթար Աշտիշատ քաղքին Վահէվահեան մեծեանը : Այս մեհեանը սուրբն Գրիգոր Լուսաւորիչ կործանեց, և անոր տեղ շինեց պղտի եկեղեցի կամ մատուռ մը, որ

ըսուեցաւ Աշխարհամատուան բոլոր Հայաստանի մէջ առաջին մատուռը ըլլալուն, որոյ մէջ դրաւ սրբոյն Յովհաննու և Աթանազինեայ նշխարքներէն : Եւ թագաւորը քրիստոնէութեան ատեն նոյնակէս տարին եօթը անգամ մեծամեծներով, եպիսկոպոսներով, քահանաներով ու ժողովրդով կ'երթար այս եկեղեցին, և հոն կաթողիկոսը մեծահանդէս պատարագ կը մատուցանէր թագաւորին ու ժողովրդեան առաջիկայութեամբը :

Այս եկեղեցւոյն յիշատակն է որ ինչուան հիմա կը կատարենք զատկէն երկու շարաթ ետև Աշխարհամատրան կիրակի անուամբ աղդային տօնախմբութեամբ :

294. Թագաւորին թագադրութեան օրը ինչ հանդէս կ'ընէին :

Թէպէտ և մասնաւոր յիշատակութիւն մը չկայ թէ ինչ հանդէսներ կ'ընէին, բայց այս յայտնի է թէ մեծ ուրախութեան մէջ կ'ըլլար բոլոր Հայաստան : Իսկ քրիստոնէութեան ատեն քառասուն յիսուն եպիսկոպոսի չափ կը ժողվէին ու մեծ հանդիսով և տօնախմբութեամբ կ'օծէին թագաւորը, և կը նստեցընէին զինքը թագաւորական անդին ու պատուական գահին վըրայ, և կաթողիկոսն ու բոլոր իշխանները անոր առջեր հաւատարմութեան և միամիտ ծառայութեան համար երդում կ'ընէին : — Բաղրատունեաց ատեն մեր թագաւորը երբեմն թաղը Յունաց կայսրէն և կամ ամիւ

րապետէն կ'առնուր : Երբոր մէկը թագաւոր նստէր մէկէն իրեն դէմքը կը նկարէին :

295. Թագաւորական թազը ուր կը պահուէր :

Թագաւորական գանձին մէջ, և անով կը պսակէին թագաւորները կը յիշէ կիրակոս որ մեծին խոսրովու փառաւոր և հրաշալի թազը՝ որոյ նման ուրիշ թագաւորներ չունէին, և անշուշտ անով կը պսակուէին օծման օրը իրմէ վերջի թագաւորները, Հայաստանի խեղճութեանը ատեն Վրաց երկիրը կը պահուէր տեղւոյն ամրութեանը համար, ուր ինչուան կիրակոսին ատեն կեցեր էր, և ընկեր էր Վրաց թագաւորներուն : Այս թազը որ կ'երևի թէ անզիւտ և մեծամեծ զոհարներով զարդարած պիտի ըլլայ, ԺԳ դարուն մէջ Վրաց Ռուզուզան թագուհին ուրիշ պատուական ընծաներով Թաթարաց խանին տուաւ :

296. Թագաւորին մահուանը համար ինչ հանդէսներ կ'ընէին հեթանոսութեան ատեն :

Խորենացին Արտաշէս Բին համար կը պատմէ թէ երբոր մեռաւ, իր սիրելի կանանցմէ, հարճերէն և մտերիմ ծառաներէն շատը իրենք զիրենք սպաննեցին : Դրեր էին մարմինը ոսկիէ զագաղի մէջ, բեհեղէ անկողնի վրայ պառկեցուցած, ու երկայն ոսկեթել զգեստ մը հազցուցած, զլուխը թագ, և իրեն ոսկի զէնքը զազազին առջին զրած, և զազազին չորս կողմը

իրեն որդիքը և ազգականները . անոնցմէ ետքը զինուորական կարգի պաշտօնեայք , վերջը նախարարները իրենց գունդերովը՝ բոլորն ալ զէնք հազած : Դազաղին առջեւէն պղնձէ փող կը զարնէին , և ետևէն սև զգեստ հազած լալկան աղջիկներ , անոնց ետևէն ալ անթիւ ժողովուրդ , և այսավիսի հանդէսով տարին ինչուան զերեզմանը , և հոն շատերը թազաւորին սիրոյն համար իրենք զիրենք սպաննեցին :

297. Գրիստոնէութեան ժամանակ երբոր Տրդատ թազաւորը մեռաւ , թաղմանը ինչ հանդէս ըրին :

Երբոր Տրդատ մեռաւ , մարմինը արծաթապատ թազաղի մէջ զրին , որուն լծուած էին ոսկի սանձով չորս ջորիներ , և զազաղը տեսակ տեսակ զգեստներով զարդարած . անոր քովէն թազաւորին որդիքը , ազգականները ու բարեկամները , և զինուորները բոլոր զէնք հազած երկու կարգ կ'երթային : Դազաղին առջեւէն աստուածային երդեր ու խունկ կը ծխուէր , ետևէն փող ու տափղ և լալկան կնիկներ , անոնց ետևէն ալ անթիւ բազմութիւն : Ասանկ հանդիսով ինչուան թորդան տարին , ու հոն կճեայ տապանի մէջ զրին և թաղեցին :

Ասով յայտնի կ'իմացուի թէ քրիստոնէութեան ատեն այն ինքնակամ սպանում ները չէին ըլլար , և թէ դազաղին առջեւէն աստուածային երդեր , սաղմոսներ կ'ըլլուէին և խունկեր կը ծխուէին , ու կաթուղի-

կոսն ալ ներկայ կը ըլլար սգալի հանդէսին
բոլոր իր զղերովը մէկտեղ : Բաց ասոնցմէ
սովորութիւն կար թագաւորներուն ու մե-
ծամեծներուն հետ մէկտեղ ոսկի արծաթ և
ուրիշ հարուստ բաներ թաղելու , ու զե-
րեղմանին վրայ մահարձաններ ու կոթող-
ներ կանգնելու , ու փառաւոր կճեայ շե-
րիմներ շինելու :

298. Արշակունի թագաւորները ուր կը
թաղուէին :

Արշակունի թագաւորները կը թաղուէին
բարձր հայոց Դարանաղի գաւառին Անի
կամ կամախ ըսուած ամուր բերդին մէջ ,
ուր կը պահուէր նաև թագաւորական գան-
ձը : Ուստի նախատինք և անարգանք կը
համարուէր երբոր թագաւոր մը հոս չթա-
ղուէր . ինչպէս եղաւ Տիրան Բ թագաւո-
րին որ թաղուեցաւ կուաշ : Շապուհ Բ եր-
բոր տիրեց կամախին , թալլեց մէջի գան-
ձը , ու թագաւորներուն ոսկորներն ալ զե-
րեղմաններէն հանեց , Բաց՚ի Սանսարուկ
թագաւորին ոսկորներէն , որոյ զերեղմանը
խիստ ահազին ու ամուր ըլլալուն համար
չկրցաւ քակել :

299. Եկեղեցականները լ՚նչ հանդէսով
կը թաղուէին :

Եկեղեցականներուն թաղման մէջ մաս-
նաւոր կերպով կը յիշուի կանթեղներ ու
մոմեղէններ տանելը , բայց՚ի մէկալ սովո-
րական արարողութիւններէն , որ են մեռե-
լին առջևէն խունկ ծխել , երգել , և այլն :

500. Մեր ազգին մէջ մեռելները զմբու-
սելու սովորութիւն կա՞ր թէ չէ :

Մեռելները զմռսելու սովորութիւնը կար
նաև մեր ազգին մէջ ալ, բայց Եղիպտա-
ցոց պէս հասարակաց չէր, հապա միայն
երբոր մեռելը հեռու տեղ տանել կ'ուզէին
այն ատեն կը զմռսէին ու կը խնկէին, ինչ-
պէս Հայկ Քելայ մարմինը ըրաւ ու խրկեց
Հարք զաւառը :

501. Մեռելին վրայ մասնաւոր ի՞նչ
սուզ կ'ընէին :

Երբոր մէկը կը մեռնէր բոլոր ընտանիքը
ու սիրելիները սև զգեստ կը հազնէին, և
երկայն ատեն սուզի մէջ կը կենային, որ
երբեմն ինչուան տարի մը կը քշէր : Իսկ
կուալաշտութեան ատեն նաև չարաչար ի-
րենք զիրենք կը ծեծէին, մազերնին կը
փետտէին, կը ճանկուտէին երեսնին, ճա-
կատնին ու կուրծքերնին, և ուրիշ ասոնց
նման յուսահատութեան գործեր կ'ընէին,
որոնք մեծն Ներսէս բոլոր արգիլեց, քրիս-
տոնէութեան գէմ գործեր ըլլալուն համար:

Եկեղեցական սովորութիւններ .

502. Եկեղեցական ի՞նչ սովորութիւն
կար մեր ազգին կաթողիկոսին վերաբե-
րեալ :

Նախ Ս. Գրիգոր Լուսաւորչէն սկսեալ
ինչուան մեծին Ներսեսի ատեն Հայոց կա-
թողիկոսները կեսարիա կ'օծուէին, որպէս

զի Թագէոս առաքելոյն յաջորդութիւնը
մնայ : Վասն զի Թագէոսի առաքելոյն Հայ-
աստան զալէն ու քրիստոնէութիւնը քա-
րողելէն ետև թէպէտ և ասդիս անդին Հայ-
աստանի մէջ կը դտնուէին քրիստոնեա-
ներ ինչուան աղզին լուսաւորութեանը ա-
տեն , բայց կաթողիկոսութեան յաջորդու-
թիւնը դադրեր էր եպիսկոպոս չըլլալուն
համար : Ուստի Ա . Գրիգոր Լուսաւորիչ և
իրեն յաջորդները Թագէոս առաքելոյն յա-
ջորդութիւնը պահելու համար կեսարիա
կ'երթային , ուր Թագէոս առաքեալ Հայա-
ստան զալու ատեն իր Թէոփիլոս աշկերտը
եպիսկոպոս ձեռնազրեր էր ու հոն թողեր*:
Մեծն Ներսէս ետքինը եղաւ որ կեսա-
րիա օծուեցաւ , և իրմէ ետքը այս սովորու-
թիւնը վերջացաւ :

Բ . Կաթողիկոսը զլուխը քօղ կը ձգէր
որոյ սովորութիւնը ինչուան ԺԱ. դարուն
մէջ կը յիշուի . բայց յայտնի չզիտցուիր թէ
արգեօք Ա . Լուսաւորչէն սկսած է թէ ետ-
քէն . սակայն խիստ հին սովորութիւն է որ
Յոյներուն մէջ ալ կար : Բազրատունեաց
վերջի ժամանակներն ալ կաթողիկոսաց
զլուխնին քօղ դնելը յայտնի է անկէց , որ
երբոր ուղէին կաթողիկոս մը աթոռէն վար
ձգել , կ'առնուին իրեն քօղն ու զաւազանը ,

* Թերևս այն Թէոփիլոսան է որուն խնդիրքովը
դրած է Ղուկաս աւետարանիչ Աւետարանին ու
Գործք առաքելոցը :

և անոր հակառակ երրոր ուղէին մէկը կաթողիկոսութեան պատույն հասցընել, քողու զաւագան կը խաւրէին. այս սովորութիւնը շատ տեղ կը յիշեն մեր վերջի մատենագիրները : Իսկ մեր ազգին մէջ միրը (եպիսկոպոսական թագ) գործածելու սովորութիւնը ժբ գարուն մէջ Կիլիկեցոց ատեն մտաւ Լատինացոց մէ առնլով, և անկէց ետքը եղած մատենագիրներուն րագ և խոյր ըսածը կաթողիկոսին զգեստներուն մէջ միթրն է, զոր Հռոմայ Քահանայապետներ ալ երեմն պայիշումին * հետ ընծայեցին մեր Կիլիկիա նստող կաթողիկոսներուն :

Գ. Կաթողիկոսը միշտ 12 եպիսկոպոս կ'ունենար իր քովը իրեն խորհրդական ու ձեռնտու . կ'ունենար նաև վարդապետներ ու քահանաներ . որոց թիւը կ'որոշէ Մատ-

* Պալլիոն (լտ. Pallium) պզտի եմիփորոն մի է զոր կը գործածեն լատինացիք, և կը կախուի վզէն գէպի առջևը ու ետեր : Ասոր նիւթը կը հանեն երկու ոչխարի բուրգէն, զոր երկու սարկաւագք կը գարմանեն ինչուան իրենց բուրգերը խուզելու ատեն, և իրենց ձեռքովը կը խուզեն : Կտրելէն ու անկէց պալլիոն շինելէն ետեւ կը դնեն սրբոյն Պետրոսի և Պօղոսի նախատօնակին իրիկունը անոնց գերեզմանին վրայ, և բոլոր գիշերը հօն կը կենայ, ու երկրորդ օրը խորանին վրայ կ'օրհնեն : Պալլիոնը արքեպիսկոպոսութեան նշան է, և մեծ պատիւ է երբոր Հռոմայ պատը մէկուն խաւրեւ, և ըսել է թէ զի՞նքը կը հաստատէ իր իրաւանցը մէջ :

թէոս պատմիչը, ըսելով թէ 12 եպիսկո-
պոս, և վարդապետ միշտ կը գտնուէր կա-
թողիկոսին քով, և 60 կրօնաւոր քահանայ
և 500 աշխարհական, վասն զի կաթողի-
կոսը գրեթէ թագաւորի պատիւ և իշխա-
նութիւն ունէր, մանաւանդ անիշխանու-
թեան ժամանակ՝ իբրև Աղջապետ :

Դ. Ոչ ոք կրնար նստել թէ եկեղեցա-
կան ըլլայ թէ աշխարհական, կաթողիկո-
սին նստած տեղը ուր ալ որ երթար . և
այս բանս կ'ընէին իրեն յարգութիւնը պա-
հելու համար :

Ե. Կաթողիկոսը ուր որ երթար՝ մանա-
ւանդ հանդիսաւոր կերպով, միշտ զիմացը
խաչ ու հայրապետական զաւագան կը տա-
րուէր : Կաթողիկոսին քովը կը պահուէր
միշտ Լուսաւորչին սուրբ աջը :

Զ. Սովորութիւն կար ամէն կաթողի-
կոսներուն դէմքը քաշելու, և կարգաւ ե-
կեղեցւոյ պատին վրայ կախելու :

Է. Երբոր կաթողիկոսը հեռուկեկ ճամ-
բորգութիւն ընէր, հետը հարիւրաւոր զի-
նուորներ, եպիսկոպոսներ, քահանաներ
կ'երթային, և միշտ ճերմակ ջորւոյ վրայ կը
հեծնէր ուկեղօծ թամբով զարդարած, և
ոչ երբէք ձիոյ վրայ, ինչպէս եպիսկոպոս-
ներն ալ :

303. Կաթողիկոսը ո՞ր զարմէն կ'ըլլար :

Կաթողիկոսը Արշակունեաց ատեն Ա.
Գրիգոր Լուսաւորչին ցեղէն կ'ըլլար . և այս
սովորութիւնը տեսեց ինչուան սուրբն Աշ-

հակ, և անկէց ետքը վերջացաւ, ինչպէս
ինքն ալ սուրբն Սահակ աստուածային
յայտնութեամբ զուշակեր էր : Անոր հա-
մար ալ եկեղեցական բարեկարգութիւննե-
րը տակն ու վրայ եղան . և ինչպէս կ'ըսէ
Մեսրոպ պատմիչ, Հայոց աշխարհին ա-
ւերմանը պատճառ եղաւ մէյմը Գրիգոր
Լուսաւորչին ցեղէն կաթողիկոս շըլլալը ,
մէյմ'ալ Մամիկոննեան կտրիճ ու տիրասէր
ազդէն զօրավար շըլլալը :

Յօնչպէս կ'ընտրէին կաթողիկոսը:
Կը ժողովէին արքեպիսկոպոսները, ե-
պիսկոպոսները, վանահայրներ, և վար-
դապեաններ ու խորհրդով և քուէարկու-
թեամբ կ'ընտրէին երկու կամ իրեք հոգի ,
ու ետքը թագաւորին կ'առաջարկէին , որ
ժողովքով անոնցմէ մէկը կ'ընտրէր , ու
օժման օրը ծունկ դնելով հայրապետական
մատանին նորընտիր կաթողիկոսին մատը
կ'անցընէր , ու ձեռքը կը պազնէր :

Յօն . Երկոտասասաներորդ դարուն մէջ կա-
թողիկոսին ընտրութեանը համար ինչ օ-
րէնք դրուեցաւ :

Երկոտասասաներորդ դարուն մէջ Աղթա-
մարայ Գաւիթ կաթողիկոսին հերձուածէն
ետև նոր կանոն մը սահման եցաւ, այսինքն
թէ առանց հաւանութեան Բջնոյ , Հաղ-
բատու , Եւսաաթէու կամ Տաթևու եպիս-
կոպոսանիստ վանքերուն , և Արտազու ե-
պիսկոպոսին հաւանութեանը կաթողիկոս
չնստի :

306. Կաթողիկոսը ո՞րչափ տեղ կ'իշխէր։
 Մեր կաթողիկոսը առջի բերան կ'իշխէր
 չէ թէ միայն Հայոց վրայ, հապա նաև Վր-
 բաց ու Աղուանից, և անոնց վրայ կը դնէր
 մէյմէկ արքեպիսկոպոս իր իշխանութեան
 տակ։ Վիրք վեցերորդ դարուն իրենց կիւ-
 րիոն արքեպիսկոպոսին ձեռքովը զատուե-
 ցան Հայերէն Քաղկեդոնի սուրբ ժողովը
 ընդունելով։ Իսկ Աղուանք ինչուան տաս-
 ներորդ դարը մեր կաթողիկոսաց իշխա-
 նութեան տակն էին, բայց անկէ ետքը ա-
 տեն ատեն իրենք ալ զատուեցան։ Աա-
 կայն Յօյնք միշտ Հայու կաթողիկոսին իշ-
 խանութեան տակ կը համարէին Վիրքն ու
Աղուանքը։

307. Ի՞նչ կալուածներ ունէր կաթողի-
 կոսը։

Տրդատ երբոր քրիստոնեայ եղաւ շատ-
 տեղեր ու գեղեր կաթողիկոսարանին կա-
 լուած թողուց։ Բուզանդ կը յիշէ մեծին՝ Ներ-
 սեսի ատեն 15 զաւառ կաթողիկոսարանին
 կալուած, որոնցմէ զլխաւորներն էին Այ-
 րարատ, Դարանազի, Եկեղեաց, Տարօն,
 Բգնունիք, Յովկիք։ Յովհան կաթողիկոս կը
 յիշէ Արտաշատը, Կաւակերտը, Արամօնս
 զեղը, և Հոռոմոց մարզ ըսուածը։ Մատ-
 թէոս պատմիչ կը յիշէ 500 անուանի զեղ
 որ Հայոց թաղաւորներէն տրուած էին կա-
 թողիկոսարանին։

308. Ո՞ր էր կաթողիկոսարանը։

Գրիգոր Լուսաւորչին ատենէն սկսեալ ին-

չուան Արշակունեաց տէրութեան վերջը կա-
թողիկոսարանն էր Վաղարշապատ քաղ-
քին մէջ։ Մարզպանաց ատեն եղաւ Դուխն
քաղաքը, ուսկից Դաւիթ առաջին կաթո-
ղիկոսին ատեն փոխազրեցաւ մինչև իր մա-
հը Արամօնս գեղին մէջ։ Պետրոս կաթո-
ղիկոսին ատեն Վասպուրականին Զորոյ
վանքը, ետքը Սեբաստիա քաղաքը։ Բա-
զրատունեաց ատեն Անի քաղաքը, իսկ
Կիլիկեցոց ատեն Ծովք դղեակը ու ետքը
Հռոմելլայ և վերջը Սիս։

509. Կաթողիկոսական աթոռը քանի
ճիւղ բաժնուեցաւ։

Ա. Գրիգոր Լուսաւորչէն սկսեալ ին-
չուան Զ դարուն վերջերը միշտ մէկ կա-
թողիկոս կ'իշխէր Հայաստանի վրայ։ Զ
դարուն Յոյնք ուրիշ հակառակաթոռ կա-
թողիկոս մը զրին Թէոդոսուալոլիս կամ
Կարնոյ քաղքին մէջ։ ՃԱ. դարուն չորս
բաժնուեցաւ կաթողիկոսական աթոռը,
Եղիպտոս, Հոնի (որ Միջազգետաց մէջ
կըյնի), Անի և Մարաշ։ Ասոնք ամէնքն
ալ եպիսկոպոսներ կը ձեռնազրէին, ու
քահանայութեան սուրբ ձէթը կ'օրհնէին։
Քիչ ատենէն վեց եղաւ կաթողիկոս-
ներուն թիւը։ Եղիպտոս երկու կաթո-
ղիկոս նստեցաւ, մէյմ'ալ Թաւրլուր։
Բայց շատ չանցաւ երբոր Տէր Բարսեղ
կաթողիկոս նստաւ զամէնքն ալ նուաճեց,
և ինքը եղաւ միապետ կաթողիկոս։ Եւ
սակայն ՃԱ. դարուն վերջերը դարձեալ ի-

թեք ճիւղ բաժնուեցաւ, Անաստ, Հռոմելլա
և Աղթամար՝ ուր շատոնց սկսած էր. և ան-
կեց ինչուան հիմա մնացած են իրեք կա-
թողիկոսական աթոռներ. մէյմը Եջմիա-
ծին որ բուն Ս. Գրիգոր Լուսաւորչի յա-
ջորդութիւնն է, և մէկալնոնցմէ վեր է իր
իշխանութիւնը, մէկալը Սիս Կիլիկիոյ մէջ,
աս ալ յաջորդութիւն է Լուսաւորչայ, որ
ՃԵ դարուն մէջ երկու բաժնուեցաւ, մէկն
յԵջմիածին, մէկալն հոս. երրորդն է Աղ-
թամար: Ասոնք իրեքն ալ ամեննեին իրար-
մէ կախումն չունին, և ինքնազլուխ կը կա-
ռավարեն:

Տ10. Կաթողիկոսները ի՞նչ կնիք կը գոր-
ծածէին:

Սովորականն էր մէջ տեղը Փրիստոսի
դէմքը, վրան զրած Յիոնց Փրիստոս, ու
չորս կողմը Շնորհիւ Ցեառն Կարողիկոս ա-
մենայն Հայոց: Ասանկ է ըստ մեծի մասին
ամէն կաթողիկոսներուն կնիքը, կամ քիչ
տարրերութիւն ունին: Կաթողիկոսը նա-
մակ մը կամ կոնդակ մը զրելու ըլլար, սո-
վորաբար այսպէս վերնազիր կը գնէր....
շնորհօքն Աստուծոյ կարողիկոս ամենայն
Հայոց, կամ կարողիկոս յեղանուր ամենայն
Հայաստանայց, և կամ եպիսկոպոսապետ
Հայոց մեծաց: Ետքերը սկսան աւելի եր-
կընցընել վերնազիրները տեսակ տեսակ
մակղիրներ աւելցընելով: Մտորազրութիւ-
նը կ'երեսի թէ միշտ կարմիր զրով կ'ընէր,
ինչպէս որ յայտնի կը յիշէ Դ Կոստանդին

կաթողիկոսը իր թղթերուն մէկուն վերջը
ըսելով « Զեռնազրեցաք մերով սովորա-
կան կարմիր ձեռնազրավս ԺԵՒ յունվարի
՚ի թուին ՊԻԳ (1574), կոստանդին շնոր-
հաքն Աստուծոյ կաթողիկոս ամենայն Հայ-
ոց » :

Տ11. Կաթողիկոսը ի՞նչ իրաւոնք և
անուններ ունի :

Կաթողիկոսը որ կ'ըսուէր նաև հայրա-
պետ, պատրիարք, եպիսկոպոսապետ, քա-
հանայապետ, ամէն արքեպիսկոպոսներէն
ու մետրապօլիտներէն վեր է, ուզած ա-
տենը կրնայ արքեպիսկոպոս ու եպիսկո-
պոս ձեռնազրել, ու ինքնակամ օծման իւ-
ղը օրէննել : Իրեն սեպհական է հինգ կարգ
եմիփորոն առնուլը :

Տ12. Ո՞վ եղաւ մեր ազգին մէջ եկեղե-
ցական բաններու կարգ կանոն գնողը :

Նախ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, որ Հայ-
աստանը լուսաւորելէն ետեւ եկեղեցւոյ
մէջ շատ բարեկարգութիւններ ըրաւ .
400էն աւելի եպիսկոպոս ձեռնազրեց Հայ-
աստանի զանազան գաւառներուն ու քա-
ղաքներուն համար, և կարգ զրաւ որ ի-
րեն քովը 36 եպիսկոպոս կենան, 18 աջ-
կողմը, 18 ճախկողմը : Լուսաւորչէն ե-
տեւ երեելի եղաւ մեծն Ներսէս, որոյ խ-
տեն շատ բարեկարգութիւն զտաւ եկեղե-
ցին . եպիսկոպոսներուն թիւը աւելի շատ-
ցուց, որ 500ը կ'անցնէր : Իսկ իրեն հա-
մար 12 եպիսկոպոս աթոռակից ու խոր-

հրդակից ընտրեց, որ կը կենային միշտ հայրապետանոցին մէջ, և այս սովորութիւնը ինչուան հիմա կը տեսէ: Բաց ասկէ մեծն Ներսէս Յունացմէ առնլով եկեղեցական զգերը Զը դաս բաժնեց, Զ դասուց հրեշտակաց թուովը, այսինքն պատրիարք, արքեպիսկոպոս, մետրապօլիտ, և պիսկոպոս, քահանայ, արքաւագ, կիսասարկաւագ, վերծանօղ և սաղմոսերգոր, այսպէս կը զնէ Յովհաննէս կաթողիկոս: Իսկ Վարդան՝ վերծանողին և սաղմոսերգուին տեղ կը զնէ դպիր, կրօնաշոր և ժողովուրդ, սկիզբն ալ արքեպիսկոպոսը դուրս կը թողու: Հայաստանի մէջ եղած հայրապետը կը սուէր պատրիարք, Վրաց և Աղուանից վրայ կը զրուէր արքեպիսկոպոս. Սիւնեաց աշխարհին, Մելիտինոյ, Մարտիրոսաց քաղքին ու Սեբաստիոյ մէջ մետրապօլիտ, իսկ Հայաստանի զանազան սահմաններուն մէջ եպիսկոպոսներ ու քորեպիսկոպոսներ:

343. Ի՞նչ իշխանոթիւն ունի արքեպիսկոպոսը, և ի՞նչ զգեստ կը հազնի:

Արքեպիսկոպոսը՝ որ քիչ կար Հայաստանի մէջ, իշխանոթիւն ունի մետրապօլիտ ձեռնազրելու և զրոշմի իւղ օրհնելու, և իրեք արքեպիսկոպոս մէկտեղ կը ընան պատրիարք մը ձեռնազրել: Իրենց եկեղեցական զգեստը ինչ որ կը յիշուի Մխիթար Գօշին դատաստանազրոց մէջ, է փիլոն, ու անոր վրայ եմիփորոն չորս կարգ:

314. Մետրապոլիտները ի՞նչ զգեստ կը հաղնէին :

Մետրապոլիտը՝ որ կը նշանակէ Յունաց բառով մայրաքաղաքացի, վասն զի մայրաքաղաքներու եպիսկոպոսներու կը տըրուէր այս անունը, նոյն արքեպիսկոպոսներու սքեմը կը հազնի. բայց եմիփորոնը իրեք կարգ է : Իրեն իշխանութիւնն է եպիսկոպոս ձեռնադրել, ու զրոշմի եղը օրհնել, և իրեք մետրապոլիտ կրնան իրենց արքեպիսկոպոս ձեռնադրել :

315. Եպիսկոպոսները ի՞նչ իշխանութիւն ունէին և ի՞նչ զգեստ կը հաղնէին :

Եպիսկոպոսը՝ որ ըսել է այցելու, մետրապոլիտներուն սքեմը ունի, բայց եմիփորոնը երկու կարգ. իշխանութիւն ունի սեղան, աւագան ու օծման եղը օրհնելու և քահանայ ձեռնադրելու . և իրեք եպիսկոպոս կրնան մէկտեղ իրենց մետրապոլիտ ձեռնադրել :

Եպիսկոպոսներուն պարտքն էր տարին իրեք անգամ այցելութեան ելլել բոլոր իրենց թեմին մէջ, ինչպէս որ Առաքեալք սահմանած էին, որպէս զի անկարգութիւնները վերցընեն ու բարեկարգութիւնը անխախտ պահեն : Այս սովորութիւնը ետքերը դադրեր էր Հայաստանի խեղճ վիճակին պատճառաւ ու թշնամիներէն ունակոխ ըլլալուն համար : Անոր համար կոստանդին կաթողիկոս ԺԳ դարուն իր կանոնական թղթոյն մէջ գանգատ կ'ընէ այս բանիս վերցուելուն վրայ :

Յ16. Քորեպիսկոպոսաց, քահանայից, սարկաւագաց վրայ թնչ զիտելիք կան:

Պղտի վիճակներուն ու դեղերուն տեսուչը կ'ըսուի քորեպիսկոպոս, որոյ իշխանութիւնը եպիսկոպոսներուն իշխանութենէն պղտիկ է: — Քահանային որոշիչ ըզդեստն է երկու ուսին վրայ ուրար կամ փակեղն զնելը, ուր սարկաւագը միայն ձախ ուսին վրայ կրնայ զնել: Քահանան կ'ըսուի նաև երեց, միայն այս է տարբերութիւնը, որ քահանան քաղքի մէջ կ'ըլլայ, իսկ երեցները դեղերու ու աղարակներու մէջ:

ԳԼՈՒԽ ԺԲ.

ԱԶԳԱՅԻՆ ՕՐԻՆԱՑ ՈՒ ԴՐԱՄՆԵՐՈՒ
ՎՐԱՅ:

ՅՈՒՂՈՒԱԾ Ա.

Oրենք.

Յ17. Վաղարշակինչօրէնքներ դրաւ: —

Վաղարշակ բաց ՚ի այլեայլ օրէնքներէն ու բարեկարգութիւններէն որով Հայաստանը կարգի կանոնի դրաւ, հրամմեց որ քաղաքացիները միշտ զեղացիներէն վերսեալուին, որոշեց խորհուրդ ընելու և զբօսանքի ատենները, և իրեն համար երկու

աղղարար դրաւ , որ մէկը միշտ արդարութիւն և աղէկ բան տուն տայ , ու մէկալը անիրաւութենէ և ուրիշ գէշ բաներէ զգուշացընէ : Բաց ասոնցմէ հաստատուն օրէնք մ'ալ դրաւ թագաւորաց՝ որդւոց որդի յաջորդութեանը համար , այսինքն թէ թագաւորին անգրանիկը միայն կենայ թագաւորին քով Այրարատ նահանգը , իսկ մէկալ մանչ ու աղջիկ զաւակները բոլոր Հաշտենից զաւառը բնակին՝ որ Տարօնի մօտ կ'ըյնի , և այն զաւառը իրենց ժառանգութիւն տուաւ : Այս սովորութիւնը ինչուան Արշակունեաց տէրութեան վերցովիլը տեսեց , և Արտաւազդ Բ Հաշտենից զաւառին վրայ աւելցուց Աղիովիտ ու Առբերանի զաւառներն ալ : Բայց ետքէն այնչափ բազմացան արքայորդիքը , որ Ա. Տէրանայ ատենը խնդրեցին որ իրենց տեղը ընդարձակէ , բայց չկատարեց :

318. Յովհաննէս թագաւորը ի՞նչ օրէնքներ հաստատեց :

Յովհաննէս թագաւորը Բագրատունեաց տէրութեան ատենը մասնաւոր օրինաց զիրք մը շինեց , որով կը վարուէին Բագրատունեաց ժամանակը . նոյն օրէնքները Անի քաղքէն Խլվով զացած զաղթականները հետերնին տարին , ու անոնցմով կը վարուէին , որոց մէջ կը պատուիրէ կիրովի աց պատաստան քննել , տուրո շատ նոր , պարտապաննեն պլում շատ առնոր , և այլն :

**Յ19. ՄԽԻԹԱՐ ԳՈՉԻ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐ-
ՔԸ ՄԵՐՆ Է :**

Բաց՚ի Յովկաննէս թագաւորին Օրինաց
զրքէն ունինք նաև ՄԽԻԹԱՐ ԳՈՉԻՆ Դա-
տաստանագիրքը , որոյ մէջ թագաւորաց
վրայ խօսելու ատեն կը զնէ , թէ երբոր
թագաւորը մեռնի , անոր կը յաջորդէ իրեն
եղբայրը և ոչ եթէ անդրանիկ որդին . և
թէ որ եղբայր չունենայ , այն ատեն որդին
կը յաջորդէ : Թէ որ թագաւորին որդւոյն
և աղջկանը որդի ըլլայ , որդւոյն որդին
պէտք է որ թագաւորէ և ոչ աղջկանը .
բայց թէ որ ոչ եղբայր , ոչ որդի ունենայ ,
այն ատեն թագը կ'առնու աղջիկը , ու
կարգուելով կրնայ իր թագը էրկանը տալ
թէ որ ուզէ . բայց աղջկան մահուքնէն ե-
տեւ օտար կը համարուին իր զաւկըները :
իսկ թէ որ թագաւորը ամեննեին ժառանդ
չունենայ , այն ատեն կրնայ թագը տալ իր
մօտիկ աղջականներէն մէկուն : Ասով
կ'երեխ թէ Բագրատունեաց թագաւորները
Արշակունեաց պէս որդւոց որդի չէին թա-
գաւորեր : Բաց ասկէ զբած է ՄԽԻԹԱՐ
ԳՈՉԻՆ մէջ որ թագաւորը առանց կաթողի-
կոսին հրամանին կամ հաւանութեան չկա-
րենայ թագաւորել : Զկարենան մեծամեծ
իշխանները նստիլ թագաւորին առջև , բայց
եթէ իրեն հրամանովք . իսկ կաթողիկոսը
կրնայ ինքնիշխան նստիլ : Թագաւորին
հետ չկրնար մէկը սեղան նստիլ բաց ՚ի
կաթողիկոսէն , իսկ թագաւորին հաւանու-

թեամբը կրնան ուրիշներն ալ նստիլ :
Կան նաև Մխիթար Գոշին մէջ ուրիշ կար-
դեր և օրէնքներ տերուրեան եկամուտներուն
տուրքելուն վրայ , և այլն , որոնք երկար
կ'ըլլայ հոս յիշել :

Յ Օ Դ Ո Ւ Ծ Բ .

Դրամք .

320. Հայերը հին ատեն ի՞նչ դրամներ
կը գործածէին :

Թէպէտ և չենք կրնար այս բանիս վրայ
ուղիղ դատաստան ընել խիստ հին դրամ-
ներ ձեռուընիս չունենալով , մանաւանդ
Հայկազանց ատենէն մնացած , բայց շատ
հաւանական կ'երեսայ որ մեր թաղաւոր-
ները թէ Հայկազանց ատեն ըլլայ թէ Ար-
շակունեաց և թէ Բաղրատունեաց ժամա-
նակի իրենց անունովը ստակ կը կոխէին .
վասն զի այս սովորութիւնը ամէն տէրու-
թեանց մէջ կայ , թէպէտ և պղտիկ ըլլայ :
բ . որ Արտաշէս Ա. Պարսկաստանի մէջ
իր սահմանէն դուրս իր անունովը ստակ
կոխեց , ինչպէս որ որոշ կը յիշէ Խո-
րենացին , ուրեմն ևս առաւել իր սահ-
մանին մէջ : գ . որ Բաղրատունեացմէ
քիչ մը վերջը՝ դրամ կոխելու համար մաս-
նաւոր օրէնքներ դրած է Մխիթար Գոշ ,
ուր իշխանաց կամ նախարարաց կ'ար-
դիլէ ստակ կոխելը և միայն թաղաւորին

կու տայ այն իշխանութիւնը . ուրեմն ըսել է թէ զրամ կը կոխէին որ այն օրէնք ները զրուած են : Բայց այս ալ յայտնի է որ Հայերը այն տէրութեանց հետ որ աւելի վերաբերութիւն ունէին կամ որոնց որ կը հապատակէին , անոնց զրամներն պղ իրենց երկրին մէջ համարձակ կը դորձածէին , ինչպէս Յունաց ու Պարսից զրամները Արշակունեաց ժամանակ , Արարացոց զրամները Բագրատունեաց ատեն :

321 . Կիլիկեցւոց Լևոն թագաւորին ատենը զտնուած զրամին վրայ ինչ դիտելիք կան :

Կ'ըսէ Վարդան թէ կիլիկիոյ Լևոն թագաւորին ատենը զրամ մը զտնուեցաւ , որոյ վրայ զրած էր Հայերէն զրերով Հայկազանց կռապաշտ թագաւորի մը անունը . և ասով կը հաստատէ թէ կար սրբոյն Մեսրոպէն առաջ հայու հին զիր :

322 . Հիմա աւելի ո՛ր Հայ թագաւորաց զրամները կը զտնուին :

Հիմակուան զտնուած զրամներն են Արտաշէսի , միջին Տիգրանայ , Արտաւազդայ . Արդարու արշակունի թագաւորաց զրամներ , վրան Յունարէն զրած * . զըլ-

* Յունարէն գրով ու լեզուով զրած ըլլալուն պատճառը այն է . որ Հայերը Արշակունեաց տէրութեան սկիզբները մասնաւոր գիր չունէին , հապա Յունաց գիրը ու անոր հետ մէկտեղ նաև երբեմն լեզուն ալ կը դործածէին , Յունաց հետ չատ վերաբերութիւն ունենալով :

խարկնին Պարթևաց զլսարկներուն նման։ Բազրատունեաց ատենի ամեննին դրամ չկայ, իսկ Ռուբինեանց թագաւորներուն շատ դրամներ կը գտնուին վրան հայերէն դրած։ Ինչպէս են Լեռն թագաւորներու դրամներ, Աև Բ Հեթում թագաւորներու, Կոստանդնի, Օշնի, և այլն։

523. Սպիտակ և կարմիր ըսուած դրամոց վրայ ի՞նչ զիտելիք կան։

Երեքտասաններորդ դարէն սպիտակ անունով դրամ կը յիշուի, որ է արծաթ դրամ, ուսկից ելած կը կարծուի հիմակուան մեր աշխարհաբառին մէջ ստակ բառը։ Կար նաև կարմիր անունով դրամ մը որ ոսկի պէտք է որ ըլլայ, բայց յայտնի չէ թէ ի՞նչ արժէք ունէին այս դրամները։

524. Ի՞նչ պատճառաւ է որ հիմա աղջային դրամներ շատ չեն դտնուիր, մանաւանդ Բազրատունեաց, Արշակունեաց ու Հայկազանց թագաւորներու։

Ա. Հատոնց 'ի վեր մեր տէրութեան դադրելը, որով ազգային դրամները անդորձ մնալով պակսեր են։ թ. Հայաստանի ոտնակոխ ըլլալը և այլնայլ ատեն քաշած թշուառութիւնները, և ուրիշ տէրութեանց հաղատակ ըլլալը, և անոնց դրամները գործածելը։ զ. Օսմաննեան տէրութեան սովորութիւնը որ Ասիոյ մէջի հին ստակները ժողվել տալով, կը հալեցընէ ու իր ստակը կոխսել կու տայ, որով անշուշտ շատ հայուստակներ ալ փնացած են։

ԳԼՈՒԽ ԺԳ. •

ՀԱՅՈՑ ԿՐՈՆՔԻՆ ՎՐԱՅ :

ՅՈՒՂԻԱԾ Ա. •

Հայոց նախկին կրօնքը մինչև ՚ի քրիստուկութիւն .

325. Զրհեղեղէն առաջ ի՞նչ կրօնք էր
Հայաստանի մէջ :

Որովհետեւ Աղամայ բնակութեան տեղը
Հայաստանին մէջ էր՝ գրախտին տեղը
հոն ըլլալով (§. 8), ուստի յայտնի կ'ե-
րեի թէ երկայն ատեն աւանդութեամբ աս-
տուածպաշտութիւնը տեսած էր Հայաստա-
նի մէջ. բայց թէ որչափ ատեն, և թէ
ետքը ի՞նչ կրօն կը պաշտէին Հայաստանի
բնակիչները, յայտնի չէ. և սակայն հա-
ւանական կ'երեի թէ ետքն կուապաշտու-
թեան գարձան, ինչպէս բոլոր աշխարհ :

326. Զրհեղեղէն ետեւ ի՞նչ կրօն կար
Հայաստանի մէջ :

Զրհեղեղէն ետեւ նորէն Հայաստանի մէջ
սկսաւ աստուածպաշտութիւնը, ուր որ
նախ ՚Եոյ նահապետը ճշմարիտ Աստուծոյ
սեղանը շինեց : Եւ Հայկ մեր նախահայրը
չուզելով Բելայ հնազանդիլ՝ որ ինքզինքը
Աստուծոյ կարզը դնելով կ'ուզէր ժողո-

վըրդէն պաշտուիլ, երբոր Հայաստան դարձաւ, ինչպէս որ իր կորսնցուցած լեզուն նորէն ստացաւ, ասանկ ալ նաև աստուածապաշտութեան կրօնքին մէջը աւելի հաստատեցաւ: Ուստի Հայկէն ինչուան Անուշաւանին ատեն, որ Յակոր նահապետին ժամանակը կ'ըյնի, կ'երեխ թէ կուապաշտութիւն մտած չէր մեր ազգին մէջ. վասն զի Խորենացին նախ Անուշաւան նահապետին համար կ'ըսէ թէ նուիրած էր Արամանեկին սօսի ծառերուն՝ որ Արմաւիր քաղքին մէջ տնկուած էին:

327. Արևապաշտութիւնը Երբ սկսած է:

Արեք և ուրիշ լուսաւոր մարմինները պաշտելը հեթանոսութեան ամէն տեսակ պաշտամունքէն հին է, որ կը կոչուէր Երրայական բառով ապրեուրիւն, որ ելած է սարա բառէն, որ զօրք ըսել է, աստղներուն բազմութիւնը զօրաց բանակի նմանցընելով: Արևապաշտութիւնը Պարսից կամ Փաղպէացւոց ազգէն մտած էր մեր ազգին մէջ Վաղարշակէն շատ առաջ. և Վաղարշակ շինեց Արմաւիրի մէջ մեհեանմը և մէջն ալ զրաւ արեւ և լուսնի արձանները: Հայոց արև պաշտելուն մէկ նշանն ալ այս է, որ կար Հայաստանի մէջ մասնաւոր ժողովուրդ մը որ կ'ըսուէր Արևորդիք՝ արև պաշտելնուն համար:

328. Արևուն ինչ անուն կու տային այլ ևայլ ազգերը:

Եզիապատացիք Օսիրիս կ'ըսէին արեւուն,

Պարսիկը Միհր . նոյնպէս նաև Ռոմիզդը՝
ուսկից ելած է մեր Արամագդ բառը , կը
տրուէր Պարսից մէջ երբեմն նաև արե-
ւուն : Ուստի Հայերն ալ Արամագդ անունը
բաց 'ի Դիոսէն՝ որ ըստ Յունաց Կռոնոսին
որդին էր , կու տային նաև արեւուն՝ զոր
առջի բերան բացօթեայ տեղ կը պաշտէին ,
ետքերը մասնաւոր տաճարներ ալ սկսան
շննել : Առորբ զբքին մէջ յիշուած Բահադն ու
Բէլլ՝ զոր ոմանք նոյն կը համարին Ներով-
թին հետ , և կը պաշտէին Փիւնիկեցիք և
Մովաբացիք , Մողոք կամ Մեղրումը զոր
Ամմոնացիք և Քամովսը զոր Մովաբացիք
կը պաշտէին , արեւու զանազան անուններ
են : Իսկ Յոյնք արեւուն Ապողոն կ'ըսէին :

329 . Ո՞րչափ ատեն տեսեց արեւապաշ-
տութիւնը Հայաստանի մէջ :

Արեւապաշտութիւնը որ Վաղարշակէն
առաջ անորոշ ժամանակէ 'ի վեր սկսած
էր , տեսեց ինչուան Տրդատայ ժամանակը ,
որոյ ատեն քրիստոնէութեան պատճա-
ռաւ թէպէտ և վերցուեցաւ կռապաշտու-
թեան հետ նաև արեւապաշտութիւնը , բայց
զեռ Միջազետաց կողմերը տեղ տեղ մնա-
ցեր էր արեւապաշտութիւնը ինչուան Մա-
զիստրոսի ու Ներսէս Շնորհալիին ատենը :

330 . Կրակապաշտութիւնը Երբ սկը-
սաւ :

Արեւապաշտութեան հետեւանքն է կրա-
կապաշտութիւնը , վասն զի մարզիկ տես-
նելով որ կրակն ալ կերպով մը արեւու նմա-

նոթիւնն ու զօրութիւնը ունի , սկսան
կրակն ալ պաշտել . մասնաւոր ատրոշան-
ներ , այսինքն կրակի տուներ շինելով :
Կրակապաշտութիւնը Պարսիցմէ մտաւ մեր
աղղին մէջ , և թերևս նախ ծաւալեցաւ Մի-
ջազետաց Ուրհա կամ Եղեսիա քաղաքը ,
որ նոյն է սուրբ զրքին մէջ յիշուած Ուր
քաղքին հետ , որ հոր բառէն ելած կը
կարծուի : Այս Ուրհա քաղքէն կամաց
կամաց տարածեցաւ Հայաստանի խորերն
ալ , և այլևայլ տեղեր կրակատուններ շի-
նուեցան և մանաւանդ բազուան ու բա-
զայառիճ քաղաքներուն մէջ , որ քուրմե-
րու քաղաքներ էին , ուր կրակը բազին-
ներու վրայ մշտավառ կը պահուէր :

331. Հայերը լուսին ալ կը պաշտէին :

Այն աղղերը որ արե կը պաշտէին , կը
պաշտէին նաև լուսինը և ուրիշ երկնային
մարմինները : Ուստի մեր աղղն ալ կը պաշ-
տէր լուսինը Անահիտ անուանելով , ըստ
Յունաց Արտեմիս , ըստ լատինացւոց Տիա-
նա , և ըստ սուրբ զրոց Աստարտ կամ Աս-
տարտէս զոր Փիւնիկեցիք և Միդոնացիք կը
պաշտէին : Եւ ինչպէս որ տաճարները
նուիրած էին բահաղին , որ բարձր տեղ
պարսպով սպատած կը շինէին , ասանկ ալ
անտառները նուիրած էին Աստարտին ,
որոնք սովորաբար բահաղին աաճարին
քովերը կը տնկուէին : Մեր լեզուին մէջ
Անահատայ տեղ՝ լուսին նշանակելու համար՝
կը դորժածուի նաև Աստղիկը՝ որ Անմայ

քոյրն էր, և կ'երեկի թէ մեր աստղ բառէն ելած է: Իսկ Եզիպտացիք կը պաշտէին լուսինը խփա անունով, և կը նկարէին զինքը կնիկ մը զլուխը մահիկ դրած, և կը նուիրէին իրեն արջառ:

332. Ի՞նչ է զիցապաշտութիւնը :

Դիցապաշտութիւնն կ'ըսուի զմարդիկ աստուածացընելը ու Աստուծոյ պէս պաշտելը: Դիցապաշտութիւնը թէպէտ և արեապաշտութենէ ետքը հնարուած է, բայց կը յիշուի նաև թէ հին ատեն մարդիկ Սատուռնոսը՝ որ է Նոյ, կը պաշտէին Բահաղ անունով որ է արե, և կառենս անունով որ է ժամանակ: Կը պաշտէին Անմը՝ որ է Զօրօասդը՝ Զրուան անունով: Կը պաշտէին նաև Որսիր կամ Օսիրիսը Սատուռնոսի որդին՝ որ երկրագործութիւն սովորեցուց, և Աստղիկը Նոյին աղջիկը՝ որ բժշկութիւն սովորեցուց: Եւ որովհետեւ Որսիր կամ Օսիրիս և Աստղիկ երկուքն ալ երենելի էին աստղաբաշխութեան և արեու ու լուսնի վարդապետութիւններուն մէջ, անոր համար առջինը ըսուեցաւ արեգակն, երկրորդը լուսին:

333. Դիցապաշտութիւնը ե՞րբ մտաւ Հայաստանի մէջ:

Թէպէտ և այս վերի յիշուած նահապետներուն բնակութիւնը Հայաստանի մէջ եղաւ (§. 28. 30), բայց իբրև աստուած իրենց մահուընէն ետքը պաշտուեցան երբոր ելան զնացին ուրիշ զանազան երկիրներ: Ուստի հաւանական կ'երեկի թէ Հայաստանի կուա-

պաշտութեան ժամանակը՝ Հայկազանց ատեն ու Արշակունեաց տէրութեան սկիզբը երկնքի լուսաւորները, ու չորս տարերքը միայն կը պաշտէին . իսկ զիցապաշտութիւնը մտաւ աւելի Արտաշէս Ա.ին ատենը որ Յունաստան արշաւելով, բերաւ անկէց Դիոսի, Արտեմիսի, Աթենասայ, Հեփեստոսի, Ափրոդիտեայ և ուրիշ աստուածներու գեղեցկաձոյլ արձանները, և գնել տուաւ Անիի կամ կամախի մէջ . նոյնպէս փոքր Ասիայէն բերաւ Արտեմիսի, Ապողոնի, Հերակղեայ պղնձէ ոսկեզօծ արձանները ու Արմաւիր դնել տուաւ :

534. Անահտայ վրայ ի՞նչ զիտելիք կայ : Անահտայ կամ Արտեմիսին պաշտօնը խիստ յաճախած էր Հայաստանի մէջ, որոյ համար Հայաստանի այլեայլ կողմերը շատ կռատուններ շինուած էին, ինչպէս է Տարոնոյ Աշտիշատ գեղին, և մանաւանդ Եկեղեաց զաւատին մէջ որ կ'ըսուի նաև Անահտական գարատ, ուր էր Անահտայ փառաւոր ու հարուստ մեհեանը իր ամբողջ ոսկեձոյլ արձանովը Երէզ աւանին մէջ* :

* Այս արձանը Արտաշէս Յունաստանէն բերաւ, իսկ մեհեանը շինեց իր որդին Տիգրան Բ: Կար ուրիշ Արտեմիդայ փառաւոր արձան մը որ նոյնպէս Արտաշէս Ա փոքր Ասիայէն Հայաստան բերաւ ու գրուեցաւ Արմաւիր քաղաքը: Այս Երէզ աւանին մէջ եղած տաճարին վրայ մեծ գովեստով կը խօսի Պլինիոս, և կ'ըսէ թէ ամէն ազ-

Հոս եկաւ Տրդատ Հռոմէն զառնալէն ետև
ու յորդորեց մեր Առւրբ Լուսաւորիչը որ
պսակէ այս Անահտայ արձանը ու երկըր-
պագութիւն ընէ անոր : Անահտայ տաճա-
րին մէջ կը վառուէր երբեմն նաև կրակ,
ինչպէս որ կը յիշէ Ատրաբոն :

355. Բաց ասոնցմէ ուրիշ ի՞նչ զիտելիք
կան Անահտայ վրայ :

Անահիտ՝ Դիոսի կամ Արամազդայ և
Լատոնայի աղջիկը և Ապողոնի քոյրը, շատ
անդամ լուսնի տեղ ալ զրուելով, կը նկա-
րուի զլխուն վրայ մահիկ մը դրած և կամ
զլուխը աստղանիշ քօղով մը ծածկած : Ա-
նահտայ՝ որ զգաստութեան ու պարկեցառու-
տութեան աստուածուհի էր, մեր նախնի-
քը կու տային խնամակալու ու կեցոցիչ,
նաև ոսկիածին, ոսկիամայր ու ոսկիահատ
անունները, որոնք բոլոր կը յիշուին Ազա-
թանգեղոսին մէջ, և թերես այս վերջի ի-
րեքը Եկեղեաց գաւառին մէջի ոսկիէ ար-
ձանին պատճառաւ, և կամ թէ Անահիտ
ոսկիէ հանքերուն ալ պաշտպան ըլլալուն
համար :

356. Արամազդայ վրայ ի՞նչ զիտելիք
կան :

Բաց 'ի այն Արամազդէն որ արևու տեղ
կը դորձածուէր, ինչպէս որ ըսինք վերը,

գերէն առելի հայերը կը պաշտեն Անահիտը . և
շատ մեհեաններ շինած են այլ և այլ տեղ, և
գաւառաւոր մեհեան մը Եկեղեաց գաւառին մէջ :

կար ուրիշ Արամազդ մալ որ է ըստ Յունաց Դիոս կամ Զես, ամէն աստուածներու զլուխ ու հայր, և երկնքի ու երկրիս ստեղծող, որուն ինչպէս որ կ'ըսէ Յովհան իմաստառէր, այլեայլ ազգեր զանազան անուններ կու տային . Քուշացիք Ներբովթ կ'ըսէին, Բաբելացիք Բէլ, Փղտացիք Բահաղ, Հելլենացիք (այսինքն Յոյնք) Դիոս կամ Զեւս, Պարսիկք Որմիզդ, Հայք Արամազդ : Ասոր պաշտօնը Յոյներէն մտաւ մեր ազգին մէջ, որուն փառաւոր մեհեանը կար Անի բերդին մէջ, որ շինեց Տիգրան Բ, ուր կանգնուած էր Ոլոմալիական Դիոսի կամ Արամազդայ փառաւոր արձանը, որ Արտաշէս Յունաստանէն բերաւ :

337. Բաց 'ի այս Արամազդէն ուրիշ Արամազդներ ալ կա՞ն :

Կը համբուին իրեք չորս Արամազդներ ալ, որոնցմէ մէկն էր այն Արամազդը որ օտարասէր, հիւրլեկալ, հիւրասէր և վաևառոր մակղիրներով կը գործածուէր, որոյ տօնը փառաւոր հանդէսով կը կատարուէր Հայաստանի մէջ նաւասարդին առջի օրը, և առանձին կերպով կը պաշտուէր Բագուանին մէջ :

338. Վահագնի վրայ ինչ զիտելիք կա՞ն :

Մեր նախնեաց մէջ երկու Վահագն կը յիշուի, մէկը բուն մեր հայկազն Վահագնը, որ իրեն մեծամեծ քաջութիւններուն համար, Վիրք աստուածացուցին զինքը

ու սկսան պաշտել , որոյ պաշտօնը կ'երևի թէ ետքերը մտաւ մեր ազդին մէջն ալ , և սովորաբար կը պաշտէին անտառներու և անձաւներու մէջ , ու քաղաքներու և գեղերու պաշտպան ողին կը համարուէր հրէշներու ու կատաղի զաղաններու դէմ : Երկրորդն է Յունաց Հերակլէսը , որոյ քաջութիւններուն նման ըլլալուն՝ մեր նախնիք իրեն վահագն անուն տուին . որոյ պղնձէ ոսկեզօծ առնապատկերը այսինքն արձանը՝ Արտաշէս փոքր Ասիայէն Հայաստան բերաւ Արմավիր քաղքին մէջ գնելու համար , բայց իր մահուընէն ետքը Տարօնոյ Աշտիշատ աւանը փոխադրեցաւ :

339. Ո՞րն է Ավրողիտէն :

Ավրողիտէն որուն որ մենք Աստղիկ կ'ըսենք , տարրեր է մէկալ Աստղիկէն զոր լուսնոյ տեղ կը պաշտէին : Ավրողիտէին կամ Աստղիկան պաշտօնը , որուն Լատինացիք վենուս կ'ըսեն այսինքն Արուսեակ , Յունացմէ մտաւ մեր ազդին մէջ , որոյ արձանը Արտաշէս Յունաստանէն բերաւ , և ետքը Տիգրան Արտաշէսին յաջորդը դրաւ Աշտիշատ աւանին մէջ Հերակլեայ կամ վահագնի արձանին քով : Աստղիկան կամ Ավրողիտէին , որ անառակութեան ու ամմէն զարշելի պղծութեան աստուածուհի է , նուիրած էր մրտենին ու ծաղիկներէն վարդը . անոր համար կ'երևի թէ մերոնք կուապաշտութեան ատեն ասոր տօնը վար-

դավառ կ'անուանէին , նոյն օրը վարդերով իրենք զիրենք ու իրենց կուռքերը պսակելուն համար : Ասոր տօնը փառաւոր հանդէսով կը տօնէին Վահեվահեան մեհենին մէջ :

340 . Վահեվահեան մեհենին վրայ ի՞նչ գիտելիք կան :

Վահեվահեան մեհեանը որ Տարօն գաւառին Աշտիշատ * աւանին մէջն էր , Հայաստանի ամենէն հարուստ մեհեաններէն մէկըն էր , և թերես առջինը , ուր շատ ու կիէ արծըթէ զանձեր պահուած կային և թագաւորներու մեծամեծ ընծաներ : Այս ընդարձակ մեհեանը իրեք զատ մեհեաններ կը բաժնուէր , և մէջը իրեք բաղին կար զանազան կուռքերու : Առջի մասը կ'ըսուէր վահեվահեան , որոյ անունով նաև բոլոր մեհեանն ալ Վահեվահեան կ'անուանէր , ասոր մէջն էր Հերակլէսի պղնձէ ոսկեզօծ արձանը զոր Ակիւլիս և Դիպինոս երկու կրետացի անուանի քանդակագործները շիներ էին : Այս արձանը , ինչպէս որ ըսինք վերը , Արտաշէս Ա. փոքր Ասիայի մէջ զտնելով բերաւ Հայաստան ու կ'ուզէր Արմավիր քաղքին մէջ տնկել . բայց երբոր Արտաշէս մեռաւ , Վահունի ցեղին քրմապետները կարծելով որ այս Հերակլէսին արձանը

* Աշտիշատ աւանին անունը ելած է յալպ (զոհ) և լալքառերէն , կուոց քաղաք ըլլալուն համար , որոնց ամէն օր անթիւ զոհ կ'ըլլուէր :

իրենց Վահագն թաղաւորին արձանն է ,
բերին Աշտիշատին մէջ տնկեցին , որ իրենց
քաղաքն էր : Վասն զի մեր Վահագնին
վրայ ալ կըպատմուի թէ վիշապի մը հետ
կոռուելով կոտրեց անոր զլուխը , ինչպէս
այս Հերակլէսին արձանն ալ նոյն բանը
կը ձևացընէր , անոր համար կ'ըսուէր վի-
շապարադ : Այս արձանը Հայաստանի մէջ
ութերորդ Վահագնի արձանը եղաւ : —
Երկրորդ մեհեանն էր ոսկիամին , ոսկիամօր
ըսուած Անահտայ , որոյ մէջ կար իրեն
բազինը ու ոսկիէ փառաւոր արձանը , ո-
րուն կը զոհէին արջառներ . և այն արջառ-
ները որ որոշուած էին Անահտայ զոհ ըլ-
լալու , կրնային արձակ համարձակ դաշ-
տերու մէջ պտըտիլ ու խոտ ուտել , և չէր
կրնար մէկը անոնց դպչիլ ու մեասել , վասն
զի Անահտայ նշանը իրենց ճակտին վրայ
ունէին : Այս երկրորդ մեհեանն ու բազի-
նը մէկալ երկուքէն աւելի հին էր , վասն
զի Ա. Արտաշէսէն առաջ կար : — Երրորդ
մեհեանն էր Աստրզկան կամ Ավրողիտէի
մեհեանը . որոյ արձանը Արտաշէս Ա. Յու-
նաստանէն բերաւ , ու Տիգրան Բ Աշտի-
շատ աւանին մէջ Հերակլեայ արձանին
քով կանգնեց :

341. Որո՞նք էին Դեմետր և Գիտանէ
կուռքերը :

Դեմետր և Գիտանէ երկու եղբարք էին որ
Վաղարշակայ ատեն Հնգկաստանէն փախ-
չելով Հայաստան եկան . և Վաղարշակ սի-

բովլ ընդունելով զիրենք , Տարօն գաւառին մէջ իրենց բնակութեան տեղ տուաւ , զոր որդւոց որդի ժառանգեցին : Երբոր իրենք մեռան , իրենց զաւկըները աստուածոց կարդ անցուցին զիրենք , ու բազիններ շինեցին և սկսան պաշտել , և Գիսանէին համար պղնձէ 30 կանգուն բարձրութեամբ արձան մը շինեցին , և Դեմետրէին 15 կանգուն : Այս արձանները ու բազինները՝ որ դիւաց բնակարան եղեր էին , սուրբն Գրիգոր Լուսաւորիչ աստուածային զօրութեամբ կործանեց , և շինեց անոնց տեղը Մշու Սուրբ Կարապետ ըսուած եկեղեցին , որոյ քով շինուեցաւ ետքը Գլակայ վանքը :

342. Բարշամին կուռքին պաշտօնը ուսկից մտաւ Հայոց մէջ :

Հայերը կը պաշտէին նաև Բարշամին անունով կուռք մը , որ ըստ ոմանց Բարշամ Ասորին է , զոր Արամ նահապետը սպաննեց . բայց ետքը Ասորիք իրեն քաջութիւններուն համար աստուածոց կարգը անցուցին ու սկսան պաշտել իբրև Արեու որդի . Տիղրան միջին ասոր փղոսկրէ , բիւրեղէ և արծրթէ շինած արձանը Միջազետաց կողմէն Հայաստան բերելով անկէց Գարանաղեաց գաւառին Թորդան գեղին մէջ , մասնաւոր մեհեան մը շինելով . և անկէց ետքը Հայերն ալ սկսան պաշտել , որոյ արձանին ճերմկութեանը համար սպիտակափառ ածականը կու տային , ինչպէս կըսէ Ազաթանդեղոս . « Եթ 'ի գեօղն Թորդան մեհեան ա-

նուանեալ սալիտակափառ դիցն Բարշի-
միխա » : Այս հարուստ մեհեանը սուրբն
Գրիգոր Լուսաւորիչ կործանեց ու արձանն
ալ փշրեց :

343. Բաց ՚ի այս կուռքերէն ուրիշ ի՞նչ
կուռքեր կը պաշտէին Հայերը :

Հայերը կը պաշտէին նաև Արամազդայ
աղջիկը Նանէ , որոյ մեհեանը շինուած էր
Թիլ աւանին մէջ , զոր սուրբն Գրիգոր կոր-
ծանեց : Հեփեստոս կամ Եփեստոս Արա-
մազդայ որդին՝ որոյ արձանը Արտաշէս Ա.
Յունաստանէն բերաւ , և Տիգրան իրեն յա-
ջորդը զրաւ Բազառինջ կամ Բազայառինճ
զեղին մէջ որ բազնաց * քաղաք էր , ուր
մասնաւոր մեհեան մը շինեց որ Միհրական
մեհեան ըսուեցաւ , վասն զի Հեփեստոս
կրակի աստուած է : Այս մեհեանն ալ
Գրիգոր Լուսաւորիչ կործանեց ու մէջի
հարստութիւններն ալ աղքատաց բաժնեց :
— Ապողոն , որոյ պղնձէ ոսկեղօծ արձանը
Արտաշէս Ա. Փոքր Ասիայէն Հայաստան

* Բագին ըսելով կը հասկըցուի այն սեղանը ո-
րոյ վրայ կրակապաշտութեան ատեն մշտավառ
կրակ կը վառէին ու կը պաշտէին . և սովորաբար
բացնին գիմացը արեւու պատկեր մը կ'ըլլար : Այս
տեսակ տաճարները կ'ըսուին պարսիկ բառով
ապշուշն , որ ըսելէ իրակապուն , վասն զի առէ կրակ
ըսել է : Կրակատուն կամ ատրուշան բառին
տեղ երբեմն մեր մէջը ճոխըաբուն ալ կ'ըսուի :

խարեց, որ զրուեցաւ Արմատիր թագաւորանիստ քաղաքին մէջ* :

Յ44. Կուռքերու մարդազոհ ընելու սովորութիւն կա՞ր Հայոց մէջ թէ չէ :

Կ'երեկի թէ ընդհանուր Հայոց մէջ սովորութիւն չկար մարդազոհ ընելը, ինչպէս որ կարքեզոնացիք և ուրիշ ազգերէն ոմանք շատ կ'ընէին : Միայն տեղ մը յիշատակութիւն կայ դիւացեալ վիշապներու, որոց

* Հոս երկու իրարու հակառակ, բայց միանգամայն զարմանալի գիտելու բան կայ . Նախ Ա Արտաշէսի կուռքերը շատցընելու ու կռապաշտութիւնը հայաստանի մէջ խօթելու համար ունեցած սաստիկ նախանձը, անանկ որ կարծես թէ իր ամէն քաջութիւններէն ու յաղթութիւններէն մեծ կը սեպէր կուռքի փառաւոր արձան մը ձեռք ձգելը : Այս իր նախանձին հետեւող եղաւ նաև իր որդին Տիգրան միջին, որոյ համար կ'ըսէ Խոր . (ը . ժկ) « Առաջին գործ զմեհեանսն շինել կամեցաւ » . վասն զի թագաւոր ըլլալուն պէս էն առջի գործը եղաւ հօրը բերած կուռքերը ասդին անդին զետեղելը զատ զատ մեհեաններ շինելով : Երկրորդ գիտելու բանն է Գրիգոր Լուսաւորչի նոյնակիսի սաստիկ եռանդն ու նախանձը, որ այն կուռքերը բոլոր փշտեց, ու մեհեաններէն ոմանք կործանեց ոմանք ալ եկեղեցւոյ վերածեց : Ասանկով ինչպէս մէկ հոգւոյ ձեռքովը կռապաշտութիւնը մտաւ կամ հաստատեցաւ հայաստանի մէջ, նոյնակիս ուրիշ հոգւոյ մը ձեռքովը վերցուեցաւ . երկուքն ալ նախանձաւոր իրենց հաւատքին վրայ, բայց մէկուն նախանձը սուտ ու սատանայական, մէկալինը ճշմըիտ ու աստուածական :

կոյս աղջիկ ու անմեղ տղաներ զոհ կը
նէին . ասով կ'երեսի թէ Հայաստանի մէջ
թէպէտ և ըլլայ ալ մարդագոհ ընելու սո-
վորութիւնը , այն ալ խիստ քիչ , և մասնա-
ւոր մէկ քանի տեղ կամ ատեն . ընդհանրա-
պէս կենդանիներ կը զոհէին , ու այլեայլ
հարուստ ընծաներով կը զարդարէին կուռ-
քերուն մեհեանները , որով շատ հարուստ
մեհեաններ կային Հայաստանի մէջ . որ
ատեն ատեն թշնամեաց աւար եղան , ու
անոնց հարստութեանը պատճառ :

Յ45. • Քանի՞ երեւլի մեհեաններ կային
Հայաստանի մէջ :

Հայաստանի մէջ այլեայլ տեղեր շատ
մեհեաններ կային , որոց մէջ եօթը աւելի
երեւլի էին , ինչպէս որ կը յիշէ Ազաթան-
դեղոս , որոց մեծն խոսրով Պարսից Ար-
տաշիր թագաւորին դէմ մեծամեծ յաղթու-
թիւններ ընելէն ետև , ուրախութեան հա-
մար խաւրեց շատ ճերմակ ցուկեր , նոխազ-
ներ , ձիեր , ջորիներ , ուկիէ արծըթէ զար-
դեր և ուրիշ մեծամեծ պարզններ :

Յ46. Կռապաշտութենէն զատ ուրիշ ի՞նչ
տեսակ աւելորդապաշտութիւններ կային
Հայոց մէջ :

Ինչպէս ուրիշ հին հեթանոս աղգերը ,
ասանկ ալ նաև Հայերը այլեայլ աւելորդա-
պաշտութիւններ ունէին . կը հաւատային
կախարդութիւններու , հմայից , աստեղա-
զիտութեան , երազազիտութեան , ճիւաղ-
ներու , և ուրիշ մանր մունք աւելորդապաշ-

տութիւններու : Կը հաւտային նաև մեռելակոչութեան , որ ինչուան քրիստոնէութեան ատեն ալ մնացած էր . վասն զի կըսէ բուգանդ քաջն Մուշեղին համար՝ զորսալաննեց մեր Վարազդատ թաղաւորը , թէ իր ընտանիքը անոր մարմինը տանիքի վրայ զրած , կը յուսային որ քաջ մարդը լուսուն համար Առջեղները դան ու լզելով կենդանացընեն . ու անանկ կեցաւ ինչուան որ հոտեցաւ մարմինը : Այս բանս կը պատմուի նաև մեր Արայ նահապետին վրայ ալ :

ՅՈՒՂԻԱԾ Բ.

Հայաստանի մէջ քրիստոնէութեան մտնելուն վրայ .

347 · Քրիստոնէութիւնը Երբ մտաւ Հայաստանի մէջ :

Ինչպէս որ ջրհեղեղէն ետեւ աստուածալաշտութիւնը նախ Հայաստանի մէջ սկըսաւ , ասանկ ալ նաև քրիստոնէութիւնը նախ Հայաստանի մէջ տարածեցաւ , հաւատալով՚ի Քրիստոս մեր Արդար թագաւորը , որ Միջազնետաց Եղեսչա քաղաքին մէջ կը թաղաւորէր : Եւ ինչպէս որ հաւանական կ'երեի , լսելով նախ իրեք մողերէն մեսիային դալուստը . հաւտացեր էր իրեն . և աւելի այս հաւատքին մէջ հաստատեցաւ իրեն իրեք երեսլի նախարարներուն խօսքովը , զորոնք խաւըեր էր Մարինոսին

շնորհաւորելու համար , որ Հռոմայեցւոց
կայսեր կողմանէ նոր հազարապետ դրուած
էր Փիւնիկեցոց , Պաղեստինացոց , Ասոր-
ոց ու Միջազգետաց երկրին : Վասն զի
այս նախարարները երբորիրենց գործողու-
թիւնը լմնցուցին , դառնալու ատեն Աստու-
ծոյնախախնամութեամբը հանդիպեցան Ե-
րուսաղէմ , Քրիստոսի հրաշքները տեսնե-
լու համար , որոյ վրայ շատ բաներ լսեր
էին . ու հոն լսածներնէն աւելի աչքով տես-
նելով , երբոր զարձան իրենց տեղը , պատ-
մեցին Արգարու տեսածնին . և Արգար
ճշմարտապէս հաւատաց՝ ի Քրիստոս , ըսե-
լով թէ իրաւոցընէ Աստուծոյ որդինէ , վասն
զի չկայ մէկը որ մեռեալ յարուցանէ բայց
եթէ Աստուած :

348. Արգար ՚ի Քրիստոս հաւատապէն վերջը ինչ ըրաւ :

Թուղթ մը զրեց Քրիստոսի որ զայ իր շի-
նած քաղաքը ու զինքը բորոտութենէ սրբէ .
և Քրիստոս թովմաս առաքելոյն ձեռքով
թրզին պատասխանը զրելով , խոստացաւ
իրեն՝ համբառնալէն ետև իր աշկերտներէն
մէկը խաւրելու որ զինքը բժշկէ : Երբոր
Արգար թաղէոս առաքելոյն ձեռքովը մկր-
տեցաւ ու իր հիւանդութենէն առողջացաւ ,
թուղթ զրեց Պարսից Ներսէ թագաւորին
ու Տիբերիոս Հռոմայեցւոց կայսեր որ հա-
ւատան ՚ի Քրիստոս , և ինքը թաղէոս ա-
ռաքելոյն օգնութեամբը սկսաւ իր ժողո-
վուրդը կռապաշտութենէ ՚ի քրիստոնէու-
թիւն զարձընել :

349. Հեղինէի՝ Արդարու տիկնոջը վրայ
ինչ զիտելիք կան :

Հեղինէ Արդարու կինը՝ առջի հաւատացող թագուհին եղաւ, որ Արդարու մահուընէն ետև երբոր Աանատրուկ թագաւորեց ու նորէն կուապաշտութիւն սկսաւ, չուզեց բնակիլ կուապաշտներու մէջ, զնաց երուսաղէմի տաճարը, և հոն ոսկիէ աշտանակ մը ընծայ ըրաւ, ինչպէս որ կը յիշէ Յովսեպոս ալ . ու Ազարոս մարդարէին դուշակած սովին ատենը, իր ամմէն ունեցածը ծախեց ու ցորեն զնելով կարօտեալներուն բաշխեց . ու ինքը հոն վախճանեցաւ, որուն փառաւոր գերեզման շինեցին երուսաղէմի դրան առջեւ :

350. Թաղէոսէն ետև որ առաքեալը եկաւ լուսաւորեց Հայաստանը :

Սուրբն Բարթողիմէոս առաքեալը, որ քարոզեց Հեր ու Զարևանդ զաւառները, Անձեացեաց երկիրը՝ ուր թողուց սուրբ Աստուածածնի պատկերը կուսանաց քով Հողեաց վանքին մէջ, որ ինքը շիներ էր : Քարոզեց նաև Աիւնեաց աշխարհին և անոր Գողթն զաւառին մէջ, ու Հայաստանի ուրիշ կողմերը, և նահատակեցաւ Հայաստանի Արեբանոս քաղաքը :

351. Այս երկու առաքեալներուն մահուընէն ետև Հայաստանի վիճակը ի՞նչ եղաւ :

Հայք քրիստոնէութիւնը թողլով նորէն կուապաշտութեան դարձան . սակայն մնա-

ցին տեղտեղ քրիստոնեաներ ալ, ինչպէս
Անձեացեաց աշխարհը ինչուան Հոխիսի-
մեանց գալստեան ատեն, և Արևեաց եր-
կիրը . բայց այս քրիստոնեաներն ալ եր-
թալով աւելի քիչցան թագաւորաց հալած-
մունքէն , մանաւանդ Խոսրով թագաւորին
Տրդատայ հօրը հանած հալածումէն , որ
շատ մարտիրոս ըրաւ :

352. Հայաստանի երկրորդ անգամ լու-
սաւորութեանը պատճառ ով եղաւ :

Նախ Հոխիսիմեան կուսանք , որոնք թէ-
պէտ չքարողեցին Հայաստանի մէջ քրիս-
տոսական հաւատքը , բայց իրենց մարտի-
րոսական մահուանը պտուղը եղաւ Ա. Գրի-
գոր Լուսաւորիչը , որ տասնուչորս տարի
Խոր վիրապը կենալէն ետե , ելաւ մկրտեց
Տրդատ թագաւորը , իշխանները ու ժողո-
վուրդը , և այս երկրորդ լուսաւորութիւնը
որ եղաւ չորրորդ գարուն սկիզբը , առջինէն
շատ աւելի մեծ էր , վասն զի զրեթէ բոլոր
ազգը գարձաւ 'ի Փրկատոս : Եւսակայն զեռ
տեղ տեղ մնաց կուապաշտութիւնը , ինչպէս
Գողթն , Տաշիր , Գարդման գաւառներուն
մէջ , ուսկից սուրբն Մեսրոպ վերցուց . նոյն
պէս նաև Տարօնին մէջ , Ծոփաց գաւառին
մէջ , և այլն : Մնացած էին ինչուան սրբոյն
Մեսրոպայ ատենը Միջազնետքի մէջ նաև
Արևորդիք ըսուած արև պաշտող մարդիկ ,
որոնցմէ կը զտնուէին նաև ինչուան Շնոր-
հալւոյն ատենները նոյն կողմերը ու Աս-
մոստիա քաղաքը , ինչպէս որ վերը ըսինք :

353. Գրիգոր Լուսաւորիչ քրիստոնէութիւնը տարածելու համար ինչ ըրաւ :

Սկսաւ այրել կռապաշտական ու մեհենական զրուածները, կործանել կռոց մեհեանները, որոց մէջ անուանի էին Արտաշատու մէջ Անահտայ տաճարը, Թորդանին մէջ Բարշամինը, Անիի մէջ Արտաղդինը, Երէզ աւանին մէջ Անահտայ, Աշտիշատ աւանին մէջ Վահէվահեան մեհեանը և այլն: Ու ասոնց տեղը սկսաւ եկեղեցիներ շինել քաղաքներու դեղերու ու Հայաստանի ուրիշ ամմէն կողմերը, և եկամուտ կը կապէր եկեղեցիներու, քահանաներու*, և այլն, և չորս հարիւրէն աւելի եպիսկոպոս ձեռնադրեց Հայաստանի այլայլ դաւառներուն համար: Այս ամէն բարի գործողութեանց ձեռնտու էր Տրդատ թագաւորը թէ ստըկով, թէ բարի օրինակով, և թէ յորդորելով:

354. Միաբանական կենաց սկզբնաւորութիւնը Հայաստանի մէջ նախ որոյ ձեռքով եղաւ :

Նախ սուրբն Գրիգոր Լուսաւորիչ շինեց ասդիս անդին այլնայլ վանքեր միաբանական կենաց համար, որոց մէջ անուանի

* Պատ Թագաւորը Տրդատայ յեկեղեցիս տըւած կալուածները բոլոր տէրութեան յափըշտակեց, եօթներորդ մասին երկուքը միայն անոնց թողլով. և գեղերուն մէջ եղած քահանաներուն թիւն ալ պակսեցուց իւրաքանչիւր գեղին մէջ մէկ քահանայ ու մէկ սարկաւագ գնելով:

է Տարօնոյ Գլակայ վանքը որ Ա. Կարապետի վանք ալ կ'ըսուի , ուր երթեմն 400 կրօնաւոր կային . նոյն ինքն Ա. Գրիգոր իր կեանքը աստուածահաճոյ դործերով պսակելէն ետև , քաշուեցաւ Սեպուհ լեռը ճղնաւորական կեանք անցրնելու , և ինքը նախ եղաւ Հայաստանի մէջ անապատաւոր կենաց առաջնորդ , որովմեր երկրին անապատներն ալ խստակեաց ճղնաւորներով դարդարեցան , որ զարմանալի ճղնութեամբ ու սրբութեամբ նախանձաւոր եղան Եղիպատոսի անապատներուն : Այս անապատական կեանքը Տարօնոյ մէջ ծաղկեցուցին Ա. Անտոն և կրօնիդէս , զորոնք Լուսաւորիչ իր հետը կեսարիայէն բերեր էր :

355. Սուրբ Գրիգորէն ետքը որո՞նք վանքերը շատցուցին ու բարեկարդութիւն մըտուցին :

Չորրորդ գարուն մէջ Ա. Եպիփան՝ Պանիէլ ծերունոյն աշկերտը , որ Ծոփաց ու Աղճնեաց աշխարհին մէջ շատ վանքեր շինեց : Նոյն ատենննաև Մեծն Ներսէս , որ Հայաստանի մէջ շատ տեսակ բարեկարդութիւններ ըրաւ , և շինեց շատ վանքեր , որոց թիւը 2000էն աւելի կը համրուի . ասոնցմէ շատը Պապ թագաւորը Մեծն Ներսէսը սպաննելէն ետև կործանեց : Նոյնպէս երեսելի եղան նաև Ա. Սահակ , Մեսրոպ , և ԺԱ. գարուն մէջ Գրիգոր Վկայասէր , որ վանական կենաց մէջ շատ բարեկարգութիւններ մտուց :

356. Իշխաններուն մէջ որոնք եղան եղեցական բարեկարգութիւններու պատճառ :

Իշխանաց ու թագաւորաց մէջէն անուանի եղան Եղարուն մէջ Վահան Մամիկոնեան մարզպանը որ կրօնաւորներուն թիւլ շատցուց . Ճ ու ՃԱ. դարերուն մէջ Գաղիկ Ա. Բաղրատունի թագաւորը , Գրիգոր Պահլաւունի , Վահրամ Պահլաւունի , և Գրիգոր Մաղիստրոս իշխանները , և Կիլիկեցոց թագաւորներուն մէջ Լևոն Ա. :

357. Հայաստանի կրօնաւորներուն վիճակը ինչպէս էր :

Հայաստանի կրօնաւորները շատ խստակեաց էին , ինչպէս որ ինչուան հիմա ալ կ'երեսի . շատերը բոլոր տարին միս չէին ուտեր , զինի բերաննին չէին առնուր , ու միայն ընդեղէն ու կանաչեղէն ուտելով ու պարզ ջուր խմելով կ'անցընէին , միշտ աղօթքի հետ ըլլալով կային որ քրծաղղած ու բոկ և լուակաց էին : Խստակրօնութեան կողմանէ երևելի վանքերն էին , Թանահատի վանքը , Խոտակերից վանքը , Կամրջաձորոյ վանքը , Երիցավանք , Մաքենիս , Խլաձորի վանք , Ստաթև կամ Տաթև , Սևան , և այլն : Սակայն կային մենաստաններ ալ ուր ուսման ետևէ ալ կ'իջնային , ինչպէս Գլակայ վանքը , Սևանայ վանքը , Հաղբատայ , Սանահնի ու Նարեկայ վանքերը : Հայաստանի մէջ եղած վանքերուն բաղմութիւնը , որ ՃԱ. դարուն

միայն վասպուրական աշխարհին մէջ 900
կը համբուէին , որոնցմէ 115ը մեծամեծ
վանքեր էին , ինչպէս կ'ըսէ Թովմա Ար-
ծրունի , կը ցուցընեն Հայոց կրօնասիրու-
թիւնն ու աստուածսիրութիւնը :

358 . Վանք բառին տեղ ուրիշ ինչ անուն
կը տրուի :

Վանք բառին տեղ որ շատ գործածուած
է , կ'ըսուէր երբեմն նաև մենարան , մենա-
ստան , բայց աւելի սովորական էր ուխտ
բառը : Իսկ երեելի ու մեծամեծ վանքերը
կ'ըսուէին մայրաժանք կամ մայրաքաղաք ,
ինչպէս են Գլակայ , Հաղբատու , Սանահ-
նի վանքերը :

359 . Որո՞նք եղան Հայաստանի մէջ
կուսաստաններ շինող :

Առջի կուսաստանը շինեց Բարդուղիմէոս
առաքեալ ամէն միանձանց վանքերէն ա-
ռաջ Անձեւացեաց երկրին մէջ , և վանքին
անունը դրաւ Հոգոց կամ Հոգեաց վանք ,
ուր իր շինած Ս . Աստուածածնի եկեղեցւոյն
մէջ դրաւ Յովհաննէս աւետարանչին կի-
պարիս փայտէ շինած Ս . Աստուածածնի
պատկերը , և կուսաններ դրաւ այս պատ-
կերին պահապան : Երկրորդ անուանի եղաւ
Մեծն Ներսէս , որ շատ կուսաստաններ
շինեց Հայաստանի այլևայլ կողմերը : ին-
չուան ԺԲ դար կը յիշուին կուսաստաններ՝
բայց քիչ էին թուով . որոնցմէ ԺԲ դարուն
մէջ անուանի էր Փոքայր վանքը՝ ուր թա-
զաւորազուն կանայք ալ կ'երթային կուսու-
թեամբ կրօնաւորելու համար :

360. Քրիստոնէական հաւատոյ համար Հայք ինչ հալածանքներ քաշած են :

Առջի հալածանքը ըրաւ Պարսից Շապուհ Բ թագաւորը Գ դարուն վերջերը , ու շատ մարդ մարտիրոս ըրաւ : Այս հալածանքը աւելի սաստկացուցին Մերուժան Արծրունի ու Վահան Մամիկոնեան , որոնք Պարսից թագաւորին հաճոյ ըլլալու համար հաւատքնին ուրացան , ու Պարսիկ զօրքերով վազեցին Հայաստան , եկեղեցիները կործանեցին , ատրուշաններ շինեցին ու կը ստիպէին զամէնքը որ Պարսից հաւատքն ընդունին , և ասով իրենց պիղծ ձեռքը համազգիներուն սուրբ արիւնովը շազախեցին , և նահատակեցին զանոնք որ հաստատուն կեցան քրիստոսական հաւատքին մէջ : Բայց ետքերը Շապուհ տեսնալով որ հալածմունքով աշխարհը կ'աւրուի , ու բնակիչներն ալ կը պակսին , ու Քուշանաց պատերազմն ալ վրան դալով դադրեցուց հալածմունքը , և Հայաստան խաղաղեցաւ :

361. Շապուհ Բ ին ատեն եղած հալածման պատճառը ինչ էր :

Վասակ Մամիկոնէին նախանձը . վասն զի կըսէ Բուզանդ , թէ առաջ Պարսից Շապուհ թագաւորին ու մեր Արշակ թագաւորին մէջ մեծ սէր կար . բայց ետքէն Շապուհ վախնալով որ չըլլայ թէ Արշակ իրմէն բաժնուի ու Յունաց կայսեր հետ միանայ , երդումն ուղեց իրմէն : Անոր համար Տիղբոն քաղքէն քահանաներ բերին ու անոնց առ-

ջեր Արշակ Երդուքնցաւ սուրբ Աւետարանին վրայ , Պարսից հետ սէրը հաստատուն պահելու համար , և ասով արձըկուեցան :

Եւ որովհետև այս ամէն բաները վարդան Մամիկոնէին ձեռքով եղաւ , որով շատ սիրելի ալ եղաւ Շապուհին , Վարդանին վասակ եղբայրը նախանձելով անոր վրան , փախսաւ գնաց Յունաց կողմը , որպէս զի ասով ատելի ըլլայ իր Վարդան եղբայրը Պարսից առջե : Այս բանս Երբոր լսեց Շապուհ , կարծելով թէ Արշակայ հրամանովը եղած է , սաստիկ բարկացաւ , ու միտքը դրաւ թէ Արշակ իր երդմանքը ոտքի տակ առած է . անոր համար նախ Տիղբոն քաղքին քահանայքն ու սարկաւագները 70 հոգի սպաննել տուաւ , ետքը սկսաւ բոլոր իր տէրութեան մէջ այսինքն Հայաստան , Ասորեստան , Պաղեստին ու Միջազետք սոսկալի հալածանք հանել , որով բիւրաւոր հողիք մեռան , որոց թիւը ինչուան 200,000 կը համբուի , իսկ մեր Բուզանդը 40,000 կը զնէ :

362. Երկրորդ հալածանքը ինչպէս սկըսաւ :

Թէպէտ և Շապէոյ հալածանքը դադրեցաւ , բայց Պարսիկը մտքերնին զրին որ Հայերը իրենց հաւատքին դարձընեն . անոր համար Յազկերտ Ա.իր Շապուհ որդին Հայոց թագաւոր դրաւ , որ Հայերը Պարսից կրօնը դարձընէ : Այս չափ խորհուրդը որ այն ատեն առաջ չկրցաւ երթալ , Յազ-

կերտ Բ ուզեց կատարել , ուստի հալածանք հանելով շատ հոգի մարտիրոս ըրաւ ու շատերն ալ Պարսից աղանդը դարձուց :

363 . Յազկերտ Բ ին հալածման պատճառը ինչ էր :

Այս երկրորդ հալածանքին՝ որ առջինէն սաստիկ եղաւ Հայաստանի մէջ , պատճառն էր Վարազվաղան Սիւնոյն ատելութիւնն ու վրէժխնդրութիւնը ընդդէմ Վասակ Սիւնիին : Ասիկայ , ինչպէս կըսէ Վազար Փարպեցի , առած էր Վասակ Սիւնեաց իշխանին աղջիկը իրեն կնութեան , ու միշտ կը կուռէր իր կնոջը հետ , անոր համար կ'ուզէր Վասակ զինքը սպաննել , բայց չկրնալով , վոնտեց զինքը Հայաստանէն , որ փախչելով գնաց ապաւինեցաւ Միհրներսէ Պարսից հազարապետին , ու հոն իրեն հաճոյ ըլլալու համար , ուրացաւ հաւատքը , ու կը ջանար կամ բոլոր Հայոց աշխարհքը Պարսից աղանդին դարձնել՝ որով սիրելի ըլլայ Պարսից թագաւորին , և կամ սպաննել իր Վասակ թշնամին : Այս բանս իմանալով Վասակ ինքն ալ գնաց ուրացաւ հաւատքը՝ Վարազվաղանին ձեռքէն աղատելու համար . ու ետքը Պարսից թագաւորին աչքը մտնալու համար , սկսաւ ջանալ որ Հայերը պարսիկ ընէ , որով Հայաստանը տակնուվրայ ըրաւ և շատերը քրիստոնէութենէ դարձուց Պարսից աղանդը :

Այս ատեն եղաւ Վարդանանց անուանի հաւատոյ պատերազմը Վասակին ու պար-

սիկ զօրքերուն դէմ, որոյ մէջ ընկաւ մեռաւ
Վարդան մարտիրոսական մահուամբ 1056
հոգւով : Խոկ անօրէն Վասակ չէ թէ միայն
իր փափաքին չհասաւ, հապա նաև չարա-
չար մահուամբ մեռաւ բանտի մէջ :

364. Ի՞նչպէս դադրեցաւ այս աղետալի
հալածումը :

Այս հալածումն տեսց ինչուան Ե դա-
րուն վերջերը Վաղարշ Բին ատեն : Եւ
հալածումը դադրելուն պատճառն էր նախ
Պարսից Հեփթաղներէն չարաչար յաղթը-
փլը, որոյ մէջ Պերող Յազկերտին յաջոր-
դը՝ մեռաւ . երկրորդ՝ Վահանայ Մամի-
կոնենին քաջութիւններն ու յաղթութիւն-
ները որ կ'ընէր Պարսից դէմ: Աւատի Վա-
ղարշ Բ Պերողին յաջորդելուն պէս մէ-
կէն հալածանքը դադրեցուց ու թոյլ տուաւ
Մեծին Վահանայ որ Հայք քրիստոնէու-
թիւնը համարձակ պաշտեն ու կրակատուն-
ները կործանեն, և զինքն ալ Հայաստանի
մարդպան գրաւ :

365. Վահանայ մարդպանութենէ ետե
ինչ եղաւ Հայաստանի վիճակը :

Վահանայ մահուանէն ետե երբոր սկսան
տիրել Հայաստանի Պարսիկ մարզպան-
ներ, նորէն հալածմունքը անպակաս էր,
թէպէտ և առջիններուն պէս սաստիկ չէր.
ինչուան որ Պարսից տէրութիւնը վերցուե-
ցաւ 637ին ու Արաբացիք տիրեցին . և ա-
սով Պարսից կողմէն հալածմունքը դադրե-
ցաւ ու սկսաւ Արաբացոց կողմէն :

366. Ի՞նչ հալածումներ ըրին Արաբացիք :

Արաբացիք բաց անթիւ աւերմանքէն ու կոառածներէն, ատեն ատեն հաւատոյ հալածմուք ալ հանեցին, ինչպէս Զափր ամիրավետին ժամանակը և Բուղա ու Յուսուփ անօրէն ոստիկաններուն ատեն, որոնք զերի ըրած իշխանները ու ժողովուրդը կը ստիպէին մահմետական հաւատքն ընդունելու՝ մահ սպառնալով, և ասով շատերը գարձան ու շատերն ալ քաջութեամբ մարտիրոսացան :

367. Հայերը Յոյներէն ինչ նեղութիւն քաշեցին հաւատոյ համար :

Եօթներորդ դարէն սկսեալ ինչուան Շնորհալոյն ատենը Հայերը միշտ նեղութիւն կը կրէին Յոյներէն, որոնք կը ստիպէին զիրենք թողուլ իրենց ծէսերը ու յոյն ըլլալ. և այս բանս ինչուան տանջանքներով ալ կ'ընէին, և երբեմն թող չէին տար ալ որ Հայերը իրենց կաթողիկոս դնեն : Եղան ոմանք որ գարձան յոյն եղան, ինչպէս Սենեքերիմ Վասպուրականի թագաւորին հետ Փոքր Ասիա գացող ժողովուրդէն մէկ մասը, որ ըսուեցան Հայիոռոմք. որոնցմէ ինչուան հիմա ալ կը գտուին այն կողմերը, և են դաւանութեամբ Յոյն և լեզուով և սովորութեամբ Հայ :

ԳԼՈՒԽ ԺԴ.

Հայոց լեզուին առաջնորդեամբ վրայ .

368. Ո՞րն է աշխարհքիս մէջ առջիլեզուն :
 Այս խնդրոյն վրայ շատ կարծիքներ եղած են , ոմանք Ասորերէնը , ոմանք Քաղղէացին և Փիւնիկեցին , և շատերը Եբրայեցերէնը կը գնեն , առանց լաւ քննելու թէ առջի լեզուն հոն մնացած պիտի ըլլայ , ուր որ Նոյ նահապեալը ջրհեղեղէն ետքը բնակեցաւ , որ է Հայոց աշխարհքը . և որովհետեւ Նոյի լեզուն Ազամայ լեզուն էր , վասն զի կ'ըսէ սուրբ զիրքը թէ Բարեկոնի խառնակութենէն առաջ “ Երամենայն երկիր լեզու մի և բարբառ մի ամենեցուն . ուրեմն Հայոց լեզուն որ Նոյի ատենէն յաջորդաբար եկած է՝ Ազամայ լեզուն է , ուստի և աշխարհքիս առաջին լեզուն : Բայց այս կարծիքը տեղն 'ի տեղը ցուցընելէն առաջ , ջրենք նախ անոնց կարծիքը որ Եբրայեցերէնը առաջին լեզու կը գնեն , որով կը ջրուի նաև Քաղղէարէնին առաջին լեզու ըլլալը , որ Եբրայեցերէնին մայրն է , ուր ոմանք տղիտութեամբ անոր ներհակը կը գնեն , այսինքն Եբրայեցերէնը Քաղղէացւոյն մայր :

Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ Ա Ծ

Երբայականին առաջին լեզու ըրլաղուն վրայ

369. Ի՞նչպէս կը ցուցընես թէ Հրէից
լեզուն առջի լեզուն չէ :

Ա. Հրեայք ինչուան Արրահամու ատեն
դատ ազգ չէին ձևացած , հապա Արրահա-
մէն սկսաւ , որ կը բնակէր Քաղղէացւոց
երկիրը , որ Նոյի տապանէն ելելէն ետե
բնակած տեղէն շատ հեռու էր , և Արրա-
համու նախահայրները բոլոր Քաղղէացի
ըլլալով , բնական է որ Արրահամ նահա-
պետն ալ անոնց լեզուն կը խօսէր : Ուստի
ինչպէս կըսեն ոմանք Երբայեցւոց լեզուին
առաջին դժոնզը Արրահամ նահապետը
եղաւ , որ էր Քանանացւոց լեզուն , (որ
կըսուի նաև Փիւնիկեցւոց լեզու) որով կը
խօսէին Արրահամու յաջորդները . և այս
լեզուն սկսաւ բանեցընել Արրահամ երբոր
Աստուծոյ հրամանովը Քաղղէացւոց երկ-
րէն ելելով զնաց Քանանացւոց երկիրը :
Այս լեզուն ալ՝ երբոր ետքերը Հրեայք Բա-
րելոն քշուեցան , Քաղղէացւոց լեզուին
հետ խառնուելով , երբորդ լեզու մը դուրս
ելաւ , որով կը խօսէր Քրիստոս ալ ու իրեն
աշկերտները :

Բ. Առաջին լեզուն այն աղզին մէջ մնաց ,
որ ջրհեղեղէն ետե աստուածալաշտութեան
ետեէ էր , որ է Մատիս լեռան ստորոտը

քնակած ազգը , վասն զի Նոյ տապանէն ելլելէն ետև հոն իջաւ : Իսկ Աբրահամ նահապետին նախնեացը ու հօրը կռապաշտ ըլլալը յայտնի է սուրբ Գրքէն . ուստի ստոյգ չէ ըսելը թէ Նոյէն յաջորդութեամբ աստուածալաշտութիւնը անցեր է Երերայ ցեղին , որ միշտ աստուածալաշտութեան մէջ մնալով և աշտարակաշինութեան զործոյն մէջ չպտնուելով , առջի լեզուն ալ իրենց մէջ մնացեր է :

Գ . Հրէից լեզուին մէջ չկայ յիշատակարան մը տեղւոյ կամ մարդու անուններու որ անմիջապէս Նոյի ատենէն սկսած ըլլայ . և այն տեղւոյ կամ մարդու յատուկ անունները որ կը յիշուին Ծննդոց զրքին մէջ և նշանակութիւն մը ունին , անիկայ ապացոյց մը չկրնար ըլլալ Հրէից լեզուին առաջնութեանը . վասն զի Մովսէս հնգամատեանը զրելու ատեն , նոյն բառերը թարգմանելով կը զնէր , ինչպէս որ կ'ըսեն երևելի պատմիչներէն ումանկք . և այս բանս կը տեսնուի նաև օտար թարգմանութեանց մէջ , ինչպէս նաև հայերէնի մէջ * : Բաց ասկէց կան շատ բառեր Հրէից լեզուին մէջ , որոնց ստուգաբանութիւնը ամեննեին

* Զոր օրինակ կ'ըսէ սուրբ Գրոց մէջ (Ճն . իշ . 20) թէ իսահակ և կոչեաց զանուն ջրհորոցն Զըրկումնին արդ ոչ եթէ իսահակ ու իսահակ անուանեց ջրհորը . հապա այնպիսի բառով մը որ մեր մէջը թարգմանաբար զոկումն կը նշանակէ :

վերաբերութիւն մը չունի բառին հետ . ինչպէս Արարատ բառը Եբրայեցւոց լեզուով կը նշանակէ Անեծք սասանան , որ մենք զիտենք ազգային պատմութենէ թէ Արային անունէն առնուած է :

370 . Ի՞նչու համար սուրբ Հարց շատերը Հրէից լեզուն առաջին լեզու կը դնեն :

Յոյն ու Լատին սուրբ Հարք , ինչպէս նաև մեր ազգին Ա . Լուսաւորիչ , Վարդան վարդապետ և Երգնկացին , Հրէից լեզուն առաջին լեզու կը դնեն , աւելի բարեպաշտութեան հոգւով քան թէ մասնաւոր քննութեամբ , հաւատալով Հրէից բարունիներուն պատճառներուն : Բաց ասկէց Խորայէլացւոց աստուածընտիր ժողովուրդ ըլլալուն ու աստուածաշունչը անոնց լեզուով զրուած ըլլալուն համար , կարծեցին թէ առջի լեզուն ալ Եբրայեցերէնն է , որ անոնցմէ ամենեին չհետեիր : Ուստի այս բանասիրական խնդրոյն մէջ սուրբ Հարց վկայութիւնը պարզ կարծիք է : Նորերուն մէջ անուանի եղան Ուոլզըն , կալմէթ և Պօշար որ պաշտպան կեցան Հրէից լեզուին առաջնութեանը , որոց կարծիքը Հուետիոս և ուրիշները զօրաւոր պատճառներով կը ջրեն : — Դառնանք հիմա ցուցընենք թէ Հայոց լեզուն աշխարհիս առաջին լեզուն է , որ Հրէից լեզուին առաջին ըլլալուն չորրորդ ամենազօրաւոր պատճառը կ'ըլլայ :

ՅՈՒԽԱԾ Բ.

Հայոց լեզուին առաջնորդեանք վրայ

371. Հայոց լեզուին վրայ ինչ գլուխելիք կան :

Հայոց լեզուն հին մայրենի լեզու է, և ինչպէս որ պիտի ցուցընենք՝ աղամային լեզու, ուստի կը սխալին մեծապէս անոնք որ մեր պատմութեանը և աշխարհագրութեանը տեղեկութիւն չունենալով, Հայոց լեզուն Ասորուց կամ Մարաց կամ Արաբացւոց և կամ Եբրայեցւոց լեզուէն ելած է կըսեն, այն ազգերուն սահմանակից եղած Հայաստանի զաւառներուն մէջ անոնց սովորութիւններէն մէկ քանին, նաև անոնց բառերէն մեր լեզուին մէջ ալ զըտնուելով, որ ասիկայ ամէն սահմանակից զաւառներուն մէջ ալ կ'ըլլայ նաև ուրիշ տեղեր :

372. Ինչէն կը ցուցընես թէ Հայկայ խօսած լեզուն հիմակուան մեր խօսած լեզուն է :

Հայկ որ Բաբելոնի աշտարակը շինող հսկայից մէկն էր, երբոր հոն եղողներուն լեզուն խառնակեցաւ, դարձաւ ինքը իրեններովը Հայաստան եկաւ, և հոն աեղի բնակչաց լեզուն՝ զոր պատմուելով կորսընցուցեր էր, նորէն սովորեցաւ, և ինքը ինչ լեզու որ կը խօսէր այն ատեն, նոյն լեզուն

մնաց ինչուան հիմա : Եւ այս յայտնի է իրեն ու որդւոցը դրած տեղւոյ ու մարդկան անուններուն նշանակութենէն որ նոյնպէս կը նշանակեն հիմա ալ . ինչպէս են , Հայկաշեն (Հայկէն շինուած) , Գերեզմանք՝ ուր որ Բէլ իրեններովը ընկաւ պատերազմի մէջ , Արագած (Արմենակայ ազած , վասն զի հոն կը բնակէր ինքը) , Արմաշիր (իբր Արմայիսայ իր կամ երկիր) , Գեղարշնի կամ Գեղարդունի (Գեղամայ արքունի) , Գեղամաշեն , Յուրակ (ցոլացեալակն) , Այրարատ (Արայի արտ ուր որ ինքը մեռաւ) , Գառնիկ , Փառնակ (Փառացի) , Պերճ , Բազուկ , Ակայորդի , Զարմայր (զարմանալի այր) , Հրաչեայ , Հրանտ (հրաւանդ) Վահան , Սահատրուկ (տուրք Սանոտայ՝ դայեկին անունովը տրուած) , Արք , (ժանտ բնութիւն ունենալուն համար , և այլն :

Զի կրնար մէկը ըսել թէ Հայաստանի բնակիչները Հայկայ խառնակած լեզուն սովորած ըլլան և այն լեզուն ինչուան հիմա մնացած ըլլայ , վասն զի , Ա . ամենաքնական է որ քիչը շատին հետեւի քան թէ շատը քիչին . ուստի Հայկ և ընկերները որ թուով քիչ էին , պէտք էր որ տեղացոց լեզուն սովորէին , որ իրենց առջի լեզուն ըլլալով , զիւրաւ ալ կրնար սովորիլ : Բ . Հայկ զիտէր որ լեզուաց խառնակութիւնը պատժոյ համար եղած էր . արդ ինչպէս կրնար թողուլ իր առջի նախնական լեզուն , զոր կը խօսէին բոլոր իր պապերը ու իր

Թորգոմ Հայրը որ Հայաստանի մէջ մնացեր էին , և ինչպէս կրնար ինքը քիչ հոգով իր խառնակած լեզուն տարածել Հայաստանի մէջ անոնց հակառակ . դիտենք ալթէ երբոր Հայաստան դարձաւ առջի բնակութեան տեղը Հարք անուանեց իր նախնեացը ու հօրերուն յիշատակը պահելու համար , որ յայտնի ապացոյց է անոնց վրայ ունեցած սիրոյն :

373 . Ինչէն կը ցուցընես թէ Նոյի խօսած լեզուն անփոփոխ մնաց Հայաստանի մէջ :

Նոյ , ինչպէս ուրիշ տեղ ըսինք , երբոր տապանէն ելաւ բնակեցաւ Հայաստանի մէջ , և իրեն սերունդը բաղմացաւ , որոնց ամենուն լեզուն նոյն Նոյի խօսած լեզուն էր : Երբոր այնչափ շատցան՝ որ երկիրը բաւական չէր զիրենք կերակրելու , շատերը ելան Հայաստանէն ու զնացին Աննար դաշտը , և ուզեցին ամբարտաւանութեան խորհուրդով այն բարձր աշտարակը շինել . որոյ վրայ Աստուած սաստիկ բարկանալով կործանեց աշտարակը ու լեզունին խառնեց , սովորական կարծիքին նայելով եօթանասունուերկու լեզու բաժնուեցաւ : Իսկ Հայաստանի բնակչաց լեզուն անփոփոխ մնաց : Զենք կրնար ըսել թէ Նոյէն մնացած լեզուն վերցուած ու կորսուած բլաց Հայաստանէն . վասն զի թէ որ խառնակած լեզուները չվերցուեցան և ինչուան հիմա կան , ինչո՞ւ համար վերցուի այն լե-

դուն որ Աղամէն ինչուան Նոյ տեսց և անպատուհաս մնաց . և գարձեալ չվերցուեցաւ այն ազգը որ Հայաստանի մէջ բազմացաւ , ուրեմն և ոչ ալ իրենց լեզուն : Եւ դարձեալ , չենք կրնար ալ ըսել թէ բոլորովին ուրիշ լեզուի փոխուեցաւ , վասն զի թէ որ մէկալ լեզուները չփոխուեցան , ինչու փոխուի այս լեզուն : Այս բանս կ'ըսենք ընդհանրապէս , ոչ եթէ պատահական փոփոխմանց համար , որ ամէն լեզուներու մէջ ալ եղած են . ուստի և Հայու լեզուին մէջ ալ եղած կրնան ըլլալ , զանազան տեղերէ Հայաստան եկած զաղթականներէն ու շրջակայ ազգերէն * :

744. Ինչո՞ն կը ցուցընես թէ Նոյի լեզուն մեր հիմակուան խօսած լեզուն է :

Ա . Ասով՝ որ Հայաստանի մէջ նոյն բազմացած ազգը չփոխուեցաւ բոլորովին , հապա նոյն Հայոց ազգն է որ որդւոց որդի յա-

* Մեր լեզուն եօթը գլխաւոր ճիւղ բաժնուած էր հին ասեն , ինչպէս կը զնէ Յովհանն Երզնկացին հին քերականութեան մեկնութեան մէջ՝ Սահմաննուէն առած , այսինքն Կոբձայ + , Տայեցն . Խութայի . Չուրուր Հայեցի . Սուբրույի , Սիւնի , Արշակուն . և այս լեզուները եւլուած կը կոչէ . իրեւ թէ Հայաստանի ծայրը կամ սահմանագլուխները խօսուած լեզուներ : Ամենէն մաքուրն էր միջնաշխարհին լեզուն այսինքն Այրարատ նահանգին՝ ուր կը նսակը թագաւորը . և Ոտանիկներուն լեզուն , որ Չորրորդ Հայոց մէկ կողմը կը բնակէին :

ջորդաբար եկած է պահելով Նոյին խօսած լեզուն, որ ինչուան իրմահը Հայաստանի մէջ բնակեցաւ :

Բ. Նոյի ատենէն մնացած տեղւոյ անունները՝ որոնք մէջմէկ անգիր ու հաստատուն յիշատակարաններ են, թէ Նոյ Հայաստան իջաւ և թէ ինչ լեզու որ կը խօսէր ինքը՝ նոյն լեզուն մնացած է ինչուան հիմա. վասն զի տեղւոյ անունները ինչ որ կընշակէր նոյն ատեն հիմա ալ նոյնպէս կը նշանակեն. և այս մեծ ապացոյց է թէ Նոյի խօսած լեզուն՝ մեր զրաբառ լեզուն է: Յրինակի համար հոս մէկ քանին յիշենք:

Ա. Նախջուան, (նախ իջնան) * ուր Նոյ տապանէն ելլելուն պէս նախ իջաւ, և տեղւոյն անունը այսպէս անուանեցին Նոյ և իրեն որդիքը, և այս բանս հաստատուն աւանդութեամբ ինչուան մեզի հասած է: Այս բանիս կը վկայէ նաև Յովսեապոս ըսելով, թէ Հայք Նոյին իջած տեղը Արովադիրիոն կը կոչեն, որ Հայոց Նախիջնան բառին յունարէն թարգմանութիւնն է: Այդ ինչպէս որ Յովսեապոսէն ինչուան հիմա մնացած է այս աւանդութիւնը, որ Քրիստոսէ քիչ մը ետք էր, նոյնպէս ալ Նոյէն ինչուան Յովսեապոս կրնար մնալ:

բ. Ակուի (արկ ուռի) ուր որ Նոյ նախ

* Նախջուան քաղքին ու գաւառին անունը կը գրուի նաև Նախ Նախմառան, Նախջառան, Նախիջնան, Նախջնառան :

այզի տնկեց , և կ'իյնի անմիջապէս Մասիս
լերան ուսքը , որոյ զինին շատ յարզի ու
ազնիւ էր . և կը կարծուի թէ Նոյ այս տե-
ղոյն գինիէն խմելով գինովցեր է : Այս զե-
ղը 1840ին Մասիս լեռնէն ելած հրաբխովը
բոլորովին կործանեցաւ , բայց տեղը յայտ-
նի կեցած է :

գ . Երևան (երևեցան) կը կարծուի թէ
այս անուամբ կոչեցաւ այն տեղը որ ամե-
նէն առաջ տապանին մէջէն տեսան , եր-
բոր սկսեր էր ջուրը երթալով ցածնալ :

դ . Առենյոտն , (ոտն առ Նոյ) ինչպէս որ
յիշուած է այս կերպով (Թովմ . Արծր .) որ
Վասպուրական աշխարհին զաւառներէն
մէկն է , Նախջուանի և Ակոսի գեղին մօտ ,
որոց մէջտեղուանքը բնակեցաւ Նոյ : Ոմանք
Առնոյոտն զաւառին մէջ թաղուած է կը-
սեն Նոյ , բայց Վարդան աշխարհազիրը
Նախջուանի մէջ կը դնէ Նոյի գերեղմանը :

դ . Մարտանդ (մայր անդ) որ կ'ըյնի Վաս-
պուրական աշխարհին մէջ , ուր թաղեցաւ
Նոյեմզար Նոյի կինը , ինչպէս որ կ'ըսէ
Վարդան աշխարհազիրը , և կ'ըյնի Նախ-
ջուանի մօտերը :

ե . Ցրոնք , Աստղներդ , որ Նոյի ատե-
նէն դրուած են . վասն զի Ոլոմալիոդորոս
հին աւանդութենէ առած կ'ըսէ , թէ Տար-
բան Աեմայ որդին իր անունովը կոչեց Տա-
րօն զաւառը . բաց ասկէց այն տեղը ուս-
կից իր որդիքը բաժնուեցան ու ցրուեցան
կոչեց Ցրոնք : Իսկ Աստղներդ կոչուեցաւ

Նոյի Աստղիկ աղջկանը անունովը , և
կը յնի Տարօնի մէջ :

375 . Նաւասարդ բառին վրայ ի՞նչ զի-
աելիք կան :

Ծննդոց զրքին մէջ կըսէ թէ առջի ամ-
սուն առջի օրը պակսեցաւ ջուրը երկրիս
երեսէն , և Նոյ բացաւ տապանին ձեղունը
և տեսաւ որ պակսեր էր : Արդ յայտնի է
որ մեծ ուրախութիւն ունեցան այն օրը տա-
պանին մէջ եղած մարդիկը ջուրին ցած-
նալուն համար , և որպէս զի այն օրուան
յիշատակը չկորսուի , կոչեցին Նաւասարդ՝
իրը թէ (նաւաստ աւարտ կամ նաւ հաս
արդ) : Այս մեծ ուրախութեան յիշատակը
միշտ մնացած էր Հայաստանի մէջ . վասն զի
կուապաշտութեան ատեն ամէն տարի նա-
ւասարդին առջի օրը , որ է ըստ Հայոց տար-
ւոյն առջի օրը , ամէն կողմէն ժողվուած
մեծ հանդէսով տօն կը կատարէին , որ կ'ե-
րեի թէ Նոյի ատենէն սկսած էր , և կամ
թէ նոյն իսկ Նոյի ջրհեղեղէն աղատելէն
ետքը Աստուծոյ ըրած չնորհակալութեան
ողջակիղին յիշատակն էր , և ամէն տարի
տարեղարձին օրը նոյն ուրախութիւնը կը
կատարուէր Հայաստանի մէջ : Բայց կու-
պաշտութեան ատեն այս տօնը այլ և այլ
կուռքերուն անունովը կ'ըլլար Աշտիշատ
աւանին Վահէվահեան մեհենին մէջ , և
կ'անուանէր Վարդավառ * նոյն օրը իրենց

* Այս Վարդավառ անունը թերես Հայաստա-

աստուածներուն արձանները ու իրենք զիրենք վարդերով պսակելուն համար : Այս մեծ աշխարհաժողով հանդէսը և ուրախութիւնը Ա . Գրիգոր Լուսաւորիչ քրիստոնէութեան ատեն Այլակերպութեան տօնին փոխեց : Բաց ասկէց նաւասարդին մէջ այլակերպութեան տօնին օրը սովորութիւն կայ մեր ազգին մէջոր մէկզմէկու վրայ ջուր կը ցանեն , որ հին ատենէն մնացած է , և Այլակերպութեան տօնին հետ ամեննեին վերաբերութիւն մը չունի . ուստի յայտնի նշան է որ ջրհեղեղէն ազատելուն յիշատակը պահելու համար եղած է այս սովորութիւնը մեր ազգին մէջ , Նոյի ժամանակէն սկսեալ : Դարձեալ տեղ տեղ սովորութիւն կայ մեր ազգին մէջ որ աղաւնի կը թոցընեն նոյն օրը , որ է Նոյի տապանէն աղաւնի թոցընելուն յիշատակը :

Այսչափ ապացոյցներով բաւական կը

նի մէջ կռապաշտութիւն մանելէն առաջ աստուածպաշտութեան ատեն ալ կար . վասն զիջրհեղեղին յիշատակը որ այսչափ մեծ հանդէսով կը կատարէին նաւասարդին առջի օրը , վարդերուն ծաղկած ատենը ըլլալով , կ'երեկի թէ իրենց աստուածապաշտ սեղանները վարդերով կը պսակէին ու կը զարդարէին , անկէց տօնին անունը դրուած ըլլայ Վարդակառ , և մնացած ըլլայ ինչուան կռապաշտութեան ատեն :

Վարդավառ անունը Խորենացին Վարդավառի Շառին մէջ , Խորհրդաբար մէկնութեամբ մը Աւատար կը թարգմանէ . տես . 334-337 :

ցուցուի թէ ։ Այսի խօսած լեզուն մեր հիմա-
կուան դրաբառ լեզուն է : Գանք հիմա ու-
րիշ ապացոյցներ ալ առաջ բերենք մեր լե-
զուին առաջնութեանը նպաստաւոր :

376 . Կենդանեաց անուններուն ստու-
գաբանութենէն ինչպէս կը ցուցընես թէ
մեր լեզուն աշխարհիս առջի լեզուն է :

Կ'ըսէ Ծննդոց զրբին մէջ թէ Աստուած
բոլոր կենդանիները ու թռչունները Աղա-
մայ առջև բերաւ որ անոնց անուն դնէ , և
ինչ անուն որ զրաւ անոնց նոյն անունները
մնացին : Արդ ինչպէս որ կ'ըսեն Փիլոն ,
Առվակէս քերթող , Յովհ . Եղնկացին , յայտ-
նի է որ Աղամ այն կենդանիներուն անուն-
ները իրենց բնութենէն կամ ձայնէն առ-
նըլով զրած է , և որովհետեւ ասանկ նշանա-
կող կենդանեաց անուններ շատ կան մեր
լեզուին մէջ , ուրեմն մեր լեզուին աւելի կը
յարմարի Աղամայ խօսած լեզուն ըլլալը :
Օրինակի համար , դնենք հոս մէկ քանի
կենդանեաց անուններ , որոնք իրենց բնու-
թիւնը բացատրող խմաստներ ունին :

Աղամի (աղու ունի) վասն զի հեզ է բնու-
թեամբ :

Առիւծ և արծիւ (առող և ծոշող) վասն զի
զիշտիչ կենդանիներ են :

Արտոյտ . Վասն զի արտերու մէջ կը
բնակի :

Աքաղաղ (այգուն աղաղակող) :

Եղճերու (եղջերաւոր) :

Երիվար . (յերի վարող) կոնակը բան
տանող :

Լորամարգի . Վասն զի Լոռերու մէջ ու
թաց տեղ կը բնակի :

Խող . ('ի խուղողութենէ) վասն զի կըն-
ճիթով զետինը բան կը փնտոէ :

Լայտառ . Լայտուելուն համար տրուած :

Լապիկ (կապող յինքն) վասն զի կ'ուզէ
միշտ ուրիշին նմանիլ :

Լաքաւ (կաքաւող). վասն զի քալելու
ատեն ցատկըտելով կ'երթայ :

Նապաստակ (ապաստանող) վասն զի
բնութեամբ վախկոտ ըլլալով կ'ուզէ միշտ
տեղ մը ապահինիլ :

Ոիրամարգ (սիրող զմարգ) :

Դնենք քանի մը կենդանեաց անուններ
ալ որոնց անունը իրենց ձայնէն առնլով
դրած են . ինչպէս .

Ացաւ , կոռոնին , կաչաղակ , ձպուռն , ձրն-
ձղուկ , ձանձ , մմեխ , ծիծառն , ծիտ , կոյլ ,
բուր , ուրուր , ցուլ , բզեզ , վիշապ , իժ , զե-
ռուն , սողուն , և այլն :

377 . Աեր լեզուին կազմութենէն ինչ-
պէս կը ցուցուի իրեն առաջնութիւնը :

Ամէնքը կը զրուցեն թէ նախնական լե-
զուն կատարեալ և ճոխ պիտի ըլլայ հընչ-
ման կողմանէ : Արդ մեր լեզուն ա . զրե-
թէ ամբողջ ամէն հնչմունք ունի , բաց 'ի
մէկ քանի յունական թլուատ հնչմունք-
ներէն , որ լեզուի անկատարութիւն են
քան թէ կատարելութիւն . և բաց 'ի մէկ
քանի արաբացի կոկորդային հնչումներէն .
որով մաքուր հնչումն ունեցող Հայ մը

կրնայ ուրիշ ամէն ազգաց օտար հնչումները արտասանել, և այս բանիս համար է որ Եւրոպացիք շատ կը զարմանան մեր վրայ:

թ. Շատ ճոխ է մեր լեզուն թէ բառերու շատութեան կողմանէ և թէ բարդութեանց կողմանէ, որով կրնայ համարձակ ամէն բան բացատրել. և թէպէտ զիտութեան բառեր պակաս են՝ լեզուն շատ մշակուած չըլլալուն համար, սակայն լեզուին գեղեցիկ կազմութեանը պատճառաւ դիւրաւ կրնան հնարուիլ:

զ. Արմատական ու հարկաւոր բառերը զրեթէ շատը միավանկ են. ինչպէս հայր, մայր, քոյր, հոր, օդ, ջոր, հող, ծառ, խոտ, բոյս, տունկ, վայր, անդ, արտ, և այլն: Բաց ասկէց կան բառեր ալ որոնք մէկմէկէ ելլելուն կամ մէկմէկու վերաբերութիւն ունենալուն համար, կազմութիւննին ալ իրարու նման է. ինչպէս այր, հայր, մայր, եղբայր, քոյր (իբր քայր), ուստր, դուստր. ամ, ամիս, ժամ, ժամանակ կամ ամանակ, գարուն, աշուն, ամառն, ձմեռն, հոր, ջոր. և այլն:

դ. Լեզուին մեծ պարզութեանը նշան է սեռ և յօդ չունենալը, ինչպէս ունին Արաբացւոց, Եբրայեցւոց և զրեթէ բոլոր Եւրոպացւոց լեզուները նաև Յոյնն ու Լատինը. նոյնպէս նաև երկական թիւ չունենալը, ինչպէս ունի Արաբացին:

378. Մեր լեզուին արմատական բառե-

րէն ուրիշ մայր լեզուներու մէջ ալ կը զըտ-
նուի՞ն թէ չէ :

Այսափ մեծամեծ պատճառներով յայտ-
նի ցուցընելէն ետև թէ հայերէնը նախ-
նական լեզու է և մէկալ լեզուները բոլոր
Բաբելոնի խառնակութեանը ատեն գոյա-
ցած, այս բանիս ապացոյց կը բերենք նաև
նոյն լեզուներուն մէջ հայերէն բառեր զըտ-
նուիլը, ինչպէս օրինակի համար հաշ, մու-
կըն, անկիւն, արկդ, արուեստ, տուն, նոր,
բառերուն լատիներէն կըսեն ավիս, մուս,
սևկուրուս, արգա, արս, տօմուս, նովու .
և այլն : Կոյնպէս կը գտնուին Սանսքրիթ
լեզուին մէջ որ շատ լեզուներու մայր կը
սեպուի, օրինակի համար դնենք մէկ քա-
նին :

Քաղի . Կապիկ . Աձա . Այծ .

Արշի . Աչք . Տիու . Տիւ .

Քամ . Կամք . Նաշ . Նաւ *

Տուռ . Ծուռ . Քարշամա , Քարշումն :

* Կամ բառը գրեթէ ամէն լեզուի մէջ նոյն է,
և սաոյդ կ'երեկի թէ հայու լեզուեն ելած է, վասն
զի նոյեան տապանը հայաստանի Մասիս լեռան
վրայ իջնելով, մարդիկ նաւու առջի գաղափարը
անկէց ունեցան : Կամ բառին պարսկերէն կըսեն
Նաւ, յի . Նաս (նաւո) լոտ . Navis (նավիս) :

ԳԼՈՒԽ ԺԵ.

Գիտութեանց վրայ .

ՅՈՒԽԱԾ Ա .

379 . Զրհեղեղէն ետև նախ ո՞ր աղղին մէջ սկսաւ ծաղկիլ զրականութիւնը :

Զրհեղեղէն ետև հաւանական է թէ մեր աղղին մէջ ծաղկեցան զրականութիւնը ու արհեստներ , վասն զի մարդիկ նախ Հայաստանի մէջ բնակեցան ու բազմացան : Բայց հոս ցուցընենք նախ համառօտ մը թէ Զրհեղեղէն առաջորչափ առաջ զացած կ'երենան զիտութիւնները աշխարհիս վրայ :

380 . Զրհեղեղէն առաջ ո՞րչափ ծաղկած էին զիտութիւններն ու արհեստները :

Ոմանք կը սեպեն թէ ինչուան Զրհեղեղ որ 2242 տարուան միջոց է ըստ եօթանասնից , աշխարհս խիստ շատ ծաղկած էր . և ոմանք ընդ հակառակն թէ ամեննեին ծաղկած չէր . բայց աւելի հաւանական է առջիններուն ըսածը թէպէտ և չափազանցութիւն ալ ըլլայ , վասն զի ինչպէս որ աշխարհիս սկզբան ատեն մէկէն զտնուեցան երկրագործութեան , հովուութեան , ու զարդնութեան արհեստները և երաժշտութիւնը , ուրեմն հարկաւ կը հետեի թէ կամաց կամաց նաև ուրիշ շատ արհեստներ ալ զտնուեցան . մանաւանդ որ այն ատեն մար-

դուս կեանքը երկայն ըլլալով , խելացի ու
ճարտար մարդիկ ալ երկայն ապրելով , կըր-
նային զանազան զիւտեր գտնել ու զիտու-
թիւնը ծաղկեցընել :

381. Զըհեղեղէն առաջ զիր զտնուած
էր թէ չէ :

Ամենաստոյգ կ'երևի թէ զիր զտնուած
էր . վասն զի նախ , բնական է որ կ'ուզէ
մարդ իր ատենի զիապուածները որդւոց որ-
զի ետեիններուն աւանդել , և այս բանս
նշաններ դնելով կամ զրով կըլլայ :

թ . Զկրնար ըլլալ որ աշխարհիս ստեղծ-
ման պատմութիւնը , նահապետաց կեան-
քը , անունները , տարիքնին և ուրիշ մանր
մունր զիալուածները բերնէ բերան միայն
աւանդութեամբ հասած ըլլան ինչուան
Մովսեսի ատեն , որ զիր անցուց այս բա-
ներս :

գ . Յուղայի Առաքելոյն թուղթին մէջ
զրած է , թէ « Մարգարէացաւ վասն նոցա
և եօթներորդն յԱղամայ Ենովք » , և այս
մարզարէութիւնը ամենաստոյգ կ'երևի թէ
զրաւոր էր , ինչպէս կըսեն ոմանք , և մեր
Երդնկացին ալ , որ զիր զտնողը նոյն Ե-
նովքը կը դնէ * :

* Ուոլդըն կը զբուցէ թէ աշխարհիս սկիզբէն 'ի
վեր հաւանական կ'երևի թէ գտնուած էր գիրը .
գարձեալ կը կարծէ թէ Ադամ՝ գտած է , անկեց
անցեր է Սէթին . անկեց ալ Նոյին ու իր յաջորդ-
ներուն՝ առջի լեզուին հետ մէկտեղ . և այս գիրը

Դ . Եւսերիոս վկայութիւն կը բերէ Բագամալէպն Աղեքսանդրէն , թէ ջրհեղեղին համար նաւը շինողը հրամմեց « զամենայն դառաջինս և զմիջինս և զվերջինս մատենից՝ փորել և դնել յԱրեգ քաղաքին Սիստարացւոց » (որ ըստ ոմանց է մեր Սպերը , ըստ սուրբ զրոց Առվիեր .) և թէ ջըրհեղեղէն ետքը հրաման եկաւ « երթալ՚ի Սիստարացւոց քաղաքէն փորել հանել զմատեանսն որ ծածկեալ կայցեն անդ , և տալ մարդկան , և եթէ տեղին յորում վայրի եւլեալ կային՝ Հայոց աշխարհն է » :

Ե . Յովսեպոս կը զրէ թէ ջրհեղեղէն եւտե երկու սիւն մնացեր էր , որոց վրայ ջրհեղեղէն առաջ եղած մարդիկը փորած էին երկնային մարմնոց վրայ տեղեկութիւններ , և աստղերուն շրջանները ու կարգերը , և այս սիւներուն մէկը նաև ինչուան իր ատենը մնացեր է եղեր :

Այսափ ապացոյցները բաւական ըլլան ցուցընելու համար , թէ ջրհեղեղէն առաջ զիր գտնուած էր :

382 . Ջրհեղեղէն ետե ով եղաւ զրականութեան առջի ծաղկեցընողը :

Այ՝ որ 600 տարի ջրհեղեղէն առաջ

մնաց կըսէ ինչուան լեզուներուն խառնակութեան ատենը , երբոր նոր լեզուներու հետ՝ ատեն անցնելէն ետե նոր գիրեր ալ գտնուեցան . բայց առջի գիրը մնաց անոնց քով , որ առջի լեզուն ունէին :

ապրելով, զիտէր անշուշտ նոյն ժամանակի զիտութիւններէն շատը, որոնք իր արդուցմով մէկտեղ ջրհեղեղէն ետև նորէն ծաղկեցուց, զրին զործածութիւն ալ մըտցընելով։

383. Արտաքին պատմիչները Կոյին վրայ ինչ կը զրուցեն։

Արտաքիր կ'ըսեն թէ Կոյ սովորեցուց աստեղաց ընթացքը, ու որոշեց տարին արմուն շրջանին նայելով, ու տասուերկու ամիսները՝ ըստ լուսնի շրջանին։ Հեթանոսները որ դՆոյ Աստուածու կ'անուանէին, այնշափ իմաստուն մարդու տեղ զրած էին ու ամէն բան զիտցող ու ժամանակի իշխեցող, որ ինչուան ժամանակին անունովը զինքն ալ կռունու անուանեցին։

384. Աեմ ինչ բան սովորեցուց։

Աեմ որ ըստ արտաքին պատմիչներու կ'ըսուի Զօրուադր կամ Զրադաշտ և կամ Զրուան, բնակեցաւ Հայաստանի Զարեանդ զաւառը, որ իր անունովը կոչուած է (§. 28)։ Շատերք կ'ըսեն թէ այս Զրադաշտը զտաւ մոգութիւնը, և մողութիւն ըսելով հին ատեն, ինչպէս կ'ըսէ Պլինիոս, կ'իմացուէր կրօնքի վերաբերեալ զիտութիւններ, բժըշկութիւն և աստղաբաշխութիւն։ ուստի այս զիտութիւններս նախ Հայաստանի Զարեանդ զաւառին մէջ սկսան ծաղկիլ, որոնցմէ աստղաբաշխութիւնը՝ ատեն անցնելէն ետև զարձաւ աստեղագիտութիւն, այսինքն աստղերուն զիբքն ու այլնայլ շար-

ժումները զիտելով մէկուն ծննդեանը և
բաղդին վրայ սուտումուտ զուշակոթիւն-
ներ ընել : Ասանկ ալ մոգութիւնը ժամա-
նակաւ դարձաւ աղանդ մը , որ կը սովորեցը-
նէր արևապաշտութիւն , աստեղազիտու-
թիւն , և հմայութիւն :

385 . Բակտրիացի Զրադաշտին վրայ
ինչ զիտելիք կան :

Կը կարծուի թէ ասիկա Սեմայ թոռն էր
Տարբանայ որդին , որ զնաց բնակելու Բակ-
տրիոյ մէջ . և հոն իր Սեմ պատէն սովորած
զիտութիւնները ծաւալելով , ինքն ալ անոր
անունովը կոչուած ըլլայ Զրադաշտ : Այս
բակտրիացի Զրադաշտը չորս * երեսի Զրա-
դաշտներուն մէկն է , որ կըսուի նաև Պար-
սից Զրադաշտ , ուստի և կ'երեխ թէ ետքէն

* Այս չորս Զրադաշտներէն մէկը հայ էր , ո-
րոյ համար կ'ըսէ կիւրեղ Աղեքսանդրացի (Յա-
ճախ . Գիրք Է) և Զայսոսիկ գրեաց Զրադաշտն-
չայկազուն , աղդաւ Պամիփիլիացի ** . բայց ուրիշ
ները հայկազունը Պամիփիլիացիէն կը զատեն -
նոյնպէս նաև Արնոբիոս որ չորս Զրադաշտներն
աւ յիշելու ատեն կը զբուցէ թէ (եկեսցէ) և և
Արմենիոսն թոռն Աստանայ , և Պամիփիլիացին
ընտանին կիւրսի ** : Աչակէց մէր Ինչիձեանը կը
կարծէ թէ Աստանը պիտի ըլլոյ մէր Վատամ հայ-
կազուն նահատակետը , որուն յաջորդեց կար , և
կը համարի թէ Վատամը մօգութեան ետեւ ըլլա-
լուն համար , եղաւ երրորդ Զրադաշտը : Իսկ
Պամիփիլիացի Զրադաշտը ասկէց շատ ետեւ է , և
կը յնի կիւրսի ատեն :

Բակորիայէն Պարսկաստան անցեր է : Պարսիկները իրեն յաջորդներէն որոնք որ մոգութեան ետեւէ եղան , կոչեցին Զրադաշտական : Այս մոգութեան արհեստը շատ տարածեցաւ Պարսից մէջ , և առջի ուղիղ զիտութենէն մոլորելով բոլորովին սուտ աղանդ մը դարձաւ : Ուստի Զրադաշտի անունով զրուած խենդուխելառ ու ծուռումուռ բաները , պէտք չէ իմանալ Սեմայ ու իր թոռանը վրայ , հապա ուրիշ Զրադաշտներուն վրայ :

386 . Մող անունը ուսկից ելած է :

Շատերը Մող անունը յատուկ անուն կը համարին , և թէ որ այսպէս է՝ կրնանք ըսել թէ Մող անունով հին նահապետ մը եզ զած ըլլայ Հայաստանի մէջ որուն անունով Մոկք նահանդ մ'ալ կայ Զարեսանդ զաւառին մօտիկ , հաւանական կ'երեխ որ այս Մողը երկայն ատեն ուրիշներուն զիտութիւն սովորեցընելուն համար , իր անունը ըսուեցաւ Մող , ու զիտութիւնն ալ Մողուրիւն : Արդ ճշմարիտ մոգութեան արհեստը , ինչպէս որ վերը ըսինք , ատեն անցնելով աստեղազիտութիւն դարձաւ , և ով որ մոգութեան ետեւէ կ'ըլլար , մոդ կ'ըսուէր իրենց զլխաւորին անունովը . և այս զիտութիւնը շատ առաջ զնաց Պարսից ու Քաղղէացոց մէջ այլինայլ ճիւղեր բաժնըւելով : Ոմանք նոյն խոկ առաջին Զրադաշտին համար կ'ըսեն թէ Մող կ'անուանէր , մողը իբրև յատուկ անուն առնըլով , և

անկէց սկսած կը համարին մողութիւնն ալ
(§. 384) :

387. Քրիստոսի ծննդեան ատեն եկած
իրեք մողերը ուսկից էին :

Հաւանական կ'երեի ըսելը թէ մեր Մո-
կաց աշխարհէն եկան , որ Հրէաստանի
արևելեան հիւսիսային կողմը կ'ըյնի , վասն
զի զիտենք որ ուրիշ տեղ ալ սուրբ Վիրք Ա-
րևելք ըսելով կը հասկընայ մեր Հայաստան
աշխարհը . և թէ որ Մոկաց աշխարհն ալ
չփնենք , կրնանք դնել անոնց սահմանակից
երկիրը՝ որ է Միջազետք , ուր որ կը թա-
գաւորէր այն ատեն մեր Արգար թագա-
ւորը , որ ինչպէս հաւանական է , լսելով
այն իրեք մողերէն Քրիստոսի սքանչելի
ծնունդը , հաւատաց մէկէն Մեսիային զա-
լսատեանը , որոյ վրայօք Բաղաամ մողէն
՚ի վեր՝ որ Միջազետքէն էր , միշտ զուշա-
կութիւն կար մողերու մէջ , թէ նորանշան
աստղ մը երենալու ատեն աշխարհիս Փըր-
կիչ մը սլիտի ծնանի : Ուստի ստոյգ չէ ա-
նոնց կարծիքը որ կ'ըսեն թէ Արարիայէն
եկան այս իրեք մողերը , վասն զի ինչպէս
որ Պետափոս ալ կ'ըսէ , Արարիան Հրէա-
ստանի հարաւային կողմը կ'ըյնի , չէ թէ
արևելեան կողմը :

ՅՈՒՌԻԱԾ Բ.

**Առջի նահապետներեն ետև Հայաստանի
գրականուրեան վիճակը .**

588. Առաջին նահապետաց ատենէն
ետքը Հայաստանի ուսման վիճակը ի՞նչ-
պէս էր :

Թէպէտ և շատ զիտութիւնը , ինչպէս որ
բախնք , Հայաստան զտնուեցան , բայց ա-
նոնց զարգացընողը օտարազդիք եղան ,
և ատեն անցնելէն ետև Հայաստան խաւար
տղիտութեան մէջ մնաց ինչուան Վաղար-
շակայ ատեն , որ թէպէտ շատ տեսակ բա-
րեկարգութիւններ ու շինութիւններ ըրաւ ,
որով աշխարհը իր խառնափնդոր վիճա-
կէն հանեց , բայց ուսումը այնչափ չծաղկե-
ցուց . հասկա առաջին ծաղկեցընողը եղաւ
Արտաշէս Բ , որ զանազան զպոցներ ու
մարզատուններ բանալով Հայաստանի մէջ
արհեստներն ու զիտութիւնները առաջ-
տարաւ :

389. Երկրորդ անգամ ի՞նչպէս նորոգե-
ցան Հայաստանի մէջ զիտութիւնները :

Արտաշէս Բ էն ետև նորէն սկսաւ կա-
մաց կամաց մարիլ ուսումնասիրութեան
եռանդը , բայց ոչ ինչպէս որ Վաղարշա-
կէն առաջ էր . ինչուան որ երկրորդ ան-
գամ զիտութիւնները ծաղկեցան Վռամ-
շապուհին ատենը , և պատճառն էր Հայ-

կական զրերուն զիւտը , որ եղաւ սրբոյն
Մեսրոպայ ձեռքովը :

390 . Մեսրոպեան նշանագիրներէն ա-
ռաջ մեր ազդը ինչ զիր կը զործածէր :

Խիստ հին ժամանակ յայտնի չէ թէ ինչ
զիր կը զործածէր մեր ազդը : Ոմանց կար-
ծիքն է թէ կը զործածէր սեպածե կամ
բնեռածե ըսուած զիրերը , որ հաւանական
կ'երեխ , տեսնելով որ երբոր Համիրամ Հայ-
աստան եկաւ , նոյն զրով շատ բան զրեց
վանայ բերդին վրայ , որ եթէ ժողովուրդը
չկարենար կարգալ , նոյն զրով չէր զրեր :
Ոմանք ալ կ'ըսեն թէ հին Պարսից զենու ը-
սուած լեզուին զիրերը կը զործածէին : Խակ
վերջի ատենները կը զործածէր Պարսից
զիրը ու երբեմն նաև լեզուն աշխարհական
բաներու մէջ . խակ յունարէնն ու ասորե-
րէնը աւելի եկեղեցական բաներու մէջ :

391 . Ինչո՞ւ ետեէ եղաւ սուրբն Մեսրոպ
նոր զիր զտնելու :

Նախ որ օտար լեզուներուն զրերովը
մեր լեզուին ամէն հնչմունքը չէր բացա-
արուեր . և երկրորդ՝ տեսնելով սուրբն Մես-
րոպ որ Աստուածաշունչը ասորի լեզուաւ
եկեղեցւոյն մէջ կարգալուն համար , ժողո-
վուրդը շատ բան չէր հասկընար , և հարկ
էր որ միշտ թարգմանիչ մը զտնուէր , որ
իմաստը ժողովրդեան թարգմանէր . անոր
համար աստուածսիրութեան եռանդով մը
վառուած , ուզեց սուրբ զիրքը հայերէն
թարգմանել . բայց որովհետեւ ազգային յա-

տուկ զիր մը չունէինք , մտածեց նախ զիրը հնարել , և այս բանս իմացուց սրբոյն Սահակայ որ այն ատենուան հայրապետն էր , և իրմէ՛ ալ աւելի յորդորուեցաւ :

392. Դանիէլեան նշանագիրները ինչպէս գտնուեցան :

Սուրբն Մեսրոպ Վռամշապուհին քով իր քարտուղարութեան պաշտօնը թողլէն ետե , երբոր անգամ մը Վռամշապուհ Միջազետք կ'երթար , ու ասորի և յոյն լեզու զիտցող ընտիր թարգման մը չգտնելով , ինչպէս էր սուրբն Մեսրոպ , շատ նեղութիւն կը քաշէր , Հարէլ անունով կրօնաւոր քահանայ մը զիմացը ելաւ , ու խոստացաւ Հայու լեզուին նշանագիրներ ստեղծել Դանիէլ եպիսկոպոսին նշանագիրներով , որ իրեն ազգականն էր . ասով յայտնուեցաւ թէ կայ Դանիէլ եպիսկոպոսին քով Հայու նշանագիրներ :

393. Դանիէլեան նշանագիրներուն վըրայ ինչ զիտելիք կան :

Դանիէլեան ըստւած նշանագիրները որ թուով քսանուերկու հատ էին , Հայոց հին զիրերն էին . բայց որովհետեւ չէին կրնար լեզուին ամէն հնչմունքը բացատրել , և ձայնաւոր ալ չունէին՝ Արաբացոց ու Երրայեցոց լեզուներուն պէս , անոր համար մէկդի թողուած էին , և անոր տեղը սկսեր էին զործածել Պարսից , Ասորւոց , Յունաց զիրերը . որով Հայու հին նշանագիրները բոլորովին անծանօթ եղեր էին , ու զրեթէ

կորսուած . և ետքը գտնուելով Դանիէլ և պիտի կոպոսին քով , անկէց նորէն զուրս ելան :

394 . Վարդան պատմիչը Դանիէլեան նշանագիրներուն համար ինչ կը զրուցէ :

Վարդան յայտնի կը զրուցէ թէ Դանիէլեան նշանագիրները , Հայոց նշանագիրներ էին , հին ատենը հնարուած . և այս բանիս ապացոյց կը բերէ թէ և սոն թագաւորին ատեն զտնուեցաւ Կիլիկիոյ մէջ Հայկազանց կուապաշտ թագաւորներու զրամ մը Հայու զրով : Թէ հին ատեն կային Հայու զիրեր սրբոյն Մեսրոպէն առաջ , կը վկայ են նաև Կորիւն , Խորենացի և Փարավեցի , թէպէտ և յայտնի ու բացայաց կերպով չզրուցեն : Ունինք այս բանիս վկայութիւն նաև օտար ազգերէն ալ . Փիլոստրատոս՝ որ Կարակալլա կայսեր ատենը կը յնի Քրիստոսի 200 թուականին , կըսէ թէ Պամմիկիա երթեմն յովազ մը զտնուեցաւ վիզը ոսկի մանեակ , վրան Հայու զրով զրած , այսպէս . « Արշակ թագաւոր աստուածոյն Նիւեայ » :

395 . Սուրբն Մեսրոպ ինչ դիր զտաւ :

Վռամշապուհին ձեռքով Դանիէլեան նշանագիրները գտնուելէն ետե , երկու տարիի չափ գալրոցներու մէջ սկսան տղոց այն զիրերը սովորեցընել . բայց տեսնելով որ անկարելի է այն նշանագիրներով մեր լեզուին բոլոր հնչումները հեղել , զնաց սուրբն Մեսրոպ՝ Պղատոն , Եպիփիան ու Հոռո-

փանոս ըստուած զիտուն մարդիկներուն քով
օղնութիւն մը զտնելու համար . բայց երբ-
որ անոնցմէ յոյսը փուճը ելաւ , ապափ-
նեցաւ առ Աստուած . և տպաւորեցաւ տե-
սիլքի մէջ իր սրտին վրայ հայերէն զիրերը .
և ազօթքէն ելլելէն ետև հնարեց Հայու
զիրը Ասմոստիա քաղքին մէջ Հռուփանո-
սի օգնութեամբը Քրիստոսի 406 թուակա-
նին : Ասողիկ կը կարծէ թէ եօթը ձայնա-
ւոր զիրերը Ա , Ե , Է , Ը , Ո , Խ , աւել-
ցոց սուրբն Մեսրոպ դանիէլեան հին
Հայոց զրերուն վրայ , որոց թիւը 29 հատ
կը դնէ : Կ'երեսի թէ Ասողիկէն մտած է խո-
րենացոյն մէկ քանի օրինակներուն մէջ
այս եօթը ձայնաւոր զրերուն անունները :

396. Մեսրոպեան տառերուն համարինչ
կըսէ Վարդան պատմիչը :

Վարդան պատմիչ ամէնէն աւելի լաւ
ու որոշ կը խօսի այս նիւթիս մէջ , և կ'ըսէ
թէ Դանիէլեան քսանուերկու զիրերուն
վրայ տասնըչորս հատ զիր աւելցուց Մես-
րոպ : Վասն զի բաց 'ի ձայնաւոր զրերէն
կան մեր լեզուին մէջ լծորդ տառեր , ո-
րոց հնչմանը զիր որոշելը աւելի զժար է՝
քան թէ ձայնաւորները գտնելը , որ զիւ-
րաւ կրնար Յոյնէն ալ առնուլ : Ոմանք ալ
կը կարծեն թէ 36 զիրն ալ սուրբն Մեսրոպ
գտաւ , ինչպէս կը կարծէ նաև Շնորհալին ,
բայց այս կարծիքը ստոյդ չէ :

Որ և իցէ կերպով սուրբն Մեսրոպ
Հայու զիրը կատարելապործելէն ետև , յու-

նական ձեռվ Հոռովանոսին օգնութեամբը
կարդաւորեց զանոնք . և սրբոյն Սահակայ
օգնութեամբը հնչումները որոշեց :

397. Սուրբն Մեսրոպ ո՞ր տեսակ դիրը
հնարեց :

Սուրբն Մեսրոպ հնարեց երկարագիր ը-
սուած դիրը , որով զրուած են հին մազա-
ղաթեայ ձեռազիրները , որ ատեն անցնե-
լով տասներորդ դարուն ժամանակները
դիւրութեան համար քիչ մը ձեւ փոխուե-
ցաւ հասակները կարճեցընելով : Մետա-
սաներորդ դարուն վերջերը ու երկոտա-
սանին սկիզբները հնարուեցաւ բոլորդիրը՝
որով կը տպուի հիմա ամէն դիրք : Ետքերը
զրելը աւելի դիւրացընելու համար հնա-
րուեցաւ ԺԴ դարուն նօտրդիրը . վերջէն՝
շեղագիրը , որ աւելի արագ զրելու համար
է . իսկ նրբագիրը , բոլորագիրը , գորագիրն ու
զարդագիրը մեր օրերու Գեղազրութեանց
զեղեցիկ դիւտերն են :

398. Ո՞րն է փակազիրը :

Այլեայլ երկաթազիր զիրերը մէկտեղ
միացընելով զրելը , կըսուի փակագիր , որ
համառօտութեան համար հնարուած է , և
կը զործածուի աւելի տապանազիրներու և
մատնիներու վրայ : Իսկ նշանագիրն է շու-
տութեան համար բառերը այլեայլ համա-
ռօտ նշաններով զրելը , զոր կը զործածէին
աւելի զալիրները , ինչպէս որ յիշատակու-
թիւն կայ Ազաթանգեղոսին մէջ :

399. Գիրը գտնուելէն եաւ Հայաստանի
մէջ ուսմունքը ո՞րչափ ծաղկեցաւ :

րո՞նք եղան անուանի ուսումնասիրութեան
կողմանէ :

Վաղարշակ Ա., որ Մարիբասայ Հայոց
պատմութիւնը դրելուն պատճառ եղաւ :
Արտաշէս Բ., որ ուսմունքը շատ ծաղկեցուց դպրոցներ բանալով։ Տրդատ թագաւորը, որ Գրիգոր Լուսաւորչին յորդորմամբ ըլլը շատ գոլրոցներ բացաւ։ Վահանշապուհ թագաւոր, որ ձեռքէն եկածին չափ սրբոցն Ատհակայ և Մեսրոպայ օգնեց, անոնց կամացը կամակատար ըլլալով։ Վահակ ասպետ Բաղրատունի Խշանը որ յորդորեց զիօրենացին Հայոց պատմութիւնը դրելու համար, զոր եթէ չունենայինք՝ ըոլորովին կորսուած կըլլար Մարիբասայ պատմութիւնը։ Հինդերորդ դարուն վերջերը երևելի եղան Վահան Մամիկոնեան մեծին Վարդանայ նղբօրորդին զօրավար ու մարզպան Հայոց, որ Վահար Փարալեցիին զրել տըւաւիր ատենի պատմութիւնը։ Եօթներորդ դարուն մէջ Համազասպ Մամիկոնեան, Աշոտ պատրիկ, Վահան կամարական՝ որոյ խնդիրքովը Գրիգորիս Արշարունեաց քորեպիսկոպոսը շինեց ընթերցուածոց մեկնութիւնը . և անոր որդւոյն Ներսեհ Կամսարականին խնդիրքովը՝ Փիլոն անունով մէկը յունարէնէն թարզմանեց Առկրատայ պատմազրութիւնը։

. 403. Տասներորդ դարուն և անկէ ետքը որո՞նք եղան երևելի։

Տասներորդ դարուն մէջ երևելի եղան

Գրիգոր Պահլաւունի և իրեն որդին Վահամ Պահլաւունի՝ որ Գրիգոր Մազիստրոսին հօրեղբայրն էր։ Գաղիկ Ա., Գաղիկ Բ. բազրատունի թագաւորները, ու Գրիգոր Մազիստրոս որ շատ զրուածներ ալ ունի։ Երեքտասասաներորդ դարուն մէջ Ուտքինեաց Լևոն թագաւորը որ շատ ընթերցասէր ըլլալուն համար այլևայլ զալրոցներ հաստատեց։ Հեթում Բ. որոյ վրայ շատ զովեստով կը խօսի Յովհաննէս Եղնկացի՝ գրասէր և ուսումնասէր կոչելով։

404. Որո՞նք եղան կանանց մէջ երևելի ուսումնականութեան կողմանէ։

Ա. մէնէն անուանի եղաւ Աահակաղումա Ստեփանոս Սիւնեաց արքեպիսկոպոսին քոյրը, որ ութերորդ դարուն մէջ երաժըստութեան զալրոց հաստատեց, երաժշտութեան մէջ անուանի ըլլալով։ ուինքը վարագուրի ետին կեցած ուրիշներուն երգիդաս կու տար, ինչպէս որ կ'ըսէ Ստեփաննոս Օրբելեան, և շատ երգեր ու մեղեղիներ շինեց, որոնցմէ մէկն է նաև Արյունի Մարիամը որոյ սկզբնատառերը իր անունը կը կապեն։ Մարիամ՝ Ա. շոտ Ա. թագաւորին աղջիկը, որ Նանայ սարկաւագէն շինած Յովհաննու աւետարանին մեկնութիւնը ընտիր ոճով նորէն թարդմանել տուաւ Թ. դարուն մէջ, որ մէյմը թարդմանուած էր Աըմբատ Խոստովանող իշխանին հրամանովը։ Դարձեալ և Շուշան Պահլաւունի տիկինը։ և ուրիշ ուսումնական կանայք ալ եղած

են, որոնց վրայ մասնաւոր յիշատակութիւն մը չկայ մեր մատենապրաց մէջ, թերես խիստ երեելի չըլլալնուն համար :

405. Հայաստանի մէջ ի՞նչ երեելի զրատուններ կային :

Հին ատենը կ'երեսի թէ տէրութեան զրատունը Վաղարշապատ թաղաւորանիստքաղքին մէջն էր, ուսկից որ թարգմանիչները սկսան գիտութիւնը ծաւալել Հայաստանի չորս դին, հոն տեղի դպրոցներուն մէջ սորված աշակերտները ասդին անդին խարելով զուրիշները սովորեցընելու համար : Անուանի պիտի ըլլայ Բագաւան քաղքին զրատունն ալ դէթ մեհենական զրբերու կողմանէ, վասն զի քուրմերու քաղաք էր : Երեելի էր Անի կամ Կամախ ըսուած բերդին զրատունը, ուր Բարդածան ազգային մեհենական պատմութիւնը ու թագաւորաց գործերը կարդալով, և իր ատենուան գործերն ալ վրան աւելցընելով, զրեց իր մեհենական պատմութիւնը ասորի լեզով, որ ետքը յունարէն թարգմանուեցաւ : Բայց ասոնցմէ աւելի անուանի էր Ամրդին քաղքին զրատունը, ուսկից Արդար թագաւորը բոլոր զրբերը տարաւ իր շինած Եղեսիա քաղաքը, իր կողմանէ ալ շատ զարդարելով . անուանի էր Եղեսիոյ թաղաւորական գիւանն ալ՝ ուր կը պահուէին տէրութեան վերաբերեալ զըրուածները, թուղթերը, հրովարտակները, վճիռները, և այլն : Այս Եղեսիա քաղքին

մեհենական * զրատունը ու զիւանը Եղե-
սիա քաղաքը Հռովմայեցոց ձեռքը անց-
նելէն ետե, շատ աւելի զարդարուեցաւ,
վասն զի Պոնտոսի Ախնոպ քաղաքին զրա-
տունը ու զիւանն ալ Հռովմայեցիք հոս փո-
խազբեցին :

406. Հայաստան ոտնակոխ ըլլալու ա-
տեն զիրքերը ուր կը պահուէին :

Վերջի ատենները զիրքերը ասդիս ան-
դին եկեղեցեաց ու վանքերու մէջ կը պա-
հուէին, մանաւանդ ուր որ զիտութիւնը ա-
ւելի ծաղկած էր, ինչպէս Ատարե. կամ Տա-
րե. վանքը Սիւնեաց մէջ, Յոհաննավանք Այ-
րարատ նահանգին մէջ, ուր շատ պատուա-
կան զրքեր ժողոված կային, որոնք ինչպէս
որ կ'ըսէ Առաքել պատմիչը աւազակները
յարձըկելով յափշտակեցին ուրիշ բաներու
հետ մէկտեղ : Գետիկ վանքը Դուզարաց
Զորափոր զաւառին մէջ, ուր Մխիթար
Գոշ վարդապետ եղած էր. Գլածոր կամ
Գայլեճոր Սիւնեաց Վայոց ձոր զաւառին

* Մեհենական զրատուն ըսելով չհասկցուիլ
թէ դից վերաբերեալ գրքերը միայն կը պա-
հուէին մէջը, հապա որովհետեւ մեհեններու
մէջ կը պահուէին ուրիշ և իցէ գիրքերն ալ
թէ պատմութիւն ըլլայ թէ յիշատակարաններ,
իբրև ապահովու սրբազն տեղմը, որոց քուրմե-
րը աւանդապահ էին, անոր համար մեհենական
գրքեր կ'ըսուէին : Ուսաի մեհենական պատմու-
թիւն ըսելովկը հասկըցուի ան՝ որուն մէջ թէ քա-
ղաքական թէ դիցաբանական բաներ գրուած են:

մէջ. Մեաց լեռան Եփրատացոց երկրին մէջ, ուր շատ վանքեր կային, և զիտութիւնն ալ շատ ծաղկած էր. Մեծ քար ըսուած վանքը կիլիկիոյ մէջ, զոր շինեց Հեթումին որդին Լոռն թագաւորը :

407. Սիւնեաց աշխարհին մէջ ի՞նչ երեւելի զրատուններ կային :

Մովսէս Խորենացի իր ատենէն կը յիշէ Գեղարքունի զաւառը. ետքի մատենազիրներու մէջ մասնաւոր յիշատակութիւն մը չկայ, բայց բաւական է այն մեծամեծ զովեստները ուսումնականութեան կողմանէ, որ կուտան մեր հեղինակները Սիւնեաց աշխարհին բնակչացը, մանաւանդ բանաստեղծութեան կողմանէ : Ասկէց կրնանք հետևցնել թէ կային Սիւնեաց աշխարհին այլևայլ քաղաքներուն մէջ երեւելի զրատուններ, վասն զի Սիւնեաց մէջ Այրարատէն ետև Հայաստանի ամէն կողմէն աւելի ծաղ կած էր զիտութիւնը. իսկ վերջերը եօթներորդ ութերորդ զարերու մէջ Այրարատէն ալ աւելի. ուր տեղի վարդապետարանը կ'երթային, կ'ըսէ Ստեփաննոս Օրբելեան, ամէն կողմէն հմտանալու համար, վասն զի իմաստութեան ազրիւր սեպուած էր, կ'ըսէ, այն ատեն մեր ազգին մէջ, ու զլուխ ամէն Հայոց զիտուններուն. և ինչպէս Աթէնք մայր իմաստից համարուած էր Յունաց ու Հռոմայեցոց մէջ, ասանկ ալ Սիւնեաց աշխարհը Հայաստանի մէջ. վասն զի սուրբ Գիրքը թարգմանելու

ու մեկնելու պաշտօնն ալ՝ սուրբն Յահակ
ու Մեսրոպ Սիւնեաց աթոռին տուած էին :
Սիւնեաց վարդապետարանէն ետե անուա-
նի էր ինչուան ՃԳ դար Արշարունեաց վար-
դապետարանն ալ, որ բացուեցաւ Է դա-
րուն մէջ, որ կըսուէր նաև վարդիկ Հայր :

ՅՈՒՂԻԱԾ Գ.

Հայաստանի մէջ գրականուրեան ետև
մնալուն պատճառները .

408. Ի՞նչ պատճառաւ զրականութիւնը
միշտ ծաղկած չմնաց Հայաստանի մէջ :

Պլխաւոր պատճառն է անդադար պա-
տերազմները, որ կ'ըլլային Պարսից, Արա-
բացւոց, դէտ Թաթարաց և ուրիշ ազգաց,
մանաւանդ Բազրատունեաց և Ռուբինեաց
ատեն : Բ, կրօնի համար եղած հալածում-
ները որ կը քաշէր մեր ազգը Պարսիկնե-
րէն ու Արաբացիներէն : Պարսիկը ար-
դելք ալ զրած էին իրենց բաժնին մէջ եղած
Հայերուն վրայ՝ յունարէն չսովորելու, որ-
պէս զի Յունաց հետ վերաբերութիւն մը
չունենան : Գ, մեր ազգին քիչ ուսումնասի-
րութիւնը, որոյ համար կ'ողբայ Խորենա-
ցին իր ատենը ու իրմէ առաջ եղած Հայ-
կադանց ժամանակը, անխմաստասէր բնու-
թեան տէր կոչելով այն ատենուան մարդի-
կը : Սակայն այսչափ պատճառներէն ետքն
ալ, երեւելի մատենադիրներ պակաս չեղան՝

թէալէտ և սակաւաթիւ ըլլան , հինգերորդ
դարէն ետե ինչուան վերջի ատենները . և
անշուշտ ալ աւելի կ'ելլային եթէ Հայա-
ստանը ներքին և արտաքին թշնամիներէ
աղատ ըլլար , ու խաղաղութիւնը տիրէր ,
որ ուսումնականութեան ծաղկելուն զլսա-
որ պատճառներէն մէկն է ,

409. Մեր ազգին մէջ ո՞րչափ զբքեր կոր-
սուած են :

Խորենացին կը զրուցէ թէ իր ատեն
կային անրաց զրուցաց մատեանք դատաս-
տանական բաներու , վէճերու , դաշինքնե-
րու , և իւրաքանչիւր նախարարութեանց
ցեղին վրայօք , յունական ու Պարսից զրե-
րով զրուած , որոնք հիմա բոլոր կորսուած
են : Նոյնպէս քրիստոնէութեան ատենէն
ինչուան վերջի դարերը զրուածներէն , թէ
թարգմանութիւն ըլլայ և թէ բնադիր՝ շատ
բան կորսուած են , որոնց ապացոյց է
անծանօթ ձեռազրաց հետզհետէ զտնուիլն
ինչուան հիմա :

410. Ի՞նչ պատճառաւ կորսուած են զըր-
քերը :

Նախ Նինոս Ասորեստանցոց թաղաւո-
րը , ինչպէս կ'ըսէ Խորենացին Մարի-
բասէն առնլով , հրաման տուաւ որ բոլոր
պատմական բաները և քաջերու համար ե-
ղած զրուածները այրեն , ու միայն իր ը-
րած քաջութիւնները զրեն . անոնց հետ
այրած կը կարծէ Խորենացին մեր Արա-
մայ քաջութեան պատմութիւններն ալ :

Յ. պատճառն եղաւ Ա. Գրիգոր Լուսաւորչի բարեպաշտական զիտումը , որ որպէս զի նորագարձ Հայաստանի ժողովուրդը չըւլայ թէ նորէն կուապաշտութեան դառնան , հրաման տուաւ բարի նախանձով բոլոր կուապաշտական զիրքերը այրելու , որոց մով լեցուն էին մեծեանները : Գ. պատճառն եղաւ ուրացեալն Մերուժան , որ Հայաստանի տիրելու մտքով հաւատքը ուրանալէն ետքը , Պարսիկ զօրքերով Գրիստոսի 380 թուականին վազեց Հայաստան , ու այրել տուաւ բոլոր յունարէն զիրքերը , ու սաստիկ արգիլեց յունարէն լեզու սովորելը , որպէս զի Յունաց հետ վերաբերութիւն չունենալով ու Պարսից լեզուն սովորելով , դառնան Պարսիկ ըլլան . անոր համար սուրբն Սահակ ալ առջի բերան յունարէն զիրք չգտնելով , ասորերէնէ սկսաւ Աստուածաշունչը թարգմանել :

ԱԱ. Ուրիշինչ պատճառներով վերջի ժամանակներն ալ շատ զիրքեր կորսուեցան :

Վերջի ատեններն ալ շատ զիրքեր կորսուեցան այլեայլ թշնամեաց յարձակմունքէն ու աւերմունքէն . որոնց մէջ զլիսաւորն է Անի թագաւորանիստ քաղքին այրիլն ու աւարհարութիւնը որ եղաւ 1064 ին . երկրորդն է Ալյազզիներէն 1144 ին Եղեսիա քաղքին առնուիլը , ուր էր անուանի թագաւորական զիւանն ու դրատունը : Երրորդն է Հռոմելայ բերդին աւերումը , ուր կը նստէին կաթուղիկոսները Կիլիկե-

ցոց ատենը : Չորրորդն է Ախունեաց աշխարհին Բաղաբերդ ամուր բերդաքաղաքին առումը , որոյ համար կ'ըսէ Ստեփանոս Օքբելեան , թէ Ախունեաց աշխարհին վանքերուն մէջ որչափ զիրք կար , թշնամինաց յարձակմունքէն վախնալով բերին հոն լեցուցին տեղոյն ամրութեանը վրայ վստահացած , և միայն Կտակարաններուն թիւր 10,000 էն աւելի էր , կ'ըսէ : Երբոր 1170ին Խամայելացիք տիրեցին Խաքէութեամբ Բաղաբերդին , մէջի զիրքերն ալ զերի տարին , որ ասդիս անդին ցիրուցան եղան ու փճացան :

Հայաստանի մէջ զիրքերու պակսելուն զլխաւոր պատճառներէն մէկն ալ եղաւ Աէնկթիմուրը որ 1400 ին Հայաստան տակն ու վրայընելէն ետե , կ'ըսուի թէ բոլոր զիրքերը Սմրդանդ քաղաքը բերգի մը մէջ զրաւ , և թէ հոն մնացած կը փտտին ինչուան հիմա , և ոչ ոք կրնայ մէջը մտնել : Պատճառներուն մէկն ալ է տղէտներուն աւելորդապաշտ կարծիքը , որ կ'առնուն հին ու չկարդացուելու զիրքերը զետինը կը թաղեն , կամ պատի մէջ կը հիւսեն , և կամ այրի մէջ կը դնեն թշնամեաց ձեռքէն ազատելու համար , ուր որ թացութենէ կը փտտին կ'անպիտանանան , լաւ սեղելով ինքիրմէ փճանալը քան թէ ուրիշին ձեռքը անցնիլը :

Ատենօք Սանահնի մայրավանքին կրօնաւորները վախնալով որ չըլլայ թէ իրենց ձեռագիրները ասպատակներու ձեռք ան-

ցնի, վանքին զիմացը բարձր այրի մէջ դրին ամէն իրենց պատուական զրքերը : Նատ ատեն անցնելէն ետև Հաղբատայ առաջնորդը հիւսներով քարին վրայ ելաւ, ու այրին զուտը բանալով, տեսաւ որ շատ երկաթազիր ու բոլորզիր ձեռազիրներ կան մէջը, բոլորն ալ թացութենէ աւրուած ու անպիտանացած, ու միայն Գրիգոր Նիւսացւոյն մէկ զիրքը անարատ մնացեր էր, որ զրուած էր Հայոց ԱԱ (400) թուականին, որ է Քրիստոսի 952 թուականն :

Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ Դ Ի .

Հայաստանի մէջ ծաղկած զիտութիւններուն վրայ .

412. Բժշկութեան զիտութիւնը ո՞վ զրտած է :

Ումանք կ'ըսեն թէ բժշկութիւնը Հերմէս Տրիմեզիստոսը կտաւ, որ հնախօսներուն ըսածին նայելով Փամայ որդին Փանաննէ, որոց երկուքն ալ նախ Հայաստանի մէջ բնակեցան : Բայց հասարակ ու ամէնուն ընդունելի կարծիքն է Մանեթոնին ու Դիոդորոս Սիկիլիացւոյն կարծիքը, որ կ'ըսեն թէ Մատուռնոսի այսինքն Նոյի իսիս աղջիկը զտաւ բժշկութիւնը, ու շատ դեղեր հնարեց : Արդ այս իսիսը, ինչպէս որ վերը ցուցըցինք, Նոյին Աստղիկ աղջիկն է, որ ինչպէս Եղիպտացիք կը պաշտէին իսիս

անունով, ու հիւանդներուն պաշտպան կը համարէին, ասանկ ալ նաև մեր նախնիքը կը պաշտէին Աստղիկ անունով, ու անոր օգնութիւնը կը խնդրէին բժշկութեան համար : Խսկ Յոյնք Աստղղկան որդին Ապողոնը բժշկութեան աստուած կը համարին . ուստի յայտնի կ'երեի թէ Ապողոն Աստղիկէն սորվելով ու կատարելազործելով տարածեց Յունաց մէջ :

413. Աստղիկ կամ Խսիս Հայաստանէն ելելէն ետե բժշկութեան զիտութիւնը ի՞նչ վիճակ ունեցաւ հո՞ն :

Որովհետե այս զիտութիւնս մարդուս կեանքին շատ օգտակար է, անոր համար թէպէտ և Աստղիկ Հայաստանէն հեռացաւ, բայց զիտութիւնը երեսի վրայ չմնաց . մանաւանդ որ Հայաստանի զանազան առողջարար ու ախտահալած խոտերն ու բանջարները այս զիտութիւնս ծաղկեցընելու կը յորգորեն . և Ղաղար Փարավեցին շատ կը զովէ Արարատ նահանգին առողջարար խոտերը, որոցմէ կ'ըսէ հմուտ ու վարպետ բժիշկներուն ձեռքովը դանազան դեղեր ու սպեզանիներ կը շինուէին : Այս բանիս ապացոյց է Արտաշէս Բին Աստղիկան մեծենին մօտիկ տնկած պարտէզը որ բժշկութեան պաշտպան աստուածուէին էր, ուր բաց ՚ի զանազան անուշահոտ ծաղիկներէն, կային նաև շատ բժշկական տունկեր ալ :

414. Ո՞վ զտաւ թիւրակէսը :

Թիւրակէսը զտաւ միջին Տիգրանայ քեռ-
այրը մեծն Միհրդատ Պոնտոսի թագաւոր-
ըը , այլեայլ բուսոց հիւթերու բաղադրու-
թեամբ . և ինչպէս որ կ'ըսէ Պլինիոս , շատ
բուսաբանական ու բժշկական զիրքեր ալ
դրած ունէր , որոնք Պոմալէոս երրոր իրեն
յաղթեց բոլոր թարգմանել տուաւ . ասոնց
մէջն էր նաև Թիրիակէին վարդապետու-
թիւնը : Ոմանք կ'ըսեն թէ Ներոնի բժիշկը
Անդրոմաքոս կրետացին զտաւ , բայց
ստոյգ չէ . թերևս ինքը աւելի կատարելա-
զործած ըլլայ մէջը իմի եղ ալ խառնելով :
Թիրիակէն Միհրդատայ զիւտը ըլլալուն
մէկ առացոյցն ալ այս է , որ ինչուան հի-
մա Եւրոպացոց մէջ այս դեղին Միհրդա-
տեան դեղրափ ալ կ'ըսուի : Միհրդատ թէ-
պէտ և Հայ չըլլայ ազգաւ , սակայն իրեն
զիւտը կրնանք մէկ կերպով մեզի ալ սեպ-
հականել , ինչպէս նաև իր քաջութիւննե-
րը , միջին Տիգրանայ մեր թագաւորին
քեռայրն ըլլալուն համար :

415. Ո՞վ զտաւ ծաղկի հիւանդութենէ
ազատելու համար պատուաստելու զիւտը :

Ծաղկի պատուաստը (աշ) ազգային զիւտ
է , ինչպէս որ Եւրոպացիք ալ կը վկայեն
և Հայերը իրենց ձեռքովը մտուցին այս
զիւտը Եւրոպայի մէջ :

416. Որո՞նք եղած են ազգային երեելի
բժիշկներ :

Թէպէտ և շատ բժիշկներ եղած պիտի
ըլլան Հայոց մէջ , բայց մեր մատենադիր-

ներուն մէջ յիշուածները տառնք են . Յովհաննէս լեզուազէտ բժիշկը թ. դարուն մէջ , որոյ մէկ քանի թարգմանութիւնները կան միայն . ԺԲ դարուն վերջերը կը յիշուի Մխիթարյեզուազէտ բժիշկը Հերդաւառէն , անոր համար ալ Հերացի կըսուի և Շնորհալոյն ժամանակակից է , որ բժշկարան մը ունի շինած , որոյ մէջ ըստ մեծի մասին ջերմին հիւանդութեանը վրայ կը խօսի :

ԺԵ դարուն մէջ երեելի եղաւ Ամիրտօլ վաթ բժիշկը , և ունի բժշկարան մը որ կըսուի Անգիտաց անպէտ , որոյ մէջ կը յիշէ քանի մը իրմէ առաջ եղած Հայ բժիշկներու անուններ , որ բժշկութեան վրայ բաներ ալ զրեր են , և են Ահարոն , Ստեփանոս , Դեղին բժիշկ , Ախմէոն , Վահրամ , և այլն , իրմէ վերջն ալ Ասար ու Պունեաթ Աերաստացիները , և այլն :

417 . Տօմարազիտութիւնը ե՞րբ ծաղկեցաւ մեր ազգին մէջ :

Աստղաբաշխութիւնը ամենէն առաջ Հայաստանի մէջ ծաղկելուն համար , պէտք է որ տօմարազիտութիւնն ալ նախ հոն սկսած ըլլայ , վասնզի աստղաբաշխութեան հետևանքն է , որով տարին , ամիսը , օրը կը բաժնուի : Բայց Տօմարազիտութիւնը ինչպէս նաև ուրիշ զիտութիւնները ծաղկեցան աւելի Արտաշէս Բ. ին ատեն :

418 . Մովսէս կաթողիկոս ի՞նչ պատճառաւ տօմարը նորոգեց :

Անգրէաս Բիւղանդացին , Քի 351 թւ-

ւին , Զատկին տօնը անխախտ պահելու համար՝ հնարեց Երկիարիշրեակը , որ է 200 տարուան շրջան , որոյ կարգովը կը տօնէին Հայք իրենց տօները : Երբոր 554 ին այս երկհարիւրեակը լմնցաւ Եաս Աղեք սանդրացի իմաստասէրը ուրիշ իմաստուններու խորհրդովը հաստատեց հինգհարիւրեակը որ 532 տարուան շրջան էր . այն ատենները Հայոց կաթողիկոսն էր Մովսէս Բ , որ Հայաստանի իմաստուն մարդիկները մէկտեղ ժողվելով , որոշեց Զատկի տօնը անխախտ պահելու շրջանը ընդունիլ . և այն ատեն հաստատուեցաւ նաև Հայու նոր թուական մը՝ որ կը սկսի Քրիստոսի 552 թուականին :

419 . Մովսէսի թուականին վրայ վերջէն փոփոխութիւն մը եղաւ :

Քրիստոսի 661 թուին Անաստաս կաթողիկոս ուզեց աւելի կատարելազործել տումարը . որպէսզի ուրիշ ազգերուն պէս տօները անխախտ տօնուին . անոր համար յանձնեց Անանիա Շիրակացւոյն որ այն ատեն խիստ երեսլի էր տօմարազիտութեան մէջ , որիր խնդիրը կատարէ . անիկա ալ շատ աշխատանքով կատարեց : Բայց երբոր Անաստաս կաթուղիկոսը կ'ուղէր ժողովքով հաստատել , մահը վրան հասնելով անզործ մնաց , և իրմէ ետքը ոչ ոք հոգ տարաւ այս բանիս :

420 . Աղջային ի՞նչ երեսլի տօմարազէտներ կան :

Մեր տումարագիտաց մէջ զլսաւորն է Անանիա Անեցի կամ Շիրակացին ի դարուն, Այրարատայ Շիրակ գաւառին Անի քաղքէն . Պետրոս քերթող Ախոնեցի, Ներշապուհ Տարօնեցի, Յովհաննէս Սարկաւագ վարդապետ ԺԲ դարուն սկիզբը, որ շատ աշխատեցաւ տումարը նորոգելու, և անշարժ կամ նահանջաւոր տարւով տօմար հաստատեց, որով կարգաւորած են Յայսմաւուրաց տօները . և նոր թուական Մալսկասւ 1084ին, որ կըսուի Փոքր կամ Սարկաւագայ թուական :

421. Ուրիշ ի՞նչ տեսակ դրականութեան մէջ երեելի եղած է մեր ազգը :

Նախ փիլիսոփայութեան մէջ, որով մեծըն Ներսէս կը պապանձեցընէր հերետիկոսները . որով սուրբն Սահակ կ'ապշեցընէր Պարսից թագաւորը, որով անուանի եղաւ Գաւիթ Անյազթ, և Ը գարուն մէջ Յովհան օձնեցին, որ մասնաւար անուամբ կոչուեցաւ նաև Խմաստակը որ փիլիսոփայ ըսել է: Կան նաև ուրիշ ազգային մատենագիրներ ալ, որ փիլիսոփայի անուն ունեցած են, ինչպէս Անանիա Շիրակացին և Գրիգոր Վագիստրոս, և այլն :

Երեելի եղած է մեր ազգը նաև պատմութեան ու եկեղեցական զրուածոց կողմանէ :

422. Ի՞նչ երեելի պատմիչ մատենագիրներ եղած են Հայոց մէջ :

Յոռզով զանոնք որոց զրուածքը չունինք հիմա, զտուածներուն մէջ անուանի է քան

զամէնը Ս. Մովսէս Խորենացին՝ որ կ'ըսուի
հայր պատմաբանից, մեր աղզին պատմու-
թիւնը սկիզբէն ինչուան իր ատենը Ե դա-
րուն կէսը ճարտար ու հաւատարութեամբ
համառօտելուն համար, ուսկից առած է
Յովհանն կարողիկոս իր պատմութիւնը, աւել-
ցընելով իր ժամանակի դիպուածներն ալ:

Ագարանգեղոս որ Լուսաւորչի ու Տրու-
տայ վարքը դրեց, ոճին կողմանէ շատ ե-
րենելի է: Անուանի են նաև Զենոր Գլակայ
Տարօնոյ պատմութիւնը, Փարատոս Բիրզան-
դացիին իր ժամանակակից պատմութիւնը.
այս իրեքն ալ Գ. դարուն մէջ էին:

Եղիշէի Վարդանանց պատմութիւնը,
շարադրութեան ու կարդաբանութեան կող-
մանէ ամէն ազգային պատմիչներէ զերա-
զանց: Երենելի է նաև Ղազար Փարպեցւոյն
Վահանանց պատմութիւնը: Մովսէս Կա-
ղանիառուացիին Աղուանից ցեղին պատ-
մութիւնը, որ զրած է Ե զարուն, և աւել-
ցուցած են ինչուան Ճ. զար. Թովմա Ար-
ծրունիին Արծրունեաց ցեղին պատմութիւնը
Ճ. զարուն. Ճ. զարուն մէջ Արիառակէս
Լաստիվերտցիին իր ժամանակի պատմու-
թիւնը: Ճ. զարուն՝ Մատթէոս Ուռհայե-
ցին. Ճ. զարուն՝ Կիրակոս և Վարդան
վարդապետք: Վերջի ատենները անուա-
նի եղած է Առաքել պատմիչը՝ որոյ թէպէտ
և զրութեան ոճը հասարակ է, բայց պատ-
մութեանը մէջ շատ զիտելիք կան:

423. Բանաստեղծութեան կողմանէ ի՞նչ
պէս էր մեր աղզը:

Թէպէտ և հին ատեն բանաստեղծութիւնը Հայաստանի ամէն կողմը ընդհանուր ծաղկած չըլլայ, բայց տեղ տեղ շատ առաջ գացած էր, ինչպէս Գողթն զաւառին ու Արևեաց աշխարհին մէջ. ԺԱ. դարուն մէջ, ինչպէս կ'ըսէ Մագիստրոս, մեր ոտանաւորներուն ու երգերուն չափերը ու ոտքերը նոր փոփոխութիւններ առին Արաբացւոց կամ Խսմայելացւոց կանոններուն հետեւելով, որոնք շատ ծաղկած էին այն ատեն երաժշտութեան, թուարանութեան, երկրաչափութեան, աստղաբաշխութեան և ուրիշ զիտութիւններու մէջ:

424. Բանաստեղծութեանց մէջ մեր աղղին մէջ որո՞նք եղան երեւելիք:

Հեթանոսութեան ատեն երեւելի եղածները յայտնի չեն. իսկ քրիստոնէութեան ատեն՝ անունով կը յիշուին Մովսէս Խորենացին որ Քերողողահայր կ'ըսուի, Ստեփանոս Սիւնի, Պետրոս, Մաթուսաղաև Թէոդորոս իրեքն ալ Արևեաց աշխարհէն, Գրիգոր Նարեկացի Մագիստրոս, Ներսէս Շնորհալի՝ որ մեր տաղաչափութեան ոճը շատ կարգաւորեց, պարզելով ու նոր տեսակ կարգ մը մէջը խոթելով:

425. Եկեղեցական զրուածոց կողմանէ ինչ երեւելի մատենազիրներ ունինք:

Եկեղեցական մատենազիրներու կարգէն են բոլոր մեր հին թարգմանիչները, ինչպէս են սուրբն Սահակ, Մեսրոպ, Խորենացի, Մամքրէ, Եղիշէ, և ու-

րիշ սրբոյն Սահակայ և Մեսրոպայ աշ-
կերտները , որոց միայն անունը կը յիշուի
իբրև թարգմանիչ : Անուանի է նաև Ստե-
փանոս Սիւնեցին , Յովհան Իմաստասէր ,
Խոսրով Անձեացեաց եպիսկոպոսը , Գրի-
գոր Նարեկացին , Խղնատիոս որ Ղուկա-
սու աւետարանին մեկնութիւնը զրած է ,
Արքիս՝ որ Կաթուղիկեայ թղթոց մեկնու-
թիւնը զրած է . և Ներսիսեանք՝ Շնորհա-
լին ու Համբըրոնացին : ԺԲ ու ԺԳ դարերուն
մէջ Սարկաւագ Վարդապետ , Մխիթար
Գօշ , Վանական Վարդապետ , Վարդան ,
և այլն :

426 . Ճարտասանութեան մէջ որո՞նք ե-
ղած են անուանի Հայոց մէջ :

Մովսէս Խորենացի մեր հին Հայկաղանց
և Արշակունեաց մէջէն Անուշաւանը , Ա-
Տիգրանը և Վաղարշակը՝ պերճարան և կո-
րովարան և աղէկ Խոսող կ'անուանէ : Ա-
թէնք սովորող Հայոց մէջ ամենէն անուանի
ճարտասանն Քրոյերեսիսոն էր՝ զոր վերը
յիշեցինք . իսկ թարգմանչաց մէջ ճարտա-
սանութեամբ հոչակուեցան Մով . Խորե-
նացի , Եղիշէ , Մամբըրէ , Թէոդորոս , Ղա-
ղար , Եղրաս Անդեղացի , Խոսրով . և այլն .
Մաթուսաղա և Պետրոս և Ստեփանոս
Սիւնեաց եպիսկոպոսքն , Յովհան Իմաս-
տասէր , Յովհան Սարկաւագ , Ներսի-
սեանք , Սարգիս Վարդապետ , Գրիգոր
Տղայ , և այլն :

ԳԼՈՒԽ ԺԶ.

Արտեստներու վրայ .

427 . Ո՞ր արուեստները նախ Հայաստանի մէջ ծաղկեցան :

Նախ Երկրագործութիւնը զրեթէ Աղամայ հետ ծնաւ Հայաստանի մէջ, երկրորդ անգամ Նոյին հետ սկսաւ. այս ամենօդտակար արհեստը աւելի ծաղկեցուց վաղարշակ Հայաստանի մէջ, բայց ամենէն տւելի ծաղկեցընողը եղաւ Արտաշէս Բ., որոյ ատենին համար կ'ըսէ Խորենացի (Բ. ծզ.)թէ անգործ երկիր մը չկար Հայոց աշխարհին մէջ: Նոյնպէս կ'ըսէ Յովհ. Կթ. Բագրատունեաց Աշոտ թագաւորին համար, թէ շատ ծաղկեցուց երկրագործութիւնը :

428 . Որսորդութեան վրայ ի՞նչ զիտելիք կան :

Երէոց և թռչուններու որսորդութիւնը հին ատենուան արհեստներէն մէկն է, որինչպէս ուրիշ արևելեան օտար աղղերու մէջ յաճախած էր, ասանկ ալ նաև մեր մէջ. թագաւորը ստէպ ստէպ որսի կ'ելլէր բազմութեամբ ու մեծ հանդէսով այլեւ այլ լեռներու վրայ, ուր որ վայրենի կենդանիք շատ կը գտնուէին, ինչպէս էր Շահապիվան լեռը, կողայովիտ զաւառը, Մասեաց ոտն, Ապահունիք . և այլն: Որ-

սորդութեան արհեստը իշխանազունք ու
թագաւորական մարդիկ չէ թէ միայն գրօ-
սանաց համար կը դործածէին , հապա նաև
իրենց մարմնոյն կը թութեանը համար , ո-
րով պատերազմի մէջ թշնամեաց այլ եայլ
հնարքներուն դէմը կարենան առնով , ու
նետաձզութեան և զինաշարժութեան մէջ
աւելի կը թուին : Երէոց որսորդութեան
համար Երուանդ ու Խոսրով ն մասնաւոր
անտառ տնկեցին ցանկով պատած , ուր
երբեմն երբեմն հանդէսով որսի կ'ելլէին
որիշ թաղաւորական պաշտօնէներով ու
իրենց որդիքներովը մէկտեղ :

429. Արձանագործութիւնը որչափ ծաղ-
կած էր :

Այս բանիս վրայ մասնաւոր յիշատա-
կութիւն մը չկայ մեր մատենագիրներուն
մէջ . բայց Ա. Արտաշէսին ըրածը , որ Յու-
նաստան արշաւելով անկէց զեղեցկազործ
արձաններն ու կուռքերը ընտրեց Հայաս-
տան բերաւ , բաց ՚ի մեծին Արտաշէսի ըն-
տիր ախորժակէն՝ կը ցուցընեն նաև որ թէ-
պէտ և Արտաշէսէն առաջ այնչափ ծաղ-
կած ալ չըլլար արձանագործութիւնը , սա-
կայն անկէց ետքը պէտք է որ շատ առաջ
գացած ըլլայ , ունենալով իրենց աչքին
առջեր զեղեցիկ արձաններու օրինակներ :

430. Ճարտարապետութիւնը որչափ
ծաղկած էր :

Ստրաբոն շատ կը զովէ Կորդուաց աշ-
խարհին բնակիչները , քաղաք առնըլոյ հա-

մար շինած պատերազմական մեքենաներուն ու ճարտարապետութեան կողմանէ : Հայոց ճարտարապետութեան ճաշակ ինչուան հիմա մնացած են հին եկեղեցիքը . ինչպէս Կաթոլիկածնի , Աղթամարայ , Անոյ , Չորոյզետի , Սոտի , և զանազան վանքերուն եկեղեցիները և ուրիշ հին շինուածները , որք թէպէտե չունին յունական և հռովմէական գեղեցիկ ճարտարապետութիւնը , բայց իրենք ալ ունին առանձնական գեղեցկութիւններ , մանաւանդ Գառնի զեղին մէջ Տրդատայ շինած պալատին աւերակները , Անի Բաղրատունեաց թագաւորանիստ քաղաքին աւերակները , պարիսպները , եկեղեցիները՝ որ հիմա տասնի չափ կը համրուին , և թագաւորական պալատը որոյ գեղեցկութեանը ու քանդակեալ զարդերուն վրայ ինչուան հիմա ճանապարհորդները կը զարմանան , և հիմակուան գեղեցիկ ճարտարապետական շէնքերուն հաւասար կը գնեն :

ԿՅԱ . Որո՞նք եղան ճարտարապետութեան կողմանէ երեելի :

Կը յիշուի Տրդատ անունով ճարտարապետ մը , որ ժ զարուն մէջ մեծ անուն հանեց : Ասոր ատենը կոստանդնուպօլսոյ սուրբ Սովիթա տաճարը երկրաշարժէ Վասիլ կայսեր ժամանակը խախտելով ու ճեղքուելով , այս հայազգի Տրդատ ճարտարապետը որ Յունաց մէջ ալ խիստ մեծ անուն ունէր , առջինէն աւելի աղւոր շի-

նեց, ինչպէս որ կըսէ Ասողիկ : Շինեց
նաև Հայաստանի Անի քաղերին փառաւոր
կաթուղիկէն Սմբատ Բին հրամանովը :
Նոյն ժամանակ մէջ անուանի եղաւ Մա-
նուէլ ճարտարապետն ալ որ շինեց Գաղիկ
Արծրունի թագաւորին հրամանաւ Աղ-
թամարայ փառաւոր եկեղեցին, որոյ մէջ
Արքահամէն ու Դաւթէն սկսեալ բոլոր
նահանգետաց, մարզարէից՝ու առաքելոց
պատկերները փորել տուաւ վարպետ քան-
դակագործ կրօնաւորի մը : Բաց ՚ի ուրիշ
այլնայլ արձաններէն և կենդանեաց թուշը-
նոց փորուածներէն, ժամուն մէջ էր նաև
Գաղիկին համար փառաւոր զահ մը : Այս
շինուածներուն մեծ մասը դեռ ինչուան
հիմա կեցած է :

432. Չօպան քուիրիւսի ըսուած կամուր-
ջին վրայ Բնչ զիտելիք կան :

Այս եօթնակամար ու քարաշէն հոչա-
կաւոր կամուրջը՝ ինչպէս կ'աւանդեն՝ շի-
նեց հայ հովիւ մը Հասանղալայու մօտ, Ե-
րասխ գետոյն ուրիշ գետակի մը հետ միա-
ցած տեղը զէպ ՚ի քովընտի ձգելով . որ
հին ատենէն ՚ի վեր ինչուան հիմա խիստ
անուանի է, վասն զի այս կամուրջը միայն
կրցած է առանց կործանելու Երասխ գե-
տոյն ջուրերուն սաստկութեանը դէմ զնել,
և ուրիշ ամէն կամուրջները փլած են :

433. Երաժշտութիւնը ո՞րչափ ծաղկած
էր մեր ազգին մէջ :

Երաժշտութեան արհեստը ամէնուն հա-

ճոյ ըլլալով , ու ամենայն խնճոյից , հանդէսներու ու տօներու մէջ մտնելով , յայտնի է որ ամմէն ազգի մէջ ալ կար , բաց ՚ի Եղիպտացոցմէ որոնք մեղկիչ սեպելով երաժշտոթիւնը՝ կ'ատէին : Մեր ազգին մէջն անուանի էին Գողթն զաւառին մուսաներն ու բանաստեղծները՝ որ բամբիոններով կ'երգէին մեր դիւցազուններուն քաջութիւնները , ու նահապետաց պատմութիւնները :

434. Բաց ՚ի Գողթն զաւառին երգիչներէն , որոնք եղան անուանի քրիստոնէութեան ատեն :

Սուրբն Սահակ , որ շատ հմուտ էր երաժշտոթեան , և զտաւ ութը ձայները : Մովսէս Խորենացին՝ որ շատ քաղցրանուազ շարականներ շինած է : Ստեփանոս Սինեցին՝ որ աւագ օրհնութեանց ներդաշնակառ շարականները շինեց : Ժ գարուն մէջ երեելի էր Սամուէլ կամրջաձորեցին , և թէողորոս Ալախօսիկ՝ որ անուանի երաժիշտ էր : ԺԲ գարուն մէջ Ա . Ներսէս Շնորհալի , որ նոր կենդանութիւն մը տըւաւ մեր երդարաններուն , ու ժամակարգութիւնը շատ ընտիր շարականներով ճոխացուց : Խաչատուր Տարօնեցին Հաղարձին վանքէն , որ շարականին արդէն հնարուած խաղերը Հայոց մէջ տարածեց և ուրիշներուն սովորեցուց :

ՅՈՒՂԻՄ Բ .

Վաճառականութիւնն .

435 . Վաճառականութիւնը երբ սկը-
սած է :

Ինչպէս որ առաջին երկրագործները
Հայերը եղան , ասանկ ալ առաջին վաճա-
ռականները իրենք եղան . վասն զի վաճա-
ռականութիւնը ուրիշ բան չէ , բայց եթէ
իր աշխարհին բերքերը առնուլ ուրիշ տեղ
տանիլ , և անկէ իրեն հարկաւոր եղած բա-
ները իր աշխարհը բերել : Վաճառակա-
նութիւնը առաջ մօտիկ ազգերու մէջ ըլ-
լալուն համար , ցամաքային վաճառակա-
նութիւնը ծովայինէն հին է :

436 . Արտաքին մատենագիրներէն ով
կը վկայէ Հայոց վաճառականութեանվրայ:

Մեր ազգին վաճառականութիւնը կը զո-
վին հին ու նոր օտարազգի մատենա-
գիրներէն շատերը . նոյնպէս զովեստով
կը յիշուի սուրբ Գրոց մէջ , ուր կ'ըսէ .
Եւ ՚ի տանէ Թորգոմայ ձիովք և հեծելովք
և ջորւովք լցին զվաճառս քո , (այսինքն
Տիւրացոց) : Ոմանք սխալմամբ և չզիտնա-
լով մեր ազգին պատմութիւնը՝ կարծեցին
թէ ՚ի տանէ Թորգոմայ ըսելով կը հասկը-
ցուի Թուրքոմանիա ըսուած Թաթարստա-
նի երկիրը , և ոմանք ալ խմացան կապա-

զովկիս , հոն տեղի ձիերն ու ջորիները անուանի ըլլալուն համար :

437 . Հայերը ծովով ինչպէս վաճառականութիւն կ'ընէին :

Հայաստան թէպէտ և ցամաք երկիր է , բայց կասպից ծովը , Սև ծովը , Միջերկրական ծովը և Պարսից ծոցը՝ որով Ովկիանոսին հետ հաղորդութիւն ունի , շատ հեռու չեն , և այսպէս ամէն կողմէն վաճառք կու դար Հայաստան , նոյնպէս ալ նոյն վաճառքը իրենց աշխարհին վաճառքներուն հետ մէկտեղ Հայերը ամէն կողմ թէ ցամաքով և թէ ծովով կը տարածէին : Ծովով վաճառականութիւն ընելու այս դիւրութիւնն ալ ունէին , որ մեծամեծ զետերով իրենց մօտիկ եղած ծովերուն հետ հաղորդակցութիւն ունէին : ինչպէս , կուր և Երասխով կասպից ծովին , Ճորոխով Սև ծովին , ու Եփրատ և Տիգրիս զետերով Պարսից ծոցին հետ :

438 . Հնդկաստանի վաճառականութիւնը ի՞նչ ճամբով կ'ըլլար :

Կը զրուցեն Ստրաբոն և Պլինիոս թէ Հնդկաստանէն վաճառքները եօթը օր ցամաքով կու զային նախ Բակտրիա , անկէց իքարոս ըսուած զետով որ Ջքսոս զետոյն մէջ կը թափի , անկէց կասպից ծով , կասպից ծովէն կուր զետ , կուր զետէն ցամաքով կը հասնէր Փասխ կամ Ճորոխ զետը , անկէց կողքիս , և կողքիսէն ալ Սև ծովով կը տարածուէր բոլոր Յունա-

ստան և Եւրոպա : Այս վաճառքները Հընդկաստանէն բերողներուն շատը Հայերն էին . ինչպէս կը վկայէ Հուետիոս ալ , թէ կասպից ու Պոնտոսի ծովը Հայոց ամէն տեսակ վաճառքներ կը մատակարարէր , զորոնք Հայերը Պարսկաստան և ուրիշ տեղեր տանելով կը սփռէին :

439 . ԱԿ ծովով նաւարկութիւնը երբ սկսաւ :

ԱԿ ծովով վտանգաւոր ըլլալուն համար , իրեն նաւարկութիւնն ալ Միջերկրական ծովին նաւարկութենէն շատ ուշ սկսաւ . և կ'երեի թէ նախ ԱԿ ծովուն մէջ նաւարկութիւն ընողները Արգոնաւորդները եղան Քրիստոսէ 1200 տարի առաջ : Ասկայն քանի որ ԱԿ ծովուն նաւարկութիւնը այն չափ յաճախած չէր , Հայերը իրենց վաճառքները կը տանէին Յոնիա , Ասորոց երկիրը և Կիլիկիա , որոց մէջ անուանի վաճառքատեղիներ կային , և Փիւնիկեցիկ ու Տիւրացիք կու գային այն տեղերէն կ'առնուին վաճառքները ու աստին անդին կը տարածէին :

440 . Հայերը ո՞ր ճամբով դէալ 'ի Ովկիանոս վաճառականութիւն կ'ընէին :

Տիզրիս ու Եփրատ գետերով կ'երթային Պարսից ծոցը , անկէց ալ Ովկիանոս : Այս գետերուն վրայ այլևայլ վաճառատեղիներ շինուած էին , որոց մէջ անուանի է Բարելոն քաղաքը Եփրատին վրայ : Երողումանը կը ստորագրէ Հայոց վաճառականու-

թիւնը որ Եփրատ գետոյն մէջէն կ'ընէին . « Հայերը , կ'ըսէ , իրենց նաւուն կողերը ուռենիի ճիւղերէ կը շինէին , ու դրսի կողմը բոլոր մորթով կը պատէին . և նաւուն առաջքը ետեսի կողմէն տարբերութիւն չունէր , վասն զի երկու կողմն ալ կլորկեկ կը շինէին . մէջը կը դնէին այլենայլ տեսակ վաճառքներ , մանաւանդ գինի : Այս նաւերուն մեծերը ինչուան 5,000 տաղանդ , այսինքն 725,000 լիտր ծանրութիւն կը տանէր , և ամենուն մէջն ալ էշեր կը դնէին : Երբոր Եփրատ գետոյն մէջէն բարելոն կը հասնէր նաւը՝ որոյ կառավարողները երկու հողի էին միայն , մէկը առջևէն մէկալը նտեսէն , կը պարզէին նաւը ու կը ծախէին ամէն վաճառքները նաև նաւուն ուռենիէ կողերն ալ , ու նաւուն վրայ պատաժ կաշին առնլով կը բեռնաւորէին էշերու վրայ . ու կը գառնային Հայաստան , ու նորէն կը շինէին նոյն կերպով ուրիշ նաւեր՝ վասն զի Եփրատ գետէն դէպ՚ի վեր նաւարկելը անկարելի է սաստիկ սրընթացութեանը պատճառաւ » :

441 . Հայաստանի սեպհական վաճառքները որո՞նք են :

Հայաստանի սեպհական վաճառքներն են ոսկի , արծաթ , ցորեն , զարի , աղ , վուշ , բամբակ , ոչխարի և այծի մորթ , արջառ , ոչխար , ձի , ջորի , որդան կարմիր , զաղակէն՝ որ մանանայի նման բան միէ , ծառերու վրայ կ'իջնայ և մեղրի համ ու-

նի . չորցուցած ծիրան , չամիչ , զինի , խաշընդեղ , մեղր , տառեխ՝ որ ապիստած ձուկէ , և կ'ելլէ բգնունեաց ծովէն , հայկաւակ , աղքար , և այլն :

442 . Հայաստանի վաճառատեղիները կամ շահաստան քաղաքները որո՞նք են :

Յիշատակութիւն չկայ թէ հին ատեն որ քաղաքներն էին վաճառատեղի , բայց կ'երեկի թէ Արմավիր , Արտաշատ թազաւորանիստ քաղաքներն էին , որ դիրքերնին ալ յարմար է վաճառականութեան Երասխայ մօտիկ ըլլալուն համար : Վեցերորդ դարուն մէջ խիստ անուանի վաճառատեղի էր Գուին քաղաքը , ուր Վրաստանէն , Պարսկաստանէն , Յունաց երկրէն , Հընդկաստանէն և ուրիշ ամէն ազգերէն վաճառք կու գար , ինչպէս որ կը վկայէ նաև Պրոկոպիոս : Շատ կը գովի Լաստիվերտցին Արծն աւանին վաճառականներն ու վաճառականութիւնը որ կարինին մօտիկ է , նոյնպէս կարս քաղքինը որ ԺԱ դարուն ծաղկեցաւ : Անուանի էր նաև Բաղէշ և կոմանա ու Մելիտինէ՝ Փոքր Հայոց մէջ : Հայաստանի շատ անուանի վաճառատեղիներէն մէկն ալ էր Սպեր կամ Սովոփեր , որոյ ուկին խիստ աղնիւ և առատ էր , որ սուրբ Գրքին մէջը ստէպկը կը յիշուի :

443 . Ինչէն կը կարծուի թէ Սովոփերը նոյն է մեր Սպերին հետ :

Նախ Ծննդոց զրքին մէջ (Ժ . 29) բաց ՚ի Եօթանասնից թարգմանութենէ ուրիշնե-

ըլ Առվիերին տեղ Ոփիր կը դնեն , որ յայտ-
նի է թէ Յեկտանայ որդւոյն Ուփիր նահա-
պետին անունէն ելած էր , վասն զի սուրբ
Գրքին մէջ ուրիշ տեղ կ'ըսէ , յիշելով Յեկ-
տանայ զաւկըներուն անունները . (Ծն .
Ժ . 30) « Ամենեքին սոքա որդիք Յեկտա-
նայ . և եղե բնակութիւն նոցա 'ի Մա-
սեաց մինչև 'ի գալ 'ի Առվիերա (կամ Ո-
փիրա) լեառն արենելեայց » . որով կ'երեայ
թէ Յեկտանայ տասուիրեք զաւկըներէն
մէկն՝ Ուփիր , Սպեր լերան մօտ բնակե-
ցաւ , և լերան անունն ալ կոչուեցաւ Ո-
փիր , ըստ սուրբ զրոց Առվիեր , Սեփարու-
խմ , Առվիար . զոր օտարազգի մատենա-
զիրները ինչպէս Դիոդոր Աիկիլիացի ,
Ատրաբոն և Երողոտ քիչ մը ծումուկելով
կ'անուանեն Սիարիոլիյուխիս , Սիապար , Սա-
րիր կամ Սասրիր , և Հայաստանին մօտիկ
կը դնեն կողքիսի մէջ : Խսկ թէ մեր Սպերը
նոյն է Առվիերին հետ , կը ցուցընէ նախ ,
անունին մերձաւորութիւնը . բ , տեղւոյն
դիրքը , վասնզի ինչպէս սուրբ Գիրքը և օ-
տարազգի մատենազիրները Հայաստանի
մօտիկ կը դնեն , ասանկ ալ Խորենացին մեր
Սպեր զաւառը բարձր Հայոց մէջ կը դնէ ,
որ կողքիսի սահմանակից է :

444 . Առղոմոնի և Փիրամայ նաւերը Բ'նչ
ճամբով Առվիեր կ'երթային :

Ասոնց նաւարկութիւնը , ինչպէս կ'ըսէ
Կալմէթ , Աև ծովով չէր , վասն զի զեռ
Առղոմոնի ատեն անծանօթ էր Աև ծովուն

նաւարկութիւնը . հապա Գասիոնզաբերէն կ'ելլէին , որ կարմիր ծովուն վրայ է , կ'երթային Պարսից ծոցը , անկէց կը մտնէին Տիգրիս ու Եփրատ գետերուն մէջ , ու կ'երթային անոնց վրայ շինուած վաճառատեղիները , և հոն կ'առնուին վաճառականներէն Սպեր կամ Սովուեր լեռնէն բերած ոսկին , և ուրիշ վաճառքներ որ կու գային այն վաճառատեղիները՝ Հնդկաստանէն և ուրիշ երկիրներէն . ինչպէս են սիրամարգ , կապիկ , փղոսկր , և այլն , Եւ կամ թէ Սողոմոնի նաւերը ՚ի դարձին կը հանդիպէին Արարիայի և Եթովպիայի նաւահանգիստներն ալ , ու հոնկէ կ'առնուին փղոսկր , կապիկ , և ասոնց նման բերքեր , և այլն . ասոր համար է որ նաւարկութիւնն ալ երկայն ատեն կը քշէր :

445 . Ուրիշները Սովուերը ուր կը դնեն : Եղան ոմանք որ Սովուերը զրին Սպանիա , հոն տեղի ոսկիին առատութեանը համար , ոմանք Հնդկաստան և Սէյլան ու Սումատրա կղղիները , իբր թէ ինչ որ կ'ուսէր Սողոմոն , այս երկիրներուն մէջ կը զանուէր . բայց Հնդկաց ծովուն մէջ Սողոմոնի ատեն գեռ նաւարկութիւնը առաջ զացած չէր : Եղան ոմանք որ ինչուան Ամերիկայի Բերու աշխարհքը զրին , իրեն ոսկիին շատութեանը համար : Շատերն ալ Արարիայի եղերքը կը դնեն այս երկիրը : Մեզի հաւանական կ'երենայ վերի ըսածնիս , որ սուրբ Գրոց և արտաքին պատմիչներու ըսածին ալ կը յարմարի :

446. Հայաստանին մօտիկ ի՞նչ երևելի շահաստան քաղաքներ կային ուր մեր վաճառականներն ալ կը յաճախէին :

Բարեկոն քաղաքը Եփրատայ վրայ՝ Քաղղէացւոց երկրին մէջ, Անտիոք և Տապսակ Ասորւոց երկիրը Եփրատայ քով, Պալմիրա Փիւնիկեցւոց երկիրը . այս քաղաքին շինութիւնը Յովսեալոս Սողոմոնին կու տայ : Որիս Տիգրիսին մօտիկ, Պաղնա Միջազետքի մէջ, Դիոսկուրիաս Կողքիսի մէջ Սև ծովուն մօտիկ խիստ անուանի վաճառատեղի էր հին ատեն . Տրապիզոն Սև ծովուն վրայ վերջի ատենները անուանի վաճառատեղի եղաւ Յունաց կայսերութիւնը Կոստանդնուպոլսէն դաղրելէն ետե :

447. Թարշիշին վրայ ի՞նչ գիտելիք կան :

Թարշիշ կամ Թարսիս հոչակաւոր վաճառատեղին էր ըստ ոմանց Կիլիկիոյ մէջ Միջերկրական ծովուն մօտիկ, և այսպէս կոչուած կ'երեսի Յաւան նահապետին Թարսիս կամ Թարշիշ (Ծն. Ժ. 27) որդւոյն անունովը : Այս քաղքին օտար ազգերը Թարսոս կ'ըսեն և մեր լեզուով Տարտու : Ումանք ալ կը կարծեն թէ Թարսիսը Սպանիոյ մէջ է . բայց սուրբ Գրոց խօսքերէն ալ կ'երեսի որ Թարշիշը Միջերկրական ծովուն վրայ էր և Հրէաստանէն շատ հեռու չէր : Եւ դարձեալ, երբեմն Սողոմոնի նաւերը կ'երթային նախ Գասփոնդաբեր՝ որ Կարմիր ծովուն մէջն է, անկէց Թարշիշ . իսկ արդ թէ որ Թարշիշը Սպանիա ըլլար, ալէտք էր

որ Սողոմոնի նաւերը պարտէին բոլոր
Ափրիկէի չորս դին, և Բարեյուսոյ զլխէն
անցնելով երթային Սպանիա, որ անկա-
րելի է, վասն զի դեռ այն ատենները սո-
վորութիւն չկար այն ծովերուն մէջ ճամ-
բայ ընելու :

448. Սողոմոնի նաւերը ի՞նչ ճամբով
Թարշիշ կ'երթային :

Սողոմոնի նաւերը երկու ճամբով կրնայ-
ին Թարշիշ կամ Տարսոն երթալ . մէյմը
Միջերկրական ծովուն մէջէն, մէյմ'ալ
Կարմիր ծովուն մէջէն Գասիխնգաբեր եր-
թալէն ետև, կը մտնէին Պարսից ծոցը, ան-
կէց Եփրատ գետը, և մօտիկ շինած այլեւ-
այլ վաճառատեղիները հանդիպելով՝ ու-
ղած վաճառքնին կ'առնուին ու կ'երթային
Թարշիշ որ Եփրատ գետոյն մօտիկ էր :

449. Հայոց հիմակուան վաճառականու-
թեանը վրայ ի՞նչ զիտելիք կան :

Հայերը իրենց աշխատասէր եռանդուն
ու տոկուն բնութեամբը ինչպէս հին ատեն,
նոյնպէս նաև հիմակուան ատենս ալ երե-
ւելի եղած են վաճառականութեան մէջ, ո-
րուն կը վկայեն օտար ազգերն ալ . վասն
զի Եւրոպային մէջ վաճառականութիւնը
ծաղկեցընողը ու սովորեցընողը Հայերը ե-
ղան : Ինչպէս Ռըշլիէօ կարդինալը, որ
Հուգովիկոս ՃՊ. ին թագաւորահայրը կը
համարուէր, վաճառականութիւնը Գաղ-
ղիայ մէջ ծաղկեցընելու համար, շատ
Հայեր կանչեց Գաղղիա, ու իրենց Մար-

սիլիա քաղաքը տալարան մը տուաւ հայե-
րէն գրքեր տպելու համար : Մեծն Պետրոս
շատ Հայեր կանչեց Օռուսաստան վաճառա-
կանութիւնը ծաղկեցընելու համար : Եւրո-
պայի ուրիշ աշխարհներու մէջ ալ վաճա-
ռականութիւնը ծաղկեցընողը Հայերն ե-
ղան , ինչպէս Լեհաստան , Հոլանդիա , ի-
տալիա՝ ուր Վենետիկ քաղաքը առաջուց
շատ հարուստ վաճառականներ կային . իսկ
Ասիոյ մէջ Պարսկաստան , Հնդկաստան
վաճառականութիւնը ծաղկեցընողը նախ
Հայերը եղան , ու Անգղիացիք իրենցմէ սո-
վորելով յափշտակեցին անոնցմէ այս վա-
ճառականութիւնը . բայց ինչուան հիմա ալ
այն կողմերը շատ հարուստ վաճառական-
ներ կը զտնուին Հայոց ազգէն : Վաճառա-
կանութեան սէրն է , որ Հայերը իրենց
Հայրենիքէն դուրս օտար երկիրներ բնա-
կեցընել կու տայ : Եւ ասով կը ցուցուի թէ
Հայերը ինչպէս հին ատեն Փիւնիկեցոց ,
Տիւրացոց ու Կարքեղոնացոց պէս վաճա-
ռականութեան ետևէ եղող ազգերէն մէկն
էին , ասանկ ալ հիմա երևելի են վաճառա-
կանութեան մէջ իրենց ճարտարութեամբը
ու արթնութեամբը *

* Բազմաթիւ օտարազգեաց վկայութիւններէն ,
հոս միայն Մառթինիէինը բերենք , որ կ'ըսէ իր
աշխարհագրական բառգիրքին մէջ . « Հայերը
շատ յարմար են վաճառականութեան , ու ամէն
ջանքով որչափ որ կընան անոր ետևէն կ'ըլլան :

ԳԼՈՒԽ ԺԷ.

**Հայաստանի բնակչաց կատարելուրիւնների
ու պակասուրիւնները :**

Յ Օ Դ Ո Ւ Ծ Ա .

Հայոց ազգին կատարելուրիւնները .

450. Նոյէն ինչուան ազգաց բաժանումը ի՞նչ մասնաւոր բնութեան տէր էին Հայաստանի բնակիչները :

Նոյէն ինչուան Փաղեկայ ատենը , որ 530 տարուան միջոց է , արտաքին պատմիչները Ոսկի դար կ'անուանեն , և չեն կըշտանար այն միջոցին եղած Հայաստանի բնակչաց երջանկութիւնը ու առաքինութիւնները պատմելու . վասն զի Նոյէն ինչուան Փաղեկայ ատեն մարդիկ Հայաստանի մէջ բազմացան : Ամէն բան հասարակաց էր այն ատեն , չէր լսուեր իմս , քուկիդ .

Չէ թէ միայն տէր են վաճառականութեան արեւելքի մէջ . հապանակ օգնական Եւրոպայի մշամեծ քաղաքներուն ու , հոս երկայն բարտկ Հայոց ազգին բնութիւնը , ու անսոնց վաճառականութեան կերպը գովելէն ետե , կ'աւելցընէ . և համառօտ ըսել . Հայերը որ առաջին երկադործներն էին , անկէց եղան նաև առաջին վաճառականները . և այս վաճառականները աշխարհիուղիղէն 'ի վեր շատ երեւլի եղան :

ոչ յափշտակութիւն կար ուրիշին ստացուածքին , ոչ ազահութիւն , ոչ փառասիրութիւն և ոչ իշխանասիրութիւն : Բարքերնին անմեղ ու կիրթ . բնութեամբ միաբանասէր , ընտանի ու դժած , մէկ սիրտ , մէկ լեզու : Պէտք չէ չափազանցութիւն սեպել այս բաներս . վասն զի բնական է որ ջրհեղեղին մեծ պատիժը յիշելով , որ դեռ նոր եղած էր , զգուշանային մարդիկ ախտերէն ու առաքինութեան ետևէ ըլլային , որուն մեծ օրինակ ու յորդորող էր Նոյնահապետն ալ :

451 . Մարդկանց Հայաստանէն ցրուելէն ետև ինչ բնութիւն ունէին մնացած Հայաստանի բնակիչները :

Հայկ երբոր աշտարակաշինութենէ ետև Հայաստան դարձաւ , սկսաւ երկիրը կարզի կանոնի դնել իր որդւովքն ու թոռներով մէկտեղ : Եւ Հայկայ մահուընէ ետև քանի որ Հայաստանի մէջ օտար թշնամիներ չէին յարձակած , խաղաղութիւն էր ամէն տեղ , և շինութեան ետևէ կ'ըլլային . բայց այս խաղաղութեան պատճառաւ կ'երեի թէ Հայկայ յաջորդները մոռցեր էին իրենց նախահօրը քաջութիւնը , որով թշնամիները արձակ համարձակ տիրեցին Հայաստանի զանազան կողմերուն . ինչուան որ ելաւ մեծն Արամ , որ բոլոր թշնամիները վանեց ու աշխարհը կարզի կանոնի դրաւ : Բայց իրմէ ետքը սկսաւ շինութեան ու բարեկարգութեան , անմեղութեան ու խաղաղու-

թեան ողին պակսիլ , ինչուան ելաւ մեծն
Տիգրան որ այլեայլ բարեկարզութիւննե-
րով զարդարեց Հայաստան աշխարհը :
Տիգրանէն ետև նորէն իր առջի խեղճ վի-
ճակին դարձաւ , ինչուան Վաղարշակ Պար-
թեին ատեն , որ եկաւ Հայաստանի տիրեց ,
որով Հայկազանց տէրութիւնը վերցուե-
ցաւ , սկսաւ Արշակունեաց տէրութիւնը :

452 . Մարմնոյ ուժի ու քաջութեան կող-
մանէ որո՞նք անուանի եղան Հայոց մէջ :

Քաջութեան ու մարմնոյ ուժի կողմանէ
խիստ երեելի էր մեր ազգը , անանկ որ ե-
թէ ամէնքն ալ միաբան ըլլային , թերես
օտար ազդ չկարենար իրեն յաղթել , թէ
որ մարմնոյ կտրճութեան հետ մէկտեղ նաև
պատերազմական կրթութիւնն ալ ազէկ
ունենար : Անթիւ քաջերուն մէջէն զոնէ
յիշենք հոս , Հայկ , Արամ , մեծն Տիգրան ,
Վահազն , Տորք , Արշակ Ա. , Տրդատ , Բա-
րիկ՝ Սիւնեաց Անդովկ իշխանին որդին ,
Վարազդատ , քաջն Մուշեղ՝ Պապ թազա-
ւորին սպարապետը , մեծն Վարդան , Վա-
հան Մամիկոնեան , Ամբատ Բազրատունի ,
Աշոտ երկաթ , Ապլիսարիպ , և ուրիշ շատ
երեելի ու քաջ զօրավարներ : Ուստի հա-
մառօտ կերպով կըսենք թէ մեր ազգը՝ ի
սկզբանէ ինչուան հիմա մարմնական քա-
ջութեան , ու զօրաւոր կազմուածք ունենա-
լու կողմանէ անուանի եղած է :

453 . Հայք ո՞ր բարոյական առաքինու-
թեանց մէջ անուանի եղած են :

Ողորմածութամբ շատերը անուանի եղան , թողով ուրիշները , մեծն Ներսէս , Խադ , Վահան Մամիկոնեան՝ Պապ թագաւորին քաջ սպարապետը , Աշոտ Գ. Բագրատունի թագաւորը որ միշտ իր սեղանը աղքատներով կը զարդարէր , և անոր համար անուանեցաւ ողորմած :

Առատաձեռնորդիւնը ընդհանրապէս բոլոր մեր աղջայնոց ծիրքն էր , ինչպէս որ յայտնի կ'երեխ Ասողիկին և Վարդանայ Խօսքէն , որ առատաձեռնորդիւնը Հայոց կուտան , իսկ ոչտութիւնը , այսինքն ձեռքը դոց ըլլալը՝ Յունաց :

454 . Աշխարհաշինոթեան կողմանէ որո՞նք երեելի եղան :

Աշխարհաշինորեան ընդհանրապէս բոլոր Հայկազանց առջի թագաւորները ետեէ կ'ըլլային , որոց մէջ ամենէն անուանիներն են Արամ և Տիգրան . իիսկ Արշակունեաց մէջ երեելի եղան Վաղարշակ , որ ա , ուսմունքը ծաղկեցուց . թ , զինուորութեան , իր պալատին , նախարարներուն ու տէրութեան կարգ կանոն դրաւ . գ , այլնայլ օրէնքներ ու բարեկարգութիւններ հաստատեց . դ , զանազան շինութիւններ ըրաւ , և եղաւ մեր թագաւորներուն պարծանք և ամենուն օրինակ : Արշակ Ա. , Արտաշէս Բ. , որ զիտութիւններն ու արուեստները Վաղարշակէն շատ աւելի ծաղկեցուց , ու Հայաստանի ժողովուրդը շատցուց : Վահան Մամիկոնեան քաջ սպարապետն ու մարզպանը ,

և Մամիկոնեանց ցեղէն ուրիշ զօրավարներ, որոնք աշխարհաշինութեան կողմանէ շատ երևելի եղան : Նոյնպէս Բագրատունեաց ցեղէն Աշոտ առաջին թագաւորը որ շատ բարեկարգութիւններ ու շինութիւններ ըրաւ իր տէրութեանը մէջ :

455 . Մեծն Ներսէս ինչ շինութիւններ ըրաւ :

Մեծն Ներսէս զրեթէ մեր երևելի թագաւորներուն հաւասար ու անոնցմէ ալ աւելի շինութիւններ ըրաւ Հայաստանի մէջ, որ են, աղքատանոցներ, հիւանդանոցներ, ուրկանոցներ, այրենոցներ, հիւրանոցներ, պանդոկներ, դպրոցներ, վանքեր, կուսատուններ, և այլն . և այս ամէն տեղերուն առանձին կալուածներ, թոշակներ, ու վերակացուններ հաստատեց . ու եղաւ ճըշմարիտ ողորմած հայր բոլոր Հայոց . և բաց՚ի ուրիշ բարեկարգութիւններէն, որոշեց նաև որ աղքատները չմուրան ճամբուն վրայ, հապա երթան աղքատանոցներու մէջ բնակին . արզիլեց մերձաւոր ամուսնութիւնները, նոյնպէս արզիլեց որ մեռելոց վրայ հեթանոսաբար սաստիկ ողբ չընեն : Բայց Պապ Արշակունի անարժան թագաւորը մեծն Ներսէսը թունաւորելով սպաննելէն ետե, հրաման տուաւ որ բոլոր մեծին Ներսէսի շինած հիւանդանոցները, այրենոցները, աղքատանոցները, կուսատունները, և այլն, աւրեն, ու անոնց եկամուտները տէրութեան զրաւեն, ու աղքատ-

ները առջինին պէս մուրան , որով Հայա-
ստան իր առջի խեղճ ու ողբալի վիճակը
դարձաւ :

456 . Ուրիշ ինչ կատարելութիւններ ու-
նին Հայք :

Հայերը բնութեամբ շատ աչքաբաց են ,
և իրենց բանը զործը զիտցող , որով խիստ
ալ յարմար են վաճառականութեան ու
առևտութի : Դարձեալ խիստ յարմար են
ուսման ու սրամիտ , որով երևելի մարդիկ
շատ կրնային ելլել մէջերնէն , թէ որ ա-
մէնքն ալ միակերպ ուսումնասիրութեան
ետնէ ըլլային : Վոյնպէս ամէն ատեն ալ
ու ամէն տեղ մեծ յարմարութիւն ցըցու-
ցած են արհեստներու , ու ձեռագործ ճար-
տարութեանց մէջ : Բաց ասոնցմէ Հայոց
ազգին կատարելութեանց մէկը կը սեպուի
նաև այս , որ Հայոց ազգը հին Եղիպտա-
ցւոց պէս միայն իր երկիրը պաշտպանել կը
ջանար թշնամեաց ձեռքէն , և ոչ հինաբար
ուրիշներուն երկիրները վազելու յափշտա-
կել արդարութեան և իրաւանց ազգաց դէմ :
Միայն Արտաշէս եղաւ որ փառասիրու-
թեամբ պատերազմ՝ բանալով տիրեց Պարս-
կաստանէն ինչուան Յունաստան , բայց իր
զօրքերէն սպանուեցաւ :

ՅՈՒՂԻԱԾ Բ.

Հայոց ազգին պակասորիւնները .

457 · Հայոց ազգին զլխաւոր պակասութիւնները որո՞նք են :

Շատ փափագելի էր որ այս զլխոյս վրայօք բան մը չունենայինք զրուցելու . բայց մէկը՝ որ ազգային պատմութիւնը ուշով կարդայ ու տեսնայ այլեայլ ժամանակ , այլեայլ դէպքերու մէջ ազգին զլուխը եկած կերպ կերպ չարիքը ու թշուառութիւնները , անկարելի է որ չխոսապվանի թէ ոչ միայն շրջակայ օտար ազգաց թշնամութիւնը ու անզթութիւնը , այլ շատ հեղնակ ազգայնոց բարոյական պակասութիւնները պատճառ եղեր են ազգին խեղճութեանը : Աս պակասութիւններուն մէջ ամենէն աւելի և աչքի զարնողը Անմիաբանուրիւն կամ երկպառակուրիւնն է , որ շատ շարեաց պատճառ եղաւ Արշակունեաց , Բագրատունեաց , և մարզպանաց ժամանակը , և մանաւանդ Վարդանանց պատերազմին ատեն . որոյ մէջ Վասակ Սիւնիին անմիաբանութեանը պատճառաւ Պարսիկք բոլոր Հայաստանը տակն ու վրայ ըրին : Նոյնպէս նաև շատ աւերմունք ու նեղութիւններ կրեց Հայաստան , Բուղայի ու Յուսփայ ոստիկաններուն ատեն մեր իշխանաց անմիաբան ըլլալուն համար :

Անմիաբանութիւնն էր որ շատ անզամ համազգեաց արիւնով դաշտերը կը ներկէր , նախարար , իշխան մէկմէկու դէմ զրգուելով : Դարձեալ անմիաբանութեան պատճառաւ էր որ բազրատունեաց ատենը այլ ևայլ մանր թագաւորութիւններ բաժնուեցան չուզելով մէկմէկու հնազանդիլ . նոյն պատճառաւ նաև կաթողիկոսական աթոռն ալ զանազան ճիւղ բաժնուեցաւ : Ուստի մեր ազգին պատերազմներուն մէջ յաղթուելուն պատճառը՝ ոչ եթէ իրեն վատութիւնը կամ տկարութիւնն էր , հապա շատ անզամ անմիաբանութիւնն էր : Իսկ երբոր իշխանները ու զօրքերը թագաւորին հետ միաբանած թշնամնեաց դէմ կը պատերազմէին , միշտ յաղթող կ'ըլլային : Ինչպէս Արշակ Բին ատեն քանի որ նախարարներն ու զօրքերը իրեն հետ միաբան էին , 30 տարի անդադար պատերազմ ընելով միշտ յաղթեց Պարսից , բայց երբոր զօրքերը իրենց թագաւորը թողուցին և չուզեցին հնազանդիլ , մէկէն յաղթուեցան :

458 . Մեր ազգին ո՞րն է երկրորդ զիսաւոր պակսութիւնը :

Երկրորդ պակսութիւնն է նախանձը որ շատ անզամ անմիաբանութեան ալ պատճառ . կ'ըլլար : Վասն զի ուր որ հաւասար պատուով և իշխանութեամբ անկիրթ նախարարներ ու իշխաններ շատ գտնուին , հոն նախանձն ալ աւելի կ'ըլլայ , որով մէկը մէկալէն աւելի ուզելով մեծնալ ու պա-

տուիլ , անիրաւ քսութիւններով ընկերին չարեացը ու մահուանն ալ պատճառ կ'ըլլայ . և երբեմն վատախորհուրդ մատնութեանց ալ :

459 . Ուրիշ ի՞նչ պակասութիւններ կը յիշուին մեր ազգին վրայօք :

Մեր ազգին պակասութիւններէն մէկն էր ընութեամբ անխորագէտ ըլլալը . որով բանի մը ետե առաջը լաւ չմըտածած իրենք զիրենք կը կործանէին , և վնասէն ետքն ալ զարձեալ չէին զգաստանար : Ինչպէս , թէպէտ այնչափ անղամ փորձեր էին թէ Պարսիկք միշտ նեղեր են զիրենք , ու հաւատոյ կողմանէ ալ այլնայլ ատեն հալածանք հաներ են , և սակայն նախարարները միաբան զնացին խնդրեցին Պարսից թագաւորէն , որ իրենց բնիկ Արշակունի թագաւորը վերցընէ , ու Պարսիկ մարզպան զնէ . միտքերնին զնելովթէ օտար թագաւորը իրենց համարիւն թագաւորէն ազէկ է . որով անկէ ետքը նեղութիւն ու վիշտ չմնաց զոր Հայաստան չքաշէ թէ հաւատոյ և թէ տէրութեան կողմանէ : Նոյնպէս մեծ սրխալմունք էր բոլոր նախարարներուն միաբան Յազկերտին երթալը . ուր ինչպէս կ'ըսեն Փարավեցի ու Եղիշէ , զիտէին թէ խաղաղութեան համար չիկանչեր զիրենք , հապա սպաննելու կամ հաւատքնէն ուրացընելու համար : Նոյնպէս սխալմունք էր որ Վարդանանց պատերազմին ատեն Վասակը՝ որ այնչափ չարութիւններ ըրեր էր ,

բռնելով նորէն թողուցին , թէպէտ՝ կ'ըսէ
Եղիշէ՝ զիտէին թէ երդմունքը պիտի չպա-
հէ , ու նորէն պիտի թշնամանայ : Նոյնպէս
սխալմունք էր Գագիկ Բագրատունեաց
վերջի թաղաւորինը ըրածը , որ Վեստն Աար-
գիսը բռնելէն ետև նորէն արձրկեց , ու
իրեն ներքին խորհրդական ըրաւ , ուր շատ
անգամ փորձեր քններ էր անոր խորա-
մանկութիւնը , չարութիւնը և անհաւատար-
մութիւնը : Նոյնպէս անխորազիտութիւն
էր բոլոր նախարարներուն միաբան Բու-
ղային երթալը . բայց ասկէց ալ աւելին
այն է , որ երբոր Բուղա մնացած նախա-
րարներն ալ կանչեց , երդուըննալով ու
այլնայլ պարզեներ խոստանալով , անոնք
միամտութեամբ հաւտալով անոր խօսքին
գնացին իրեն , թէպէտև զիտէին անոր ը-
րած չարութիւնները , և թէ առջի գացած
նախարարները բոլոր բռնեց ու զամէնքը
կապած ամիրապետին խաւրեց . ասով զրե-
թէ բոլոր նախարարները ջնջուեցան Հայ-
աստանի մէջէն , որ է իրենց անխորա-
դէտ ու պարզամիտ ըլլալուն պտուղը :

460. Մեր ազգին պակասութեանց պատ-
ճառը ո՞րն է :

Առաջին և զլիսաւորագոյն պատճառն է
անկրուրիւնը . վասն զի 'ի սկզբանէ հետէ
շատ պակաս էր մեր ազգին մէջ զպրոցներ
բանալու ջանքը և սովորութիւնը , ուր որ
պզտիկուց սկսեալ տղոց բարքը յառաքի-
նութիւն կը շտկուի : Այս պատճառաւ նաև

ուսմունքները ետ կը մնային , ինչպէս կ'ը-
սեն Մազիստրոս , և Յոհան Եղնկացին :
Ուստի մեծամեծներուն տղաքը իրենց տա-
նը մէջ առանց կրթութեան փափուկ մեծ-
նալով , շատը ըմբոստ , կամապաշտ , ինք-
նազլուխ մարդիկ կ'ըլլային : Թէպէտե Ար-
տաշէս Բին , Վռամշապհոյ և ուրիշ քա-
ղաքաղէտ թագաւորաց ատեն այլեայլ դը-
պրոցներ բացուեցան , բայց քիչ ատեն տե-
ւեցին , և յաջորդ թագաւորները անփոյթ
եղան անոնց վրայ :


Երկրորդ պատճառն է նախարարներուն
ազատ իշխանութիւնը , որ մէյմէկ պզտի
թագաւորի պէս իրենց երկիրը կը կառա-
վարէին որդւոց որդի յաջորդելով : Այս
տեսակ կառավարութիւնը թէպէտե աւելի
փառաւոր է , բայց այնչափ աւելի վնասա-
կար կ'ըլլայ ազգի մը , որչափ որ այն ազգը
դեռ անկիրթ է . որով տեսակ տեսակ մո-
լութեանց ու ախտից ենթակայ կ'ըլլայ :

Երրորդ պատճառն է ընտիր և առաքինի
անձանց պաշտօնի չհասնիլը , և իրենց
քաջութեանցը կամ արդեանցը վարձք չի-
տրուիլը . և ընդ հակառակն շատ անզամ
անպիտան և մոլի մարդկանց պաշտօնի
հասնիլը . որով և քաղաքականութիւնը
ազգերնուս մէջ շատ ետև մնացած էր Ար-
շակունեաց վերջի թագաւորներուն ժամա-
նակէն սկսեալ : Եւ որ տէրութեան և ազգի
մէջ անյարմար անձինք շատ կը դտնուին
պաշտօնի մէջ , այն տէրութեան և ազգին չէ

թէ միայն յառաջաղիմութեանը արգելք կ'ըլլան , հապա նաև անոր կործանմանը պատճառ :

461 . Մեր ազգին պակասութեանցը ի՞նչ դարման կրնայ ըլլալ :

Որովհետեւ մեր ազգին աղետից զլխաւոր պատճառը անկրթութիւնն է եղած , ուստի կրթութենէ աւելի զօրաւոր դարման մ'ալ չկրնար ըլլալ իրեն : Վ ասն զի միայն դաստիարակութիւնն է որ մարդուս ճանչցընել կու տայ իրեն առ Աստուած առ անձըն և առ ընկերս ունեցած պարտքերը : Եւահա այս պարտքերուն ճանաչմանն որով և գործազրութեանը վրայ հաստատեալ է ազգի մը ճշմարիտ երջանկութիւնը . և զասոնք լաւ չճանչնալուն որով և 'ի գործ չդնելուն բնական հետեանքներն են այն ամենայն մոլութիւնք ու աղէտք , որոնք հետզհետէ , անապատ դարձուցին մեր ցանկալի հայրենիքը : Արդ եթէ մեր տղաքը մտքերնին կրթելու ու զարգացընելու ջանան իրենց դաստիարակուելու ժամանակը՝ այնուհետեւ ոչ միայն իրենք իրենցմէ կարող կ'ըլլան մեր ազգին դաստիարակութեան պակասութենէ կրած թէ կրօնական և թէ քաղաքական աղետիցը խելամուտ ըլլալ , հապա նաև անոր դարմանին ալ իրենք իրենցմէ օգնական եղած կ'ըլլան , առած լաւ դաստիարակութեանը գործադրութեամբ :



ՅԱՆԿ

ՅԱՄԱՀԱՅԱԲԱՆ

ՆԵԽՆԵԳԻՑԵԼԻՔ

| | | | |
|------|----|--|----|
| ԳԼ. | Ա. | Դրախտին տեղւոյն վրայ | 2 |
| ԳԼ. | Բ. | Նոյայ տապանին հայաստան իջնելուն վրայ | 16 |
| ԳԼ. | Գ. | Այլեայլ գիտելիք նոյի ու իր Սեմ, Քամ, Յաբեթ որդ ւոցն և անոնց սերնդոցը վր | 21 |
| ԳԼ. | Դ. | Հայկ, ու մեր տէրութեան սկզբնաւորութիւնը, և տէ րութեան ընդտրձակող թա գաւորները | 31 |
| ԳԼ. | Ե. | Աւելի ո՞ր ազգերը յարձակե ցան մեր աշխարհը, և Հայտ ատան որոց հարկատու ե զաւ | 43 |
| ԳԼ. | Զ. | Քաղաքական կառավարութե վրայ | 53 |
| ԳԼ. | Է. | Կախարարութեանց վրայ | 67 |
| ԳԼ. | Ը. | Բաժանմունք նախարարու թեանց | 73 |
| ՅՕՒ. | Ա. | Թագակալ նախարարութիւնք | 74 |
| ՅՕՒ. | Բ. | Պաշտօնակալ նախարարու թիւններ | 93 |

| | | |
|-----------|---|-----|
| 80Դ . Գ . | Անպաշտօն նախարարութիւնն ներ | 129 |
| ԳԼ . Թ . | Տէրութեան մէջ եղած պաշ- տօններուն վրայ | 149 |
| 80Դ . Բ . | Օտար աղգերէն հայոց տը- րուած պատույ անուննե- րը | 154 |
| ԳԼ . Ժ . | Զինուորութեան վրայ | 158 |
| 80Դ . Ա . | Զօրք . Զօրալարք . Զէնք . — | |
| 80Դ . Բ . | Գործիք քաղաք առնըլոյ . . . | 166 |
| 80Դ . Գ . | Տէրութեան ու թագաւորին վերաառութեանը վրայ . . . | 167 |
| ԳԼ . ԺԱ . | Ազգային զգեստուց և սովո- րութիւններու վրայ | 170 |
| 80Դ . Բ . | Եկեղեցական սովորութիւն- ներ | 180 |
| ԳԼ . ԺԲ . | Ազգային օրինաց ու դրամնե- րու վրայ | 191 |
| 80Դ . Ա . | Օրէնք | — |
| 80Դ . Բ . | Դրամք | 194 |
| ԳԼ . ԺԳ . | Հայոց կրօնիքին վրայ | 197 |
| 80Դ . Ա . | Հայոց նախկին կրօնիքը մինչև ՚ի քրիստոնէութիւն — | |
| 80Դ . Բ . | Հայաստանի մէջ քրիստոնէու- թեան մանելուն վրայ | 212 |
| ԳԼ . ԺԴ . | Հայոց լեզուին առաջնութեա- նը վրայ | 225 |
| 80Դ . Ա . | Եբրայականին առաջին լեզու ըլլալուն վրայ | 226 |
| 80Դ . Բ . | Հայոց լեզուին առաջնութեա- նը վրայ | 229 |

| | | |
|---------|--|-----|
| ԳԼ. ԺԵ. | Գիտութեանց վրայ | 241 |
| ՅՕԴ. Ա. | Նահապետաց ժամանակը . . . | — |
| ՅՕԴ. Բ. | Առջի նահապետներէն ետև Հայաստանի գրականութե վիճակը | 248 |
| ՅՕԴ. Գ. | Հայաստանի մէջ գրականու- թեան ետև մնալուն պատ- ճառները | 261 |
| ՅՕԴ. Դ. | Հայաստանի մէջ ծաղկած գի- տութիւններուն վրայ . . . | 265 |
| ԳԼ. ԺԶ. | Արուեստներու վրայ | 274 |
| ՅՕԴ. Բ. | Վաճառականնութիւն | 279 |
| ԳԼ. ԺԷ. | Հայաստանի բնակչաց կատա- րելութիւններն ու պակա- սութիւնները | 289 |
| ՅՕԴ. Ա. | Հայոց ազգին կատարելու- թիւնները | — |
| ՅՕԴ. Բ. | Հայոց ազգին պակասութիւն- ներն ու դարմանը | 295 |



101. *Ապահարանի մասին պատճենի մասին* 14
 — *պահանջման ըստ կառավագայության* 15 . 190
 102. *Անդամականության մասին* 16 . 400
Անդամականության մասին 17 . 140
103. *Առաջարկագիր և պահանջման մասին* 18 . 100
Առաջարկագիր և պահանջման մասին 19 . 100
 104. *Առաջարկագիր և պահանջման մասին* 20 . 100
 105. *Առաջարկագիր և պահանջման մասին* 21 . 100
 106. *Առաջարկագիր և պահանջման մասին* 22 . 100
 107. *Առաջարկագիր և պահանջման մասին* 23 . 100
Առաջարկագիր և պահանջման մասին 24 . 100
 108. *Առաջարկագիր և պահանջման մասին* 25 . 100
Առաջարկագիր և պահանջման մասին 26 . 100

ՀՀ Ազգային գրադարան



NL0337869

